


57

17-68



Handwritten signature

85-81541

57 4r

7-6 ԱՐՄԻՍ ՏՈՏԷԼ

(7)

486 JUL 2010



ՄՈՎՍԷՍ

ԹԷ

ՏԱՐՎԻՆ



Թարգմանեց՝

ԳՐԱԳՐԻՆ Ե. ՓԱՓԱՋՅԱՆ

Մովսէս եւ իր ուսուցումը: Տարվին եւ իր դարաւերջանք: Ծագման ապացոյցներ: Բաղդասական անդամագնութիւնը: Տարվինականութիւնը՝ իր սահմանափակ իմաստով: Արուեստական անասնաբուծութիւն եւ բնական ընտրողութեան ազդեցութիւնը: Ապրող էակներու Բազմացումի կարողութիւնը: Գոյութեան կոխ: Բնական ընտրողութեան ազդեցութիւնը եւ արդիւնները: Վերջին խօսք՝ Ծագման քերթիայի կուսակիցներուն ու հակառակորդներուն:

Տպարան «ՓՆԹԱ» Կիւրաան



1912

3.04.2013


12454
15263

208

Բաղդակից ու աննոսաց բարեկամիս եւ գաղափարի ընկերոցս՝

ՄԻՐԻՃԱՆ ՕՋԱՆՍԱՆԻՆ

Թարգմանողը.



Տպարան ԳՆԵԹԱԿ

Կիրառն

1019
39

№ 12

III

Ք Ա Ր Գ Մ Ա Ն Ո Ղ Է Ն

Պատմութիւնը, մարդկային ցեղի աստիճանական բարձրացումներուն և յաստիճակներուն, ինչպէս նաև սոցիալաբաններուն և անկումներուն այդ ճշգրիտ աւանդապահը, կուգայ ցոյց տալու մեզ թէ՛ այն ազգերը ու ժողովուրդները միայն կրցած են ապրիլ ու յառաջդիմել, անոնք միայն կրցած են գոյութեան մաքրագործող կռիւին մէջ յաղթող հանդիսանալ, որոնք ապրած են աշխարհագրական նպաստաւոր պայմաններու ներքեւ, կառավարուած են ժողովրդագրական և աւակավարական ամենալայն սկզբունքներով, զերծ մնացած են, աւելի կամ նուազ չափերով, անաստիճան մտահոգութիւններէ, որոնք պատերազմիկ ու աւարաւոր ժողովուրդներ ըլլալէ աւելի եղած են գրականութեան և գեղարուեստի մշակներ, և զիտցած են երազելէ աւելի մըտածել, խորհիլ ու գործել: Ընդհակառակը, յետադիմած ու լճացած են, կա՛մ, պատմութեան թատերաբեմէն բոլորովին անհետացած են այն ժողովուրդները՝ որոնք յափշտակելու, այրելու և կոտորելու անաստիճան ընազաններէն մզուած, սպառած են իրենց ամբողջ ուժը՝ փոխանակ զայն անաստիճան, կա՛մ, հետու մնալով կեանքի անողորմ ու հուռն պայքարէն, կրօնական միջնորդութիւնը ստեղծած են իրենց շուրջ և այնպէս սնած ու հարրած են բնագոյնական յղացումներով, ազօթքներով ու ալելուներով: Բաղմամբիւ ազգեր, որոնք միայն լացեր ու աղօթեր են, անոնք՝ հիւլէացեր և խառնուեր են ուրիշներու հետ, և կամ, փոքրացեր են, փոքրացեր այնքան՝ զոր մանրացէան իսկ հողիւ կը տեսնէ: Կեանքի քարտէսէն չուտով կ'արտաքսուին վաչկատուն, վայրենի ու անգրագէտ ժողովուրդները, ինչպէս նաև շատ չուտ կ'ոչընչանան թոյլ, զիմադրութեան ոգիէ զուրկ, սխալարմիտ ու աղօթող ազգերը: Հարկ կա՛յ ըսել որ այդ փոք-

րացած ազգերէն մէկն ալ մենք ենք: Կ'ապրի'նք, չէ'նք կորուսած, բայց շա՛տ փոքրացած ենք: Բարբարոս Ասիայի մէկ անկիւնը նկատուած, մենք՝ տարաբաղղ հայերս, սիրած ենք աւելի լալ քան գործել, աւելի շատ զգալ քան խորհիլ: Բայց կեանքը ցոյց կուտայ որ՝ այս մարտակին վրայ զգացումներ մտնին հետ ճշգրիտ դատակշիռ մը չեն կրցած կազմել, ոչ երէկ, ոչ այսօր:

Դարերու հալածանքներէն խելակորոյս ու յուսահատ, յաճախ, մեր դոյութեան կուսին միակ զէնքը ընտրած ենք աղօթքը, ու մեր աչքերը յառած ենք միշտ դէպի վեր, անմասնօթ ու հեռուօր հայրենիքի մը կողմը, անոր ֆանթասթիք շքեղութիւնները երազելով: Ազգովին, հաւաքաբար, աւելի շատ ազօթած ենք, քան զիւցազնական գործունէութիւններու մղուած: Ժամանակն է սակայն որ սրբազրինք մեր սխալը: Գոյութեան կուսին մէջ չպարտուելու համար, ազօթքէն ու արցունքէն շա՛տ աւելի զօրուոր զէնքի մը պէտքը ունինք, այն զէնքին՝ որուն այնքան եւանդով փարած են Եւրոպական ազգերը: Այդ զէնքը մտի մշակումն է՝ իր ամէնալայն չափերուն մէջ: Կրթուած ազգերը իրապէս ամէնէն ուժեղներն են և իրաւունք ունին ապրելու, ընդհակառակը մարդոց աղէտ, բրածոյացած խրմբակցութիւնները խաղառ պիտի անհետանան: Պատմութեան փիլիսոփայութիւնը այս կը սովորեցնէ մեզի:

Մեզ համար, քաղ. յեղաշրջումէ մը յետոյ, անհրաժեշտ է կուլտուրական մեծ յեղաշրջութիւն մը: Բաֆֆիները, Արիշանները, Արտիկաններն ու Քաթիպաները ըրին այն՝ ինչ որ կը պահանջէր իրենց ժամանակի օգին: Յետոյ, քսան տարուան արխանի ու յեղափոխութեան շրջան մըն ալ ունեցանք, հազարներով մարդկային զոհեր տուինք քաղաքականապէս ազատագրուելու համար. դեռ բաւական չէ՛ սակայն. պէտք է նաև ազատագրուիլ դարերով հինցած աւելորդապաշտութիւն-

ներէն և այն բոլոր կեղտերէն՝ որոնք անասման ժամանակներէ ի վեր կը կաշկանդէին մեր միտքը: Պէտք է զիմենք ուրեմն քաղաքակիրթ ազգերու մեծ խորհողներուն, որոնք մեր ժանդատած ուղեղներուն համար մէկ-մէկ յետանաքարեր պիտի լինին: Եւրոպական ա՛յնքան ճոխ ու պատկառելի գրականութիւնը մեր վարանոտ քայլերը սառնորդող Բեւեռային սասող թող լինի:

Մեզի պէ՛տ «հոգիով աղէտ» ժողովուրդի մը համար ս՛չ միայն անհրաժեշտ՝ այլ և հրամայական պահանջ մըն է արտադրելէ առաջ մասնիկ ու իւրացնել: Ո՛չ բացազանչութիւններով ու կախման կէտերով լեցուն ոտանաւորներն են որ պիտի կարենան անունդ հայթայթել մեր ժողովուրդին, և ս՛չ ալ սուսկի նման բուսնող պրօքիւրներն ու թերթօնները, այլ բանասիրական, զո՛ւտ զեղարուեստական, իմաստասիրական ու մանաւանդ գիտական գործերն են որ պիտի կարենան հետզհետէ մեզ դուրս հանել Միջին դարու տիգմէն ու բարձրացնել մեր մտաւոր մակարդակը: Եթէ հազուադիւրս բացառութիւն մը նկատենք սա վերջին տասնեակ տարիներու յեղափոխական գրականութիւնը, այն ստան մեր շուրջը պիտի անանք գրեթէ թափուր ամայութիւն մը. ու ա՛հա ճիշտ այդ ամայութիւնը, այդ մեծ պարսպը լեցնելու համար պէտք ունինք քարգմանական գրականութեան մը՝ որու շնորհիւ պահ մը դուրս պիտի գանք մեր պատեաններէն և պիտի շփուինք քաղաքակիրթ ազգերու մեծ խորհողներուն հետ: Ու այն ստան, ընկանաբար, սրտէն աւելի միտքն է որ պիտի գործէ մեր մէջ, զգացումէն աւելի խորհուրդը. այն ստան փոխանակ կրագոյ ու գրեթէ լայկան ժողովուրդ մը ըլլալու, փոխանակ իւրօրինակութեամբ ու նախապաշարմունքով մասնակու, պիտի ջանանք բոլոր մտածող, խորհող ու գործող ազգ մը:

Գ. Կ. ՓՍ.ՓՍ.ՋԵՍՆ

ԾՆԹ. — Թարգմանութեան առան, մի քանի էջեր յապաւած են, նկատելով թէ՛ անոնք հայ ընթերցողին համար ոչինչ ունին շահեկան

ՆԵՂԻՆԱԿԻՆ ՅԱՌԱՋԱԲԱՆԸ

(Երրորդ սպազորութեան ժամանակ. 1890)

Մէկ տարուայ ընթացքին, «Մովսէս թէ՛ Տարվին» հարցը բուն կերպով ձեռնուած գաղտնական խնդիր մ'եղած է արդէն: Ո՛չ միայն Չախչերիայ մէջ թեր ու դէմ ձայներ բարձրացան այս մասին, այլ նաև Գերմանիոյ մէջ, Աւստրո—Հունգարիոյ միապետական երկիրներուն մէջ, Հոլանտայի, Ֆրանսայի, Իտալիոյ, Անգլիոյ, Ամերիկայի եւն. երկիրներու մէջ, որոնց ուսուցչական և յայիգ շրջանակներէ թղթով թղթակցութիւնները, եկան լիովին հաստատելու թէ՛ շատ ո՛ր տեղեր սկսած են վերջապէս մտածել բարձրագոյն վարժարաններու և նախաիրթարաններու ուսուցումին միջև դստութիւն ունեցող անհեթեթ հակասութեան մասին: Այն օրէն ի վեր, արդէն հասած եմ նպատակիս, մնացածը մանկավարժներու և օրէնագէտներու ընելիք գործն է, որոնք չպիտի կարենան այլևս երկար տանն զիմադրել ժամանակի ու ճշմարտութեան անողոք հոսանքին:

Այս տարուայ ընթացքին, երեք հերքում—պատասխաններ լոյս տեսան, որոնցմէ բան մը չի կարենալ հասկընալուս համար, ստիպուեցայ զամբիւզը նետել դանոնք: Այդ հերքում—պատասխանները, երեքն ալ, ինձ դէմ կը հանէին հաւատքի դաւանանքներ, այնպիսի վերստած, ինչպէս ու աղայական փոստերով կը կուռէին՝ որոնք արդէն հերքուած ըլլալով, չեմ մտածեր նոյնիսկ աւանձին պրոչիւստով մը պատասխանել անոնց, այլ լոկ պիտի բաւականանամ այս մասին քանի մը զիտողութիւններ ընել զրքիս վերջին մասին մէջ: Բանախօսութիւններու այս երբորդ սպազորութիւնը արդէն ինքնին պերնախօսու ամենալաւագոյն պատասխանն է, զոր կրնամ տալ իմ բանավէճիս շուրջ նրատարակուող զրքոյններուն. կը

բարձրամ միայն որ սոյն սպազորութեան 5000 օրինակներն ալ կարենան իրենց ճամբան շարունակել ինչպէս նախորդները:

«Ճշմարտութիւնը մեծերուն, իսկ սխալը փոքրերուն», ա՛նտ՛ մեծ հակասութիւնը, յուսանք սակայն թէ այդ հակասութիւնը անպայման պիտի անհետանայ վերջացող դարուն հետ: Իմ ջերմեռանդ հակաակորդներս իսկ որոնք յանուն իրենց սուրբ կրօնակիցներուն ձեռք առին իրենց գրիչը, կը խոստովանին թէ իրենք ևս յեղաշրջումի գեանին վրայ կը կանգնին, բայց չափազանց երկչոտութեամբ կ'ընեն այդ զիջողութիւնը, զրեթէ ամօթով. ըսենք նաև թէ՛ անհրաժեշտ չէ՛ եղեր որ իրենք, այդ ասուածալախ ուսուցիչները, բարեպաշտներու վարժարաններու մէջ խօսին ծագման մասին: Արդեօք երկու տարբեր տեսակ տոմար բռնել չէ՞ սա:

Ճշմարտութենէն չի վախնանք երբեք, բարեկամներ, պատուաւոր ու կատարեալ մարդիկ ըլլանք և ո՛չ թէ կէս—բարի մարդուկներ: Չենք կրնար Մովսէսի կառչիլ նախնական վարժարաններու համար և միևնոյն ատեն հաւատալ ծագման, կամ վարանուծով մը միայն ընդունիլ յեղաշրջումի թէորիին ճշտութիւնը, որովհետև երբեք, երբեք համաձայնութիւն չպիտի գոյանայ Մովսէսի ու Տարվինի միջև, կո՛մ մին՝ կո՛մ միւրը:

ԿԱՄ ՄՈՎՍԷՍ՝ ԿԱՄ ՏԱՐՎԻՆ: Չկայ այլևս ուրիշ alternative, երկընտրանք:

1890 Մարտ 18
Յիշրիխ

ԱՌՆՈՒՑ ՏՈՏԵԼ



ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՐՑ ՄԸ
ՄՈՎՍԷՍ ԹԷ ՏԱՐՎԻՆ

Յարգելի ունկնդիրներ, Սիրելի բարեկամներ,

Դուք հրաւիրած էք զիս խօսելու ա՛յնպիսի հարցի մը մասին՝ որ պիտի հետաքրքրէ ո՛չ միայն մէկ քանիները, այլ բոլոր սնունք՝ որ կը մտահոգուին հանրային կեանքի բարգաւաճումով:

Հրաւերնիդ ընդունելով, առիթէն պիտի օգտուիմ ձեր ուշադրութիւնը դարձնելու մեր մտայոյզ դարաչրջանին նշանակելի ու խիստ կարևոր երևոյթներէն մէկուն վրայ, երևոյթ մը՝ որ չէր կարող չ'արթնցնել մարդկութեան բարեկամներուն լուրջ խորհրդածութիւնները: Կը խօսիմ այն մեծ հակասութեան մասին որ գոյութիւն ունի մեր դպրոցական ու կրթական կեանքին մէջ, կը խօսիմ ներկայ քաղաքակիրթ մարդկութեան մտաւոր կեանքի ճակատագրական տնհամաձայնութեան մասին, իրողութիւն մը՝ որ միայն՝ «Մովսէս Թէ Տարվին» երկասյրարանութեամբ կրնայ մասնանշուիլ:

Այլ իրողութիւնը, Դիսուքեան եւ ժողովրդային դպրոցներուն միջեւ գոյութիւն ունեցող անհամաձայնութիւնն ու հակասութիւնն է, տնհամաձայնութիւն մը՝ որ

անուրանալի է. անիկայ երկար ատենէ ի վեր գոյութիւն ունի և հակառակ որ կէս դարէն աւելի առաջ ճանչցուած է ակամաւոր հեղինակութիւններու կողմէ անոր բացայայտ հակասութիւն մ'ըլլալը, և սակայն դեռ մինչև այսօր, բնաւ յաջողութեամբ կ'ախ. մզուած չէ անոր դէմ:

Գիտութեան և հաւատքի միջև գոյութիւն ունեցող այս անհամաձայնութիւնը անսահման կերպով կը տեւէ և այն իրամատը որ զանոնք կը բաժնէ միշտ ա՛ւելի կը յայննայ, խառնաշփոթութիւնը հետզհետէ ա՛ւելի կը մեծնայ և կ'սպառնայ այլևս վերջ չգտնել, բնականաբար արգելք հանդիսանալով ճշմարտութեան յառաջդիմող քայլերուն:

Այս չարժաոխիթով, իւրաքանչիւր բարեկիրթ մարդու պարտքն է, լուրջ կերպով հետաքրքրուել իրերու այս վիճակովը, նշմարել չարիքը իր բոլոր երեւոյթներով, յստակ կերպով ըմբռնել անոր դառնադէտ արդիւնքը և անկեղծօրէն մտածել ներկայիս ամէն կողմ տարածուած այս դառն հիւանդութիւնը բուժելու համար պէտք եղած միջոցներուն ու դեղերուն վրայ:

Եթէ կը փախաքինք ըմբռնել այս անհամաձայնութեան գոյութիւնն ու նշանակութիւնը, պէտք է այն ատեն ուսումնասիրենք իր դարդացման պատմութիւնը, պէտք է անցնալի անդունդին խորերը իջնենք, խնդրոյ առարկայ եղող հակասութեան սկիզբը գտնելու համար:

Տիեզերքը ըմբռնելու բոլորովին ատրեր երկու եղանակներ, այս պահուս դէմ դիմաց կը գտնուին երկրիս քաղաքակիրթ մասերուն մէջ:

Մեկ կողմէն, աշխարհի ստեղծագործութեան մասին, Մովսիսական յղացումը և կամ ըմբռնողութիւնը, որ, իր նոյնութեամբ, 35 դարերէ ի վեր սերունդէ սերունդ փոխանցուած է, քրիստոնեայ և հրեայ քահանաներու կողմէ, իրրեւ սրբազան և անբռնարարելի յայտնութիւն մը:

Միւս կողմէն, Գիսուբեան այն ուսուցումը թէ՛ միայն բնական օրէնքներու ազդեցութեամբն է որ կենդանական աշխարհն ու իրերը յաջորդական յամբ և աստիճանական զարգացում մ'ունեցած են: Այս վերջին մէթոտը, չնորհիւ Տարվինի գործերուն, — որոնց մէջ առաջնապարզ տեղ մը կը զբաւէ ծագման քեորիան — յաղթական կերպով մուտք գոտած է գիտական աշխարհին մէջ:

Մենք, մեր բաղդատական ուսումնասիրութիւնը կ'ըսկըսինք «Աստուծոյ մարդ»ով, (*) որովհետեւ ո՛չ ոք կըրնայ ժխտել անոր կարեւորութիւնը աշխարհի պատմութեանը մէջ:

ՄՈՎՍԵՍ ԵՒ ԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Մօտաւորապէս 3500 տարի առաջ, ինչպէս կ'ըսէ մեզ մարդկութեան պատմութիւնը, Հրէաներու Սեմական ցեղը կը առաւապէր եգիպտական տարապարտակ աշխատութիւններու (Անկարիա) տակ: Հակառակ այն սոսկալի ճնշման, որուն ենթարկուած էր այս խելացի ժողովուրդը, ավիրիկեան արեգակի այրող ճառագայթներուն տակ, դա՛րձեալ, շա՛տ շուտ բազմացաւ: Ապրուստնին գէշ ըլլալու չ'էր, որովհետեւ յետոյ երբ թողուցին Նեղոսի փերն, իրենց անթութեան ու անգործութեան ատեն, ցաւելով փնտռեցին եգիպտական Pot-au-feu ն (մսեղէն համեղ կերակուր մը, (կիւլին) և պահ մը մոռցան այդ երկրի տաժանելի աշխատութիւններուն դառնութիւնները: Այս հարստահարեալ բարիաներու (ընկերութենէ մերժուած մարդիկ) սրտոք աճումը բացառիկ երեւոյթ մը չէ, որովհետեւ գրեթէ բոլոր ազգերու և բոլոր դարերու մէջ այդ միւլենոյն երեւոյթը կրկնուած է շարունակ: Հարստահարեալ ու աշխատող ժողովուրդ մը որ կը տառապի անկարիաներու տակ, ընդհանրապէս բազմածին կ'ըլլայ: Այս կերպ պարագաներու մէջ, ամենակարող բնութիւնը կը դարձանէ ա՛յն՝ ինչ որ հեշտութիւնը, մտաւոր չարախոնջութիւնը և ամեն տեսակ նըր-

(*) «Աստուծոյ մարդ», Մովսէսին կ'անկարկուի թ.

բամառութիւններ կ'ապականեն աւելի նպաստաւորուած դասակարգերուն մէջ :

Եգիպտոսի Փարաւոնները այս արհամարհուած ու աղքատ դասակարգին բազմանալը տեսնելով մտատանջը-ւեցան, վախնալով թէ մի՛ գուցէ դրացի ազգերու հետ պատահական պատերազմի մը ատեն թշնամիին հետ դաշնակցին : Ուստի, Փարաւոններէն մին, հրամայեց ջրախեղդ ընել Իսրայէլացւոց նորածին արու գաւազները :

Հրէայ մայր մը չը կարենալով թագաւորական հրո-վարտակի արամադրութիւնը գործադրել, իր վերջին նորածինը ծածուկ պահեց մինչև այն ատեն՝ երբ աղուն ձայնը հետզհետէ զօրանալով այլևս կարելի չ'էր զայն պահել առանց վտանգուելու : Այն ատեն, պապիրոսի սնամէջ ու թեթեւ ցողուններէն կողով մը շինել տուաւ, որուն մէջ մեղմօրէն պաւկեցուց իր սիրելի գաւազը և զայն Նեղոսի աւաղեղը տարաւ : Պզտիկը, իր ալեծուփ կողովին մէջ, հո՛ն, եղէգններու թաւուտին մէջտեղի հան-դարտ ջուրին վրայ դրուեցաւ և Մարիամ, որ իր հա-րազատ քոյրն էր, անոր կիսնքին վրայ հակեց :

Թագաւորին դուստրը, այդ տեղերը եկաւ իր սովորա-կան լոգանքն ընելու : Տեսնելով կողովին մէջի լքուած քաջառողջ մանկիկին լացը, իսկոյն գուժը շարժեցաւ : Խորամանկ ու մտահոգ Մարիամը իսկոյն երեւցաւ և Փա-րաւոնի աղջիկէն խնդրեց որ թոյլ տայ իրեն՝ մանկիկին համար ստնտու մը գանելու : Իշխանուհիին հաճութիւնը առնելէն յետոյ, աղջիկը իր հարազատ մայրը կանչեց, որուն յանձնուեցաւ գտնուած մանկիկը : Թագաւորին դուստրը զայն որդեգրեց և անունը Մովսէս դրաւ, այսինքն՝ «Չուրերէն ազատուած» :

Մովսէսի մանկութեան մասին ոչինչ գիտենք, ըստ Յովսէփ պատմաբանի, անիկա իր պատանեկութեան ա-տեն խիստ կախարդիչ գեղեցկութիւն մ'ունեցած է : Թագաւորին դուստրը, Թէրմուրիս իշխանուհին, քահա-

նաներու աջակցութեամբ անոր սովորեցուց եգիպտական անբողջ իմաստութիւնը և զայն գուրգուրանօք պաշտ-պանեց իր հօրմէն, (Փարաւոնէն) որուն ներկայութեա-նը, քահանաները կը գուշակէին ապագային այդ խելա-ցի ու դժբեղ պատանիին պատճառով Եգիպտացուց գըր-խուն զայիք լսլոր թշուառութիւնները : Արդարեւ, զեղե-ցիկ օր մը, պատանի Մովսէսը արքայական թաղին հետ քիչ մը խաղալէ յետոյ, զայն գետին նետեց և իր ստքերուն տակ առաւ : Քահանաները թէև իրողութիւնը թագաւորին իմացուցին, բայց իշխանուհիին պաշտպա-նութեանը պատճառով, նա ուէ պատիժ չ'կրեց, և ուստի, Մովսէսի դաստիարակութիւնը տակաւին կրցաւ շարու-նակուիլ :

Մանթոնի թողուցած գրաւոր աւանդութիւններուն համաձայն, Մովսէս ժամանակ մը Հէյիոպոլիսի մէջ (Պա-պլպէք) քահանայութիւն ըրաւ : Ըստ Յովսէփ պատմա-բանի, չտիահաս ըլլալէ յետոյ, անիկա եգիպտական բանակ մը առաջնորդեց Եթովպիացուց դէմ՝ որոնք Ե-գիպտոսի վրայ կը քայէին : Թշնամիին յաղթեց և զայն հետապնդեց մինչև թագաւորանիստ քաղաքը Սուպա (Մէոնէ) գոր և պաշարեց : Այն ատեն, հին, պաշարուած այդ քաղաքին առջև, ունեցաւ մարդկային մեծ տկարու-թիւն մը : Եթովպիացուց թագաւորին դուստրը՝ Թար-պիս, Մովսէսին սիրահարուելով՝ հետը ամուսնացաւ և պաշարուած քաղաքը իրեն յանձնեց : Մովսէս անոր հետ ամուսնանալէ յետոյ, չուղեց այլևս յառաջ քայլ և ուս-տի իր յաղթական բանակովը ետ վերադարձաւ դէպի Նեղոսի հիւսիսային ափերը :

Այդ վերադարձէն յետոյ, Մովսէսի պատահած ար-կածը, ամենուս յայտնի ըլլալու է . թէ ինչպէս անիկա ստիպուեցաւ Արարիոյ անապատը փախչիլ Եգիպտացի մը խեղդած ըլլալուն համար և թէ ինչպէս բնակեցաւ Մադիամու քուրմին Ռագուէլի մօտ՝ որուն եօթը ազ-

ջիկներէն մէկուն՝ Սեպիօրայի հետ ամուսնացաւ: Մովսէս պարտաւորուեցաւ — միշտ աւանդութեան համաձայն — երկար տարիներ իր անէրոջ Ռազուէլի հօտը արածել: Հոն՝ բուսական ատեն ունեցաւ, խորունկ կերպով մտածելու Եւիպոսոս բնակող իր Իսրայէլացի եղբայրներուն տխուր ճակատագրին վրայ, որովհետեւ միշտ իր մօտ կուգային բազմաթիւ պատգամաւորներ, որոնք ամէնքն ալ իրեն կ'իմացնէին թէ կացութիւնը ո՛չ մէկ կերպով բարւոքուա է, այլ ընդհակառակը հարստահարութիւններն ու չարիքները աւելի՛ վատթարացած են:

Իր աներոջ մօտ անցուցած այդ բուսական երկար ժամանակամիջոցին էր որ Մովսէս՝ Հրէայ ժողովուրդը եզրիպական լուծէն ազատելու ծրագիրը յղացաւ, յանուն իր նահապետներու՝ Աբրահամի, Իսահակայ և Յակոբայ Աստծոյն: Իր եղբորը Ահարոնի հետ, եզրիպոսոս կը վերադառնայ, ուր՝ արդէն նոր թագաւոր մը կ'իշխէր: Այն ատեն, Մովսէս արդէն 80 տարեկան էր: Շնորհիւ զտնազան անպարարութիւններու և վարպետորդի խաղերու — որոնց մէկ քանինները հողիւ կրցան կրկնել և գիպտացի քահանաները — երկու եղբայրները յաջողեցան Փարաւօնը վախցնել և զայն ա՛յնպիսի դրութեան մը մէջ դնել՝ որ թոյլատրէ Հրէայ ժողովուրդին մեկնումը: Ո՛վ չի ճանչնար այն սիրուն պատմութիւնները ու բազմաթիւ հրաշքները՝ որոնք Իսրայէլացւոց, Փարաւօններու երկրէն գաղթելու ատեն, Մովսէսի կատառած դերը կը փառաւորեն՝ իրրեւ կատարեալ դիւցազներգութիւն մը:

Արդարեւ եզրիպական սարկութենէն Իսրայէլացւոց ազատագրութեան այս պատմութիւնը, արեւելեան դիւցազներգական զրոյց մըն է, զարդարուած քմայքոտ բանաստեղծութեան մը ամէն տեսակ գեղեցիկութիւններովը: Մենք, առանց հաւատարմութեան այն բոլորին՝ զոր իր

(Մովսէսի) վարդամատները գրած են աւանդութիւններու այդ գրքին մէջ, տակաւին այսօր խօսի, կրնանք հաճոյք զգալ անկէ:

Սակայն առայժմ, մեր գլխաւոր հետաքրքրութիւնը չի՛ կեդրոնանար այն հրաշայի զրոյցներու մանրամասնութեանը վրայ՝ որոնք Իսրայէլացւոց, Նեղոսի հովիտէն դուրս ելնելու և անապատին մէջ բնակելու յարամասերը կը կաղմեն, այլ կը կեդրոնանայ Մովսէսի կողմէ հիմնուած ընդհանուր օրէնսդրութեան վրայ և մա՛նաւանդ իր արժանիքին վրայ իրրեւ գրող, իրրեւ ըստեղծագործութեան պատմութիւնը նկարագրող:

Մովսէսէն է որ կ'սկսի հրէական օրէնսդրութեան թուականը և այն հինգ գիրքերը որոնք իր անունը կը կրեն (Հնգամատեան) և Իսրայէլի փառքին ու մեծութեան միակ ազդիւրներն են: Ստոյգ է սակայն թէ Աստուածաշունչը մեկնող գիտուններու քննադատութիւնը և գիտական հետազոտութիւնները կը խախտեն Մովսէսի գրքերուն վաւերականութեան մասին մեր ունեցած հաւատքը: Արդէն դարէ մը ի վեր, աստուածաբաններու բանակին մէջ երկար ու կրքոտ պայքար մ'սկսաւ մովսիսական գրքերու վաւերականութեան մասին և տակաւին այսօր խօսի, կարելի չէ՛ այդ պայքարը վերջացած համարել, բայց այն մէկ քանի աստուածաբանները, որոնք տակաւին իրրեւ ճշմարիտ և արժանահատ կը համարեն այն բոլորը՝ զոր Հնգամատեանը կը սրբաբանակէ, այնպիսիները մատի՛ վրայ կարելի է հօ՛ւրել:

Նոյնիսկ չափազանց սրճաբանողական գիտուններ, ծայրայեղ ուղղափառներ ու կրօնասէրներ, պարտաւորուեցան — բնականորոպէս մ'չ առանց կակիծի — համաձայնի՛ թէ Մովսէսի վերադրուած գրքերը ո՛չ մէկ կերպով ճշմարիտ են: Աստուածաշունչը քննողներու մեծամասնութիւնը այսօր հաստատապէս համոզուած է թէ այն

բողոր գորքերը որոնք Մովսէսի կը վերագրուին, իր գործերը չեն, այլ անոնց հեղինակները եղած են Եփրայեցի բազմաթիւ գրողներ: Այս կերպով միայն կարելի է բացատրել ժամանակագրական այն բազմաթիւ անկարելիութիւններն ու հակասութիւնները, այն յաճախազէպ կրկնումները, միեւնոյն հղելութեան այն տարրեր նկարագրութիւնները՝ որոնցմով լի է Աստուածաշունչը: Այսպէսով՝ միայն կարելի է բացատրել «Ասածոյ» տրուած անուններու այլազանութիւնը. (Գիրք Ծննդոցի առաջին գլխուն մէջ՝ էջօհիմ(Տէր Աստուած), երկրորդ և երրորդ գլուխներուն մէջ «Ամենաբարձրեալը» կը կոչուի «Ենովա» — էջօհիմ) իսկ միւս գլուխներուն մէջ միայն «Ենովա»): Այս կերպով միայն կը յաջողինք կ'ըսեմ, բացատրել Մովսէսի գորքերուն ոճի այլազանութիւններն ու անոնց յաճախակի փոփոխութիւնները: Ասկէ դատ, Մովսէսի մասէն հազար տարի յետոյ գոյութիւն ունեցող եփրայեական ընթացիկ լեզուն է որ կը տիրէ Հնգամատեանի բնագրին մէջ. թէև չափազանց դժուար է ընդունիլ թէ այդ լեզուն ո՛րեք փոփոխութեան մը ենթարկուած չէ՛ այդքան հրկար ժամանակամիջոցի մ'ընթացքին: Ասով մէկտեղ, զօրաւոր ենթադրութիւններ կան ընդունել տալու համար թէ՛ Գիրք Ծննդոցի մեծագոյն մասը, այդ հանձարեղ հրէային՝ Մովսէսի գործն եղած է: (1)

Մովսէս, չորհիւ իր ուսուցումին ու իր օրէնքագրութեան, կրօնի մը հիմնադիրը կ'ըլլայ:

Կրօններու հիմնադիրները, երբ իրական արժանիքի տէր են, բոլորն ալ նկարագրի կարգ մը որոշ ու նման գիծեր կը ներկայացնեն: Անոնք խորունկ մտածողներ են, բարձր փիլիսոփայութեան մը յատուկ խառնուածքի տէր մտղիկ, մտրդկոյն տկարութիւններու և սուսքինու-

(1) — Այս մասին գիմել Պաղեստինի հետազօտիչին՝ S. MUNKH գասական գործին «Պատմական, աշխարհագրան ու հնարասական նկարագրութեան Պաղեստինի»

Նեղինակը.


թիւններու քաջ տեղեակի, ու մանաւանդ իրենց ժամանակակից դիտական բոլոր ծանօթութիւններուն հմուտ:

Մովսէս ինքն ալ հոյակապ միաք մըն էր, և հաւանաբար իր արտաքին երեւոյթով, ի՛նկազէս Միքէլ — Անճէյոյի անձնաւորած Մովսէսին կը նմանէր: Ան՝ իր ժամանակի եղիպտական ու արեւելեան իմաստութեան բողոր գանձերուն տիրացած ըլլալու էր, որովհետեւ և զիպտացի այն քահանաները՝ որոնք իրեն դաստիարակ կարգուեցան, միեւնոյն ատեն թէ՛ բփռիկ էին, թէ՛ մոգ, թէ՛ նախարար և թէ՛ ուսուցիչ, ահա այս էր պատճառը որ անիկա յաջողեցաւ իր ցեղակիցները սարկութենէ ազատել յետոյ, հիմերը նաև դնելու այնպիսի կրօնի մը՝ որուն այնքան մեծ կարեւորութիւն տրուեցաւ՝ մարդկային պատմութեան հրկար դարերու ընթացքին:

Ամէն մարդ զիսէ թէ Մովսէս միաստուածեան էր, անոր համար միակ Ենովա մը գոյութիւն ունէր և իր այդ Ենովան, որ Իսրայէլացիները իր առանձնաշընորհեալ ժողովուրդն ըրաւ, այլամեթօրէն հրէայ աստուածութիւն մը դարձաւ, օժտուած այն ամէն բաներով, որոնք այդ ատեն մարդկային առաքինութիւններ կամ մոլութիւններ կը նկատուէին: Ենովան իր մէջ կ'անձնաւորէ այն գաղափարը՝ զոր Իսրայէլացիները աստուածութեան մասին կազմած էին այդ շրջանին: Ուժեղ, հրգոր, նախանձոտ, վայրագ, հակաուակորդներու հանդէպ անողորմ. թշնամիներու հանդէպ անգութ, ծաղրող ու հեգնող հանդէպ անոնց՝ որոնք իրմէ աւելի տկար ըլլալով հանդերձ, կ'ուզէին իրեն ընդդիմանալ. անիկա հայրերու գործած անօրէնութիւններուն ու մեղքերուն համար անոնց զաւակները կը պատժէ մինչև և երեք չորս սերունդներ և նոյնիսկ, Աղամի մեղքին համար՝ ամբողջ մարդկային ցեղը:

Այս ամենազօր ու միակ Աստուածը — ըստ Մովսէսի պատմութեան — ոչ ինչևս սեղծեց ամբողջ տիեզերքը, մի-

1019
39



միայն իր «Նդեցի»ին կարողութեամբը: Այսպէս հաւատացած ու սովորեցուցած են մինչեւ այսօր քրիստոնեաները 19 դարերէ՝ իսկ հրէաները 3500 տարիներէ ի վեր:

«Սկիզբէն Աստուած սեղծեց երկինքն ու երկիրը: Սեղծագործութեան ստաց, Աստուծո՛ւ գաս ոչինչ զոյւրիւն ունէր: Աստուած միայն յախտեալիսն է: Անկիս ուզեց որ (ինչո՞ւ համար) երկինքը ու երկիրը իրենց շփոթեանը մէջ մեկ անգամէն չ'երեւին, այլ հետզհետէ, որովհետեւ ինքը նախապէս ամեն ինչ թիւով, չափով ու ծանրութեամբ կանոնաւորած էր:»

Մեզի բոլորիս, այնպէս սովորեցուցած են թէ, Մովսէսի ստեղծագործութեան պատմութիւնը, Աստուծո՛ւ յայննուած, անվիճելի ճշմարտութիւն մըն է, և տակաւին կը շարունակուի միեւնոյն կերպով ուսուցուիլ՝ զբրեթէ բոլոր քաղաքակիրթ երկիրներու մէջ:

Ստեղծագործութիւնը ճիշտ այն ձևով՝ ինչպէս ներկայացուած է Աստուածաշունչին մէջ, կատարեալ դիցավէպ մըն է, արեւելեան գեղեցկութիւններով լի հէքեաթ մը և կամ հին ժամանակներու ծանօթութիւններու համապատասխանող քմայքոտ պատկեր մը: Եւ սակայն, այդ պատկերը, ո՛չ ճշմարիտ ըլլալու յաւակնութիւնը կրնայ ունենայ և ո՛չ ալ այսօրուայ բնական գիտութիւններու քննադատութեան կարող է տոկալ:

Անտարակոյս, մարդ չի կրնար հաւատալ թէ Մովսէս, ստեղծագործութեան պատմութիւնը գրելու սկսած ատեն, մեծամտութիւնը ունեցած ըլլայ երեւակայելու: Թէ ապագային մարդիկ, ամէնքն ալ տառական կերպով պիտի ըմբռնեն իր գործը և զայն հաղարաւոր տարիներու ընթացքին, իրենց վրկութեան միակ Տոկման, դաւանանքը պիտի ընեն: Բայց քրիստոնեաները Մովսէսէն աւելի մովսիսական եղած են այսօր և մենք՝ արեւմտցիներս, այնքան կաշկանդուած ենք աստուածաւելչական միսիք գաղափարներով՝ որ չենք կրնար այլեւս

զանոնք թոթափել:

Հրէական կրօնի հիմնադիրին պատմութեանը համաձայն, ամբողջ տիեզերքը Աստուծոյ վեց օրուայ աշխատութեան արդիւնքն է:

Ինչ մ'աւելի մօտէն քննենք այս պատմութիւնը, և ներեցէ՛ք ինձ՝ որ մէկ քանի դիտողութիւններ աւելցնեմ անոր վրայ:

«Սկիզբէն Աստուած սեղծեց երկինքն ու երկիրը:»

Մեր օրերու բնապատուէր պիտի ըսէր.—Տիեզերքը («Երկինքն ու երկիրը») ըստ Մովսէսի) ո՛չ սկիզբ ունի ո՛չ ալ վերջ, անիկա անսահման է միջոցին ու ժամանակին մէջ: Ոչինչէն ո՛չ մէկ բան կրնայ ստեղծուիլ և ինչ որ արդէն գոյութիւն ունի՝ չի կրնար վերածուիլ չգոյութեան: Տիեզերքը եղած է և պիտի ըլլայ յախտեալիսն, ինչպէս կը հաստատեն նիւթի և ուժի անկորնչելիութեան օրէնքներն, որոնք ապացուցուած են արդի բոլոր բնագիտութիւններուն ու տարբարանութիւններուն մէջ:

«Եւ երկիրը անձեւ ու պարսպ էր, և անորունդին վրայ խաւար կար, և Աստուծոյ հոգին ջուրերուն վրայ կը շրջի:»

Եւ Աստուած ըսաւ.— Լո՛յս ըլլայ, ու լոյս եղաւ:

Եւ Աստուած տեսաւ որ լոյսը բարի է, (1) զայն խաւարէն զտեց:

Եւ Աստուած լոյսին անունը ցերեկ ու խաւարին անունը գիշեր դրաւ և իրիկուն ու սուստ րոյտով՝ սուսին օրը եղաւ:»

Ասիկա կարելի է հերքել այն պարզ պատճառով թէ՛ բնագիտութիւնը լուսաւոր մարմիններէն բոլորով լոյսէն զտուելիչ ո՛րեւէ լոյս չի ճանչնար: Լոյսը ուրիշ բան չէ՛ եթէ ոչ՝ շարժման մէջ ելող նիւթին մէկ վիճակը, հիւլէնեբու պեծածան մէկ շարժումը: Բնագիտութիւնը ճշը-

(1) = Կեկեկ ստեղծուին տառջ չէր գիտեր թէ լոյսը բարի է թարգմ.

գրքաօրէն չափամ է այդ ծածանութիւններու երկայնութիւնն ու հիւլեական շարժման արագութիւնը: Լոյսը ըստ ինքեան (chose en soi) գոյացութիւն մը է՝ այլ շարժման մէջ եզոյլ նիւթին ընծայած երևոյթներէն մին: Անա այս շարժառիթներով ո՛չ մէկ մահկանացու կրնայ ըմբռնել և կամ բացատրել թէ ի՞նչ նշանակութիւն կրնայ սեննեայ մովսիսական ստեղծագործութեան առաջին օրուայ այդ լոյսը: (1)

Այդ օրուայ «ցերեկ»ն ու «գիշեր»ը, «երեկոյն» ու «առաւօտ»ը նո՛յն քան անկարելիութիւններ են մեզ համար:

«Յետոյ Աստուած ըսաւ. — Ջուրերուն մեջեղ թող հասսասութիւն ըլլայ որպէսզի ջուրերը ջուրեօրէն գտնուին, և այդպէս ալ եղաւ: Աստուած այդ հասսասութիւնը երկիւնք կոչեց և իրիկուն ու առտու ըլլարով երկրորդ օրն եղաւ:»

Անա ձեզի ակներեւ հակասութիւն մ'էս: Առաջին տանը մէջ կ'ըսուի թէ Աստուած նախ երկինքն ստեղծեց և ա՛նա երկրորդ օրը միեւնոյն երկինքը անգամ մ'էս կ'ստեղծուի: Ասիկա փառասոխալ իրողութիւն մըն է, անըմբռնելի ու անհասկնալի: Եփրայէցի գիտուններ ու լեզուաբաններ, աշխատած են լուսարանել այս կէտը: Անոնցմէ ամանք այն համոզումը գոյացուցած են թէ Ծննդոց Գրքին առաջին տունը մեզի հասած է՝ ճիշտ այն ձևով՝ ինչպէս Մովսէս գրած է. այլ ընդօրինակութեան առին, «Համաժիտ» (Չուր) բառին սեղ, վրիպումով մը «Հաշամաժիտ» (երկինք) բառը զԵՐուամ է:

Այս ենթադրութեան համաձայն, Մովսէս գրած պի-

(1) Հեղինակը ըսել կ'ուզէ թէ, քանի որ լուսաւոր մարմինները չորրորդ օրը կ'ստեղծուին, ի՞նչպէս իրենց արդիւնքը եղող լոյսը իրենցմէ առաջ գոյութիւն կ'առնէ, քանի որ լոյսը ինքնին անջատ գոյացութիւն մը է:

տի ըլլար. — «Սկիզբէն Աստուած ստեղծեց ջուրեօրն ու երկիրը»:

Այժմ տեսնենք երրորդ օրը:

«Յետոյ Աստուած ըսաւ. — Թող երկնականաբիւն սակ զտնող ջուրերը մեկեղ հասսալի և Թող ցանալը երեւնայ, ու այնպէս եղաւ:

Եւ Աստուած ցանալին սնունը երկիր դրաւ ու ջուրերու կուսակումն ալ ծոյ կոչեց:

Յետոյ Աստուած ըսաւ. — Թող երկիրը սերմ պարունակող կանայ իստ բուսցնէ և իր տեսիլին պէս պտուղ տուող պտուտու ծառ, ու այնպէս եղաւ:

Ու երկիրը սերմ պարունակող իստ և իր տեսիլին պէս պտուղ տուող ծառ հսակեց և իրիկուն ու առտու ըլլարով, երրորդ օրն եղաւ:»

Երկնականաբիւն վրայ արեգակի փայլելէն առաջ, բուսական աշխարհի ստեղծումը նիւթապէս անկարելի է: Ալ աւելի մեծ անկարելիութիւն մըն է բուսական աշխարհին պահպանումը առանց արեգակի՝ երբ Աստուածաշունչի բնապաշտ մեկնիչները, ստեղծագործութեան իւրաքանչիւր օրը երկար զարաչքման մը կը նըկատեն:

«Յետոյ Աստուած ըսաւ. — Թող երկնից հասսասութեանը մեջ շուսաւորներ ըլլան որպէսզի շուսաւորն երկիրը, ըյսը խաւարեն, ցերեկն ալ գիշերն գտնեն և իբրեւ նշաններ ծառայեն թէ օրերու, թէ՛ եղանակներու և թէ՛ տարիներու նախ, ու այդպէս ալ եղաւ:

Աստուած ստեղծեց երկու մեծ շուսաւորներ՝ մեծը ցերեկին իշխելու համար, պզտիկն ալ գիշերին. ՍՏԵՆՄԵՑ ԵՍԵԻ ԲՈՒՈՐ ԱՍՏՂԵՐԸ (1):

1) Չարմանալի է որ Աստուած, ս.մ.ողջ 5 օր կ'աշխատի միեւնոյն մեր փոքրիկ երկիրը ստեղծելու համար ու մէկ օր միայն կը յատկացնէ երկնային այն ընթացքը աշխարհներուն՝ որոնց բոլ մեր երկիրը իսկապէս հիւլէ մըն է:

Այսպէս, առաւօս եւ երեկոյ ըրաշով չորրորդ օրն եղաւ:

Հակասութիւններ ու անկարեկիտութիւններ մէկգամէկու կը յաջորդեն: Մեր երկրորդ բանախօսութեան ընթացքին պիտի տեսնենք թէ երկիրը, արեգակը, լուսինը և աստղերը ժամանակագրական կարգով մը ծնած են, բացարձակապէս տարբեր՝ Մովսէսի ըսածէն: Պիտի տեսնենք թէ արեգակը շա՛ս աւելի առաջ՝ գոյութիւն ունէր քան երկիրը և երկիրն ալ շա՛ս աւելի առաջ քան լուսինը. և այն անհամար աստղերը որոնք մեզ կը շքեղապատեն, մեր արեգակնային գրութենէն միլիոնաւոր տարիներ առաջ արդէն գոյութիւն ունեցած են: Ամէն պարագայի, Մովսէս կը հակասէ երբ չորրորդ օրը անգամ մը ևս յոյսը խաւարէն բաժնել կուտայ, որն որ արդէն առաջին օրն իսկ տեղի ունեցած և ցերեկը գիշերէն ու առաւօտը երեկոյէն զանազանուած էր:

«Յետոյ Աստուած ըսաւ.— քոյ ջուրերը առասօրկն կենդանութեան շունչ ունեցող ու շարժող անասուններ արտադրեն եւ քոյունները քոյ քոյիս երկրի վրայ ու երկնից հաստատութեանը մէջ:

Եւ Աստուած ստեղծեց քոյունները, մեծամեծ ձկներն ու այն սպրոյ կենդանիները՝ զոր ջուրերը առասօրկն կ'արտադրեն ու օրհնեց զանոնք ըսելով— Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ ծովի ջուրերը շքեղացէ՛ք, իսկ քոյուններն ալ քոյ ցանաֆի վրայ բազմանան:

Այսպէս, առաւօս ու երեկոյ ըրաշով, հինգերորդ օրն եղաւ:

Ուրեմն Աստուած հինգերորդ օրը ստեղծեց երկակենցաղներն ու օդային թռչունները: Բնական գիտութիւնները սակայն, այսօր ակնհաս կերպով սպառնացած են թէ, կենդանական ու բուսական աշխարհները միաժամանակ ու զուգահեռաբար զարգացած են և ցամաքի վրայ ստեղծող ու քաղող կենդանիները, թռչուններէն շատ աւելի առաջ արդէն գոյութիւն ունե-

ցած են, մինչդեռ Մովսէս՝ ցամաքային կենդանիներու ստեղծումը, վեցերորդ օրուայ կը թողու:

«Յետոյ Աստուած ըսաւ.— քոյ երկիրը սպրոյ կենդանիներ արտադրե՛, ընտանի կենդանիներ?? սողուններ ու ցանաֆային զագուններ:

Եւ Աստուած ստեղծեց ցանաֆային զագունները, ընտանի կենդանիներն ու սողունները:

Յետոյ Աստուած ըսաւ.— Շինե՛նք մարդը մեր պատկերին ու մեր նմանութեանը պէս եւ քոյ անիկա իշխե՛ք թէ՛ ծովու ձկներուն թէ՛ երկնից քոյուններուն, թէ՛ ընտանի կենդանիներուն, թէ՛ սողուններուն եւ թէ՛ անքոյ երկրի վրայ:

Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերին պէս, թէ արու՛, եւ թէ՛ եգ...:

Եւ Աստուած օրհնեց զանոնք ու ըսաւ.— Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, շքեղացէ՛ք երկիրը եւ նուաճեցէ՛ք զայն ու իշխեցէ՛ք ծովու ձկներուն, օդի քոյուններուն եւ երկրի վրայ շարժող քոյուններուն կենդանիներուն վրայ:

Այսպէս առաւօս եւ երեկոյ ըրաշով վեցերորդ օրն եղաւ:

Այսպէս վեցերորդ օրը տեղի կ'ունենայ նախ ցամաքային կենդանիներու և յետոյ մարդուն ստեղծագործութիւնը, Մովսէս թէ՛ և շատ ճիշտ ըրած է մեր ըստեղծումը ամէնէն վերջը ճշգրտով և սակայն ամենամեծ սխալը գործած է կարծելով թէ, Ադամը հողակոյտէ մը առաջ եկած է և Եւան ալ անոր կողմէն: Միայն է նաև ըսել թէ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերին պէս, հակառակը՝ միայն ճշմարիտ է, մարդն է որ՝ իր պատկերին պէս շինած է իր Աստուածը, «Tel est l'homme, tel est son Dieu» կ'ըսէ Լուի Ֆէօրպախ. ինչ որ է մարդը՝ նոյնն է իր Աստուածը:

Ամէնքս ալ գիտենք թէ ինչպէս մեր անդրանիկ ծնողքը մեղանչած է և Եդեմէն վտարուած: Շատախօս օճը շատ մը աստուածաբաններու գլուխները պայթեցուցած է և միանգամայն զուարճացուցած բազմաթիւ

տղաքներ: Արևելքի քրիստոնեաներուն մէջ, ընդհանրապէս այն կործիքը կը տիրէ թէ, Մովսէս՝ Սատանան օձի կերպարանքով անձնաւորած է: Բայց ասիկա մեծ սխալ մըն է, որովհետև Մովսէս գաղափար իսկ չունէր Սատանայի մասին: Չոր ոգիի գաղափարը որ Փոքր—Ասիայէն կուգայ, Մովսէսի մեռնելէն քանի մը դարեր յետոյ միայն, կրցաւ մուտ գտնել Հրէաներու մէջ: Յորի գրքին մէջն է որ առաջին անգամ Սատանան թատերարեւմ կուգայ այն ատենուայ իր յատկանքչական ձևով:

Մեր նախաօր սկզբնական մեղքը, պատճառ կըաւ որ Կայէն սպաննէ իր եղբայրը՝ Աբել: Այս զարհուրելի պատմութիւնն ալ կը վերջանայ մեծ հակասութիւնով մը: Կայէն, մարդասպանը, կը փախչի Եդեմի արեւմտեան կողմի երկիրը:—«Եւ Կայէն կիւն մ'առաւ որ յղանալով ծնաւ Ենով, եւ անիկա շինեց քաղաք մը ու իր որդւոյն անուանովը զայն Ենով կոչեց»:

Ուրեմն, Ադամի որդին, առաջին մարդը, կը փախչի օտար երկիր մը. հոն՝ կ'ամուսնանայ և կ'ունենայ զաւակներ ու կը շինէ նաև քաղաք մը—բնականաբար բազմութիւ գործաւորներու աջակցութեամբ:— Հետեւաբար այդ օտար երկրին մէջ, գոյութիւն ունէին մարդիկ՝ որոնք նախահայր Ադամէն սերած չէին: Ուրեմն, Ադամ և Եւա, նոյնիմեք Ասուածաբունչի համաձայն, մարդկային առաջին եակները եղած չեն:

Ինչպէս մեր երկրորդ բանախօսութեան մէջ պիտի տեսնուի, այսօրուայ բնական գիտութիւնները ո՛չ մէկ կերպով կ'ընդունին առաջին մարդու մը և առաջին կնոջ մը գոյութիւնը:

Կայէնի այդ պատմութենէն յետոյ տեղի ունեցող յաջորդական դէպքերը, կարծեմ ամէնքս ալ գիտենք, մանաւանդ հանրածանօթ ջրհեղեղը:

Օր մը Ասուած ըսաւ.—Պիտի ջնջեմ երկրիս երեսն

անոնք՝ զոր ես ստեղծեցի, մարդոցմ սկսեալ մինչեւ անասունները, սողուններէն սկսեալ մինչեւ երկնի բոլորչունները, որովհետև կը ԶԳԶԱՄ ԶԱՆՈՆԻ ԱՏԵՂ-ԾԱԾ ԸՂԼԱԼՈՒՍ...??

Հոս՝ չափազանց միափառ ու նախ ըմբռնողութիւն մը կայ Աստուծոյ մասին: Ենովան մեղ կը յայտնուի մարդու մը նման, իր տկարութիւններովն ու մաքի անձկութիւնովը. ան կը Զղջայ մարդիկ ստեղծած ըլլալուն համար???

Ուր գտնել Արեւմտեաներուս մէջ, արուեստագէտ մը և կամ հանճարեղ ճարտարապետ մը՝ որ կարող ըլլար օրին մէկը զղջալ գլուխ—գործոց մը արտադրած ըլլալուն համար: Պատուաւոր մարդը երբեք գղջալու ո՛նէի պատահաւ մը չ'ունենար:

Ինչպէս իրաւացիօրէն դիտել կուտայ աստուածաբան M. J. Savage, թէ Հին կտակարանի Ենովան, ճիշտ մարդու մը պէս կը ներկայանայ: Անիկա տաճարին մէջ կ'երևի, կ'երթայ, կուգայ, կը խօսի մարդու մը նման, կը մըտածէ և մեղի պէս ծրագրիներ կը յղանայ: Անիկա կը սիրէ կամ կ'ատէ, գաղափար կը փոխէ, կը բարկանայ և վերջապէս արեւելեան բունակալի մը նման վրէժ կը լուծէ: Մեծ սխալ մ'ըրած պիտի ըլլայինք սակայն եթէ զարմանայինք այս կերպ մարդակերպութեան մը վրայ, քանի որ Աստուծոյ գաղափարը, բո՛ւն իսկ մարդկային ուղեղի արտադրութիւններէն մին է: Ինչպէս մարդը կը մեծնայ ու կը զարգանայ, գուգահեռաբար կը մեծնայ ու կը զարգանայ նաև Աստուծոյ մասին իր ունեցած ըմբռնողութիւնը:

«Բայց Նոյ՝ Տիրոջ առջեւ շնորհ գտաւ:»

Տիեզերական ա՛յնպիսի ջրհեղեղ մը տեղի կ'ունենայ, որու նման չարաչուք տուած մը, գեւ տեսած չէր մեր երկիրը: Նոտած դպրոցի նոտարաններուն վրայ, մեր մանկութեան ստան ամէնքս ալ յուզուած ու տու

գորուած ենք ջրհեղեղի այդ յուզումնայից պատմութիւնով: Ամէնամեծ արուեստագէտներն իսկ, հոյակապ նկարներով տարփողած են զայն ու զպրօցականները դեռ այսօր, միշտ նոր հետաքրքրութիւնով մըն է որ կը կարդան այդ պատմութիւնը և ինչո՞ւ չէ, քանի որ երկրային այդ սուամը՝ արեւելեան հէքեաթի մը գեղազարդութիւններովը սէնւում է:

Ո՞վ իր պատմականութեան ասան զգացած չէ իր մանկական ամբողջ հողիին ու երեւակայութեան յուզուելը, կարգաւով արդար Նոյի ու անոր ընտանեաց արկածները, պեծուփ ստապոնի ու անոր մէջ պատըսպարուող բազմաթիւ զոյգ կենդանիներու պատմութիւնը (1): Ո՞վ իր երեւակայութեան հրապուրուելը չէ ըզգացեր, մասնելով գաւնուկին հեռ քով քովի քնացող զայլին, առիւծին քով կանգնող ընձուղտին և խոսով սնանող մսակերներուն վրայ: Ո՞վ չէ յուզուեր ուրախութենէն, երբ տապանը Սրարտախեան վրայ կը հանգչի և սպիտակ աղաւթին իր ձիթների ձիւղով անոր բնակիչներուն ազատութեան աւետիսը կը բերէ:

Քանիներ արդեօք իրենց մանկութեան ասան ուրախացած են լսելով սա մարդարէութիւնը. — «Ասկէ վերջ

(1) Զգիտենք պատճառը թէ ինչո՞ւ արդեօք Աստուած, մեղաւոր մարդուն հետ ջնջեց նաև անմեղ անասունները, սողուններն ու թռչունները. որովհետև երբ նկատի առնենք մեր գաղտարանները, պիտի տեսնենք թէ անոնք, հակառակ որ աստուածային հաստատութիւններ չեն, դարձեալ այդ կերպ անարդար վճիռ մը չեն կարող արձակել: Զգիտենք թէ ի՞նչպէս արդեօք Նոյ նահապետ, առանց մանրագէտի օգնութեան, կրցաւ իր տապանին մէջ առնել նախակենսիկներէն, ռախիկներէն, ճառագայթածեւներէն (RADIOLAIRES) ու պատիճներէն մէյմէկ զոյգ: Վերջապէս չգիտենք ու չենք այ կրնար ըմբռնել թէ ինչո՞ւ արդեօք ձուկերուն բոլորին ալ իրաւունք կը տրուի ապրելու՝ իսկ միւս կենդանիներէն միայն մէյ մէկ զոյգի, արդեօք Աստուած վերստեղծելու կարողութիւնը չէ՞ր զգար իր մէջ.....

Բ՛արդմ.

մարդիկ բնաւ չպիտի ջնջուին ջրհեղեղի ջուերով:»

Այժմ տեղն է հարցնելու թէ մեր գաւաթները պէ՞տք է սակաւին հաւատան այս բոլորին. մեր պատասխանն է՝ ո՛չ:

Եթէ սակզմագործութեան պատմութիւնը յամառօրէն իրրե ճշմարտութիւն հաստատ ու անվթար պահել կ'ուզուի աւատուածքաններու կողմէ, պատճառն ա՛յն է որ քրիստոնէութեան վարդապետական խաւիսխն ու պատուանդանը կը կազմէ անիկա:

Եղեմի նախամարդուն անկման վարդապետութենէն և այն յուսանատական ըմբռնումէն թէ՛ մենք ամէնքս ալ կորուած ենք Ադամի մեղքով, աստուածային ու գերբնական օգնութեամբ մը այդ մեղքէն փրկուելու և արդարանալու անհրաժեշտ գաղափարը ծնաւ հրէայ ժողովուրդին մէջ:

Այսպէս, Հրէութենէն ծնունդ առաւ երկինքէն զբերկուելիք Աստուծոյ—Որդիի մը գաղափարը և անոր խաչին վրայ զսուելու վարկած ն՛ շատ յետոյ բիւրեղացաւ իրենց մէջ:

Յայտնի է թէ Քրիստոնէութիւնը ուղղակի ծնունդն է Մովսիսականութեան և խորհրդաւոր մէկ լուծումը սկզբնական մեղքի ու նախամարդու անկման առեղծրւածին:

Այս գործին մէջ, ուրիշ տեղ մը արդէն պիտի ապացուցանե՛մ թէ՛ այսօրուայ բնապատումը—ո՛րքան ալ հակառակ ըլլայ մովսիսական սակզմագործութեան պատմութեան—ի՛նքն ալ կ'ընդունի թէ մարդկային ցեղին մէջ տեսակ մը սկզբնական ու ժառանգական մտութիւն կայ: Եթէ անպայման սկզբնական մեղք մը անհրաժեշտ է որպէսզի անվթար ու հաստատ պահուի ա՛յնպիսի կրօնական գրութիւն մը, որ կարենայ ամենէն աւելի տարածուիլ այդ մասին, մե՛նք բնապատումներս ո՛չ մէկ առարկութիւն ունինք, բայց ասոր փոխարէն, սիրով պիտի եր-

կարենք մեր ձեռքը բոլոր այն մարդասէրներուն՝ որոնք անկեղծօրէն կը բաղձան մարդուն երջանկութեան և իրենց հետ պիտի աշխատինք ազատագրելու մարդկային ցեղը այսօրուայ ծանօթ սկզբնական մեղքի լուծէն:

Կրօններու պատմական մնացորդները եթէ այսօր աչքէ անցնենք, պիտի տեսնենք թէ Հին Կտակարանի ժամանակակից Հրէութիւնը, զրեթէ բնու զբողած չէ՛ բնական գիտութիւններով. այս պարագան մեզ համար չափազանց մեծ նշանակութիւն ունի: Արդարեւ մարդկային ցեղի ապագայ կրօնը պիտի պարտաւորուի համաձայնութեան զայ բնական ճշմարտութիւններուն հետ և երբ անիկա սերտօրէն կապուած ըլլայ գիտական իրողութիւններուն հետ, Այն ասան միայն պիտի կարենայ կրկար ատեն ապրիլ և ազդել ժողովուրդներու վրայ:

Ուրեմն, Հին Կտակարանի ժամանակակից Հրէութիւնը, գիտութեան բարեկամ չէր, բայց Մովսէսի և Յեսուի առաջնորդութեամբ, խոստացուած երկիրը գաղթող այդ խեղացի ժողովուրդը, իր մէջ տակաւին երկրի վրայ ապրելու փափաքը և երջանկութիւնը կ'ըզգար: Հին Կտակարանի հրէաները հաճոյք կ'զգային երկրային հարստութիւններէն, ինչպէս ոսկիէն ու արծաթէն, ոչխարներու և եզներու հօտերէն, գեղեցիկ պարտէզներէն ու այգիներէն: Անոնք կ'սքանչանային դաշտերու ծաղիկներուն վրայ, կ'երգէին մանիշակի շքեղութիւնը և խիստ բանաստեղծական երկերու մէջ, մարդուն գեղեցկութիւնը ու կնոջ հրապոյրը կը բաղդատէին Յորդանանի եզերքներն ու Լիբանանի կողերը զարդարող բուսական կանգնազեղ ձեւերուն հետ:

Երգ երգոցի երկրորդ զլսուն մէջ կը կարդանք:

«Սա Սառոնին ծաղիկն եմ ու հովիտներուն շուշանը: Իմ սիրականս ինձ համար սսաւիսի (myrrhe) ծառիմ պէս է:»

Երկրորդ զլսուն մէջ.—

«Իմ սիրականս ինձ համար, Ենգադդիի (Henquedi) այգիներուն մէջի հիանալի ողկոյզին պէս է:»

Դարձեալ երկրորդ զլսուն մէջ կը կարդանք հետևեալը:

«Ինչպէս շուշանը վուշերուն մէջ՝ անանկ է իմ սիրունիս աղջիկներուն մէջ:

Ինչպէս խնձորենին անտառի ծառերուն մէջ՝ անանկ է իմ սիրականը երիտասարդաց մէջ:

Իմ սիրականը այժեամբին եւ կամ եղևիկի ձագին կը նմանի:

Իր կեպարանք Լիբանանին պէս է, անիկա Լիբանանի մայրիկներուն պէս ընտիր է:» (Գլուխ Ե)

Ո՛ր բանաստեղծը այսօր կարող պիտի ըլլար գարնան գոյուստը տարփողել այնքան անոյշ կերպով՝ որքան երգ երգոցի անզուգական բանաստեղծը:

«Քանզի անա ձմեռը անցաւ, անձրեւները անցան գային:

Պէտքին վրայ ծաղիկներ կ'երեւնան, յօտելու ժամանակը եկաւ ու մեր երկրին մէջ արեւակին ձայնը կը լսուի: Թզենին իր բուզերը հասցուցած է ու որբերը ծաղկած են եւ իրենց հոսք կը արածեն, ելլ'ր, ո՛վ սիրունիս, ո՛վ գեղեցիկս ու եկո՛ւր:» (Գլուխ Բ)

Ո՛վ է ասիկա որ արձայոյսին պէս կը նայի, որ լուսինի պէս գեղեցիկ եւ արեւու պէս մաքուր է: (Գլուխ Զ)

Մենք կը ձանձանք բոլոր սողմաններն ալ իրենց հարուստ ու նկարուն ոճով եւ մասամբ զանոնք կը սիրենք: Հին Կտակարանը գեւ արիչ չստ մը կտորներ կը պարունայէ, որոնց մէջ սպրեկու տեսչը կը յայնտուի:

Բայց Քրիստոնէութեան հետ սկսաւ արեւմտահայկէս վր բնութեան ու աշխարհի հանդէպ:

Ուսումնասիրելու պէտք չունիմ բնու թէ ի՞նչ եղած է իրապէս Յիսուսի վարդապետութեան իմաստը, տակաւին այսօր այդ մասին կարծիքները խիստ կը

տարբերին, որովհետեւ լճուարար հաստատուած է թէ՛ Նոր Կտակարանի չորս Աւետարաններէն և ո՛չ մէկը Քրիստոսի ժամանակ գրուած է, այլ ամէնքն ալ տւանդութիւններու վրայ հիմնուած են (1): Այլեւս մանրամասնելու պէտք չունիմ թէ ի՞նչպէս եղած է որ Նազովրեցիի վարդապետութիւնը մարկութեան զարգացման պատմութեանը մէջ, կրցած է մեծ կարեւորութիւն ըստանալ: Առայժմ բաւական պիտի ըլլայ հաստատել թէ՛ քրիստոնէական վարդապետութիւնը աշխարհիս հրաժարիլը համարուած դարման մը ներկայացուց և ծնունդ տուաւ իրականութեան հանդէպ ցաւայի ահաւարհանքի մը: Մեր թուականի առաջին դարաշրջաններուն, քրիստոնէաները սկսան պաղիլ անցաւոր հաճոյքներէն ու բնական վայելքներէն. ամէն ինչ գերբնականին ու անծանօթին կը հակադիտէր, մարդը միմիայն հաւատով կրնար հասնիլ երանութեան: Ի՞նչ արժէք կրնար ունենալ ասոր հանդէպ մարդկային ամբողջ իմաստութիւնը, բնութեան ամբողջ աւարկայական ծանօթութիւնը, ամբողջ փիլիսոփայութիւնը և կամ ուրիշ գիտութիւններ: Անոնք (հաւատացեալները) հազար անգամէն աւելի կրկնած են մեզ Պօղոս առաքեալի յետագայ խօսքը. — «Իրեմի իմաստուն եւիք ըսելով յիմաւացան:» Այս կերպ խօսքեր հեշտ են և արդէն շատերու ամենօրեայ հացը եղած են անոնք, ըլլայ անոր համար որ բնութիւնը խորթ մօր մը պէս անոնց իմացականութեան չափը քիչ կշռած է և կամ անոր համար որ անոնք չափազանց ծոյց են իրբեւ մասծող էակներ, իրենց մտքով զարգացնելու բանականութեան աստուածային կայծը: Ամէն սրարագայի, ամբողջ Աստուածաշունչին մէջ չկայ տուն մը որ այնքան զօրաւոր կերպով անդամալուծէ

(1) Ս. Մարկոսի Աւետարանը ամենէն հինն է և միակը որ գրուած է մեր թուականին առաջին դարաշրջանին: (Յս. է 70—80 տարի յետոյ):

միաքը և մեռցնէ բանականութիւնը, չկայ տուն մը որ այնքան խոչընդոտ հանդիսանայ գիտութեան յառաջդիմութեան՝ որքան հեթանոս առաքեալին դարձը:

Յիսուս աւելի մեղմ վերաբերում ցոյց կուտայ գիտութեան հանդէպ քան իր եւանդոս առաքեալը՝ Պօղոս:

«Երանի հոգիով ալիսներուն, սովորեալ երկնից քաղաւորութիւնը անոնցն է:

«Հոգիով աղքատները» բնականաբար սղէանելոյն են:

Պօղոս առաքեալի գրեթէ բոլոր թուղթերուն մէջ, կարելի է տեսնել թէ ո՞ր աստիճան իր քրիստոնէութիւնը մարդկային ձգտումին տարբեր ուղղութիւն մը կուտար՝ զայն առաջնորդելով այս աշխարհէն դէպի հանդերձալը, կարելի է տեսնել թէ ի՞նչ ուժղնութեամբ ու յայանապէս գիտութեան թշնամի կը յայտարարէր ինքզինք:

(Թուղթ առ Հռովմայեցիս, Գլուխ Գ.)

«Քանզի եք մարմինով ապրիք կը մեռնիք, իսկ եք հոգիով՝ այն ասե՛ն կը մեռցնէ՛ք ձեր մարմնոյն կրֆեր եւ ուսի կ'ապրիք:

«Իմաստուններուն իմաստութիւնը պիտի կորսնցնեմ ու անոնց գիտութիւնը պիտի ոչնչացնեմ:» (Ս. թուղթ առ Կորնթացիս, Գլուխ Ա.)

«Ո՛ր է իմաստունը, ո՛ր է դպիրը, ո՛ր է աշխարհի բնողը. չէ՞ որ Աստուած ցոյց տուաւ քե՛ս այս աշխարհի իմաստութիւնը ուրիշ բան չէ՛ եք ոչ յիմարութիւն:»

«Քայց Աստուած աշխարհիս յիմարները բնութեց որ անօրով ընէ իմաստունները, սկաւներն ալ բնութեց զօրաւորները անօրահար բնելու համար:»

Ս. թուղթ առ Կորնթացիս, Գլուխ Գ.

«Ինչու որ այս աշխարհի իմաստութիւնը Աստուծոյ անջեւ յիմարութիւնէ, վաւելի գրաւած է քե՛ս Անկա իմաստունները իրենց խորամանկութեանը մէջ կը բռնէ:»

«Գիտութիւնը կը հպարտացնէ:» ??
 Մենք ընդհակառակը այն փորձառութիւնը ունինք թէ գիտութիւնը չի հպարտացներ, այլ մարդուն հաստատութիւն կուտայ, որովհետեւ որքան անոր խորերը մտնենք՝ այնքան յստակօրէն կը տեսնենք թէ մեր գիացածը աննշան բան մըն է իսկ, թէ մենք պարզապէս սկսնակ մըն ենք այդ ճիւղին մէջ: Ընդհակառակը գիտութեան բարեհամբոյցը թշնամիներուն մէջն է որ կը գտնուին ուռուցիկ ուղեղներ և հպարտ հոգիներ, որոնք իրենց մտքի աննշան կարողութիւնովը առգորուած, շարունակ իրենց շուրջը կը ուռոգեն Աստուածաշունչի այն ասէնով՝ որ իրենց ազիտութիւնը կը գովէ: Հոգեպաշտական ինքնահաստատութիւնը, միշտ մաքով տկարներու մասնակցութիւնն եղած է: Բնականաբար կը գտնուին զովելի բացառութիւններ, որոնք իմ ամբողջ հոգիովս կը սիրեմ, բայց բուն իսկ այդ բացառութիւններն են որ օրէնքը կը հաստատեն:

(Երկրորդ թուղթ առ Կորնթացիս, Գլուխ Դ.)

«Որովհետեւ մեր վայրկեանական քեթեւ նեղութիւնը, անհունապէս գերազանց փառքի մը ծանրութիւնը յառաջ կը բերէ մեր մէջ:»

«Այսպէս, մենք երեւցած բաներուն չենք նայիր, այլ չերեւցածներուն:»

Գլուխ Ե.

«Որովհետեւ հաւատաւով եւ որ կը փայտիք եւ ոչ քե սեռողութեամբ:»

Յովհաննու առաջին թուղթը, յետագայ նշանակելի ազդարարութիւնը կը պարունակէ. — Մի՛ սիրե՛ք առփառհր եւ ո՛չ ալ այն բաները որոնք իր մէջն են:

Այո՛, աշխարհի ու բնութեան հանդէպ միացուած արհամարհանքը այն աստիճան առաջ կ'երթար՝ որ ամուսնութիւնն իսկ անհրաժեշտ չարիք մը նկատուեցաւ, տեսակ մը արհամարհելի սովորութիւն՝ որուն շարժա-

ռիթներն են միայն կենդանական ողորմելի բնազդները, մէկ քանի քրիստոնեայ ազանդներ ճշգրիտ կերպով յարմարած են այս կերպ ըմբռնումի մը՝ որ կ'արդարացնէ կղերներու կուսակրօնութիւնը:

Այս ըմբռնողութիւնը բնականաբար պատճառ եղաւ որ կնոջ արուելիք յարգանքը հետզհետէ պակսի: (1)

Վերոյիշեալ տուները, դեռ մէկ աննշան մասը կը կազմեն այն բազմաթիւ վկայութիւններուն՝ որոնք կը հաստատեն թէ՛ բնութեան ու աշխարհի հանդէպ արհամարհանքը, քարոզուած է ուղղակի Քրիստոնէութեան հիմնադիրներուն ու առաքեալներուն կողմէ:

Բնութիւնը արհամարհել և աշխարհէս հրաժարիլ հրամայող այս կրօնն էր որ սահմանուած էր ապագային, արեւմտեան աէրութիւններու պետական կրօնն ըլլալու:

Յոյներն ու Հռովմայեցիները—հեթանոս ազգեր—արդէն սկսած էին առաջին քայլերն առնել բնութիւնը նկարագրելու գիտութեան մէջ, երբ Յիսուսի խօսքը հնչեց ծովերէն անդին:

Արիստոտել որ ապրած է Քրիստոսէ առաջ 384—322 թուականներուն, շատ մը բնապատմական երկասիրութիւններ թողուցած է, մասնաւորապէս կենդանական ու բուսական աշխարհի մէկ գասաւորութիւնը: Այդ գասաւորութիւնը սակայն չէր կրնար երկար ատեն ապրիլ, որովհետեւ բնապատմական խնդիրներու մէջ, հեղինակին ունեցած ծանօթութիւնները իր զարայլըջանի գիտական մշակումին կը համապատասխանէին, որոնք՝ ո՛չ միայն թերի էին՝ այլ նաև տղայական ու անապաշտական տեսութիւններով լի: Արիստոտել «Բնութեան Սիւթէմը», Արեւմուտքի մէջ նկատուեցաւ մարդ-

(1) Մինչդեռ այսօր, մարդկային բանականութիւնը կը ձգտի կենը այդ մարդուն հասարակ էակ մը ծանչնալ, որովհետեւ անկէս մարդկային ցեղի գոյութեան ու բարգաւաճման էական պայմանն է ինչպէս այլը:

կային զխառնութեան աշխարհում ու օտարացի (սիրիացի եւ վախճանը), որ դեռ մինչև այսօր քրիստոնեայ վարժարաններու մէջ կը գործածուի իբրև բնական պատմութեան խարտիստը:

Այն հետաւոր պարաշրջաններուն, որոնք մեզ 2000 տարի դէպի ետ կը տանին, յոյն եւ հռովմայեցի փիլիսոփաներ արդէն կը յազդէին անոնցին կարեւոր խնդիրներ, որոնք դեռ մարդկային ուղեգէն անցած չէին, ինչպէս ծնունդի եւ մահուան խնդիրները, բաներու սիրիացի ու անոնց իսկութիւնը, Աստուածներու գոյութիւնը եւ մարդուն ճակատագիրը:

Մարդկային քմայքոտ երեւակայութիւնը իր ամենէն յանդուգն լիզուն կը գործածէ յոյն եւ հռովմէական դիցարանութիւններուն մէջ: Առհասարակ, նախկին դարերու բազմաթիւ աստուածութիւնները, բնութեան ուժերու, մարդկային կիրքերու, սուսքինութիւններու եւ մոլութիւններու բանաստեղծականօրէն քողարկուած անձնաւորութիւններն են: Յոյն դիցարանութեան գլխաւոր աստուածը Արամազդը, ներկայացուած էր կարծիք մարդու մը պէս, անքան գողար՝ որքան ամենամեծ բանաստեղծական միտքը կրնար զայն յղանայ եւ տարիտուկ սուսպէններով ու հոգեվիպակներով: Բնականաբար երկրորդական աստուածութիւններու երկսեռ թափօրը, պալատականներն ու պարասականութիւնները, վերջապէս Ողիմպական Չաստուածները, չէին կրնար աւելի արժեք քան իրենց գերագոյն Պետը: Տենջն ու շորհապկութիւնը, սէրն ու ասկութիւնը, նախանձն եւ հաշտանքը, հաճոյքի սէրն ու զգայամոլութիւնը, վերջապէս մարդկային բոլոր երեւակայիկ կիրքերն ու յիմարութիւնները, այն միեւնոյն դերը կը խաղային Յունական երկնքի աստուածութիւններուն մէջ՝ ինչպէս այս աշխարհի վրայ, մարդկային ընկերութեան մէջ, տաով մէկտեղ ամբողջ դիցարանութեան մէջ գեղեցկութիւնը իր մասնաւոր

բաժինը կը պահէր: Այդ գարաշրջանի քանդակագործութեան մատչելիները, որոնք վերջերս նրապարտիկ հանուեցան պեղումներու շնորհիւ, ամէնքն այ հիացում կ'առնէին եւ կը նկատուին անոնցին գլուխ գործոցներ՝ որոնց նմանը դեռ ս'կէ արուեստագէտի ձեռք կրցած չէ արտադրել:

Հարկ չկայ այստեղ մի առ մի պարզելու թէ ինչպէս յունական ու հռովմէական այդ ամբողջ շքեղութիւնը, բնական դիտութիւններու մասին իրենց կատարած նախաքայիները, դեղարուեստական ու բանասիրական երկերը, քանդուած ու արհամարհուած են հռովմէական կայսրութեան օրով:

Հարկ չկայ նաև մի առ մի թուել յաջորդական այն բոլոր դէպքերը՝ որոնք տեղի ունեցան ասկէ տասնեակ դարեր առաջ, մինչև այն պահուն երբ Գողգոթայի խաչը, խորհրդանշելու համար երկրի վրայ տարած իր յաղթանակը, հեթանոս կայսրութիւններու աւերակներուն վրայ տարածեց իր բազուկներու ստուերը: Բայց ուշադրութեան արժանի կէտը այն տրամաբանական հետեւութիւնն է, թէ քրիստոնեայ Եկեղեցիի յաղթանակելովը, ամբողջ երկար դարեր, թղթաբեր միահեծան կերպով իշխեց ժողովուրդներու վրայ, անիկա եկեղեցականներու եւ եպիսկոպոսներու խաչային մասը կը կազմէր եւ արդէն կը փառաբանուէր իբրև գերագոյն երջանկութիւն մը: Յիշենք այստեղ Գ. դարու կղերնիսէն, Eusebius ի բուն իսկ խօսքերը:

«Մենք կ'արհասարհեմք զիսոթիսները, որովհետեւ զիսեմք թե սևոնց քալիսիս ցանկերը ունայն են, կ'արհասարհեմք զսևոթ՝ որովհետեւ մեր հոգիները կը դարձնենք շաւղոյն բաներուն:»

Քրիստոսէ վերջ, 391 ին, Աղեքսանդրիոյ մատենագարանը որ իր ժամանակին ամենէն համբաւաւորն էր եւ 700,000 հատորներ ու մագաղաթի պատասներ կը

պարունակէր, այրուեցաւ. ֆունաթիք քրիստոնեաներու կողմէ, Թէօֆիլ արքեպիսկոպոսի առաջնորդութեամբ: (1) Այդ դարաշրջանին, Աղեքսանդրիոյ մէջ կ'ապրէր իր գեղեցկութեամբն ու գիտութեամբը համբաւաւոր հելլէնուհին Hypathie, որ Արիստոտելի ու Պլատոնի փիլիսոփայութիւնը կ'ուսումնասիրէր և որ անգութ կերպով մ'սպաննուեցաւ տեղւոյն պատրիարքէն զրգուում քրիստոնեաներու ձեռքով:

Այսպէս, հետզհետէ կը լուսնանար մտաւորական մթութեան թուխ ամպը: Մահմետական Արաբներն եղան որ յետոյ, հաւաքեցին արեւելեան ու յունական գիտութիւններու հատակտոր մնացորդները, որոնք քրիստոնեաներու կոյր մղեռանդութիւնէն զերծ մնացած էին: Բայց աւանդ, անոնք այլեւս բեկորներ էին լոկ:

Մուհամէտ, որ մեծապէս կը գնահատէր Մովսէսը, Հրեայ ժողովուրդին այդ հանճարեղ առաջնորդն ու օրէնսդիրը, ինքն ալ իր կարգին բարեկամ էր իմաստութեան: Այնպէս կը պատմուի թէ՛ գիտուններու գործածած մեղանը, ա՛ւելի նուիրական է եղեր իրեն համար՝ քան մարտիրոսներու թափած արիւնը և թէ բանականութիւնը Աստուծոյ ամենէն լաւագոյն գործը կը նկատէ եղեր:

Մինչդեռ մուհամէտական Արաբներու տիրապետութեան տակ, գիտական դպրոցները կը ծաղկէին Սպանիոյ մէջ, որու նման յատաշրջմական քայլեր երբէք առած չէր այդ երկիրը, անդին, երկնքի բաղձացող Քրիստոնէութեան տիրապետութեան տակ, գիտութեան հանդէպ արհամարհանքը և սղիտութեան ստուերները եւրոպայի զանազան մասերուն վրայ կը տարածուին:

(1) Առաջին անգամ, Կեսարի ղինուորներն էին որ այրեցին Աղէքսանդրիոյ մատենադարանը, իսկ երկրորդ անգամ քրիստոնեաները 391-ին, որուն մնացորդները, առապելի մը համաձայն 641ին Օմար խալիֆայի հրամանով բոլորովին ընաջինջ եղան:

Նշանաւոր պատմաբան մը կ'ըսէ թէ՛ 1170 ին Վօփլէյէրի-ի թափառերգակ Watter ը, երբ այցելեց Սէն-Կալի-ի համբաւաւոր վանքը, նշմարեց որ արքայ Քոնրատը, ինչպէս իր բոլոր կանանիկոսները, գրեյու արուեստին վրայ, ամենափոքր գաղափարն իսկ չունէին:

Առհասարակ, ընդունուած սխալ մըն է և կամ գունէ մեծ չափազանցութիւն մը թէ՛ վանքերը գիտական ու մտաւորական մշակման կեդրոններ եղած են: Երբ 1304-ին, նշանաւոր բանաստեղծը Փիթրարքը, Լիէփի մէջ երեւան հանեց Կիլկերոնի ճառերը, փափաք յայտնեց զանոնք ընդօրինակելու, արդ, երեւան կաւ որ այդ երկրի բազմաթիւ վանականներէն և ո՛չ մեկուն իով կարիք մը մեղան կը գտնուէր:

Իրերու այս կերպ դրութեան մը հանդէպ չենք զարմանար երբ կը կարդանք թէ՛ Թուօի (1163) և Փարիզի (1231) եկեղեցական մեծ ժողովներուն մէջ, կ'արգիլուի բնագիտութեան ընթերցումը իբրև անարժան գրուածք մը:

Պոնիֆատութիւնը պապը, (մուտած 1303 ին) Ժիւպիլէի (1) այդ հանճարեղ նարիչը, որ բաւական երկար ստանի մը համար պապական աթոռը դրամական նեղութենէ ազատեց, մեռելներու յարութեան պատճառաւ, կ'արգիլէր բժիշկներուն ու բժշկական սանտոզներուն, մարդկային գիտկներու անդամահերձութիւնը, ճի՛շտ այդ միևնոյն շարժառիթով, ներկայ Պապըն ալ արգիլեց իր հաւատացեալներուն գիակիցումը:

1347 ին, Յովհաննէս քսաներկուերորդ պապին մէկ կոնդակը, արգիլեց Շիմի ուսումը: Ո՛վ որ կ'արհամարհէր այդ արգելքը ու կը համարձակէր ուսումնաս-

(1) Ժիւպիլէն, Հոովմէական եկեղեցւոյ պապերուն կոմդէ, զանազան առիթներու մէջ, դրամով շնորհում մեղքերու ընդհանուր և լիակատար թողութիւնն է:

սիրելի բնութեան երեւոյթները և կամ կը խորհրդածէր տնտեսելի աշխարհին վրայ, այնպիսին խիստ կերպով կը հետապնդուէր ու կ'ամբաստանուէր իբրև սատանայի հետ հաղորդակցութեան մանող հերետիկոս մը ու կ'սպաննուէր: Ուսումնասիրելու և գիտնալու կամէութեան հանդէպ, երկար դարերէ իվեր սխալմամբ կերպով կազմակերպուած այս մոլեւանդ հալածանքը, վերջապէս մտային ընդհանուր հիւանդութիւն մ'առաջ բերաւ, որ չարչրկեց գրեթէ ամբողջ Եւրոպայի քրիստոնեայ բնակչութիւնը և որ հազարաւոր անմեղ էակներու կեանքը արժեց: Վհուկներու հաւատարմութեան հիւանդութիւնը, պատճառ եղաւ որ մէկ տարուան մէջ (1659) 1200 անձեր ողջ ողջ այրուին միմիայն Պամպէուկի (Գերմանիա) եպիսկոպոսանիստ քաղաքին մէջ և մինչև 6500 անձեր՝ Թուէվի (Գերմանիա) արքեպիսկոպոսանիստ քաղաքին մէջ: Զուիցերիան զերծ չի մնաց այդ տարափոխիկ հիւանդութենէն: Լիւսէնիոյ մէջ, 1652 ին, 85 տարեկան կին մը, աներեւակայելի անգթութիւնով խոշտանգուեցաւ ու սանջուեցաւ իր չգործած մեղքերուն համար ու վերջապէս ողջ ողջ այրուեցաւ: Միւսոյն տարին 11 տարեկան փոքրիկ աղջիկ մը, Կատարինէ Շմիտլի, ծածուկ կերպով եկեղեցոյ աշտարակին մէջ խեղդամահ ըրին ու յետոյ պարկի մը մէջ դնելով այրեցին, միմիայն կաւէ թուղուններ շինած ըլլալու մեղքին համար:

Ինչ որ աւելի ցայտուն կերպով երեւան կը բերէ թէ ո՞ր աստիճան Արեւմուտքի քրիստոնէութեան հոգեկան կեանքը տգիտութեան նուիրուած էր, այն իրողութիւնն է թէ՛ նոյնիսկ, լուսերեան համալսարաններուն մէջ, բնութեան սէրը դիւային յարաբերութիւն մը նկատուած էր: 1644 ին, Թիւպէնկի համալսարանին մէջ, տոքթորայի թէզ մը, «բնութեան հետ հաղորդակցութիւնը» անվստահելի բաներու հետ հաղորդակ-

ցութեան մտնելու կարգը կը դասէ և բնական երեւոյթներու ճանաչումը, քրիստոնեայի մը բոլորովին անվայել գիտութիւն մը կը նկատէ ??:

Այո՛, այո, դրուած է թէ՛ Իմաստուններուն իմաստունը պիտի կորսնցնեմ եւ անոնց գիտութիւնը պիտի ոչնչացնեմ:

Անշուշտ Պողոս աստքեպի այս յատկանշական խօսքին պատճառովն էր որ հարիւր հազարաւոր մարդասպան կոճղեր վառուեցան, որոնց դիւային հոտը տարածուեցաւ ձորերու մէջ ու դեռ միկնչեւ այսօր զգալի կ'ըլլայ սնիկաւ:

Հին Կատարանի ուսումնասիրութիւնները՝ որոնք եկեղեցական հայերու և եպիսկոպոսներու կողմէ անբռնարարելի ու աստուածային յայտնութիւններ յայտարարուած են և Նոր-Կատարանը, զանազան գրութիւններու այդ ժողովածուն, որ Յիսուսի մահէն շատ վերջը գրուած է և որ եկեղեցոյ հովիւները զայն իրենցհետապնդած նպատակին ու շահերուն յարմարեցնելէ յետոյ հրամցուցած են ժողովուրդին ահա այդ երկու գրքոյկները՝ քրիստոնէական ուսուցման անբռնարարելի խաբիսը կը կազմեն:

Այսպէս, Երեւանի մասին՝ քրիստոնեայ եկեղեցոյ ունեցած ըմբռնողութիւնը, միմիայն ստեղծագործութեան մովսիսական պատմութեան վրայ կը հաստատուէր: Ուստի, այդ եկեղեցիին համար, երկիրն երեսիկերէի կեդրոնը ու այդպէս ալ պէտք է որ ըլլայ, քանի որ ըստ Մովսէսի, անիկա (երկիրը) Երեւանի գլխաւոր նպատակն է: Երկրակեդրոնային վարդապետութիւն կոչուած է այս խոշոր սխալը:

Փթղէմէի աշխարհներու սխալէմը, աստուածաշնչական աւանդութիւններուն յարմարեցուելով, եկեղեցոյ հայրերուն կողմէ ընդունուեցաւ և ամբողջ 14 դարեր Արեւմուտքի մէջ ընդհանուր ընդունելութիւն

գառաւ: Այս դրութիւնը երկնքի մէջ 7 պարունակներ հաստատեց, որոնց մէջէն արեգակը, լուսինը ու աստղերը երկրիս շուրջը կը դառնային: Քրիստոնեայ հաւատացեալները այս 7 պարունակներէն անդին զետեղեցին ընտանեացիներու արքայութիւնը, Աստուծոյ բնակավայրն ու անոր երկնային բանակի թագաւորութիւնը:

Երբ մտարեք այս տղայական ըմբռնողութիւնը, բո՛ւն իսկ մեր մանկութիւնն է որ ակամայ կը վերջիչենք իր երեւակայական քաղցր ցնորքներով միասին: Քանի՛ քանի՛ անգամներ մանկութեան ժամանակ մեզմէ մին կամ միւսը գիշերուան դէմ իր տաք շունչով պատուհանին եղեամբ հալեցուցած է փայլիլող աստղերու աշխարհը կարենայ գիտերու համար: Այն ատեն, այդ գեղեցիկ կապոյտ երկնքը կը նմանցնէինք գմբէթի մը՝ որուն եզերքները հաստատուած էին երկրի վրայ և որուն վրայ կը գտնուէին անթիւ էակներ, թէ՛ մեծ, թէ՛ պզտիկ, որոնց մէջէն երկնային շքեղութեան փայլուն լոյսը կը ցոլանար ու կը համէր մինչև մեզ, վերնագաւառի փոռքն ու շքեղութիւնը մեզի նախազգացներու համար: Ուրեմն, մեր սղայական երեւակայութեան համար, երկնակամարին վրայ փայլող աստղերը, Աստուծոյ բնակավայրին ու մեր երկրին միջև հաղորդակցութիւն հաստատող բացուածքներ էին:

Փթոյէմէի կողմէ մտածուած օրեգրքի կազմաւորութիւնը՝ որ մինչև 1543, քրիստոնեայ Արեւմուտքի մէջ ակնրեւ յարգանք մը վայելեց, մեր մանկական չըջանի միամիտ ու երեւակայական ցնորքներէն տարբերութիւն չունէր:

Որքան մեծ ըլլայ սխալ մը, ա՛յնքան դիւրաւ ընդունելութիւն կը գտնէ անիկա և նո՛յնքան ալ երկար կը տևէ անոր կեանքը, որովհետև մարդկութիւնն հասած էր այն տարիքին՝ որուն մէջ, ինչպէս յայտնի է,

ցնորքն երն ու երեւակայական հէքեաթները սամնէն աւելի կը կախարդեն տգէտ հոգիները:

1543 ին, Կոստանիկոս աստեղագէտը արտադրեց իր այն նշանաւոր գործը՝ որ պիտի յեղաշրջէր ամբողջ աշխարհը, որովհետև անիկա զիտական գորաւոր սպացոյցներու կուսանելով, հաստատեց այն իրողութիւնը թէ՛ երկիրը սիեզեբի կեդրոնը չէ՛, այլ պարզապէս արեգակի շուրջը դարձող մալուակ մ'է:

Գիտութիւններու ամենէն ճշգրիտը՝ աստեղագիտութիւնն եղաւ, որ առաջին անգամ մահացու հարուածը տուաւ մովսիսական աւանդութեան. անիկա օրեգրքի մեքէնականութիւնը հետազօտելով, մաթեմատիքական ճշտութեամբ մը ցոյց տուաւ թէ՛ մեր երկիրը տիեզերական եթերին մէջ սահող աննշմարելի կէտ մըն է լոկ, արեգակէն խոյս տուող փոշիի հատիկ մը:

Այսօր, 12 կամ 14 տարեկան դպրոցականը, զիտէ արդէն թէ՛ մեր երկիրը, 24 ժամուան մէջ ինքն իր շուրջը կը դառնայ և տարուան մը ժամանակամիջոցին իր ամբողջական թաւարումը կը կատարէ արեգակի բոլորափք. զիտէ նաև թէ՛ բողբոսամամը այս վերջինին, մեր երկիրը անշուք հետեւորդ մըն է լոկ, ինչպէս իր քոյրերը՝ Հրատ, Արուսեակ, Երեւակ, Լուսնթագ և ուրիշ խումբ մը երկնային փոքրիկ մարմիններ: Այդ դպրոցականը շո՛տ լաւ զիտէ թէ՛ լուսինը երկրիս արբանեակն է և Լուսնթագը ունի շատ մը լուսիններ ու մանեակ մը, զիտէ նաև թէ՛ անոր վրայ տարին աւելի քան 29 երկրային տարիներու տեղութիւնը ունի ելն: Ելն: Աստեղագիտութիւնը իր մեծ ու հսկայ գործիքներուն միջոցաւ, տիեզերքի հեռաւոր խորութիւններուն կը թափանցէ, թափառաշրջիկ աստղերու գծած շաւղը կը հաշուէ և մէկ դար առաջ արեգակի ու լուսնի խաւարումները կ'իմացնէ ա՛յնպիսի ճշտութեամբ մը՝ որ երբ գուշակուած երեւոյթը տեղի կ'ունենայ մէկ վայր-

կեանքի սխալում իսկ չի պատահիր. անիկայ կը հաշուէ մոլորակներու ծանրութիւնը, իր ֆունկցիոններու կշիռքի նշարներուն մէջ կը կշռէ մեր ամբողջ երկիրը և արեգակի հրաշէկ գունաւոր: Անիկա գնահատելի թիւերով մեզի կը պարզէ ու կը բացատրէ տիեզերքի անյեղի օրէնքները: Աստղագիտութիւնը, յնական գիտութիւններու առաջինը, աղայական հաւատալիքներու և ցնորածին պատրանքներու տեղ զիսական ճանօրութեան փայլուն շահը դրաւ:

Բայց... Եկեղեցին չկրցաւ այդ կերպ նախասխիճ մը տանիլ!!

Կոպեռնիկ, իր կեանքի վերջապոյտին միայն, երբ մահը արդէն կը սարսուացնէր իր սակորները, համարձակեցաւ իր անձը վստահելով սոլաղբութեան ապ իր գործը: Ամբողջ 36 տարիներ անիկայ միսիայն իրեն վերապահած էր իր համոզումներն ու ծանօթութիւնները, համոզուած ըլլալով թէ՛ կի՛նք կրքէք իր ըմբռնած ճշմարտութիւնները տարածէր, այն ստան պիտի ստիպուէր կուսիլ հաւատքի ասպետներուն կողմէ՛ շքանարած չարչարանքի արձաններուն դէմ:

Կոպեռնիկ, իր գրքին հրատարակուած միեւնոյն տարին իսկ, (1543-ին) մեռաւ: Իր բնական մահը օրհնութիւն մ'եղաւ իրեն համար, որովհետեւ Եկեղեցին, իրեն թէօրիեաները հերետիկոսական գաղափարներ համարեց, քանզի անոնք բացարձակապէս հակառակ էին յայտնութեան տոկմին:

Փորձը այնպէս ցոյց տուաւ թէ Եկեղեցին, այդ կերպ զիտական ինքիքներու մէջ կատակ չէր վերցնէր: Եւ իրօք, 57 տարի յետոյ, 1600-ին, Հռոմի մէջ, բացառաւ խորոյի մը վրայ իրրեւ հեթանոս՝ սղջ սղջ սպրտեցաւ մեծ մարդ մը, այդ դարաշրջանի ատղերէն մին՝ Ճիորտանօ Պոլիւսօ: Նոյնքան մեծ գիտուն և բանաստեղծ, որքան հետազոտող ու ճշմարտութիւնը քա-

րողող այդ տարաբաղդ էակը, միմիայն Կոպեռնիկի թէորիտները իր դործերուն մէջ փառաբանած ըլլալու ներեցիկութիւնը գործած էր ???

Կոպեռնիկի գրքին հրատարակութենէն 90 տարի յետոյ, Եկեղեցին Հռոմի մէջ, հաւատաքննական ատեալին առջև քաջքեց այդ ժամանակի ամենամեծ բնագէտն ու աստեղագէտը՝ Կպլիլէ, ու այն ստան (1633-ին, այդ գիտունը պարտաւորուեցաւ քառախնայներու, քահանաներու և ամենատուրբ Հաւատաքննութեան դատաւորներուն առջև երդնուլ իր գիտական համոզումներուն վրայ, այնպիսի մարդոց առջև՝ որոնք թերեւս սասնորդական հաշիւներէ իսկ լուր չունէին: Բայց ի՞նչ օգուտ տգէտներն իրենց ձեռքը ունէին ուժը և դայն կը գործածէին ճիշտ այնպէս՝ ինչպէս որ կը պահանջէր իրենց շահը:

Բայց դարձեալ, հակառակ այդ բոլորին, գիտական ճշմարտութիւնը աւելի զօրաւոր հանդիսացաւ քան կոյր հաւատքը: Եւ իրօք, երկու հարիւր տարուայ ընթացքին, Կոպեռնիկոս վերջապէս յաղթեց Մովսէսի, ա՛յնպիսի կերպով մը՝ որ քրիստոնեայ աշակերտներն իսկ, այսօր իրրեւ ճշմարտութիւններ կը սովորին այն միւլեւայն թէորիտները՝ որոնց համար դեռ երէկ Ճիորտանօ Պոլիւսօ հաւատացեալներու կողմէ այրուեցաւ:

Եկեղեցին վերջապէս պարտաւորուեցաւ գիշտել Կոպեռնիկի ճշմարտութեան այս անօրինակ յաղթանակին անհաճոյ արդիւնքին առջև: Բայց, փորձառութիւնը ցոյց կուտայ թէ՛ տակաւին անիկայ մեռած չէ՛, այլ իր բնութեան հետեանքով մնայուն բացասում մ'եղած է, որ անընդհատ գիտութեան առջև թուճրեր կանգնելու և հաւատքին համար կարելի եղածին չափ տգիտութեան ընդարձակ ասպարէզ մը բանալու կ'աշխատի:

Այս իրողութիւնը սակայն, երբէք նպաստած չէ՛ իր շուրջը ակնածանք մ'ստեղծելու և անկասկած չարաղէտ պիտի ըլլայ Եկեղեցւոյ համար՝ կի՛նք տակաւին անիկա

հետեւի այդ ճամբունս :

Ես չպիտի ջանամ այստեղ մանրամասնօրէն նկարագրել նախորդ դարերուն զիտական ծանօթութիւններու զարգացման եղանակը : Տարադրութեան և Ամերիկայի զիւտերը, Բարենորոգումը, դասական ուսման վերակենդանութիւնը և փիլիսոփայական դաշափարներու մղումը, որոնք երթալով կը բարդուէին ու կը ծանրանային Արեւմուտքի հորիզոններուն վրայ, այս բոլորը և տակաւին ուրիշներ, վերջապէս պատճառ եղան որ մարդուն մէջ նանչնալու անդիմադրելի պէտքը նոր մղում մը սասանայ և սկսի բնական պատմութեան բոլոր դաշտերը մշակել, մեր զգայարաններուն մատչելի իրականութեան աշխարհին վրայ :

Բնութեան կալուածին վրայ կատարուած այս ներոյժ հետազոտութիւնները, արդէն XVIII դարուն խոստմնայից նախաքայլեր առած էին : Հետզհետէ բնական զիտութիւնները սկսան կարեւոր ոյժ մը ներկայացնել, ըստ ինչպէս առաջ՝ նոյնպէս ալ XIX դարուն անոնք զերծ չի մնացին հաւատքի նախապաշարեալներու կողմէ հարածուելէ ու խափանուելէ :

Տակաւին XIX դարու սկիզբը—որ գիտական լոյսերու դարը կոչուեցաւ—լամարք իր բնական ծագման թէորիային կուսակից չդատու, նախ անոր համար որ ընդհանուր կերպով ծագման թէորիայի դէմ կրօնական նախապաշարումներ կային, երկրորդ որ այդ թէորիային կը պակսէին զօրաւոր ապացոյցներ :

Տակաւին 1830-ին, Փարիզի մէջ, Յուլիսի յեղափոխութեան ատեն, մէկ կողմէն բանականութիւնը, միւս կողմէն յայտնութեան (révélation) հաւատալը, գիտութեան Ակադէմիային մէջ, մէկ կողմէ կու հանդէպ երկու կատարի թշնամիներ կը հանդիսանային : Այն ատենն էր որ ծագեցաւ բուն վէճ մը Քիւլիէի և Ժէօֆոուու Սէնթիլէօի միջև, որոնց առաջինը, (Մովսէսի ջրհեղեղի թէորիային

կողմակից) կ'ընդունէր թէ շատ մը ջրհեղեղներ տեղի ունեցած են և ջնջած ամէն ինչ որ գոյութիւն ունեցած է անցեալի մէջ, իսկ երկրորդը հակառակ թէորիան կը պաշտպանէր : Հաւատքի ու բանականութեան այս վիճարանութիւնը անքան բուռն եղաւ՝ որ մեծ տպաւորութիւն յառաջ բերաւ թերթերու և գիտական գործերու մէջ : Բնականաբար Յրանաստեան Ակադէմիան, ի նպատակ Քիւլիէի հին ըմբանդութեան քուէ տուաւ : Բայց, վերջին անգամն էր որ Մովսիսական աւանդութիւնը կը յաղթանակէր հո՛տ, բնական զիտութիւններու մէջ փորձառու և յորձր հմտութեան տէր մարդոց այդ կածաւին մէջ : Այդ միեւնոյն տարին (1830-ին) Անգլիացի գիտուն երկրաբան Շարլ Լայելի «Երկրաբանութեան Հիմերք» կարեւոր գործին առաջին տպագրութիւնը երեւցաւ : Լայել, յտասիրէն կ'ապացուցանէ իր այդ գործին մէջ թէ՛ մովսիսական ջրհեղեղին նման ընդհանուր ջրհեղեղ մը և կամ ջրհեղեղներ (ըստ Քիւլիէի) տեղի ունեցած չեն, այլ՝ երկրաբանական տարբեր դարաչրջաններու ընթացքին, զանդաղ բայց յարատե ու աստիճանական յեղաշրջում մը կատարուած է գործարանական աշխարհի ծոցին մէջ :

Հետզհետէ յայտնուեցաւ թէ՛ երկրիս կեղեւը բնական յեղաշրջումի մը պատմութիւնը ունի իր ետեւ, թէ այն միեւնոյն ուժերը որոնք այսօր կը գործեն բնութեան մէջ, նախորդ դարերու մէջ ևս կը հակադէմ եղեր երկրի վրայ, վերջապէս հաստատուեցաւ այն խորզութիւնը թէ՛ մեր շուրջը տեղի ունեցող երեւոյթները բացատրելու համար գիտութիւնը երեւք պէտք չ'զգար հրաւերներու աջակցութիւնը խնդրելու, այլ ընդհակառակը բնութեան բոլոր երեւոյթները ինչպէս նախորդ դարերու մէջ նոյնպէս ալ հիմա, իրենց վերջնական լուծումը կը գտնեն այժմ մեզ համար ծանօթ բնական ուժերու ազդեցութեամբն ու գործունէութեամբը :

Այդ միջոցին, հետզհետէ բնախոյզներու բանակին մէջ կ'աւելնար այն զննողներու թիւը՝ որոնք առանց մեծ ընդդիմութեան հանդիպելու, աւելի կամ նուազ չափով մը կ'ընդունէին բնական ծագման թէորիան, որովհետեւ Եկեղեցին, վերջապէս խեղօքիկ մը այնպէս ըմբռնած էր թէ՛ իրեն սպառնացող ս'էէ վտանգ չիկայ ա'յնքան ատեն՝ որքան որ հերետիկոսական այդ թէորիաները լոկ գիտուններու աշխատանոցներէն ներս կը պահէին իրենց արժէքը, մինչդեռ անդին, ժողովուրդը պիտի չարունակէր լուկ ու հաւատալ:

ՏԱՐՎԻՆ ԵՒ ԻՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Ծագման գաղափարը որ հազարաւոր տարիներ առաջ, յոյն փիլիսոփաներու միջոցաւ արդէն փանայումի սեմէն ներս մտած էր և որ յետոյ, 1809-ին ցնցուած էր իր թմբութենէն (Լամարքի միջոցաւ), առանց սակայն կատարելապէս սթափելու, այդ թուականէն սկսեալ, այդ մեծ գաղափարը երբեք չի կրցաւ հանգիստ գտնել: Ատեն ատեն, մերթ հոս, մերթ հոն, անիկա կը լուսաւորէր ժամանակի մտաւոր հորիզոնը, առանց սակայն տեսական որոտումի, առանց շանթեր արձակելու: Բայց փոթորիկը օդին մէջն էր և կրնար ամէն վայրկեան պայթիլ և իրօք ալ պայթեցաւ երբ՝ 1859-ին (53 տարի առաջ) Տարվինի նշանաւոր գործը յայտնուեցաւ: Այս գիրքը, «Քնական ընթողութեամբ սեսակներու յեղաշրջումը» և կամ «Գոյութեան կոլիւին մեջ, յարմարագոյն սեսակներու դիմադրութիւնը», 22 տարիներու մտաւոր աշխատութեան ու հետազոտումի ար-

դիւնքն է: Անոր հրատարակութիւնը, պատմական իրողութիւն մըն է, որ նոյնքան կարեւորութիւն ունի՝ որքան Կապեռնիկի գործը:

Իրականութեան մէջ, Տարվին գործարանական աշխարհի Կոպիւնիկոսն է, ինչպէս իրաւացիորէն կոչած է Տիւպուա Ռէյմօն, Պէոլինի ակադէմիայի նախագահը:

Տարվինէն առաջ, շատ մը խորհողներ ու գիտուններ, արդէն յայտարարած էին թէ՛ բարձրագոյնը ստորնագոյնէն կը սերի և թէ՛ այսօրուայ ամենէն կատարեալը՝ կրքիմն իրմէ նուազ կատարեալ նախնիք մ'ունեցած է: Բայց ծագման այս ճշտութիւնը, ա'յն ատեն միայն կրցաւ իր փառապանծ ու քաջակրիչ արդիւնքն ունենալ, իր կենդանի ու յառաջ մղող ազդեցութիւնը՝ երբ համապարփակ ու ընդհանուր քեռի-ով մը բացատրուեցաւ յեղաշրջումի «ինչու»ն: Ստուգիւ, կարելի է ըսել թէ՛ բնական ընտրողութեան Տարվինեան թէորիան, — որու մասին արդէն պիտի խօսինք մեր երրորդ բանախօսութեան ընթացքին — ոսկիի մէջ ընդելուզած է ծագման թէորիայի գեղեցիկ աղամանդը: Գիտական պատճառարանութեան զուտ ոսկիի այդ վիայուն զարդարանքին համար է որ այս շքեղ գոհարը (ծագման թէորիան) իր խեղճան արժէքն ստացած է:

Տարվինի գործը, 1859-ի տաւառ մ'երեւցաւ և միևնոյն օրուայ երեկոյն արդէն բոլորն ալ սպառած էր: Այն ատենէն սկսեալ, տպագրութիւն տպագրութեան յաջորդեց և թարգմանուեցաւ բոլոր քաղաքակիրթ ազգերու լեզուով: Կենդանական ու բուսական տեսակներու ծագման այս յեղաշրջող թէորիան, չողարձակ փայլակի մը նման մուտ գտաւ բնախոյզներու բանակին մէջ, ուր՝ եկեղեցւոյ ախոյեան շատ մը ձերուհի վարպետներ՝ հաւաստի քաղցր քունը կը քննադատին դեռ:

Իրականութեան մէջ, այդ թէորիան մտաւոր փոթորիկ մ'եղաւ, որ ծագեցաւ Անգլիոյ մէջ՝ այնպէս

հեռզհեռէ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին վրայ տարածուելու համար :

Տարվին , հազարուոր բնական իրողութիւններով , կը հաստատէ թէ՛ ամէն բարձրագոյն գործարանաւորութիւն ստորին ձեռք մը յառաջ կուգու , բոլոր սպորտ էակները , բոյսեր , կենդանիներ և մարդիկ , սերած են պարզագոյն գործարան տարներէն և գոյութեան կռիւին մէջ , յարմարութի (adaptation) միակ օրէնքին ենթարկուած ըլլալով , անսահման դարաշրջաններու , միլիոնաւոր տարիներու ընթացքին , խիստ դանդաղ կերպով չըրջախոխուած են , և անդադար կատարելագործուելով՝ վերջապէս կրցած են հասնիլ կայմաւորութի բարձրագոյն աստիճաններուն :

Իմ երրորդ բանախօսութեան մէջ , պիտի ապացուցանեմ թէ՛ ո՛ր աստիճան պարզ և զիւրերմբունելի է այս թէորիան , ա՛յնքան պարզ , ա՛յնքան զիւրերմբունելի որ կը համարձակիմ ըսել թէ՛ զիւրին է զայն հասկնալի ընծայել նոյնիսկ 14 տարեկան աշակերտին , եթէ նոյնիսկ՝ աշակերտը միջակ միտքի տէր ըլլայ : Բայց եկեղեցին և իր պետերը , ինչպէս նաև իրենց անհամար կուսակիցները , այն միեւնոյն ընդդիմութիւնը ցոյց կուտան ծագման թէորիային՝ ինչպէս երբեմն ցոյց տուին Կալէնիկիեան սխոթեմի յեղաշրջող գաղափարին :

1859-ին պաշար մ'սկսաւ , որուն համար , մարդկային քաղաքակիրթութեան պատմութիւնը , Բարենտրոգումի օրերէն ի վեր բնաւ տեսած չէր :

Այդ դարաշրջանի սպորտ բնախօսներէն , սանկ նանկ կը գտնուէին տակաւին կարգ մը ձերունիներ՝ որոնք աշխարհի նկատմամբ իրենց ունեցած բնախօսմով Մովսէսի կը կուտանէին և անկեղծօրէն կը հաւատային հրաշալի տեղծագործութեան մը : Այս դասին պատկանող բոլոր գիտուններն ալ , իսկոյն Տարվինի հակառակ կողմն անցան : Բայց , տեսնուեցաւ թէ՛

անոնցմէ չստան , որոնք Տարվինի գործերը եւանդով կարդացած էին նոր թէորիայի սխալներն ու տկար կողմերը երևան հանելու մտապրութեամբ , իսկոյն թողուցին իրենց նախադաշարութիւնները և իրենք որ նախապէս թշնամի էին ծագման թէորիային , անոր ջերմ կուսակիցներն ու պաշտօնատէրներն եղան : Ասոր փոխարէն , ուրիշներ , մինչև իրենց մահը , յեղաշրջումի գաղափարին անհաշտ թշնամիներ մնացին :

Շատ չանցած , առաջին դասի բնախօսները , որոնք այլևս հաւատքի տօկներէն հեռացած էին և բոլոր երկատասարդ գիտունները՝ որոնք անկախ ու գիտական մտքով մ'օժտուած էին , ամէնքն ալ , Տարվինի կողմն անցան : Ծագման թէորիայի կողմնակիցներուն ու հակառակորդներուն միջև ծայր տուող պայքարը , զբրիթէ 20 տարի տեւեց : Բայց , հակառակորդներու շարքերը հեռզհեռէ ցանցառիլ սկսան , մինչդեռ կողմնակիցներունը , օրէ օր խառայան ու սեղմուեցան , մինչև որ վերջապէս , Տարվինի դպրոցը՝ կատարեալ ու վերջնական յաղթանակ մը տարաւ գիտութեան կռիւի դաշտին վրայ : Նոյնիսկ , ինդիքին հմուտ ու տեղեակ հեղինակութիւններ , գոյութեան կռիւով , բնական ընտրողութեան սկզբունքը անբաւարար յայտարարելէ յետոյ , (անշուշտ անոր համար՝ որ այդ սկզբունքը գործօն Արարիչի մը միջամտութիւնը աւելորդ կը նկատէ) ինչպէս նաև բնական ընտրողութեան թէորիայի բարեդաշտ հակառակորդները , պարսաւորուեցան խոտովածիլ թէ՛ դժուարաւ կարելի էր ծագման թէորիան ուրանալ : Այդ բարեդաշտ հեղինակութիւններէն մին էր իմ նախորդս (բուսարանութեան փոօֆէսէօս) Տօքթ , Օտովայտ Հիլըր , որուն գիտութիւնը , հաւանաբար ա՛յնքան բարձր էր՝ որքան իր զիւրանաւան բարեդաշտութիւնը : Անիկա իր մօրքին մէջ համաձայնեցուցած է ծագման

գաղափարը իր ներքին բնազանցական այն պէտքին հետ թէ՛ աշխարհս Ստեղծող մ'ունեցած ըլլալու է: Ճշմարիտ պիտի ըլլայ ըսել՝ թէ Օստիալտ, երբ այն գաղափարը կը յայտնէ թէ՛ տարրեր գարաշրջաններու կենդանիներն ու բոյսերը պատահարաբար ձևափոխուեցան ու կատարելագործուեցան ամենակարող Աստուծոյ մը կողմէ, այն ատեն, անիկա պարզապէս հաստատած կ'ըլլայ թէ՛ գերբնական Աստուծոյ մը միջամտութիւնը պատահական է: Բայց եթէ Օստիալտի ընդունած «նախատիպերու ձևափոխութեան» խորը քնննք, անիկա դո՛ւրձեալ Տարվիտի ծագման թէորիան է, քանի որ Օստիալտ, ինքն ալ կ'ընդունի թէ՛ բարձրագոյնը կը սերի ստորագոյնէն և թէ՛ մարդկային ցեղի նախնիքները հաւանաբար ստորին կենդանիներ եղած են:

Գերմանիոյ մէջ, 1860-էն սկսեալ, Հէքէյ՝ Եէնայի, Նաթիլի՝ Միւնխիւի և Բոյիքէր՝ Վիլպուրկի մէջ, աշխատեցան տարվիտեան թէորիան ուսուցանել և այդ քաղաքներու համալսարաններուն մէջ, իրենց տուած դասախօսութիւններով, բայց ի բաց յայտարարեցին թէ՛ իրենք ևս ծագման թէորիայի կողմնակից են: Շատ մը ուրիշներ ալ, ինչպէս Պիւլմէր, Տիւպ, Սէտլից և աւելի ուշ Բարիւս Սթէյն, Իտալիոյ Փատուա քաղաքէն, քաջասիրտ կենդանարան Բանէսթրիսի, ժողովրդային գրուածներու մէջ միեւնոյն նիւթին վրայ խօսեցան:

1870-ի սկիզբը, Չիլիիի երկու բարձրագոյն վարժարաններուն (Université et Polytechnicum) մէջ փոխուսուցիչ ըլլալով, համարձակեցայ անվեհեր կերպով ուսուցանել ծագման թէորիան, որն որ ծնունդ տուաւ մէկ կողմէն քինայոյզ հակառակութեան, իսկ միւս կողմէն՝ երախտագիտական համակրանքի մը:

Առանց չափազանցութիւն մ'ըրած ըլլալու կարեկի է հաստատել թէ՛ 1870-էն ի վեր, ծագման թէորիան

իր պաշտանական ներկայացուցիչներն ունեցած է գերմանական լոյսը՝ համալսարաններուն մէջ: Այլևս այդ թէորիայի ճշմարտութեան մասին ո՛չ միայն կասկած չեն յարուցաներ այն դիտաւնները՝ որոնք մուսած կամ կենդանի օեկանիզմներու ուսումնասիրութիւնովը կ'ըբաղին, այլ նաև չեն վիճարանիր անոր շուրջ: Եւ եթէ այսօր, բնախոյզներու համաժողովներէն մէկուն մէջ, սեէ մէկը ուզէր ծագման թէորիային ընդդիմանալ, Մովսէսի տուած գերբնական ասեղծագործութիւնը մէջ բերելով, այդ մարդը, հիացումով պիտի քննուէր իւրև նախնական գարերու կենդանի մէկ բրածոն, և ժողովը, քաղցր ժպիտով մը, քննածութեան ենթակայ այդ մարդը, հիպնոթիսթիներուն պիտի յանձնարարէր: Այս ամէնը արդէն ցոյց կուտան թէ՛ ծագման թէորիան կատարելալ յաղթանակ մը տարած է:

Փրանսական Ակադէմիան, ինքն ալ որ ամենէն գիտուն, բայց նաև ամէնէն պահպանողական մարմինն է այդ երկրին, երկար ատեն Տարվիտի հակառակ կողմը պաշտպանելէ յետոյ, վերջապէս ինքն ալ ընդունեց տեսակներու ծագման պատճառը: Տարվիտ լուսական երկար ապրելով, կրցաւ զինքը ֆրանսական անմահներու այդ հաստատութեան պատուոյ անդամը աեանել:

Միւսները կարելի է ըսել նաև Պերլինի Ակադէմիային համար, որուն նախագահը, Տիւպուս Ռէյսոն, ամէնէն ջերմ յարուն է տարվիտականութեան: Ծագման թէորիան հաւասարապէս յարգանք կը վայելէ այսօր, թէ՛ Սէն-Փէթրապուրկի, թէ՛ Աւստրիոյ և թէ՛ Պաւերիոյ Ակադէմիաներուն մէջ, երկիրներ՝ որոնց մէջ, կրօնական գաղափարները շատ աւելի ծաւալ գտած են:

Իտալիոյ գիտական ընկերութիւններն ալ յարած են ծագման թէորիային, բնականաբար Վատիկանի գլխաւոր համալսարանը դուրս ձգելով:

Երբ մարդ անգամ մը ճանչնայ Անգլիոյ գիտական

աշխարհին մեծ և իրապէս ազնիւ նկարագիրը, այն ասեան դիւրաւ պիտի ըմբռնէ թէ ինչպէս կ'ըլլայ որ այդ երկրի գրեթէ յոյր գիտական ընկերութիւնները, Տարվինը իրենց պատուոյ անդամը կոչած են :

Ինչպէս տեսանք, գիտական աշխարհի մէջ անգլի ունեցող այս կերպարանափոխութիւնը քսան տարուայ ընթացքին կատարուեցաւ :

Բայց իրերը տարրեր գոյն ասին եկեղեցականներու մօտ, որոնք չա՛տ քիչ բացառութեամբ, իսկոյն ծագման թէորիայի հակաակորդներ հանդիսացան :

Անմիջապէս, ցատումի ազազակ մը բարձրացաւ հոգեւոր հովիւներու հօտէն :

«Է՛հ, ի՛նչ, արդեօք բնագաւառները լուրջ կերպով պիտի ուզէին սովորեցնել թէ՛ մարդուն նախնիքները կենդանիներ եղած են, Ինչ, մարդկութիւնը, աստուածային մեր ցեղը, ստորին օւկանիզմներէն սերած է, ուրեմն կոպկոպին թիփերը մեր նախնիքներն եղած են ? »

Անմիջապէս, մեծ վայնասուն մը ծայր կուտայ ամբողջ քրիստոնէութեան մէջ, Փանատիք ուղղափառները, յանուն Աժ. ոյ գէնքի կը դիմեն կատորելու համար Տարվինականները : Եկեղեցին պատերազմի կ'սկսի բնագաւառներու դէմ և իսկոյն պարսաւատեաններու հեղեղ մը հրապարակ կը նետուի :

Բայց, անկեղծօրէն խոտովանինք թէ՛ պայքարը խիստ անհաւասար էր և նոյն իսկ կարելի չէր գէնքերը համեմատութեան դնել, ճիշտ այնպէս՝ եթէ այսօր, ներկայ քաղաքակիրթ դարուն մէջ, Իսրաէլի զաւակները իրենց ծերունի Յեսուին առաջնորդութեամբ, փորձէին պաշարել Սթազուրկի գիտական կերպով ամբացեալ բերդը և յուսային զայն անձնատուր ըլլալու պարտադրել, իրենց պատերազմական փողերու թնդացնող աղմուկովը !!! :

Բնագաւառները կը բնակէին ու կը մարանչէին մարդկային տուղջ բանականութեան և անվիճելի իրողութիւններու հաստատուն գեանին վրայ, անոնց մարտնչող գիւնարներն էին գիտականօրէն ազայուցուած ճշմարտութիւններ և կենդանի բնութեան սահմանին մէջ կատարուած անթիւ նետաղօտութիւններ : Բնութիւնը յանկարծ, խօսիլ սարված էր փորձերու և գիտական եղանակներու յտակ լեզուով :

Կատարած ու զայրացած աստուածայանները, բնագաւառներու գէնքին դէմ կը կուռէին որուն գործածութիւնը իրենց համար անժանօթ էր գործնականին մէջ, հաւատքի ու վարդապետական ըմբռնողութեան բթացած գէնքով : Փողերու ձայները սրքան սր ուժգին կը թնդացնէին երբեմն երիքովի պատերը, նոյնքան ալ ուժգին էր կուռող աստուածայաններու ազազակն ու վայնասունը, բայց նոր երիքովի (Գիտութեան) պատերը չի խորտակուեցան, ընդհակառակը տեսուեցաւ թէ պաշարողներէն ամենք ծանրապէս վիրաւորուելով հոս ու հոն գետին կը փուռէին, պատանցաւ նոյնիսկ՝ որ անոնցմէ շատեր՝ ողջ ասոցջ պաշարեալներու կողմն անցան :

Չավազանց արտատվոր բաներ տեսուեցան Մովսէսի ու Տարուինի, ծագման թէորիայի ու աստուածաբանութեան միջև ծայր տուղ այս առաջին պայքարի ընթացքին : Քանի՛ քանի՛ հակառարութեան առուածարաններ իրենց ծայրահեղ եռանդէն տարուած, մուցան թէ՛ կ'անդիտանան իրենց հակաակորդներու գէնքերը, մուցան նաև թէ իրենք ո՛չ մէկ ծանօթութիւն ունին բնութեան գիտութիւններու մասին, և քանի՛ներ այդ կուռողներէն ինքզինքնին ծիծաղելի դարձուցին : Բայց ուրիշ աստուածարաններ, մասնաւոր լուրջ ուսումնասիրութիւններով աշխատեցան բնութեան կալուածին մէջ սաք կոխել և այդպիսիները՝ իսկոյն ի-

րենց գէնքերը տարվինականութեան վերադարձուցին : Ուրիշները, շատ շուտ ըմբռնելով թէ երկու հակառակ փառթիւներուն մէջ խաղերը անհաւասար էին, նախընտրեցին զինամիտ ըլլալ, որովհետեւ կը կանխատեսէին թշնամիի մօտալուտ յաղթանակը : Այս վերջինները լըռեցին, համոզուած ըլլալով թէ՛ հաւատքը՝ պարզապէս պիտի պարտաւորուէր իսկոյն հպասակիլ և կամ աւելի ճիշտ յարմարիլ (s'adapter) : Այն աստուածաբանները, որոնք ներկայիս համամիտ են այս կարծիքին, մեծ թիւ մը կը կազմեն և արդէն օրէ օր կ'աճին շուտով մեծամասնութիւն կազմելու համար : Աւելորդ չպիտի ըլլայ եթէ հոս յիշենք, պայքարի այդ օրերուն, հաւատքի և գիտութեան միջև մղուող բանակաւորին կարգ մը յարամասերը, որովհետեւ անոնց մէջ կան այնպիսիներ՝ որոնք չափազանց կրթիչ ու նշանակելի են :

Մենք՝ կը տեսնենք թէ արդէն 1870-ին, հոյակապ աստուածաբան և մեծ քննադատ Յրէտէրիկ Շթրաուս, ցնծալի խանդավառութեամբ մը, իր Հին և Նոր Հաւատքը՝ գործին մէջ, համարձակօրէն ինքզինք կողմնակից կը յայտարարէ տարվինեան ծագման թէորիական և իր «Նոր Հաւատքը» յեղաշրջումի վարդապետութեան հաստատուն խարխիւններուն վրայ կը հիմնէ թաւալի է սակայն ըսել թէ՛ իր աշակերտները վատաբար լքեցին զինք : Շթրաուս քսան տարի աւելի կանուխ արտադրած էր, արժանիքներով լի իր գործերը : Իր ճակատագիրը — ճշմարիտ մարտիրոս մը — բնականաբար քաջակերիչ չէ մարդկային մտքի ազատագրման կողմնակիցներուն համար, և սակայն Շթրաուս, ձիորտանօ Պուլենոյի նման, ինքն ալ կը հնազանդի իր ներքին անդիմադրելի պէտքին :

Զիւրիւսի (Զուրիցերիա) Ս. Պետրոս եկեղեցւոյ հովիւը, նշանաւոր քարոզիչ Հանրի Լանժ, Դարձեալ մեզ կ'ընծայէ ազատամիտ աստուածաբանի մը օրինա-

կը : Եւ իրօք Լանժ, որ անկասկած բնական գիտութիւններու վերաբերեալ խնդիրներու մէջ Շթրաուսի չափ խորաթափանց չէր, շատ մը զիջումներ ըրաւ բողոքական ազատ մտաւորականութեան, ինչպէս օրինակի համար, սեւէ աստուածաբանական առարկութիւն չ'ըրաւ ծագման թէորիայի մասին : «Կրօնքը՝ Տարվինի ժամանակ» իր գրքին մէջ, ուժովն բանակուիւ մը մղեց ըՇթրաուսի դէմ և սակայն միեւնոյն տունն բացէ ի բաց հետեւեալը յայտարարեց :

«Ձեմ հասկնար թէ՛ ինչ կրնան առարկել կրօնք և հաւատք՝ եթէ գիտութիւնը միշտ աւելի զօրեղ ու բազմաթիւ ապացոյցներով կը յաջողի հաստատել իրերու այս ընթացքը, (խնդիրը ծագման թէորիայի մասին է) և կը լայտարէ աշխարհներու կազմութեան եզանակը՝ այս կամ այն կերպով» :

Իմ խիստ յարգելի ուսուցիչն ու բարեկամը, Շառլը տը Նաժելի, 1877-ի Սեպ. 25-ին, Միւնիխի մէջ (Գերմանիա) ներկայ գտնուեցաւ ամենէն հազուադիւտ իրողութիւններէն մէկուն :

Այդ թուականին, Պալէրիոյ մայրաքաղաքին մէջ, 1500-2000 գիտուններ հաւաքուած էին գերման բնապատումներու և բժիշկներու 50 երգ. Համաժողովին առթիւ : Հոն՝ երեք զլիսուոր ժողովներու ընթացքին, Տարվինականութեան ու ծագման թէորիայի շուրջ, գիտութիւններու ամենէն հեղինակաւոր ներկայացուցիչներու կողմէ, երկար բանախօսութիւններ տեղի ունեցան : Էռնէստ Հէքէլ, Գերմանիոյ այդ հռոմեակալ Տարվինը, խօսեցաւ, նիւթ ունենալով՝ «Յեղաշրջումի ներկայ թէորիան և անոր ունեցած առնչութիւնը գիտութեան հետ՝ ընդհանրապէս» : Առաջին անգամ ըլլալով, որոշ կերպով ապացուցուեցաւ թէ անհրաժեշտօրէն պէտք է յեղաշրջումի թէորիան ուսուցուի երիտասարդութեան : Նաժելի, ուսուցիչս, խօսեցաւ «Բնական գիտութիւններու կալուա-

ծին մէջ, ծանօթութիւններու սահմանները» նիւթին վըրայ և ծագման թէորիային յնուելով, ցոյց տուաւ թէ՛ ինչպէս տեսանելի օչխորձը, հետզհետէ ճարդուն խուզարկու աչքերուն առջև ինքզինք կը յայտնէ, թէ ինչպէս աշխարհ (բնութիւնը) բնական օրէնքներու (և ո՛չ գերբնական) ենթակայ ամբողջութիւնն ո՛րն է, ցոյց տուաւ նաև թէ՛ հողեր կոչուած երևոյթները ուրիշ բաներ չեն եթէ ոչ բնական իրողութիւններ, որոնք նո՛յնքան կրնան ենթարկուիլ գիտութեան հետազոտումներուն՝ որքան նիւթական մարմիններուն քիմիական ու բնագիտական փոփոխութիւնները: Նածելի ցոյց տուաւ թէ՛ մարդկային մաքի ու գիտակցութեան ճանաչումը անկարելիութիւն մը չպէտքէ նկատուի, ցոյց տուաւ թէ՛ հողեր երևոյթներու բնութիւնը, առանց աստուածարանութեան աջակցութեանը կարօտելու, բնական գիտութիւններու շնորհիւ կարելի է գիտնալ: Արդէն 1860-ին, Նածելի, «Բնութեան պատմութեանը վրայ յղացումներ» խորագրով, արուեստաստան քննախօսութիւն մը հրատարակած էր, յատկապէս հրաբխբու հաւաստք բնծայող ցնորախոհներուն ուղղուած այդ հրատարակութիւնը պատճառ եղաւ որ երկնային Արքունիքի ներկայացուցիչներն ու մոլեռանդ հաւատացեալները, զինք վտանգաւոր հակառակորդ մը նկատեն: Արդ, ինչ պատահեցաւ Միւնխիտի մէջ գումարուած՝ բնագիտութեան այդ համաժողովէն յետոյ:

Պայէրիոյ ծայրայեղօրէն պապական օւկաններէն մին, «Վաթէարանտ» ամբողջութեամբ արտասպառ Նածելիի ճառը և դայն ներկայացուց մարդկային մաքի ամենէն հոյակապ արտադրութիւններէն մին: Ու այդ գովեստները սեղի կ'ունենային մինչև այդ ատեն կատարիօրէն թշնամի՝ կրօնական համբուաւոր թերթի մը սիւնակներուն մէջ:

Նո՛յնքան նշանաւոր և աւելի անհատկապի եղաւ այն տեսարանը՝ զոր ընծայեց մեզ Անգլիոյ կղերականութիւնը Տարվինի մահուան (1882 ապրիլ 19) և անոր թաղման ատեն:

Անտարակոյս, Անգլիոյ կղերականներէն շատերը, նախապէս ուսանող ըլլալով և կամ յետոյ հողերը հովիւ ըլլալու պարտականութիւնը ստանձնած ըլլալով, իրենց առանձնութեանը մէջ արդէն շատոնց կ'ըբարդէին բնական գիտութիւններով, պարագայ մը՝ որ շատ աւելի հազուադէպ է եւրոպական ցամաքին վրայ, քան Բրիտանական Կղզիներուն մէջ: Անշուշտ այդ եկեղեցականներէն շատերը, նո՛յնիսկ բարեկամական յարաբերութիւններ կը մշակէին ու սիրալիր թղթակցութիւններ կը փոխանակէին Տարվինի հետ. բայց, ամէն պարագայի, խարտեաչ Ալպիտնի(1) հողերը հովիւներու մեծամասնութիւնը բաց է ի բաց թշնամական ընթացք մը բռնեց Տարվինի հանդէպ ա՛յնքան ատեն՝ որքան որ ան կրցաւ ապրիլ:

Արդ, ինչ պատահեցաւ երբ անգլիացի քերականագիտական ընթացքը, լրացուց իր կեանքի ա՛յնքան արդիւնաւէտ ընթացքը:

Ինչ պատահեցաւ արդեօք երբ մեռաւ այն Տարվինը՝ որ 1879ին, անկեղծօրէն կը գրէր Եկնայի ուսանողներէն մէկուն թէ՛ «Անձնապէս երբէք չեմ հաւատար ո՛րեէ յայտնութեան»:

Ահա թէ ինչ պատահեցաւ:

Անկիւզան Եկեղեցին որ կ'ատէր Տարվինը իր կենդանութեան ատեն, իրբու հակառակորդ հրաչքի ու աստուածաբանութեան, խորշն տէր կանգնեցաւ անոր դիակին: Այդ միւլենոյն եկեղեցին, մեծ չզիսականքին՝ Տարվինի համար, մեծաշուք թաղում մը և հանդիսաւոր

(1) Մեծն Բրիտանիան հին ատեն, Յոյներու կողմէ Ալպիտն կը կոչուէր:

թափոր մը կազմակերպեց, պատիւներ՝ որոնց միայն բարձր արժանիքի տէր կղերականները և կամ եկեղեցւոյ պաշտպանները կրնային արժանանալ խտտադաւան Անգլիոյ մէջ: Տարվին որ իր կինդանութեան ստեղծութիւն տարրեր տեղ մը, իրեն համար ստանձին գերեզման մը չինել տուած էր, հակառակ իր կամքին, գնաց հանգչելու Իսահակ Նէվլանի մօտ. Անգլիոյ սնման փառքերու տապանակին՝ Ուէսմինիսթրի հինաւուրց արքայադահին մէջ: Եւ Լոնտոնի մէջ, միեւնոյն ժամուն, հաւատքի չորս քահանաներ, չորս տարրեր տաճարներու մէջ, խօսեցան այն մեծ կրօնատի մասին, զոր զգացած էր յանձին Տարվինի ո՛չ միայն Անգլիան՝ այլ ամբողջ մարդկութիւնը:

Այժմ, ինչ բարոյական կարելի է հասնել այս ամենէն... Մեծն Տարվին, ընտրովին ակամայ, իր անձին համար գովեստներ հրատարակելու էր կղերի բերնին մէջ:

Ամբողջ աշխարհը, դարմաքով կը դիտէր այն Եկեղեցին՝ որ կը փառաբանէր մեծ սկեպտիկ մը, գիտական ճշմարտութեան առաքեալ մը: Եւ բոլորը այս չէ: Տարվինը իշխոնավայել պատիւներով թաղելէ յետոյ, անգլիական կղերը, այդքանով չի բաւալանացաւ: Երբ կոչ եղաւ ընդհանուր աշխարհի, նշանաւոր բնագատուսին համար արձան մը կազմեցնելու և զրամական միջոցներէ զուրկ երիտասարդ բնագատուսներուն դիւրութիւն ընծայելու՝ որպէսզի կարենան շարունակել իրենց ուսումը տարվինական ուղղութեամբ, ամենէն առաջ անցաւ կղերը: Այդ կոչը ստորագրուեցաւ Եորքի և Գանթէնպիւրի արքեպիսկոպոսներէն, Էքսթէրի եպիսկոպոսէն, Ուէսմինիսթրի, Ս. Պօղոսի և ուրիշ եկեղեցիներու կարգերէն: Արթիւրի, Տէվօնսի և Նօթթրն Պէրլէնտի տասուածաւախ դուքսերէն, և Սալզպրիի մարքիզին կողմէ: Հոն, այդ ստորագրութիւններուն մօտ, կը տեսնուին նաև կոմսերու, աւագանիներու, խորհրդարանի անդամի և

րու և անգլիացի բազմաթիւ գիտուններու անունները: Այդ կոչը, նոյնիսկ համաշխարհային բնութիւն մ'ստացաւ, որովհետև ստորագրուեցաւ նաև Եւրոպայի և Ամերիկայի հզօրագոյն պետութիւններու գեապաններէն: Տարվին՝ իր մանովը, տարվինականութեան առաջնորդած էր կղերականութիւնն ու ազնուականութիւնը, մէկ խօսքով՝ ամբողջ բարձրաստիճան ընկերութիւնը:

Եթէ այսօր հոս կը յիշենք այս իրողութիւնները, պատճառն այն է որ տակաւին կը լսենք նախանձայրոյց կղերականներու և կեղծապարիշտ բողոքականներու արձակած կասկածի ոռնուումները, այն զաղափարին համար թէ՛ գիտական ճշմարտութիւնը կրնայ օր մը ուսուցութիւն ժողովուրդին՝ խաւարափառ ուսմիկին:

Ինչ պէտք է հետեւցնենք այս ամենէն: Ինչ այնպէս կը թուի թէ այն հանգամանքները՝ որոնք Տարվինի մահուան ու թաղման ընկերացան, անտարակուսելիօրէն մեծամասնութեան յաւաքդիմութիւնը կը յայտնանշեն: Բնական գիտութիւնները մեծ ոյժ մը կը ներկայացնեն այսօր աշխարհի վրայ, ուժ մը՝ որու մասին Ս. Պօղոսի (Եկեղեցի) քարոզիչները կը վկայեն և որուն համար տակաւին երկար ատեն պիտի արձագանգեն Ուէսմինիսթրի արքայարանին քարաշէն կամարները:

Ժամանակի ընթացքին, մարդկութիւնը երբէք չի կրնար դիմադրել նեւաբիթին անյաղթելի իշխանութեանը: Ասիկա միտիտարական կէտ մըն է, մեծ միտիտարութիւն մը՝ որ խոտոմնայից տպագայ մը կը պարզէ մեր առջև:

Ինչ կ'արժեն այս տեսակ գուշակութիւններու առջև այն նշովքներն ու զառանցանքները՝ զոր վասիկանը կը փոխէ բնութեան այս նոր ըմբռնողութեան (conception) վրայ: Ինչ փոյթ տիեզերական մեծ ոյժերէն մէկուն համար (յեղաշրջումին) տգէտ անձկութիւնն ու կտաղած մոլեւանդութիւնը սնապաշտ բողոքականներու

և բոլոր անոնց՝ որոնք Աւետարանականներու էթիքէթին սակ բոլորուած են: Յեղաշրջումը անվրդով ու անղըրդ-ւելի քայլերով կը հետևի միշտ իր ճամբուն: Եւ

Պայքարի այն օրերէն ի վեր, շատ մը քաջասիրտ եկեղեցականներ երեւան ելած են թէ՛ Ամերիկայի և թէ՛ Գերմանիոյ մէջ, որոնք այխատած են ուսումնասիրել ծագման թէորիան և դէպի վեր բարձրացնել կրօնական կեանքի, մտածումի ու խոկումի կուսակիցները և բոլոր անոնք՝ որ կը մտասանջուլին ու կը յոգնին պարզ ժրխտումի աստուածաբանական Լարիւրինթոսին մէջ: Այո՛, այդ ազնիւ կղերականները այխատած են մտածելու ընդունակ ժողովուրդները վեր բարձրացնել, դէպի այն բարձրութիւնները՝ որոնք լուսաւորուած են Գիտութեան արեգակի շքեղ ճառագայթներէն:

Անցողակի կերպով յիշենք լոյսի ու գիտութեան բարեկամ՝ երկու զլխաւոր անուններ: Նախ՝ Սաւատ, Ամերիկացի աստուածաբանն էր որ քանի մը տարի առաջ, հրատարակեց նշանաւոր գործ մը, աւելի ճիշտ՝ հոյակապ գիրք մը «La religion à la lumière de la théorie darwinienne.» յետոյ, Գերման աստուածաբան մը, Պէէմի ժողովրդարանին քարոզիչը, Գեր. Շէռամ, որ Սաւատի գործը գերմաներէնի թարգմանեց:

Այդ գրքին մէջ ա՛յնպիսի հոգի մը կ'ապրի՝ որուն համար աւելի լաւ բացատրութիւն մը չպիտի կարենալինք տալ քան եթէ ըսած ըլլայինք. Amour Nazaréen de la Vérité:

Յիշենք հոս բո՛ւնիակ հեղինակին խօսքը՝ որ առանց դարձուածքներու կ'ընդունի թէ՛ «ծագման թէորիան բնագատումներու կողմէ արդէն հաստատուած իրողութիւն մը նկատուած է, ո՛չ միայն ուրոյն տեսակներու ծագումը բացատրող իրրև օժանդակ թէորիա մը, այլ մանաւանդ իրրև հիմնական սկզբունք մը՝ որ պատճառն է երկրագնախա վրայ սփռուող բոլոր կեանքերու

և աճումներու»:

Մի ուրիշ տեղ, Սաւատ հետեւեալը կ'ըսէ, — «Այս գաղափարին ժողովրդականացումը (խնդիրը ծագման թէորիաի մասին է) բնականաբար ժամանակի ընթացքին միայն պիտի իրականանայ, հակասակ այն սոսկումի աղաղակներուն՝ զոր կ'արձակեն ագիտութեան, նախապաշարումի և աւելորդապաշտութեան ներկայացուցիչներն եղող պապերը»:

Եւ սակաւ բառը աստուածաբան մըն է, քաջ և յանդուգն քարոզիչ մը: Ես յարգանքս կը խոնարհեմ իմ գլուխը իրերու այս կերպ ըմբռնողութեան մը առջև, ըմբռնողութիւն մը՝ որ տարօրինակ կերպով հազուադիւրս է այսօրուայ աստուածաբաններուն քով:

Կը փափաքիմ հոս քանի մը հատուածներ մէջ բերել ամերիկացի քարոզիչին վերոյիշեալ գործէն, ցոյց տալու համար թէ ի՛նչ մտքով կ'ըմբռնէր անիկա իր պաշտօնը: Ես թէ և ո՛չ մէկ կերպով համակարծիք եմ իրեն այն ըմբռնումին համար, զոր ինք ունի իրերու և յեղաշրջումներու առաջին պատճառի (Աստուծոյ) մասին, բայց պարտիմ յարգել իր կարծիքը:

Սաւատ կ'ըսէ. — «Կը կարծեմ թէ գիտութեան առարկան, նո՛յնքան ևս կրօնինը, պէտք է ըլլայ նախ և մի՛շտ ճշմարտութիւնը փնտռել, որովհետև անիկա միայն կրնայ մեզ Աստուծոյ առաջնորդել: Կը կարծեմ նոյնպէս թէ՛ ժամանակի կորուստ մըն է, երկու անյեղի ճշմարտութիւններու միջև միացման գիծ մը ըստեղծելու համար թափուած այխատութիւնը: Ի՛նչ ՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ է՝ ՄԻ է:»

Ուրեմն եւմարտութիւնը փնտռողն է միայն որ կը փնտռէ գԱմ.:

«Այն գաղափարը թէ կանգ առնելիք կէտ մը կայ, սահման մը՝ մեր բոլոր հետազոտումներուն առջև, միշտ դժբաղդութիւններ եղած է կրօնքի ու գիտութեան

համար: Մենք, այս աշխարհի վրայ, հունաւոր մտքեր ենք անհունին մէջտեղ, ու խի՛ստ բնական է թէ դէպի անհունը յառաջացող հունաւոր էակի մը համար, չկայ երբէք սեղ մը՝ ուր կարելի ըլլայ խորխիս նետել, այլ մեզ համար կայ միայն անսահման հետազօտումներու առիթ մը ու մենաշնորհ մը: Հմուտ բնապատումներու մեծամասնութիւնը այն համոզումը գոյացուցած է թէ՛ իրենց այնքան լայնատարած և մէկմէկու հետ առնչութիւն չունեցող ու այլազան աշխատութիւններուն ետև, Փիսական ճեմարտութիւնը ամեն սեղ մի՛ է, թէ՛ տիեզերքը միութիւն մըն է և թէ՛ տարբեր ճշմարտութիւնները աստուածային մոտէլի մը տարբեր մասերն են:»

Գիտական այս հաւատքը, ա՛ւելի վեհապանծ է քան կրօնի կողմէ մինչեւ այսօր ուսուցուած մէկ մէկ դաւանանք:

Մեծ հետաքրքրութեամբ կարդացի Սաւածի այդ գիրքը և հեղինակին մէջ տեսայ աստուածարան մը՝ որ ի՛րապէս կը փնտէ ճեմարտութիւնը փոխանակ անկէ խրչելու, որ կը սիրէ ճշմարտութիւնը՝ փոխանակ զայն ստելու, որ քաջութիւն ունի անկեղծօրէն զայն ճանչնալու՝ երբ կը կարծէ թէ արդէն զանիկա գտած է: Սաւած, կեղծաւորաբար սուտին ու սխալին անձնատուր չ'ըլլար, հակառակ անոր՝ որ աւելի հաւատացող կը դառնուի մոլորութեան՝ քան խորհողներ՝ ճշմարտութեան կողմը: Այսպիսի աստուածարաններ հազուապիւտ են, մ'անաւանդ այս դարուն՝ երբ խարդախութիւնն ու կեղծիքը, ընդհանուր երեւոյթ մը դարձած է: Կը սեղմնմ քաջասիրտ Ամերիկացիին ձեռքը, թէև շատ մը կէտերու մասին իրեն համակարծիք չըլլամ: Իր գիրքը սակայն յանձնարարելի է բոլոր խորհողներուն, հոգ չէ թէ այդ խորհողները Քրիստոնեայ են, Հրէայ, Հեթանոս և կամ Ազատ — Մտածող: Մենք, ամենքս ալ, առանց բացառութեան, կրնանք այն տեղէն նոր բան մը սորվիլ:

Ասիկա իմ համոզումն է զոր գոյացուցած եմ մ'իշտ աւելի նոր ու աճող հետաքրքրութեամբ մը զայն կրկին ու կրկին կարդացած ըլլալով:

Սաւած, համոզուած է թէ, գիտական ճշմարտութիւնը ամէն տեղ մի է և տիեզերքը մէկ ամբողջութիւն մըն է: Այս մասին, մենք համակարծիք ենք իրեն և արդէն հոս պիտի յիշենք թէ՛ տարրաբանութեան ու բնագիտութեան վերջին գիտերը, գրեթէ բացարձակ աստուգութեամբ մը կը հաստատեն այն՝ զոր ասկէ առաջ հազու հազ նշմարել կուտային կարգ մը լուսամիտ մտքեր, այսինքն թէ բնութեան բազկացուցիչ տարբերուն, նիւթին ու ոյժին մէջ միութիւն մը կայ:

Կը տեսնէ՞ք բարեկամներ, թէ ի՛նչպէս վերջին ծայրերը շատ մօտ են, մէկ մէկու դպչելու չափ:

Եւ արդէն պիտի գայ օր մը՝ երբ այլեւս չպիտի ճանչցուին այս բոլոր վէճերը՝ որոնք այսօր կրօնական վարդապետութիւններու կողմէ կը յարուցուին, այն բոլոր կոխունները՝ որոնք վասն կամ ընդդէմ աստուածեանութեան (deisme) կը մղուին հաւատքի ու թերահաւատութեան երկու հակընդդէմ բանակներու կողմէ, այն բոլոր երկպառակութիւններն ու ոտորնութիւնները՝ որոնց պատճառ կ'ըլլան կրօնական այլանդակ սկզբունքները: Այն ատեն, Աստուած, այսինքն ճեմարտութիւնը, չպիտի փառաբանուի միմիայն Յորդանանի ջուրիտուն մօտ և կամ Բարելանի մէջ, Տիրերիսի եզերքներուն և կամ Ամերիկայի Իւթան լճին մօտ, անիկա չպիտի բնակի միմիայն մութ մզկիթներուն, սինակոններուն, տաճարներուն ու այսպիսի լատարաններու մէջ, այլ՝ ճեմարտութիւնը, որ ի՛նքն է Աստուած և որմէ դուրս ուրիշ կարելի աստուածութիւն մը չկայ, պիտի պաշտուի ու փառաբանուի երկրագնդիս յոյս լեռներուն զբլրակներուն վրայ, Հիմալայեայի կառաչներուն ու ստորոտին ինչպէս ծաղկաւէտ Արփաններուն ու Մասիսի ձիւնապատ կոտորնե-

րուն վրայ, մարդկութիւնը դա՛ն պիտի պաշտէ Ովկիա-
նի խաչալ եղերքներէն սկսեալ մինչև հիւսիսային սա-
ռուցեալ երկիրները, Եգիպտոսի արմաւնիներուն տակ,
ինչպէս սքանտիսաւեան լեռներու խորտուբորտ կողերուն
զիմաց:

Եւ այս ամէնը անս'ր համար՝ որ մարդկութիւնը օր
մը պիտի ճանչնայ գրեթէ անըմրոնկի բազմաթիւ ձեւե-
րու մէջէն յայտնուող կեանքի ու սիեզերքի միութիւնը:

Ապագան մոնիզմինն է, Միապաշտութեան: (1)

Յաճախ, զիտական ըմբռնողութեան ազէտ հակա-
ռակորդները, դառնութեամբ մը մեզ կը մեղադրեն,
իբրև թէ մե՞նք կրօնք չունինք եւ քե կ'ուզենք նոյնիսկ
զճնուածն ալ աւխարհես վսարել:

Ո՛չ մէկ բան այնքան հատուտ հիմ չ'ունի սակայն՝
որքան այս ձրի մեղադրանքը:

Ստույգ է ըսել թէ՛ «ԿՐՕՆՔ» բառի չօրջ, միակ
ու ճշմարիտ հաւատքի հանրային պաշտօնեաները՝ մեծ
երկդիմութիւններ յառաջ բերած են: Անոնք՝ իրենց
միամիտ անձկութեանը մէջ, կը յայտարարէին ու կը
չարունակեն դեռ յայտարարել թէ՛ միայն իրենք են որ

(1) ՄԻԱՊԱՇՏՈՒԹԻՒՆՆԸ փիլիսոփայական դրութիւն մ'ն է, որ
կը յայտարարէ թէ՛ պէտք չէ՛ նիւթական աշխարհէն դուրս երեւա-
կայել ԱՅ. մը, այլ նոյնինքն տիեզերքի մէջ, COSMOS-ի խորը փնտ-
ռելու է զայն՝ իբրև շարժող միտք մը, իբրև աստուածային ոյժ մը:
Փիլիսոփայական այդ դրութեան համաձայն, ընթացեան բոլոր զար-
մանալի յայտնութիւնները, գործարանաւոր թէ՛ անգործարանաւոր,
ամէնքն ալ առաջին, միակ և միևնոյն ոյժին տարբեր արտադրու-
թիւններն են, միևնոյն հիմնական նիւթին տարբեր բաղադրութիւն-
ները: ՄՕՆԻՉՄԸ կը յայտարարէ թէ՛ մեր մարդկային հոգին, ամէն
ինչ շրջապատող տիեզերական հոգւոյն ամենաչնչին մէկ մասն է և
մեր մարմինը տիեզերքը յօրինող մեծ նիւթին անհատական մէկ մաս-
նիկը: Միապաշտին համար, մարմինն ու միտքը, կամ ըսենք նիւթն
ու ոյժը, սերտու միացած են մէկմէկու, անիկա տիեզերքի մէջ միակ
գոյացութիւն մը կ'ընդունի որ միանգամայն թէ՛ Աստուած է, թէ՛
բնութիւն: DIEU NATURE ՄՕՆԻՍՏԱԿԱՆՆԵՐՈՒԹԻ դաւանանքը

կրօնք ունին: «Կրօնք» բառով այն միևնոյն աճապ-
արութիւնը կ'ընեն անոնք, ինչպէս «ազատութիւն» բառի
մեկնութեամբ: Միևնոյն ատեն թէ՛ կարճամիտ ըլլալ և
թէ՛ ամբարտաւան, անասուն ըլլալ ու փառասէր, հաշ-
տութիւն քարոզել ու մերկացած դանակը ձեռքին մէջ
ունենալ, սէր քարոզել ու սրտին մէջ առկուութիւն օւ-
նենալ, ներողամտութեան յորդորներ կարգալ ու աննե-
րող գանուիլ, ինքզինք ԱՅ.ոյ զուակը կոչել ու Բելիա-
րի (2) յատուկ հիթանոսական արարողութիւններ կա-
տարել, այս պահը՝ ճշմարիտ հաւատացեալին համար
կը նշանակէ «ԿՐՕՆՔ ՈՒՆԵՆԱԿ»???

Անոնք կը պնդեն թէ՛ միայն իրենք են որ հիմնո-
վին ըմբռնած են աստուածային կամքը և անով դաս-
աւարակուած. մինչդեռ ընդհանրապէս իրենց «Ես»ին
փառաւորումն է որ ի նկատի ունին, աւա՛ղ, իրենց
այնքան պզտիկ ու չափազանց դձուճ «Ես»ին: Անոնք
ճիշտ միևնոյն կերպով կ'ըմբռնեն նաև «ԱՉԱՏՈՒ-
ԹԻՒՆ»ը: Եւ իրօք, ինչ կը նշանակեն «ԱՉԱՏ ԸԼԼԱԿ»

կարելի է խոսքնել անմահն կեթէի յետագայ տողերուն մէջ.—նիւրը
երբեք գոյութիւն չունի եւ չի կրնար գործել առանց մեքի եւ միքն
ալ արանց նիւթի:

Միապաշտներու համար, նիւթը իբրև անհունապէս տարածուած
գոյութիւն մը և միտքը, կամ ոյժը, որպէս մտածող և զգացող
գոյացութիւն, երկու հիմնական աստորոգելիներն են, երկու էական
յատկութիւնները տիեզերական աստուածային էակին, տիեզերքը
ընդգրկող SUBSTANCE ին:

Միապաշտութեան մասին ակելի լայն ծանօթութիւններ ունե-
նալու համար, զիմել յ. TAUSSAT ի «LE MONISME» ET L'ANI-
MISME» գործին, նոյնպէս Էռնէսթ Հէքելի հետեւեալ գործերուն,
«LES ÉNIGMES DE L'UNIVERS» LES MERVEILLE DE LA VIE»
«LE MONISME» որոնց վերջինը (MONISME) սրբէն հայերէնի
Թարգմանուած է բարեկամն Միլիճան Օղանտանի կողմէ:

Թարգմանիչ
(2) Հին Կտակարանի մէջ, Բելիարը նկատուած է դժոխքի և
դեւերութեան որր:

բառերն այդ միևնույն ջերմուանդներուն համար: Ազատ ըլլալ անոնց համար կը նշանակէ ուրիշները հալածելու, տանջելու և նահատակելու իրաւունք ունենալ, ազատ ըլլալ կը նշանակէ որը հարստահարել, որը ջախջախել, մոռնալով սակայն թէ՛ այդ խեղճ հարստահարեալները իրենց եղբայրներն ու քոյրերն են: Այո՛, անտարակոյս, ինչ որ է «Կրօնը», նո՛յնն է «աղատութիւնը» այդ Եսապաշաներու սրտին մէջ:

«Եւ ես ալ նկարիչ եմ:» — Եւ մենք ալ ունինք կրօն: — Ի՞նչ շտարվինեան դպրոցին պատկանող բնապատճանն ալ կը պնդէ թէ ինք կրօնք ունի: Ինչպէ՞ս արդեօք պէտք է ըմբռնել այդ խօսքը:»

«Կրօնք» բառն իր ծագումով, համանիչ է «կապ» (1) բառին և այս բառը մեզ համար կը նշանակէ թէ՛ մենք կապուած ենք և կամ կախում ունինք արտաքին աշխարհէն, մեր նմաններէն, բնութիւնէն և վերջապէս տիեզերքէն, թէ մենք բացարձակապէս ազատ չենք, այլ, բնական յարաբերութիւններու կապովը կապուած ենք ամբողջութեան: Եւ մեր այս ըմբռնողութեան համաձայն, թէ մեր «Ես» էն դուրս գտնուող ամբողջութենէն կախում ունինք մենք ու բնական յարաբերութիւններու կապով կապուած ենք այդ ամբողջութեան, նոր ու ճշմարիտ ուղղութիւն մը կուտանք, ուրիշներու հանդէպ մեր ունենալիք վարուելակերպին ու ընթացքին՝ որ է մեր կրօնը:

Երկրիս վրայ կը գտնուին չտիազանց այլանդակ կրօնական ըմբռնողութիւններ, ինչպէս, վճռակներու, սատանայի, ողիններու հաւատալը, հաւատալ թէ՛ չի մկրտաւորները յաւիտենապէս այրուելու պիտի դատապատուին դժոխքի մէջ և բացարձակապէս անհեթեթ այն գողա-

(1) RELIGION բառը կազմուած է RE նախադաս մասնիկէն և LIGARE լատին բառէն որ կը նշանակէ LIER, սյփնքն կապելը
LAROUSSE

փարը թէ՛ անոնք որ մեզ պէս չեն մտածեր հաւատքի վերաբերեալ ինդիւրներու մասին՝ անոնք ճակատագրականօրէն դժոխքի երախին մէջ պիտի գրորուին:

Մենք բարբառու կը կոչենք կռապաշաներու կրօնը, որովհետեւ անոնք կը պաշտեն փայտի կոճղեր, կենդանիներ կամ հրէշներ: Քրիստոնեան զգայական կը կոչէ Մուհամմէտի կրօնը, որովհետեւ այս վերջինը իր աշակերտներու մտքին մէջ այն հեռանկարը մոյուցած է թէ՛ հանդերձեալի մէջ կը գտնուի կատարեալ և գեղեցիկ հարեմ մը:

Մուհամմէտ, քրիստոնէական կրօնը անմիտ կը նկատէր, որովհետեւ այդ կրօնը, միակ Աստուծոյ մը մէջ երեք տարբեր անձեր կը զեանդէ: Հրէաները կ'ըսեն թէ՛ քրիստոնէական կրօնը մոլորած է, քանզի Նազարէթի Յիսուսը բնաւ իսկական Մեսիան եղած չէ՛ և փոխադարձաբար, քրիստոնէաները կը հաստատեն թէ՛ հրէաներու կրօնը սխալ է, քանի որ անոնք բո՛ւն իսկ իրենց Մեսիան իրաջիցին: Այսպէս, իւրաքանչիւր դաւանանք և քրիստոնէական աղանդ, դուրս կը ձգէ միւսները և կը պնդէ թէ՛ ի՛նքն է միայն որ ունի մաքուր ու ճշմարիտ կրօնը: Ամէն մարդ գիտէ թէ՛ կաթոլիկները իրենց Եկեղեցին կը համարեն այն վայրը՝ որը ի՛նք կրօնայ միայն փրկութիւն պարգեւել: Եւ քանի՛ քանի՛ արեան հեղեղներ վազած են այս բոլոր կրօններուն համար: Աշխարհի վրայ տեղի ունեցած ամենէն զարհուրելի ու վայրագ բո՛լոր գործերն ալ՝ յանուն կրօնի կատարուած են:

Եւ սակայն բոլոր անոնք, որ այդ կերպ խօսած ու գործած են, բոլոր անոնք որ քակաւին սիրայօժար պիտի խօսին ու գործեն միևնույն կերպով՝ անոնք բո՛լորն ալ կրօն ունին:

Այժմ հակափորձը ընենք:

Իմ ըսելիքները մի՛շտ և ամէ՛ն տեղ, աներկիւղ ու

համարձակ կերպով բոսձ ըլլալով և շինծու ջերմեռանդութեան ու կեղծաւորութեան իրրև յայտնի թշնամի արդէն ծանօթ ըլլալով, չեմ վարանիր հոս եւս յայտնելու ազատ — մտածողի մը կրօնական խոստովանանքը՝ որ իր իտէպնէրը կը հիւսէ նկատի ունենալով արդի բնական գիտութիւնները և որ կը ջանայ համաձայնիլ արտաքին աշխարհի հանդամանքներուն՝ խաղաղութեամբ ապրելու համար մարդոց հետ, իր նմաններուն հետ, (քնականաբար երբ անոնք «մարդ» կոչուելու արժանի են,) և երկրի վրայ իր ապրելիք մէկ քանի օրերը ներդաշնակութեամբ անցնելու իր սեփական պղտիկ անձին՝ քործող կեանքին հետ:

Առաջին,

Ինչ որ ամեն բանէ աւելի կը յարգենք ու կը պատուենք, անիկա նամարտութիւնն է, ճիշտ այնպէս՝ ինչպէս որ՝ յայտնուի բնութեան ու աշխարհներու կեանքին մէջ: Բոլոր անոնք որ զայն կը հետապնդեն, միեւնոյն ճամբուն կը հետեւին և ուստի անոնք բոլորն ալ մեզ համար եղբայրներ ու քոյրեր են: Մենք երբէք նկատի չենք առներ անոնց ծնունդը, կրօնական դաւանանքը և կամ աշխարհի մասին իրենց ունեցած ընթանողութիւնը, նկատի չենք առներ անոնց ազդութիւնը և կամ ցեղը, չենք հետաքրքրուիր անոնց քաղաքական կարծիքներով և ո՛չ ալ նկատի կ'առնենք թէ՛ արդեօք ո՛ր աստիճան դաստիարակութիւն ստացած են անոնք: Եւ ստուգիւք, ո՛վ որ «ճշմարտութիւնը» կը փնտռէ, կը փնտռէ այն՝ ինչ որ ամենէն վսեմն է, և զայն ճանչնալու բուն բաղձանքին առջև, մենք՝ խուզարկուներս, բոլորս ալ հաւասար ենք:

Երկրորդ,

Որպէս անհատներ, մենք ամենքն ալ կախում ունինք մէկ մէկէ և զմեզ շրջապատող բնութենէն: Մարդ էակը, բնութեան մշտնատե ու յաւիտենական ձեւափո-

խութիւններու մէկ արդիւնքն է: Այս բացարձակ ճշմարտութեան համաձայն, մենք կը նկատենք բնականաբար թէ՛ ամէն մարդ մեր ընկերն է և անիկա այն ատեն միայն թշնամի կը դառնայ մեզ՝ երբ կը բռնաբարէ բնութեան օրէնքները:

Երրորդ,

— Ուրկէ կուգանք, — Գանդաղ կերպով, տունկերու և բոյսերու տեսակներ, երկրային միլիոնաւոր տարիներու ընթացքին, բնական ընտրողութեան միջոցաւ միշտ աստիճանական զարգացում մ'ունեցած են, տեսակներ՝ որոնք անկերպարան, անորոշ ու ստորին աստիճանէ մը ճամբայ ելած են աւելի կատարելագործուած վիճակի մը հասնելու համար: Նոյնպէս ալ մարդկային ցեղը, կենդանային նախնիքներէ սերելով, հարիւր հազարաւոր տարիներու ընթացքին, դանդաղ կերպով, հետզհետէ զարգացած է վերջի վերջոյ «մարդուն» յայտնուելուն յանգելու համար: Երբէք գոյութիւն ունեցած չէ՛ առաջին մարդ մը, ինչպէս որ գոյացած չէ առաջին Ֆրանսացի մը և կամ առաջին Գերմանացի մը: Ամէն ինչ որ գոյութիւն ունի, արդիւնքն է ուրիշ բանի մը և որ յառաջ եկած է բնական ու աստիճանական յեղաշրջումով մը:

Չորրորդ,

Յեղաշրջումը իր շարունակական յառաջացումի ուղղութեամբ, ընդհ. երեւոյթ մըն է ամբողջ կենդանի բնութեան համար: Անիկա գոյութիւն ունեցած է անցեակի մէջ, գոյութիւն ունի այսօր, և հաւասարապէս գոյութիւն պիտի ունենայ ապագային: Յեղաշրջումը բնական օրէնքի մը արտայայտութիւնն է և այն եղելութիւնները՝ որոնք առաջին ակնարկով այդ բնական օրէնքէն դուրս ըլլալ կը թուին, ընդհակառակը անոնք զայն կը հաստատեն: Յառաջացումը դէպի լաւագոյնը, դէպի կատարելագործում՝ բնական անհրաժեշտութեամբ

մը կիրականանայ ամէն օր: Այն որ չի կրնար և կամ չ'ուզեր այս օրէնքին յարմարիլ, անիկա պարտաւորուած է ջնջուիլ: Փորձը ցոյց կուտայ թէ՛ այն որ չի յառաջդիմեր՝ այնպիսին կը յետադիմէ և կը վազէ դէպի իր կորուստը՝ որը միայն ժամանակի խնդիր մընէ:

Հինգերորդ,

Մենք կ'ընդունինք սկզբնական մեղքի մը գոյութիւնը՝ որ պէտք է բնութեւի ո՛չ թէ մովսիսական պատմութեան իմաստով՝ այլ բնութեան ծանօթանալու տեսակէտով: Մեր ընդունած սկզբնական մեղքը այն հակումն է՝ որ պատահաբար կը մղէ անհատը դէպի իր նախնիքներու զարգացման ստորին մէկ աստիճանին վերադառնալու: Իւրաքանչիւր մարդու մէջ, առաւել կամ նուազ չափով գոյութիւն ունի անանականութեան մաս մը՝ որ իրեն փոխանցուած է իր նախնիքներէն: Ահա այս «սկզբնական մեղքն» է — որու մասին ո՛չ մէկ կարող բնապատում պիտի մտածէր վիճարանիլ — որ Դրախտի պատմութեան մէջ, պարտէր միւս սկզբնական միսթիք մեղքին տեղը գրաւել, այն ստեն, անիկա պիտի կարենար չուկէտն ըլլալ էթիք բարոյագիտութեան մը՝ որ համաձայն պիտի ըլլար բնութեան:

Վեցերորդ,

Ներկայ մարդկութեան կողմէ սահմանուած արդարութիւնէն աւելի վսեմ ու աւելի բարձր արդարութիւն մը գոյութիւն ունի բնութեան մէջ, բնական օրէնքներու հակառակ կատարուած գործերու համար կայ անողոք Նեսեսիս մը, (լրէժինդրութեան Չաստուած): Այն որ ուրիշը կ'սպաննէ, փոխանակ խեղձ մարդկութեան դիմելու, դէպի ետ կը դառնայ մեր նախնիքներու ստորին խաւերուն և կ'ըլլայ անբան արարած մը: Բնական գիտութիւնները, այսօրինակ դէպքերը կը կոչեն հաւադարձութիւն: Վերին իրաւասութեամբ մը, կենդանական ու բուսական թագաւորութիւնները մեզ կ'ուսուցանեն՝

թէ՛ վերադարձը, «սկզբնական մեղքի» այդ ժառանգութիւնը, կը պատժուի մահով: Բնութիւնը, իրենց յայտնութեան ընթացքին, հետզհետէ դուրս կը նետէ իր եզերքներէն այն բոլոր կենդանական ու բուսական անհատները՝ որոնք արդէն հաւադարձութեան վիճակին հասած են: Մենք, մարդկային էակներս, բնութիւնէն աւելի բարեգութ ըլլալով, սկսած ենք հետզհետէ յանցաւորին մահը ջնջել և գոհացած ենք միմիայն բանտարկութիւնով անվնաս դարձնել, անանականութեան վերադարձող այդ դժբաղդ արարածները:

Ո՛վ որ մարդ մը գերի կը դարձնէ, այնպիսին բնութեան օրէնքին դէմ կը գործէ, որովհետեւ, ինչպէս իրաւացիօրէն ըսած է Շիլլերը, — «Ազատ ստեղծուած մարդը մի՛շտ ազատ պիտի մնայ, նո՛յնիսկ եթէ անիկա ծնած է բանտին մէջ:»

Եօթերորդ,

Մեր բոլոր առաքինութիւնները, աստիճանաբար զարգացած են մարդկային պատմութեան դանդաղ յեղաշրջումի ընթացքին: Ուրեմն անոնք բնութեան արդիւնքներն են և չեն կրնար բնաջինջ ըլլալ: Մարդկային առաքինութիւնները, ընկերային բնազդներէ ծնած են և անոնք — որոնց ամենէն վսեմն է ընկերսիրութիւնը — հետզհետէ պիտի արմատանան մարդկութեան մէջ՝ դատարարութեան միջոցաւ ու ժամանակի ընթացքին, այնքան պիտի շեշտուին, որ վերջապէս ժառանգական պիտի դառնան:

Ութերորդ,

Մենք՝ մեր յոյսը դրած ենք մարդկային ամբողջ ցեղի շարունակական յեղաշրջումին վրայ: Ինչպէս որ մենք, ներկայ մարդկութիւնը, աւելի լուսավոյժ ենք քան անանային վիճակի մէջ գտնուող մեր նախնիքները, նո՛յնպէս ալ ապագայ սերունդները մի՛շտ յառաջդիմելով, անհրաժեշտօրէն սահմանուած են մեզմէ աւելի

բարձր ու լաւագոյն դիրք մը գրաւելու:

Ինչնորոգ,

Թէև մեր բոլոր ծանօթութիւնները աշխատութիւններ են՝ որոնք դեռ չեն յօդաւորուած, բայց անոնց իւրաքանչիւր բեկորը, զարգանալու սահմանուած սերմի մը խոտմնալից ուժը կը պարունակէ իր մէջ: Այս իրողութիւնը երբ մեր մէջէն դուրս կը վտարէ մեր նմանները նպարտօրէն դիտելու թուցիկ կամէութիւնը, ո՛չ մէկ կերպով սակայն ազատ կը թողու մեզ այն պարտականութենէն՝ որով մեր ուժերու ներպայծին չափ և բոլորին աջակցութեամբ, պարտաւոր ենք օգնել հասարակաց գիտութեան յառաջդիմելուն:

Եւ վերջապէս,

Ամէն ճշմարիտ ծանօթութիւն, կարծիքի ու դաւանանքի թոյլատուութեան ոգին պէտքէ ունենայ: Իւրաքանչիւր անհատի կրօնը, իր մասնաւոր սեփականութիւնն է և ո՛չ մէկ իշխանութիւն, ո՛չ մէկ պետութիւն և ո՛չ ալ մեզի նման սխալական եղող պապը իրաւունք ունի անոր խառնուելու: Այն որ իր հաւատքովը, հանդերձալի մէջ երջանիկ ըլլալու ընդհանրական պէտքը կ'զգայ իր հոգիին խորը, այնպիսին իրաւունք պէտք է ունենայ իր ուզած կերպովը գոհացնելու իր այդ պէտքը, ան թո՛ղ երկրպագէ Սինայի կամ Քորեք լեռան վրայ, Մէքքէի կամ Հոմի մէջ, անապատի մը և կամ բարեբեր կղզեակի մը մէջ, պայմանաւ որ իր գործերովն ու կենցաղովը չի վնասէ ուրիշին բարօրութեանը: Եւ այն որ ընդհակառակը չ'ուզեր հանդերձեալ կեանքի մը խօսքը լսել, առարկելով թէ անոր գոյութիւնը հաստատող փաստեր չկան և թէ՛ ինք ո՛չինչ գիտէ այդ մասին, ո՛չ մէկի կողմէ պէտքէ արգելուի որպէսզի անիկա այս աշխարհի վրայ, իր կեանքի ընթացքին կարենայ իրեն համար ստեղծել երկիւնք մը եւ երկիրը վերածել դրախտի մը, որուն մէջ կարենայ նոյն ասեմ հաստատել իր եւ ուրիշներ-

րու երջանկութիւնը:

Այսպէսով է միայն որ մենք մարդ կոչուելու արժանի պիտի ըլլանք: Մեզմէ իւրաքանչիւրին երջանկութիւնը ա՛յն ատեն միայն պիտի կարենայ կատարեալ ըլլալ, երբ անիկա ուրիշին երջանկութիւնը չի պղտորեր, այլ ընդհակառակը երբ կատարելագոյն ներդաշնակութեան մէջ կը գտնուի անոր հետ: Ասկէ առաջ կուզայ մարդկութեան արժանի բնական մտալ մը և հաւատքի բոլոր վարդապետութիւններու վրայէն սաւառնող բարոյագիտութիւն մը՝ որ մինչև մարդկային ցեղի հեռաւորագոյն հորիզոնները պիտի տարածուի:

Անընդհատ յառաջացող յեղաշրջումի իշխանը, Արիադնէի դերձանին նման, հետզհետէ կը քակուի ու կը պարզուի տարվինեան գաղափարներու ընթացքին: Դէպի բարեխառն յառաջացող դանդաղ բայց յարատե գնացքի այս սղոզապտեայ օրէնքը, ԲՆԱԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՅՆԾԱԼԻ ՊԱՏԳԱՄՆ ՈՒ ԱԻԵՏԱՐԱՆԸՆ է:

Եւ հիմա, դուք անձամբ կրնաք դատել թէ մենք, Տարվինականներս, անկրօն ենք թէ ո՛չ ընդհակառակը կրօնասէր: Իրականութեան մէջ, տխուրունքն ու անուշները արժէք չունին, որովհետև կարեւորը իսկութիւնն է, էականը:

Մենք ամէնքս ալ գիտենք, ինչ որ ալ ըլլայ մեր սեպհական՝ համոզումը թէ՛ ստուր կ'ապստանէ: «Համբաւը ուրիշ բան չ'է եթէ ոչ ծուխ և աղմուկ»:

Այժմ տեսնեմք թե՛ ի՞նչ կ'ուսուցանեն մեր հանրային վարժարանները:

Նախ հետեւեալ անվիճելի իրողութիւնը կը յայտնեմ թէ՛ միայն նախնական վարժարանն է որ գրեթէ բնաւ ազդուած չ'է բնական գիտութիւններէն, անիկա այդ

գիտութիւններու սաղմնային արիփին մէջ մնացած է դեռ:

Գրեթէ բոլոր երկիրներու նախնական վարժարաններուն մէջ, օսկաւին իբրեւ սուրբ նշանաութիւններ կ'ուսուցուին մովսիսական սեղծագործութեան յայտնի **ՍԽԱԼՆԵՐԸ**:

1840 — 1850, երբ մեզմէ շատեր դեռ դպրոցական էին, Քրիսթոֆ Ծոփաի «Աստուածնչնական պատմութիւններ» խորագրով գրքոյն էր որ գրեթէ բոլոր նախակրթութարաններու մէջ կրօնական ուսուցումի համար կը գործածուէր: Անոր մէջ կը գտնուէին դրախտի շապախօս օձին, առիւծներու գուբին մէջ ձգուած Դանիէլի և հսկայ կէտին փորը մանող Յովնանի պատմութիւնները, Մովսէսի կասարած հրաշքները եւն, եւն:

Հրաշքներ, հրաշքներ և միշտ հրաշքներ:

Ըսենք սակայն թէ՛ Ծոփաի «Աստուածնչնական պատմութիւններ»ը սիրուն սճով մը շարադրուած էին: Տղայք կը սիրեն այդ լեզուն և իրօք ալ այդ հէքեաթները մեր բերկրութեան ու վայելքի ստարկաներն էին:

Այն ատեն, ո՛չ մէկ հնարք կարող էր դարձան տանիլ այդ սխալին, որովհետեւ նոյն թուականներուն, հրաշքներու հաւատալը ժողովուրդի մտքին անբաժան մէկ մասը կը կազմէր: Տարվինն ու իր նշանաւոր թէոքրիան դեռ լոյս տեսած չէին:

Բայց ի՞նչ պատահեցաւ արդեօք Տարվինէն յետոյ: 1869-ին, Տարվինի գործերուն հրատարակութենէն տասը տարի յետոյ, Քրայի հրատարակչական ընկերութեան կողմէ սպազորուած 104 աստուածաշնչական պատմութիւնները, իրենց 211-րդ տպագրութեան հասած էին??: Հրաշքներու այդ գրքոյկը նոյնիսկ ա՛յն ատիճան յաջողութիւն գտած էր Պետութեան և Եկեղեցւոյ կողմէ, որ մինչև 1869, վախճուն և չորս տարբեր լեզուներու

թարգմանուած էր, նոյնիսկ չինարեւի: Աւելի լա՛ւ թախարդկաւ համար աղուն մանկական հոգին՝ երեւակայութեան մանուածապատ ծաղկերովը, մինչև իսկ անոր մէջ զլիս հրաշքները պատկերներով ներկայացուած էին: Ինչպէս, օրինակ, օձը՝ որ գիտութեան ծառին բարձրէն կը խօսի մերկանդամ Եւայի հետ, բոցիկէն սուրով գինուած հրեշտակ մը, որ Ադամ—Եւան դրախտէն դուրս կը վտարէ, համաշխարհային ջրհեղեղը, Երեք հրեշտակներու հիւրասիրութիւնը Արրահամի և Սառայի կողմէ, Մողոմ Գոտորի աւերումը, Մովսէսի հրաշքները, Փարաւոնի ներկայութիւնը, Փարաւոնի երազին 7 նիհար կովերը, անապատին մէջ մանանայի անձրևը, Մովսէսի ապառաժէն ջուր հանելը, Բաղամը և իր խելացի երբ՝ ու խօսիլ կ'սկսի, յայտնելով իր սիրոյ թէ՛ չի կրնար քաղի որովհետեւ հրեշտակ մը իր ձածբան խափանած է, վերջապէս այն խորհրդաւոր պահը՝ երբ Յեսու Արեգակն ու Լուսինը կը կեցնէ կն, էն: Հո՛ն, այդ գրքոյկին մէջ, մանրամասնօրէն պատմուած է թէ՛ ի՞նչպէս Դաւիթ, Ուրբայի կ'ինը՝ Բերտարէն բռնաբարեց և թէ Աժ. Թոյլ սուաւ որ Դաւիթի լարած որդայթը յաջողի և Ուրբան սպաննուի: Հոն կը տեսնուին նաև, Եղիա և Դանիէլ մարգարէները, մին՝ երկնային շքեղ լոյսով մը չրջապատուած, իսկ միւսը՝ առիւծներու գուբին մէջ նստած. հոն կը գտնուի այն հոյակապ թապլոն՝ ուր կէտ ձուկը, երեք օրուայ մարսողութենէն յետոյ? Յովնանը ծովեզր կը հանէ: Այդ կախարդիչ գրքոյկը պատկերազարդուած է նաև՝ նոր—կաակարանի հրաշքներով:

Հրաշքներու այդ հատորը, տակաւին մինչև այսօր, չատ մը երկիրներու մէջ կը գործածուի կրօնական ուսուցումի համար և անոր պարունակութիւնը կը պարզուի հարիւր հազարաւոր տղայոց ու չափահասներու առջև, իբրև յաւիտենական ճշմարտութիւն մը, որուն չպէ՛տք է երբէք դպչիլ:

Անոր մէջ կը գտնուի մասնաւորապէս հետեւեալ ուշագրաւ դասը :

«Ած. կոյս մը հողէ շինեց մարդը եւ անոր ռունգներէն ներփչեց իր կեանքի շունչը, ուրեմն մարդը թէ՛ մարմին ունի և թէ՛ հոգի» : Մարդակերպական (anthropomorphite) այս պատմութեամբ կը հետեւցնէ, — «Բայց երբ հոգին բաժնուի մարմինէն, մարդը այլեւս մեռած է, անոր մարմինը որ դիակ կը կոչուի, կը թաղուի, մինչդեռ հոգին՝ Աստուծոյ կը վերադառնայ» : Մարդ կ'ըստիպուի պահ մը հարցնել թէ՛ ու՛րկէ կրնայ յառաջ եկած ըլլալ մարդուն առաջին նախահայրը, այդ կոյս մը հողը :

Մեր դպրոցները ճիշտ սիզիֆեան(1) ապարդիւն աշխատութիւն մըն է որ կը կատարեն, անոնց մէջ պատանիներու դաստիարակութեան անկիւնաքարը կը կազմէ ստեղծագործութեան մովսիսական պատմութիւնը և եթէ «Աւետարանական ընկերութիւն»ը շարունակէ սակաւին ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ մտնելով շահագործել անոր դիւրահաւատութիւնը, մօտ ատենէն, մեր շուրջը պիտի տեսնենք բազմաթիւ կղերանոցներու բռնանիլը, ճիշտ այնպէս՝ երբ անձրիւէն յետոյ սունկերը կ'սկսին իրենց գլուխները ցուցադրել դաշտերուն մէջ :

Մովսես, Մովսես, եւ դարձեալ Մովսես՝ իբրեւ խաբիսի կրօնական ամեն ուսուցումի :

Արդարեւ, մեր վարժարաններու մէկ ուղքը, դեռ Միջին դարու տիղմին մէջ թաղուած է : Եւ սակայն

(1) Սիզիֆ կորնթացոց թագաւորն էր, իր անգթութիւններուն ու հարստահարութիւններուն համար, չաստուածներու կողմէ դատաւարտուեցաւ դժոխքին մէջ, լեռան մը գագաթէն անընդհատ խորը քար մը գլորելու Գրականութեան մէջ, «Սիզիֆի քարը» կը նշանակէ տաժանելի ու ապարդիւն աշխատութիւն մը

այդ իրողութիւնը դպրոցական օւկանիզմի, յեղաշրջական պատմութեան բնական մէկ հետեւութիւնն է, քանզի պէտք չէ՛ մտնալ թէ՛ Դպրոցը՝ Եկեղեցոյ մէկ զաւակն է : Այդ զաւակը բարենորոգում Եկեղեցոյ պէտքերէն ծագում առաւ : Տպագրութեան զիւտէն յետոյ, աստուածային խօսքի, փրկութեան կարծեցեալ ճշմարտութիւնները, պարաւորուեցան գրաւոր կերպով տարածուիլ մինչև քաղաքակրթութեան հեռաւոր սահմանները : Բայց սրպէսզի Աստուծոյ խօսքը բոլոր մտքերուն ալ հաւասարապէս մատչելի ըլլար, պէտք էր նախ կարգաւ ու գրել սորվեցնել :

Տակաւին դար չ'առաջ. ուսուցումի գլխաւոր միջոցներն էին, Դուիթի սաղմոսն ու քրիստոնէական քաթէչիզմը :

Ստոյգ է սակայն թէ՛ այն օրերէն ի վեր, վարժարաններէն ներս, կարգ մը գործնական դասեր անհրաժեշտ դարձած են : 1840—1850, Զուլիցիւրիոյ հանրային վարժարաններուն մէջ հետզհետէ տոկոսի հաշիւ և մաս մըն ալ աշխարհագրութեան դասեր մտցուեցան. թեթեւ գիշտութիւն մը՝ զոր Եկեղեցին պարտաւորուեցաւ ընել իր կամքին հակառակ ստացուած ծանօթութիւններու մասին : 1850-ին, երբ աշակերտ էի դեռ, քնական պատմութեան բոլոր դասերուս ընթացքին, միմիայն Արիստոտէլի հետեւեալ կարգ մը սկզբունքները լսեցի : Բոյսերը կը բաժնուին ծառերու, մացառներու, խոտերու, սէզերու ? կան նաև մամուլները, լուսերը, սունկերը և մագլցող սունկերը :

Այն թուականներուն, գիտութիւններն ու գիւտերը, կարելի եղածին չափ դպրոցներէն հեռու կը պահուէին և երբ ուսուցումի շրջանակը ընդլայնելու համար հոս ու հին ճիգեր կը յայտնուէին, այդ ուղղութեամբ յառաջացող քայլերը, ստիպուած էին դժբարութեամբ ընթանալ, չնորհիւ Եկեղեցոյ վստողական ընթացքի :

ոյժին:

Երկրու այս ընթացքը չարունակուեցաւ 1850 — 1870, թէեւ երականութեան մէջ, Եկեղեցին այսօր ալ ցոյց տրուցայ այն միւսնոյն ընդդիմութիւնը, բայց իհարկէ ո՛չ այնքան ուժգին: Դպրոցը հետզհետէ աշխատեցաւ ազատիլ Եկեղեցւոյ խնամակալութենէն: Մինչդեռ այս վերջինը անշարժ ու շնացեալ վիճակ մ'ունի, ընդհակառակը Դպրոցը, այդ կենդանի օւկանիզմը, կ'ուզէ միտ յառաջ անցնիլ և ա՛ն այս իրողութիւնը արդէն ինքնին ցոյց կուտայ թէ՛ այդ երկու հակառակ տարրերու միացումով, նպաստաւոր արդիւնք մ'առաջ բերել յաւասար, հազիւ երեւակայելի կը թուի մեզ համար:

Բայց դպրոցի ու Եկեղեցւոյ տարահարզանը, վերջնական բաժանումը, տակաւին կատարուած իրողութիւն մ'ըլլալէ չա՛ն հեռու կը գտնուի: Այդ երկու հաստատութիւններուն միջև արմատական բաժանում մը յառաջ բերելու գաղափարն իսկ, այն ատիճան կ'ազդէ, որ դպրոցական ամբողջ կազմակերպութիւնը, թոքախտաւոր կը դառնայ այդ ուժգին ու ձգտուած քննադատութեան որսածառով: Ուշադիր ու անաչառ դիտող մը, դիւրաւ պիտի համոզուի թէ՛ ստուգիւ այդպէս է իրականութիւնը: Առանց ո՛նէ վարանումի, կարելի է հաստատել սա ընդհանուր իրողութիւնը թէ՛ տակաւին այսօր, կը բծնական ճիւղը շատ մեծ ու կարեւոր տեղ մը կը բռնէ նախակրթարաններու մէջ: Բայց պէտք է գիտնալ թէ՛ յեղափոխութիւն օրէկներուն հակառակ գործուած մեղք մըն է, դպրոցական առաջին տարիներուն իսկ, կրօնի ուսումը դասաւանդել այնպիսի տղայոց՝ որոնք զեւ վերացական բարդ խնդիրներ բմբռնելու կարողութիւնը չունին այժմ, մահացու մեղք մըն է, ստիպել պատանիին անդօր ու սկար մտքին, որպէսզի անիկա վարսէ՛ այնպիսի դասեր ու գաղափարներ՝ որոնք ո՛չ

միայն այդ փոքրիկ էակին համար անբմբռնելի են, այլ չափահասներն իսկ այդ մասին չեն կրնար փոփաքուած նպատակին համար: Մեր հանրային վարժարանները միտքի բնական ճեղքաբացումի դեմ կը մեղանջեն, եւր բնագանցութիւնը տղուն համար հարկադրիչ կ'ընեն:

Յանցաւորները մանաւանդ՝ մոլեռանդ ծնողքներն են, որոնք ծայրայեղութեան երթալով, իրենց 4—5 տարեկան սղտիկներն իսկ բարեպաշտներու կիրակնօրեայ դպրոցները կը դրկեն: Մենք չգիտենք թէ՛ արդեօք ի՞նչ բարեբար արդիւնք կրնայ յառաջ գալ, երբ արեգակի լոյսին ու մաքուր օդին համար ստեղծըւած այդ փոքրիկ սիրուն էակները, Քրիստոնէական դասէն յետոյ, աժգոյն այտերով առն վերադառնան ու սեղանին շուրջ բոլորուելով, պատմեն իրենց այդ օրուայ ստրվածը, թէ ի՞նչպէս օրինակի համար, Ս. Յովնաննէս մը, երկար ատեն անապատին մէջ մնալէ յետոյ, մարմինը ուղիք մազերով ծածկուած է եղեր...: Եւ ի՞նչ պէտք է մտածենք մանաւանդ այն իրողութեան մասին՝ որ 4—10 տարեկան մանուկներ, արդէն Քրիստոնէականի մէջ կը կարգան ՅԱՐՈՒԹԵԱՆ մասին: Պպտիկ աղջիկ մը, դպրոցէն վերադարձին, հետեւեալ խօսքին նշանակութիւնը հարցուց իր հօրը, — «Ուսուցչունին ինձ ըսաւ թէ՛ օր մը, բոլորովին նոր ու սղտիկ սիրտ մը պիտի ունենաս»:

Ես կրէ՛ք չեմ տրանար այն իրողութիւնը թէ՛ մարդ մը կրնայ մտաւոր կերպով ձեւափոխութեան ենթարկուիլ, ինչպէս որ յաճախ կը պատահի մէկուր կամ միւսին, որը արդէն ինքնին սեռակ մը յարութիւն է: Բայց բացարձակապէս սճրափորձութիւն է մանուկեան մատաղ հոգին հանդէպ, անհրաժեշտ ու պարտաւորիչ յարութեան մը վարդապետութիւնը ուսուցանել փոքրիկ աշակերտներուն: Ո՛ր կ'առաջնորդէն դմեղ այս ամէնը... որոնց գեղեցիկ արդիւնքը ամէն տեղ սկսած է անստելի

արդէն. — Փրկութեան Զօրաբանակ

Եթէ հիմա երկու նախադասութիւններու մէջ ամփոփենք մանկավարժութեան կալուածին մէջ կատարած մեր արշաւանքի արդիւնքը, այն տոնն երեւան կուգայ բան մը՝ որ ո՛չ գիտուններու կողմէ կրնայ ներքուիլ և ո՛չ ալ ձեր կողմէ ուրացուիլ, որովհետեւ անպարտելի իրողութիւններ ու ճշմարտութիւններ են զոր կողմէք արձանագրել հոս, սո՛յնպիսի խոչոր ստաւերով՝ որոնք տեսանելի ըլլան թէ՛ երիտասարդներուն, թէ՛ ձերերուն:

1—Համալսարաններուն մէջ, բնութեան անյեղի օրէնքներու եւ ծագման թէորհայի գիտական հեմարսութեան ուսուցումը, ամէն բանէ գերիվե է:

2—Ընդհակառակը, միևնոյն պետութեան կողմէ հիմնուած հայկական վարժարաններուն մէջ, որոնց ծախսերը դարձեալ ի՛նքը, պետութիւնըն է որ կը հոգայ, ինչպէս համալսարաններունը, իբրեւ բացարձակ հեմարսութիւն մը կ'ուսուցուի մովսէսական պատմութիւնը, 3500 տարուայ այդ դիցաբանութիւնը, կամ ըսենք այն ակնյայտի սխալը՝ որ բացարձակապէս հակադիր ծայրը կը կազմէ բնական գիտութիւններու եւ կենդանի բնութեան կողմէ իբրեւ հեմարսութիւն ապացուցուած բոլոր իրողութիւններուն:

Ասիկայ հրեշային, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ և անհանդուրժելի իրերու վիճակ մըն է:

Երկու ճշմարտութիւններ գոյութիւն չունին, մէկը քարձրագոյն՝ իսկ միւսը նախնական վարժարաններուն յատուկ:

Միայն մէկ ճշմարտութիւն կայ և այդ միակ ճրջմարտութիւնը, հաւատարմապէս ճշմարտ է Բոլորին համար:

Բնութիւնը առանձին առանձին, մասնաւոր օրէնքներ չունի այս աշխարհի լիաստուններուն, գիտութեան արտևասանոցին մէջ երեւելի հանդիսացող հեղինակներուն և վերջնապէս համալսարաններու վաօփէսէօներուն ու ուսանողներուն յատուկ:

Տիեզերքը մասնաւոր օրէնքներ չունի ժողովուրդի զաւկին համար, աշխատող ու կարօտ քաղաքացիին ողջ մըտութեանը համար:

Երբէք մասնաւոր ճշմարտութիւն մը ստեղծուած չէ՛ այս աշխարհի առանձնաշարճիտներուն յատուկ, և ո՛չ ալ ուրիշ ճշմարտութիւն մը՝ արհամարհուածներու ու անդրաաններու համար:

Իւրաքանչիւր օր, մեր երկիրը, ամբողջական թաւալում մը կը կատարէ ինքն իր վրայ և մէն մի տարի, իր շրջանը կը լրացնէ արեգակի բոլորտիքը, ու մենք ասէնքս, սո՛յնքան տոնն՝ որքան որ գոյութիւն ունինք, հարուստ թէ՛ աղքատ, մեծ թէ՛ սղտիկ, գիտուն թէ՛ աշխարհիկ, բոլորս ալ, իրեն հետ (երկրիս) կը ճամբորդենք տիեզերական անհունութեան մէջ: Անշուշտ կոպէսնիկ՝ այս ճշմարտութիւնները չի կոտակեց մեզ, որպէսզի զանոնք միմիայն Համալսարաններուն մէջ ուսուցանենք ու անդին, այդ ճշմարտութիւններուն տըրամազմապէս հակառակը, (մովսիսական պատմութիւնը) իրրե սրբազան յայտնութիւն ընդունել տանք նախնական վարժարաններուն մէջ: Այն հէքնաթը թէ՛ Յեսու արեգակն ու լուսինը կիցուց, շարճիւ տատնազիտութեան յառաջդիմութիւններուն, ամբողջ մասծող աշխարհի կողմէ, մէկզի ձգուած է այսօր իրրե յայտնի

սխալ մը : իբրև բանաստեղծական տառապել մը :

Եթէ Քրիստոնէութիւնը պարտաւորուեցաւ ակա-
մայ ճանչնալ կոպէսնիկեան սխաթէմի ճշմարտութիւնը,
ուրեմն, պարտաւորուեցաւ նաև զայն յարմար գտնել
զպրոցի բոլոր ատիճաններուն համար հաւասարապէս :

Հետեւաբար, այդ միեւնոյն Քրիստոնէութիւնը,
իրաւունք չունի աշխատելու՝ որպէսզի միեւնոյն դպրո-
ցի երկու յարկերը, անարդար ու անհուսաար կերպով
զեկավարուին, մէկը ճշմարտութեամբ՝ իսկ միւսը բա-
ցայայտ սխալով :

Ասիկա, Նազարէթի իմաստունին սկզբունքներուն
հակառակ է, հակառակ է արդարութեան : Ի՞նչ, նախ-
նական վարժարանին համար քարեր՝ փոխանակ հացի :

Այս մեծ անհամաձայնութեան բնութագրութիւնը —
վերջ ճշմարտութիւնը, իսկ վարք սխալը — պիտի ըլլայ
այն կոմնացոյցը՝ որ անհրաժեշտօրէն պիտի առաջնորդէ
զպրոցի սոպազայ դարգացման ու բարգաւաճման :

Համոզուած եմ թէ ո՛չ մէկ եււարիս մտնկաւարժ,
պիտի համարձակի վիճիլ այս իրողութեան մասին :

Իրերու ներկայ դրութիւնը, Անբարոյական ու Ան-
պաշտպանելի կոչեցի :

Չեմ անգիտանար սակայն այս ծանր ամբաստանու-
թեան մեծութիւնը և շատ լաւ գիտեմ թէ՛ ի՞նչ վախա-
սուն պիտի բարձրանայ հեռուներէն, բնականաբար ո՛չ
միայն կղերներու բանակէն՝ այլ նաև դաստիարակներու
զանազան շրջանակներէն : Անշուշտ ինձ թոյլ պիտի տրբ-
ուի, որպէսզի ինքզինքս արդարայնեմ բրած ամբա-
սանութեանս համար, կարճ պիտի խօսիմ :

Մագժան թէորիան ո՛չ միայն Եւրոպայի բոլոր Հա-
մալարաններուն մէջ, սկաղեմական փոօֆէսէօներու
կողմէ ազատօրէն կ'ուսուցուի, այլ նաև մեծ օրաթի-
թերու և քիչ շատ տրժանիք ունեցող զրտկան ու կրթ-
թական հանդէսներու կողմէ, իբրև ճշմարտութիւն նկ-

կայացուած է ժողովուրդին :

Իւրաքանչիւր մշակուած մարդ՝ որ սովորութիւն
ունի սախիբը ներկայացած պահուն նօթագրելու բնուպա-
սուններու աշխատութիւններն ու գիւտերը, մէն մի
զարդացած անհատ՝ որ ըմբռնած է թէ անկախ մտածու-
մի իշխանութիւնը յայտարձակապէս հակադրութիւն մը
կը կազմէ իր հաւատքին մէջ քարայցած խեղճուկ հա-
ւատցեալին արգահատելի վիճակին հետ, անիկա, շնոր-
հիւ մամուլին ու ռամկացած գիտական գործերուն, ա-
կամայ, յեղաշրջումի թէորիային մէկ աշակերտն եղած
է : Եւ հակառակ ասոր, այդ միեւնոյն մարդը, թոյլ
կուտայ որ իր զաւակները սորվին այդպիսի անհեթե-
թութիւններ՝ որոնք իր գիացած ճշմարտութիւններուն
տրամադժապէս հակառակ են, մէկ խօսքով, թոյլ կուտայ
որ անոնք սխալներով սնանին :

Բայց արդեօք չափահասները արդար կը գտնեն,
երբ իրենց միտքը ճշմարտութեան հայտը կը կերակրեն,
մինչդեռ անդին, իրենց զուակներուն, փոխանակ հացի,
կուտի ու «նողի կոյտեր» կը հրամցուին :

Ասիկա յայտնի խարէութիւն մըն է, մարդկային
ցեղի բնութեան հանդէպ մեղք մը :

Անբարոյականութիւն է, գիտնալով հանդերձ, սխալը
իրբև ճշմարտութիւն կլիցնելը :

Այս խօսքերը ո՛չ միայն ծնողաց կ'ուղղեմ, այլ նաև
այն ուսուցիչներուն՝ որոնք հակառակ իրենց ներքին
համոզման, սխալները իբրև նուիրական ճշմարտութիւն-
ներ կը ներկայացնեն իրենց աշակերտներուն : Առանց
վախնալու կ'ուղղեմ նաև իմ խօսքերը կրթական բոլոր
յանձնաժողովներուն, թէ՛ դպրոցի նուիրական պարտա-
կանութիւններուն հանդէպ մահացու մեղք մըն է երբ
ուսուցիչներն ու աշակերտները բանադատուած են իրենց
ամենէն թանկագին ժամերը կորսնցնել, յայտնի սխալներ
ուսուցանելով ու ուսանելով :

Բայց, «աշխարհի վրայ կատարուած իւրաքանչիւր յանձանք, իր պատիժը իր հետ կը բերէ»:

Ճակատագրական հետեւութիւնները ինքնաբերաբար յառաջ պիտի գան, և արդէն բայցայայտ կերպով, հո՛ս, մեր աչքերու առջև կը ցցուին այդ սպիտակ հետեւութիւնները:

Տղան թողուցած է դպրոցը և ա՛նա մարդ մ'եղած է արդէն. անխիտ դեռ նոր ոտք կը կոխէ կեանքի մէջ, գոյութեան մտքազարծող ու գտող կռիւին մէջ կը մանէ, որու տեւողութեան ընթացքին, բնական օրէնքի մը շնորհիւ — որ միշտ գոյութիւն ունեցած է — ճշմարտութիւնը վերջապէս կը յաղթէ սուտին, որովհետեւ ինք աւելի զօրաւոր է քան սխալը և կ'ապրի յաւիտեանապէս, մինչդեռ սուտը, անարիւն է և չի կրնար երկար տեւել:

Ինչ պիտի պատահի արդեօք այդ քաղաքացիին, երբ ուսումը լրացնելէ յետոյ, իր չափահասի ստպարէզին մէջ մտնելով, տեսնէ թէ վարժարանին մէջ դիտումնաւոր կերպով, այ՛ս, դիտումնաւոր կերպով, շարք մը սըխալներ թխմած են իր գլխուն մէջ:

Այն ատեն, աւելի կրամ նուազ ուժգին կերպով կըսկըսին իր մէջ մտքի կռիւները, որոնք այ՛նքան չարադէտ պիտի ըլլան՝ որքան սխալները խորապէս արժատացած ու քիւրեղացած են այլևս սղուն հոգիին, արիւնին ու միտին մէջ: Փորձառութեամբ է որ կը խօսիմ այս մասին:

Այն ատեն, սկեպտիկութիւնն է որ կը շահի գերիշխանութիւնը: Ստոյգ է թէ՛ կասկածը բարիք մըն է, որովհետեւ ճշմարտութեան սղրիւրն է անխա, բայց ասիկա չի նշանակեր երբէք թէ՛ բարիք մըն է դպրոցին մէջ դիտումնաւոր կերպով սխալներ սովորեցնելը, այն մտածումով թէ՛ յետոյ կասկածը պիտի զայ մանսկին միտքը լուսաւորելու արդարութեան, ճշմարտութեան ու

բարութեան մասին: Որովհետեւ, մանուկը, փորձով տեսնելէ յետոյ թէ՛ վարժարանը իր փրկութեամբ ճիւղերէն մեկուն մէջ, քարի կ'ընծայէ փոխանակ հացի, այն ատեն անոր մէջ, աղետալի ու ճակատագրական այդ իրականութենէն կը բղխի վնասակար կասկած մը, դրպրոցի ընծայած օգուտներուն և անոր ընդհանուր արժէքին հանդէպ, ու այդ կասկածը, կը սողոսկի միջև խորանին առջև, մինչև դատաւորին ու օրէնսդիրին թիկնաթուին մօտ:

Այս կէտը անգամ մը ճանչնալէ յետոյ, այդ սթափող ու կասկածող մարդուն համար, ամենէն բնական ու ստիպողական դեղը պիտի ըլլայ, մէկդի նետել հաւատքի անպէս սկզբունքները ու այն ատեն, բնականաբար պիտի փչի նաև այդ սկզբունքներուն վրայ կառուցուած բարոյականի ու էթիքի շէնքը, որովհետեւ փորձառութիւնը հետեւեալ առածը կը յայտնէ թէ, չափազանց տաք լոգանքը, արգանդի մանուկը կը վիժեցնէ:

Այսպէս, դպրոցէն դուրս եկող մարդը, երբ կ'ըսկըսի այլևս կասկածիլ այդ հաստատութեան արժէքին վրայ, այն ատեն ամենէն բացարձակ ճշմարտութիւններն իսկ, կասկածելի կը դառնան անոր համար, այլևս անոր մէջ մտած է ամեն վստահութիւն եկեղեցիին, Պետրքեան ու Դպրոցին հանդէպ: Ահա այսպէսով է որ մենք անիշխանականներ կը պատրաստենք:

Ո՛վ ուրեմն պիտի ազատէ մեզ այս մահացու վըտանդէն:

Ո՛չ միայն եկեղեցւոյ քարոզիչները կ'սղբան Աստուծոյ տան դատարկութիւնը տեսնելով, այլ բոլոր մարդասէրներն ալ միեւնոյն աղաղակը կ'արձակեն մարդկային ցեղի փճացումի համար, ամէնքն ալ կը ցաւին թէ ճշմարտութեան հանդէպ սէր չկայ, թէ համոզումի ոյժը նուաղած է, թէ չկայ ճշմարիտ նկարագիր, կատարեալ

առաքինութիւն ու բարոյական:

Միջնադարեան հաւատքի միտգնած վիճակէն դէպի զիտական ըմբռնողութեան ներկայ անցողութեան խեղճուկ չըջանին, մենք այս կէտին հասած ենք: Օրէնքի ու զիտութեան, սուանդական սխալներու և տաժանելիօրէն ձեռք բերուած ճշմարտութիւններու միջև մղուող պայքարին կեդրոնը կը գտնենք զմեզ և ներկայ եղելութիւնները, իրենց ամբողջութեանը մէջ, քառասային խառնաշփոթութիւն մը կը ներկայացնեն մեզ, որուն հանդէս վախկոտին հոգին սարսափով լեցուն է, մինչդեռ ճշմարտութեան կողմնակիցին միտքը, ուրախ նախադպացումի մը միացած, խորունկ տիրութիւն մը կ'զգայ:

Ասիկա քառան է,—նոր պայքար մը վերածնութեան ու հին դարերու միջև: Զարհուրելի ուռակոնի մը ծոցին մէջ կը գտնուինք, ուր ամենէն փոքրիկ հոյն իսկ, փոթորիկի կը վերածուի: Հորիզոնի լայր կէտերէն, ամպերը կուտակուած են մեր գլուխներուն վերև, կարկուտներն ու փայլակները աշխարհիս վրայ կը խոյանան, ընդարձակ մարդերը անսպասաներու վերածելով: Բայց այդ ուժգին փոթորիկէն յետոյ, օդը մաքրուած է, չի յուսահատինք:

Այդ սև, ծանր ու կապարագոյն ամպերէն մին աշխարհի ըմբռնողութեան մասին, մարդկային մտքի խոստումն է, որ, սպանալով մուտ գտած է մեր մտաւոր կեանքի սահմանէն ներս:

Վերը նւարտութիւնը, վարը սխալը? Համարսարանի մէջ Ծագման թէօրիա, նախակրթարանի մէջ Մովսէսի հէքեաթ:

Ահա այս իրողութիւնն է որ առիթ կուտայ հանրային վարժարաններու մասին ներկայ արտունջներուն և պաշտօնական վարժարաններու քանդող միտումներու մասին եղած անկարգ գնահատումներուն:

Եւրոպայի գրեթէ բոլոր քաղաքակիրթ երկիրներու հանրային վարժարանները, անտարբեր ու անտեղեակ մնացած են ընական զիտութիւններու անլուր յաւաքիտութիւններու մասին և մեծ մասամբ, այնպիսի ուսումնարաններու աստիճանին եղած են՝ որոնք կը խափանեն մարդկային մտքի ազատագրումը և զայն անչարժութեան կապանքներով կը կաշկանդեն: Ո՛վ որ կը ջանայ այս անչարժութեան պատճառը հասկնալ, ուր չարիքը բոյն դրած է, պէ՛տք է զայն փնտռէ ժողովրդային զպրոցներու ուսուցիչներուն անկասար ու աւերող դաստիարակութեան մէջ:

Քաղաքակիրթ շատ մը պետութիւններ, իրենց ժողովրդի Ֆիզիքական ամբողջութեան հոգ տանելու և հիւանդութեան տունը գտնոնք խնամելու համար, հիմնած են Գիտական վարժարաններ, որոնց մէջ, սպազայ բըժիշկներն ու հիւանդապահները, մշտաջան կերպով պարտին ուսումնասիրել մարդուն ամբողջ կամ հիւանդ օւկանիզմը կառավարող բնական օրէնքները: Այդ նպատակով, հիմնուեցան նաև մեծածախս բնալուծարաններ, որոնք երևակայելի ամէն տեսակ գործիքներով ու սնօթներով կահաւորուեցան, հոչակաւոր զիտուններ հոն կանչուեցան, ուսանողներու առջև պարզելու համար ամբողջ կամ հիւանդ օւկանիզմի գազանիքները և այդ հաստատութիւնները, միևնոյն տուն թէ՛ մարդոց համար օրհնութիւններ եղան և թէ՛ ազգերու համար հպարտութեան առարկաներ:

Բայց, ինչ որ առնչութիւն ունի ժողովրդի մտաւոր ամբողջութեան հետ, մատաղ սերունդներու բնութեանը յարմար հոգեկան զարգացման մը խնամքներուն հետ, որոնք նոյնքան անհրաժեշտ են որքան ֆիզիքական խնամքները, օ՛հ, Պետութիւնը, այդ կենսական պէտքերով գրեթէ բնու մտահոգուած չէ՛ մինչև այսօր: Մեր սոցալոյ ուսուցիչները, որոնք սահմանուած են բու-

լոր ազգերու ամենաթանկագին զանձերը ընդելուզելու, նախնական վարժարաններու ուսուցչական մարմինը կ'ըսեմ, գրեթէ ամեն տեղ, հեռու սահուած է գիտութեան ակերէն: Ուսուցչանոցները, շա՛տ քիչ բացառութեամբ, ա՛յն անկարանին մօտ կը գտնուին՝ ուր մասնաւորապէս մտքի բխցումն ու կէս — հմտութիւնը (demi--savoir) կը մշակուին:

Ասիկա մեքի հեմարիս աւերում մըն է — իմ պատասխանատուութեանս ամբողջ գիտակցութեամբը կ'ըսեմ — այո՛, հեմարիս աւերում մըն է, երբ նկատեմք թէ՛ ինչ կերպ հմտութիւն ունի մեր վարժարաններու ուսուցչական մարմինին մեծամասնութիւնը, բնական գիտութիւններու մասին:

Այն ուսանողները, որոնք երկրորդական վարժարաններու և նախակրթարաններու քննութիւնները անցընելէ յետոյ, կ'երթան նստիլ Համալսարանի ամբիւններուն վրայ, բնական գիտութիւններու մասին ամենադոյզն ծանօթութիւնն իսկ չ'ունին: Մենք ա՛յնպիսի օժիւրմաններ ունինք մեր ձեռքը՝ որոնք կրնան մարդուն մազերը ցցելը որոնք վճռաբար կը հաստատեն թէ՛ նախնական վարժարաններն ու ուսուցչանոցներն, երբեք բընական գիտութիւններու ուսումնասիրութեամբը չեն ըզբաղիլ և ասիկա ա՛յնպիսի դարու մը մէջ՝ որը բնութիւնը ուսումնասիրելու դարաշրջանը կոչուած է: Այդ վարժարանները, փոխանակ հանրային ուսման կեդրոններ կոչելու, աւելի ճիշտ պիտի ըլլար՝ եթէ մտաւոր բըթացումի հաստատութիւններ կոչէինք: Իմ ըսածները հաստատելու համար, միայն մէկ օրինակ տալով պիտի բաւականանամ:

Զուիցերիոյ մայրաքաղաքին մէջ, 25 տարիներէ ի վեր, քրիստոնէայ դպրոցներու յատուկ թերթ մը կը հրատարակուի: Աւելորդ է ըսել թէ՛ այդ մանկավարժական շարքաթերթը յատկացուած է մասնաւորապէս

հանրային վարժարաններու ուսուցիչներուն: Այդ երկիրներու մէջ սովորական եղող ուսուցումի մեթոտին իրեն յաւելուած, այդ թերթը, մանկավարժական դասեր ու զանազան ուղղութիւններ ցոյց կուտայ ուսուցիչներուն թէ՛ ի՞նչպէս օրինակի համար, պէտք է դասաւանդել այս կամ այն ճիւղը:

Ահա թէ ի՞նչ կը յանձնարարէ այդ մանկավարժական թերթը իր թիւերէն մէկուն մէջ: Խնդիրը բանաստեղծութեան մը մասին է:

Ա) Ճեմնաստեղծութեան ընթերցումն ընել,

Բ) Զայն վերադառնալ կարգալ հատուած առ հատուած,

Գ) Զանազան հատուածներու վրայ, վեր ի վերոյ հայեացք մը պտոյցնել: 1.— Մայր մը իր զաւակներով պտոյտ մը կ'ընէ մարգագետնի մը մէջ: 2.— Պզտիկ աղանձի մը հոն իր սնունդը կը փնտռէ: 3.— Մայրը դիտել կուտայ իր տղայոց թէ՛ աղանձին իւրաքանչիւր անգամ երբ հատիկ մը կը կլլէ, իր աչքերը երկինք կ'ուղղէ, ուստի կը պատուիրէ սնունց, որպէսզի ամէն կերակուրէ վերջ, իրենք եւս չի մոռնան Աստուծոյ շնորհակալութիւն յայտնել:

«Յետոյ, պէտք է աւելի խորերը քալանցել?» և ի՞նչ խորաքալանց քննութիւն, Աստուած իմ? Ստորե կը դնեմ այդ խիստ շահեկան դասին բնագիրը:

«Ի՞նչ կ'ընէ աղանձին, — սնունդ կը փնտռէ, հատիկներ կը գտնէ և ամէն անգամ երբ սնունցի՞ հատ մը բերանը կ'առնէ, իսկոյն երկինք կը նայի ու իւրաքանչիւր հունտի համար շնորհակալութիւն կը յայտնէ: Աղանձին կրնայ օրինակ մ'ըլլալ տղայոց: Ի՞նչ պէտք է սորվին տղաք այդ թուշունէն: — Մեղի աւելի լաւ ուսելիքները շնորհուած են և գիտենք թէ՛ ո՞վ է զանոնք պարզեւողը, ուրեմն մեմք եւս պէտք է շնորհակալութիւն յայտնենք: — Ուրէ՛ջ ինչ կը սովորեցնէ մեզ, այդ

պիտիկ թռչունը: — Ան ցոյց կուտայ մեզ թէ՛ ինք
ամենատիրքը բարիքին համար իսկ երախտագէտ է:
— Կը ճանչնաք դեռ ուրիշ կենդանիներ՝ որոնք երախ-
տագէտ եղած ըլլան: — Լորամարդը կ'ըսէ, «Մորին շը-
նորհակալութիւն?» Արտայար կ'երգէ, «Մի՛շտ փառա-
բանե՛նք զՍատուած լուսադոյն կերպով?» Վասնեակը
ամէն անգամ երբ բան մը կը կլլէ, իր նայուածքը եր-
կինք կ'ուղղէ և կ'ըսէ «Մէ՛ռսի Տէր, այն բարիքնե-
րուն համար՝ որոնց ոչինչ կը հաւանարի!» — Ի՞նչ կը
սովորինք այս բոլոր կենդանիներէն, — երախտագէտ ըլլալ?

Մեր գուսակներու ուսուցիչներուն հրամայուած
այս կերպ մանկավարժական դասաւանդութեան մը վը-
րայ, մե՛նք, բնապատումներս, ուրիշ մ'չինչ ունինք
աւելցնելիք: Այս շուրջամութեան գլխաւոր կէտը,
— շուրջամութիւն կ'ըսեն — այս ցյուծն անհեթեթու-
թիւններու էական մասը, բացայայտ Սուս մըն է:
Ստոյգ չէ՛ թէ աղանին ամէն անգամ երբ հունտ մը կը
կլլէ, երկինք կը նայի, կրօնական բարեպաշտ վերացու-
մի մը շեքիւրանէն և ասիկա, և նո՛յնիսկ, եթէ պատահի
որ երբեմն, աղանին հատիկներու սնակէն վեր բարձ-
րացնէ իր գլուխը, անիկա միւսնայն ատեն կը դարձնէ
նաեւ իր աչքերը և ուստի, մանկավարժական այդ թեր-
թի արամարանութեան համաձայն, ուրիշ նոր և զար-
մանալի եղանակ մըն ալ պէտք է սովորինք աղանիէն,
այսինքն մեր երախտագիտութիւնը յայտնելու պահուն,
պէտք է մեր աչքերն ալ դարձնենք? :

Սչն վստահութիւնը ունիմ թէ՛ իմ քրիստոնեայ
բարեկամներն ու ազգականները, որոնք ջերմհասնդ
հաւատացեալներ ու անկեղծ բարեպաշտներ են, պիտի
համոզուին վերջապէս թէ՛ այս կերպ մանկավարժական
աշխատութիւններ ամէն ինչ են, բայց փրկաւէտ ուսու-
ցում մը ըլլալէ, և որոնք սահմանուած են քրիստոնեայ
վարժարաններէն դուրս եկող դաստիարակներու հան-

դէպ մեր ունեցած յարգանքի՞ վերջին հետքերն իսկ ջըն-
ջիրու:

Բնական պատմութեան հմուտ դաստիարակ մը, որ
ճշմարիտ գիտութեան հետ հաղորդակցութեան մէջ գըտ-
նըւած է, երբեք աղուն զարգանալու ընդունակ ու
ծարաւի մտքին վրայ չպիտի փորձէ այն ոճրագործ և
դանակները՝ որոնք այսօր իսկ, դեռ կը դորձադարձն
Պետրքեան ծախսով ապահովուած հողարուոր վարժա-
բաններու մէջ: Ուսանելիք որքա՛ն ճշմարիտ ու էական
նիւթեր պիտի հայթայթէր նախնական վարժարանը մա-
տաղ սերունդներուն, անոնց իրական օգտին ու լաւա-
գոյն նկարագրի մը կազմութեանը համար, եթէ բո՛լոր
ուսուցիչներն ալ հիմնովին ճանչնային դաշտերու ծա-
ղիկները, անտառներու և ճահիճնելու կենդանիները:
Օ՛հ, ինչքա՛ն գեղեցիկ ու հրապուրիչ պիտի ըլլար այն
ապին կեանքը, երբ լուս դաստիարակուած ուսուցիչ մը,
Մայիս ու Յունիս ամիսներուն, իր զուարթ խումբին
հետ միասին, դաշտերն ու անտառները շրջապայէր, ուր
ամէն մէկ ծագիկ իր գաղտնիքը կը յայտնէ, ուր ամէն
մէկ մայրաւ իր լեզուովը կը խօսի, ուր աչքի զարնուող
խրաքանչիւր երեւոյթ նոր ու նուիրական օրէնք մը կը
յայտնէ և ուր յոյսի ամէն մէկ ճառագայթ իր անախաղ
ճամբուն կը հետևի: Եւ այն ատեն, արդեօք դպրոցա-
կան ժամը օրհնեալ ժամ մը չպիտի՞ ըլլար, որուն ան-
համբեր պիտի սպասէին ու քաղձային բոլոր մանուկնե-
րն ալ, որու միջոցին, խանդավառութեան յորդառատ
ուրախութիւնը պիտի շողայնէր փոքրիկ մանչերու և աղ-
ջիկներու փայլիլող աչքերը, որոնք ծարաւի են իրապէս
ճանչնալու և ըմբռնելու գիրենք չըջապատող բոլոր իրե-
րն ու երեւոյթները:

Տեսա՞՞ծ էք երբեք թէ ի՛նչպէս ուրախութեան ու
երախտագիտութեան արցունքները կը շողան անոնց աչ-
քերուն մէջ, երբ վերջապէս կրցած են բնութեան վսեմ ու

բարձր խորհուրդներուն թափանցել: Ձեր մէջէն ո՞վ արդեօք զգացած է գոհունակութիւններու ամենէն կատարեալը, այն գոհունակութիւնը՝ զոր կ'զգայ ուսուցիչ մը երբ իր աշակերտները օր մը կուզան ըսելու իրեն թէ՛ ինքն է որ օգնած է իրենց, մտածող, խորհող ու երջանիկ էակներ ըլլալու, որովհետեւ իրենց ներշնչած է առողջ ու իրական ըմբռնողութիւն մը՝ զգայարանքներու մատչելի եղող աշխարհի մասին: Ա՛յն ուսուցիչները միայն զգացած են այս կերպ ուրախութիւններ՝ որոնք գիտութեան մաքուր ու վճիռ ազդիւրներէն խմած են իրենց ջուրը և որոնք մէթոտիկ ուսումնասիրութիւններով ջանացած են թափանցել բնութեան խորհուրդներուն:

Բայց գիտումնաւոր կերպով, հանրային վարժարաններու ուսուցիչները գիտութեան ազդիւրներէն հեռու կը պահուին: Բժիշկը, փաստաբանը, քարոզիչը, երկրաչափը, երկրաբանը, երկրագործն ու անտառապահը, նո՛յնիսկ ատամնաբույժն ու անասնաբույժը, այս բոլորն ալ պարտաւոր են իրենց երկրին ամենաբարձր վարժարաններուն մէջ ուսանելու և ճշմարիտ գիտութեան մը զաղտնիքներուն թափանցելու, միմիայն նախնական վարժարանի ուսուցիչն է որ իր սնունդը կ'ստանայ վանական կղերանոցի մը յատուկ իմաստութեան ջրէ՛ ակուրէն:

Ասիկա սխալ է մըն է? Բայց մերժելի սխալ է մը: Կարելի չէ՛ այլևս վախ յարկին մեջ սխալը ուսուցանել, երբ վերը՝ արդէն ճշմարտութիւնը կը մերկանայ ու կը պարզուի:

Այո՛, սկզբունքներու չգոյութիւնն ու անկատարութիւնը ա՛յնքան հեռուները մղուած են, որ մենք դարձեալ կը լսենք Ռէաքսիոնի մը ազապակը: «Անկցի՛ն արքայականները, բնագիտութիւնը դո՛ւրս մեր նախնական վարժարաններէն, կեցցէ՛ ՚ին պարզմտութիւնը և կարգայ գրել ու հաշուել սորվեցնող ՚ին փոսկումը!» — Ինչպէս

կ'ըլլայ սակայն որ ներկայ դարուն, երբ բնական պատմութիւնը տիրապետող հանդիսացած է, դա՛րձեալ կը լսուի այս կերպ աղաղակ մը:

Մեծ մասամբ, ժողովրդի զաւակները, իրենց ուսումը նախնական վարժարաններէն կ'ստանան: Պետութեան ապագայ այդ գործունեայ քաղաքացիները, բնականաբար ոչինչ պիտի սովորին բնական գիտութիւններէն, անոնք պարտին ազէս մնալ բնութեան օրէնքներու և այս աշխարհի իրերու մասին, որպէսզի աւելի հլուութեամբ ընդունին հանդերձեալ կեանքի մը խոստումը: Լա՛ւ, ուրեմն զէպի նա երթանք մինչև Միջին դար, կամ կարելի եղածին չափ աւելի հեռուները, զէպի այն ՚ին ժամանակները՝ երբ վնակներուն կը հաւատային, երբ բնագիտութիւնները ողջ ողջ կ'այրըւէին ու աղաքներ, կը խեղդուէին կաւէ պղտիկ թռչուններ չինած ըլլալու մեղքերուն համար:

Անկե՛ղծ ըլլանք և խոստովանինք թէ՛ շատ մը տեղեր, փափաքելի պիտի ըլլար նոյնիսկ, որպէսզի բնական գիտութիւնները հանրային վարժարաններուն մէջ չ'ուսուցուէին: Ո՞վ որ առիթը չէ՛ ունեցած ինքն իրմէ թափանցելու բնութեան գիտական ըմբռնողութեան, ո՞վ որ նախապէս համապատասխան կրթութիւն մը չէ՛ առած և չէ՛ կրցած ինքն իրմէ ջերմ կողմնակից մ'ըլլալ բնական գիտութիւններու, անիկա բնականաբար գիտութիւնը ուսուցանելու մասին, համրակ մը պիտի ըլլայ: Այդ կերպ պարագայի մը, ամենալաւ մէթոսն իսկ, անբիր ու խոսպան պիտի ըլլայ և բնական պատմութեան վերաբերեալ այն բոլոր ժողովածուները, զոր վարժարանը ուսուցիչին տրամադրութեանը տակ պիտի դնէ, ամէնքն ալ, անշարժ ու անխօս խճաքարեր պիտի ըլլան լոկ և որոնք փոխանակ չինիչ ու յառաջ մըղող ուսուցումի մը ծնունդ տալու, ընդհակառակը պատճառ պիտի ըլլան որ ուսուցիչը զգուի իր գործէն, քանի

որ անոնք անհամարալի են իրեն համար: Եւ երբ ուսուցիչը իր աւանդած ճիւղին համար չունի իր սրտին մէջ պէտք եղած սէրն ու եռանդը, այն ատեն, ամբողջ դպրոցը, այդ ճիւղին համար պիտի կաղայ և Միջին դարու տիղմին մէջ պիտի խրի, պիտի չփոթի, փոտած ու անպէտ պտուղներ պիտի արտադրէ և վերջապէս ուժ ու ժամանակ պիտի սպառէ: Աշակերաններուն համար, այդ ճիւղը կատարեալ չարիք մը պիտի ըլլայ այն ատեն:

Իրականութիւնը այսպէս է, դպրոցը խեցզեանի մը պէս կը քայէ և պիտի շարունակէ տակաւին այդ կերպ քայլել ու դէպի ետ երթալ մինչև այն օրը՝ երբ նախակրթարանի ուսուցիչները վերջապէս մեր ժամանակին յարմար հիմնական կրթութիւն մ'ստանան, մինչև որ որոշուի այլևս վարժարաններուն մէջ սուտն ու սխալը չ'ուսուցանել, այլ լոկ իրականութիւնները, մինչև այն օրը՝ երբ վերջապէս կարելի պիտի ըլլայ դպրոցականներուն մարզել տալ իրենց զգայարանները, այսինքն այն գործարանները՝ որոնք մտքին կը հաղորդեն արտաքին մարմիններու վիճակը, մինչև այն օրը՝ երբ երկրային երիտասարդ քաղաքացին, սովորի լա՛ւ դիտել՝ լաւ մը տածելու համար և ճանչնայ իր զգայարաններու կարողութիւնները, միասին զարգացնելու համար իր միտքն ու մարմինը:

Հոս ու հոն, քանի մը ձայներ կը բարձրանան բանաւոր ու արդար բան մը պահանջելու համար, այսինքն թէ՛— Հանրային վարժարանը, կարելի եղած չափով, պարտի այս աշխարհի երեւոյթները լա՛ւ ճանչցնել տըղայոց, որպէսզի անոնք ընդունակ ըլլան հո՛ս, երկրի վրայ դռնել իրենց երանութիւնը:

Կը փութամ իմ բանախօսութիւնը վերջացնել քանի մը անհրաժեշտ պահանջներ դնելով, որոնք կ'ուղղեմ միմիայն դպրոցական այն օրէնսդիր ժողովներուն՝

որոնց անկեղծ փափաքն է արմատական բարեկարգում մը մտցնել ժողովրդային վարժարաններէն ներս:

I. Կրօնային ու դաւանական ամէն ուսուցում, յա՛նուէն կրօնի փարօքած խաղաղութեան, պէտք է հեռացւից Պետութեան ժողովրդային վարժարաններէն:

Ա.մէն մի կրօն, անհատին մասնաւոր սեփականութիւնն է և Պետութիւնը երբէք անոր խառնուելու պէտք չունի: Կրօնը զգացումի ու խզճի խնդիր է, ունտի, անոր ի՛նչ կերպ կարեւորութիւն տալու հոգը՝ մասնաւոր նախածնութեան (անհատին) պէտք է թողուի: Ասոր փոխարէն, միտքը, որ քաղաքացիին «գլուխն» է, Պետութեան սեփականութիւնն ու էական հարստութիւնը կը կազմէ: Պետութեան պարտքն է ուրեմն, խընամել այդ միտքը և անոր զարգացման նպաստել:

Այն երկիրներուն մէջ, ուր ներկայիս կարելի չէ՛ տակաւին կրօնական ուսուցումը բաժնել հանրային վարժարանէն, այդպիսի երկիրներու մէջ կ'ըսեմ, գո՛նէ, անեղծագործութեան մովսիսական պատմութիւնը, ամբողջովին անջատել պէտք է ուսուցումէն իբրև բացայայտ սխալ մը: «Թո՛ղ անիկա ուսուցուի, եթէ կ'ուզեն, իբրև դիցարանութիւն մը: բայց ո՛չ իբրև, քացարձակ, սրբազան ու յայտնուած (révélée) ճշմարտութիւն մը»: (Չակերտուած խօսքերը իմն են. թարգմ.): Ժողովրդային վարժարաններուն մէջ ճշմարտութիւնը պէտք է ուսուցանուի, մի՛ միայն ճշմարտութիւնը:

II. Հանրային վարժարանի ամէն ուսուցիչ, պէտք է բնական գիտութիւններու մասին հիմնական ուսում մը ստացած ըլլայ, որպէսզի կարող ըլլայ բնութեան մասին իրական ծանօթութիւններ տալ, որոնք հիմնուած ըլլան ուղղակի գիտութեան ու փորձի վրայ և չի մնան լոկ թէորիաններ, որպէսզի կ'ըսեմ, կարող ըլլայ առիթը ներկայացած պահուն, տեղեկութիւններ տալ չափահասներուն, ինչպէս նաև դպրոցականներուն բնական պատմու-

թեան ամենակարեւոր յառաջդիմութիւններու մասին :

Այս պահանջը կրնայ իրականանալ՝

Ա.) Վարժապետանոցներու ջնջումով, որոնք շատ մը վայրերու մէջ, վանական ուղղութեամբ մը հիմնուած են ու սակաւին միջնադարեան բմբռնումով մը կը ղեկավարուին այսօր :

Բ.) Համալսարաններու մէջ, ուսուցիչներուն գիտական կերբութիւն մը սալով :

Այս պահանջը սակայն, չի՛ նշանակեր թէ՛ մենք կ'արհամարհենք բոլոր ուսուցչանոցներն ալ, ո՛չ, կ'ընդունինք թէ՛ կը գտնուին լուսագոյններ, բայց որոնք հազուադիւրս լայնաութիւններ են :

Եթէ ստարկոզներ ըլլային թէ՛ ուսուցիչներուն համալսարանական կրթութիւն մը տալը շատ մեծ ծախսի կը կարօտի և թէ՛ համալսարանական ուսուցիչը չպիտի խոնարհի մինչև գիւղի նախնական վարժարանը երթալ, այդպիսիներուն պիտի պատասխանէի,

Ա.) Մտրդիկ միշտ կրցած են դրամ հայթայթել անպիտի բաներու համար՝ որոնք նուազ անհրաժեշտ ու նուազ օգտուէտ եղած են քան ուսուցիչներու դաստիարակութիւնը : Ժողովուրդը՝ օր մը պիտի ըմբռնէ սակայն թէ՛ կարող դաստիարակներ պատրաստելը շա՛տ աւելի կարեւոր է քան փաստարաններ, բժիշկներ, անասնաբոյժներ ու քարեղիչներ պատրաստելը :

Բ.) Ակադեմիական կրթութիւն մ'ստացող ուսուցիչները, սիրալոյսով պիտի երթան գիւղի մը վարժարանին մէջ պաշտօնավարելու, ասիկա յի՛ովին ապացուցուած է բազմաթիւ փորձերով : Համալսարաններէն դուրս եկող շատ մը երջանիկ մանկանացուներ, երբե՛ք չեն վարանած երթալ գիւղի մը վարժարանը, նոյնիսկ գտնուած են շատեր՝ որոնք թէ՛ ակադեմիական կրթութիւն մ'ստացած և թէ՛ բարձր արժանիքի տէր եղած են և սակայն զարձեկ երկար տարիներ պաշտօնավարած են տարրա-

կան վարժարաններու մէջ, առանց արհամարհելու իրենց այդ պաշտօնը : Եւ այդպիսիները, ճանչցուած ու գնահատուած են իրենց օրհնեալ ազդեցութեանը շնորհիւ, որոնք միանգամայն կենդանի ապացոյցներ եղած են հերքելու համար այն աւարկութիւնը թէ՛ համալսարանական դաստիարակութիւնը ուսուցիչները խի՛ստ հպարտ ու անպէտ պիտի դարձնէ :

Ինձ համար, անկարելի է նոյնիսկ մտարեկ պնդել թէ՛ համալսարանական կրթութիւն ստացող դաստիարակ մը, գիւղական դպրոցներու հանդէպ տեսակ մը վանողական բնուորութիւն կրնայ ունեցած ըլլալ : Արդեօք տարրական վարժարաններու ուսուցիչները ամենէն նախանձեկները չեն, միթէ՛ այդ երջանիկ էակները չեն որ իրենց առջև ունին իրենց միտքը դարգացնելու համար անհրաժեշտ եզրղ ամենաթանկագին նիւթը, մանկական այն անարատ ու մաքուր հոգիները՝ որոնք մինչև այդ ատեն ո՛չ մէկ բանով խաբուած ու արատաւորուած են — եթէ սակայն՝ ծնողները զանոնք իրենց 3 — 4 տարեկան հասակին մէջ, բարեպաշտներու վարժարանները չի գրկելու չափ խելացի գտնուած են : Կեանքիս ամենէն քաղցր յիշատակները անոնք են՝ զոր զգացած եմ ասկէ 25 տարիներ առաջ, երբ առաջին անգամ առիթը ունեցայ տարիուկէս պաշտօնավարել գիւղական դպրոցի մը մէջ : Այն ատենէն ի վեր, երբէք ուշադրութիւնէս վրիշտ չէ՛ հանրային վարժարանի շահն ու օգուտը և միշտ, մտքի մշակման այդ տարրական աստիճանովն է որ ամենէն շատ հետաքրքրուած եմ :

III Պետրիւնը, կրօնադաւան պարսաւորիչ ուսուցումի սեղ, բնական գիտութիւններու վրայ խարխալուած, բարոյականի ու երիւթի նոր ուսում մը պիտի է դնէ :

Յառաջացող յեղաշրջումի յաւիտեանական ճշմարտութենէն, գիտունին համար հեազհետէ կը յոյսանաին — և բոլոր դաստիարակներն ալ պէտք է բնութեան գիտունները եղած ըլլային — այն բոլոր միջոցներն ու ճամբաները, որոնց հեռեւելոյ կարելի է ամենամեծ երանութիւնն ու ճշմարտ տառքինութիւնը ձեռք բերել: Միմիայն ուղեղով հիւանդ ֆանաթիքները և այս կերպ խնդիրներու մասին խորապէս ազէտներն են որ կրնան յայտարարել թէ՛ բնական պատմութեան յառաջացումը արդի բարոյականը պիտի քանդէ?, հակառակը միայն ճշմարիտ է: Այն կարծեցեալ բարոյականը՝ որ բնութեան օրէնքներուն հակառակ կ'ընթանայ, անիկա է անաւերարոյականը: Թո՛ղ հարցուի Տարվինին և կամ ընտանան գիտութիւններու հմուտ մե է մանկավարժի թէ՛ ինչպէս պէտք է ըմբռնենք և ուսուցանենք երբեք ու բարոյականը: Մարդկային ընկերութեան բարոյականը ա՛յն ատեն միայն իրապէս պիտի յառաջանայ՝ երբ բոլոր բարոյագիտութիւններն ալ հիմնուած ըլլան յեղաշրջումի թէորիային վրայ: Բարոյագիտութեան հիմնական սկզբունքները հաստատելէ առաջ, պէտք է որ նախ խորհուրդ հարցնենք բնական գիտութիւնները մշակող արդի փիլիսոփաներուն ու բնագիտումներուն, փոխանակ զանոնք մէկ կողմ ձգելու:

IV Պեսական բոլոր նախնական վարժարաններու ուսուցումը, պէտք է համաձայն ըլլայ մինչեւ այսօր քննարկուած ու ապացուցուած բնական օրէնքներուն, բոլոր բաժանումներուն մէջ ալ, միայն նշանակաւոր միութիւնը պէտք է իշխէ:

Պէտք չէ՛ որ դասի մը մէջ հրաշքը ուսուցուի, իսկ ուրիշի մը մէջ ալ բնական օրէնքը դատաւանդուի, այսինքն բնութեան պոզիտիւտական անհրաժեշտութիւնը:

Ամէն բանի մէջ օրէնք մը կը տիրէ, որը բնութեան կարգն ու կանոնն է: Հրաշքներու հաւատարմ, օրէնքներու

րու չգոյարեան ուսուցումն է, բնական օրէնքներու ժխտումը, վերջապէս անկարգութիւն մը՝ որու նմանը երբէք գիտութեան Տիպիլիւր զեռ ճանչցած չէ՛: Ապագայ վարժարաններու ուսուցումին մէջ, հրաշքները բացարձակապէս սեղ չպիտի ունենան այլևս և պետական վարժարանները, իրենց գործունէութեան շրջանակին մէջ, ա՛յն ատեն միայն պիտի կարենան առողջ դարգացում մ'ունենալ՝ երբ ամբողջովին մէկ կողմ ձգեն հրաշքներու հաւատք ընծայելու անտախ գաղափարը և զանոնք մասնաւոր ամսութիւններու քմահաճոյքներուն թաղուն: Իրարոցը ա՛յն ատեն միայն պիտի կարենայ հասնել իր կոչումին ու նպատակին, երբ փոխանակ իր ուժերը սպառելու, զանոնք գործած է պատրաստելու ա՛յնպիսի երիտասարդ քաղաքացիներ՝ որոնք կարենան ճշգրէն տեսնել, հաստատապէս լսել, արամաշարնօրէն մտածել և դատադատութեամբ զննել, այնպիսի մարդիկ՝ որոնք ճանչնան բնութեան օրէնքները և յարմարին անոնց: Բոլոր բնագիտութիւններն ալ որոնք թափանցած են յեղաշրջումի թէորիային խորը և ըմբռնած անոր ուղին, ամէնքն ալ համալուծւած են թէ՛ եթէ մարդիկ այս կերպ եղած ըլլային, այն ատեն, անբարոյականօրէն ընթացող ս՛չինչ պիտի տեսնուէր այսօր, այլ ընդհակառակը, մարդկային խառնուրդ ինքնիրմէ պիտի թափանցէր իր հետապնդած նպատակի սահմանէն ներս: Յեղաշրջումի թէորիան ա՛յնքան հարուստ է իրական ու մեծարժէք հեռանկարներով, անիկա ա՛յնքան խստամտայից է ճշմարիտ կրանութեան մը տեսակէտով որ նախընթաց դարերու զանազան բարոյանողութիւններէն և ո՛չ մէկը կրնայ իրեն հաւասարիլ: Եւ իրօք, կապոյտ կրկնակամարին ետեւ ծածկուած, մարդկային աչքին անտեսանելի ու անհաշուելի հանդերձեալ խաղաղութիւն կեանքի մը տարտամ ու պատիր յոյսը չէ՛ որ կը ներշնչէ սղ թէորիան, այլ անոր ներշնչածն է իրական ու անելի մեծ երջանկութեան մը մօտեցումը հա-

լանականութիւնը, հաւանականութիւն մը՝ որ սահմանուած է հետզհետէ յայտնուելու կենդանի ու մեռեալ բընութեան, անցեալի ու ներկայի աւելի կատարեալ ճանաչումովը:

Չափազանց տղայական պիտի ըլլար, եթէ մեզի առարկէին թէ՛ դործնական չէ՛ նախնական վարժարանի աշակերտներուն ուսուցանել ծագման թէորիան՝ «Տարվինականութիւն»ը: Երբ Կոպէսնիկի դաղափարը յաղթական կերպով մուտ դտաւ քրիստոնէութեան մէջ և մատչելի եղաւ նո՛յնիսկ ժողովրդային վարժարաններուն, միթէ բարձրագոյն ատեղագիտութիւնը այբեանարանի փոքրիկներուն ասպցուցանելու հարկ տեսնուեցա՞ւ: Անտարակոյս, երբեք ո՛րեք ուսուցիչի մը մտքէն անցած չէ՛ 6—7 տարեկան դպրոցականներուն ապացուցանել մոլորակներու գծած ծիրին մաթէմատիքական օրէնքները, և սակայն այսօր, մեր հանրային վարժարաններու աստղագէտը Կոպէսնիկն է և ո՛չ թէ Մովսէսը:

Հաւազոյն վարժարանի մը մէջ, կ'ուսուցանեն միայն այն՝ ինչ որ մատչելի է աշակերտներու ըմբռնողութեան աստիճանին և կ'զգուշանան առաջին ու երկրորդ դասարաններուն մէջ ըսելու թէ՛ 2 անգամ 2 կ'ընէ 5 և կամ 3 ը հաւասար է 1-ի, որպէսզի քանի մը տարիներ յետոյ, կարելի ըլլայ անոնց ճշտութեամբ ապացուցանել թէ՛ 2 անգամ 2 կ'ընէ 4 և 3 ը երբէք չի կրնար 1 ի հաւասարի: Բոլոր վարժարաններու մէջ ալ, մաթէմատիքի ճիւղերու մասին, կը տիրէ ճշմարտութիւնն ու միութիւնը, մանկավարժական մէթոտն ու առողջ արամարանութիւնը: Թո՛ղ ընդհանուր ուսուցումըն ալ միեւնոյն մեթոտիկ ու խեղացի կերպով կազմակերպուի բոլոր և ամէն աստիճանի վարժարաններուն մէջ, այն ատեն, պիտի տեսնուի թէ՛ յեղաշրջումի թէորիան, հասուն պատուղի մը պէս, ինքն իրմէ պիտի իյ-

նայ մարդկային հոգիին մէջ:

Ասիկա պէ՛տ է որ ըլլայ, և որպէն ՊԻՏԻ ԸԼԼԱՅ:

Անա առաջին բանախօսութեանս վախճանին հասայ և սակայն երբեք չեմ խօսեր ինքզինքս այն ունայն յոյսով թէ՛ իմ արտասանած խօսքերը անսիջական ու օգտակար արդէնք մը յառաջ պիտի բերեն և իմ պահանջները պիտի իրականանան մօտ ատենէն: Ես նկատի ունեցայ լոկ ասպցուցանելու թէ՛ ո՛ւր կը գըտնըինք ներկայիս, ուղեցի մեր դպրոցական կազմակերպութեան մէջ տիրող հրէշային հակասութիւններու կողմը դարձնել բոլոր մտածողներու հայեացքը: Որովհետեւ ներկայ դրութիւնը չի կրնար այլևս երկար տեւել, ուղեցի ուրուագծել թէ՛ ի՛նչ պիտի պատահի, եթէ ո՛չ այս դարուն, գոնէ յառաջիկային:

Թերեւս ձեր մէջէն ոմանք մտածեն թէ՛ ի՛նչպէս այսքան վստահօրէն կը գուշակեմ չափազանց ծանր խնդիրի մը լուծումը: Պատճառը սակայն խի՛ստ պարզ է. իւրաքանչիւր պայքար որ կը մղուի սուտի ու ճշմարտութեան միջև, վերջինն է միայն որ ժամանակի ընթացքին, օր մը յաղթող պիտի հանդիտանայ, ասիկայ այնպիսի օրէնք մըն է, որուն անվրէպ բխրեղացումը կը հաստատեն աշխարհի, մարդկային մտքի և գիտութիւններու յեղաշրջումի պատմութիւնները:

Այժմ յայտնի է թէ՛ ստեմագործութեան մովսիսական պատմութիւնը բացարձակ ՍԽԱԼ մըն է: Ասոր փոխարէն, մեր ձեռքին մէջ տնինք հազարաւոր իրողութիւններ՝ որոնք կը հաստատեն թէ՛ ծագման թէորիան է ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ: Եւ ա՛նա այս իրողութիւնն է որ պիտի հաստատենք մեր երկրորդ բանախօսութեամբ:

ԾԱԳՄԱՆ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ

Յարգելի՛ ունկնդիրներ, Սիրելի՛ բարեկամներ,

Մեր առաջին բանախօսութեան ընթացքին, առաջինք թէ՛ ծագման թէորիան իր ներկայացուցիչներն ու կողմնակիցները ունի քաղաքակիրթ Եւրոպայի բոլոր Համալսարաններուն մէջ:

Ծագման գաղափարի յաղթանակը իրականացաւ բազմաթիւ անկախ ու գործնական բնապատումներու կուտակուած աշխատութիւններուն և գիտուններու ցոյց տուած ջանքերուն շնորհիւ, որոնք բնական ծանօթութիւններու տարբեր կալուածներուն մէջ, առանց իրենց նպատակէն չեղելու, անխոնջ կիրառով գործածեցին իրենց բոլոր ոյժն ու կորովը ու այդպէսով յաջողեցան արծառնազրել բնութեան ու աշխարհի մէջ յայտնուող կեանքի իրողութիւնները, իրենց ամենէն ալլազան ձեւերուն մէջ, յաջողեցան զանոնք մէկզմէկու հետ բաղդատելով համամասնել և անոնցմէ հանել բազմաթիւ ու ալլազան երեւոյթներու մէջ տիրող օրէնքի միութիւնը:

Անշուշտ կը ներուի մեզ եթէ ըսենք թէ՛ մենք հազարաւոր ու միլիոնաւոր սպացուցուած և անխորտակելի իրողութիւններու վրայ յենելով է որ կը խօսինք, որոնք բոլորն ալ, առանց բացառութեան, ծագման թէորիայի ճշմարտութիւնը կը յարդեն: Մեր խօսքին իրր հաստատութիւն, ըսենք նաև թէ՛ մինչև հիմա չէ՛ տեսնուած բնութեան մէջ ուրիշ երևոյթ մը, որ այդ ճշմարտութիւնը (ծագման թէորիան) հակասած ըլլայ և թէ՛ այն բոլոր հակառակորդները որոնք ջանացած են այդ թէո-

րիան խորտակող սպացոյցներ հայթայթել, հակառակ իրենց ամբողջ փափաքին ու գիտաւորութեան, ճիշտ ծագման ի նորստ սպացոյցներ ձեռք բերած են: Այս փորձերու շնորհիւ, շատ մը «Սօցոսներ» դարձի դալով, կրցած են վերջապէս «Պօզոսներ» ըլլալ:

Ծագման թէորիայի ճշմարտութիւնը հաստատող կարգ մը աչքատու սօփիստաններ ձեզի ներկայացնելէ առաջ, կը փափաքիմ ձեր ուշադրութիւնը դարձնել ներկայիս չափազանց շատ տարածուած քանի մը սխալներու վրայ: Բազմաթիւ անձեր, նոյնիսկ բաւական դարգացածներ, այն սխալ կարծիքը կը յայտնեն թէ՛ գոյութեան կախի պատճառով ծնունդ առնող տարվիւնեան բնական բնօրոգութեան թէորիան, յար և նման է ծագման ընդհանուր թիորիան, և ուստի այս վերջինը շատ դիւրաւ անդի պիտի սայ՝ եթէ բնական բնօրոգութեան թէորիան կարելի ըլլայ ջնջել:

Ասիկա պարզապէս մաքիրը շփոթելու համար յերիւրուած ծանրակշիւ սխալ մըն է, ճշմարտութիւնը այն է թէ՛ ծագման գաղափարը Տարվիւնէն շատ աւելի առաջ գոյութիւն ունէր, թէև տակաւին ընդհանուր կերպով ընդունուած չէր և թէ՛ այդ թէորիան այսօր անկախ ամբողջութիւն մը կը կազմէ, որ երբէք աշխարհէն չպիտի ջնջուի, նոյնիսկ եթէ պատահի որ, բնական բնօրոգութեան տարվիւնեան թէորիան, հնդար անգամ իրրև սխալ հերքուի և անոր անդ ուրիշ աւելի հաւանական թէորիա մը հաստատուի:

Տակաւին այսօր, կը գտնուին կարգ մը մակերեւութային մտածողներ, որոնք միամիտ ու գոհունակ կրանութեամբ մը ձեռքերնին կը շփեն, ամէն անգամ երբ կը տեսնեն թէ՛ հոս ու հոն, բնապատում մը այն կարծիքը կը յայտնէ թէ՛, գոյութեան կախով բացատրող բնական ընտրողութեան թէորիան, բաւական չէ՛ գոհացուցիչ կերպով հաստատելու համար ծագման

թէորիան: Բարիք կամեցող այդ մարդուկները, յափըշտակուած կերպով կը ցնծան ու իրենց երեւակայական յաղթութեան գինովութեանը մէջ, կ'աղաղակեն, «Օրհնեալ ըլլայ Տիրոջ անունը, Տարվինը վերջապէս դադրեցաւ ասորկէ և Աստուածաշունչը դարձեալ յաղթանակեց ?»:

Այս բացազանջութեան մէջ ո՛չ մէկ լրջութիւն կայ թէև, և տակաջն քանի՛ քանի՛ անգամներ այս յիմար ուրախութիւնը ուղղափառ քրիստոնէութեան մէջ իր արձագանքը գտած է այն չարադէտ օրէն ի վեր՝ երբ Տարվինի գործը ուղղակի կերպով Մովսէսի դէմ մաքառիլ սկսաւ: Տարվինականութեան հանդէպ քանի՛ քանի՛ «յաղթական հերքումներ ?» գրքայիլի ու պուօշլուի ձեւերուն տակ, հրատարակուելու պատիւին արժանացած են սա վերջին երեսուն տարիներու ընթացքին, որոնք ամէնքն ալ, աւանդ, միևնոյն ճակատադրին արժանացան?: Անոնք ո՛չ մէկ կերպով կրցան յաղթիկ ծագման թէորիաին և երբեք չպիտի կարենան հարուածել զայն, ո՛չ հիմա, ո՛չ ալ ասպագային, որովհետև այդ թէորիաի ճըշմարտութեան հաւանականութիւնն ու ճակատադիրը, ո՛չ մէկ կերպով կարելի է համեմատութեան դնել բնական ընտրողութեան թէորիաի ճշմարտութեան հետ: Այլևս ստոյգ է թէ ԾԱԳՄԱՆ ԹԷՈՐԻԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՄԸՆ Է, մինչդեռ կարելի է վիճիլ «ԻՆՉՊԷՍ»ին, այսինքն ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՂՈՒԱԵԱՆ ՎՐԱՅ:

Ուրիշ չա՛տ աւելի վնասակար սխալ մըն է այն կարծիքը որ՝ գիտումնաւոր կերպով ասարածուած է ժողովուրդին մէջ— թէ տարվինեան թէորիան կ'ենթադրէ որ մարդը ծանօթ կապիկներու մէկ տեսակէն սերած է: Կապիկներ՝ որոնք տակաւին այսօր գոյութիւն ունին եղեր:

Ընդունելով ասիկա, անմիջապէս գիտել կուտան թէ կապիկ մը միշտ կապիկ կը մնայ և ո՛չ ոք տեսած

է մինչև այսօր որ կապիկէն մարդ մը յառաջ եկած ըլլայ: Անոնք որ այս կերպ գէնքով մը հերքած ըլլալ կը կարծեն ծագման թէորիան, շատ մը կարգերու կը բաժնուին: Կան ա՛յնպիսիներ, որ չափազանց պարզամտ ըլլալով, մակերեւութային կերպով կը մտածեն իրերու վրայ և որոնք աչքեր ունին չի տեսնելու համար, ուրիշներ՝ որոնք խնդիրին իրազեկ ըլլալով, կը փքանան իբրև գիտուններ, այս վերջինները սովետներ ու կեղծաւորներ են պարզապէս, որոնց բարոյականը երբ թոյլ տայ իրենց, պատրաստ են խելոյն ամենէն տգեղ ու գրուեհիկ միջոցներով հարուածելու իրենց համար անձնապէս հակակրիլի եղող խնդիր մը: Անստուծիւն, ազիտութիւն և կամ չարութիւն, ա՛հա տարվինականութիւնը հարուածող անհեթեթ միջոցները:

Եւ այս միևնոյն մարդիկը կը կարծեն թէ՛ իրաւունք ունին պահանջելու բնասպասումէն, որպէսզի անիկա խելոյն բնական ընտրողութեամբ, խնձորները նաւրինջներու փոխէ, եղիճները՝ թզնիներու և կաղնիներն ալ՝ արմուկներու, անոնք կը պահանջեն մեղմէ՛ որպէսզի մէկ տարուան մէջ ճագարներէն փիղեր յառաջ բերենք, աղուէսէն՝ առիւծ մը, ջղջիկէն՝ թութակ մը, և վերջապէս, ունացող կապիկէ մը խարտիշահեր նորածին մանուկ մը(*):

(*) Դասպակէի աւետարանական հաստատութեան ուսուցիչ, Տոքթ. Էպրհարա, Ս. Հոգիէն ներշնչուած՝ հեռեւալը կ'աղաղակէ իմ այս բանախօսութիւններու գէմ գրած իր մէկ հերքումին մէջ. — Աւանդուտ—Տոտիլ եթէ կը հաճի, մշակումով թող ամբողջ մը ծոգամայրի մը փոխէ: Այսպիսի տարօրինակ պահանջի մը հանգիւյ ինքստ արդար պիտի ըլլար պատասխանել. — Պատուական Տօքթոր, այդ կերպ խակ ու անմիտ ընդդիմախօսութիւններով, զոնէ ծիծաղելի մը՝ դարձնէք տւետարանական այդ հաստատութեան ուսուցչական մարմինը, քանզի Յօրի գրքին մէջ գրուած է «Որովհետեւ յիմար կիցեոու պէս կր խօսից» (Գլուխ Բ՝ Տուն 10)

Այս կերպ պահանջներ, բնապատումին՝ ինչպէս նաև անասնաբոյժին ու պարտիզպանին համար, կառարեալ անհեթեթութիւններ են. քանզի ամէն մարդ գիտէ թէ՛ բնութիւնը ուսումով չի յառաջանար եւ ձեւերու փոխակերպութիւնը խի՛ստ դանդաղ կերպով կը կատարէ անկէկա: Բնական պատմութեան մասին, ագրոութիւնը ա՛յնքան ընդհանուր կրկնոյթ մը դարձած է, որ տակաւին այսօր, նո՛յն իսկ ուսուցիչներէն շատեր, հաճոյք կ'ըզան այս կերպ այլանդակ իմաստակութիւններէ: Ասիկա եւ նոր ապացոյց մըն է թէ՛ անհրաժեշտ է ուսուցիչներուն հաստատուն ու գիտական կրթութիւն մը ստլ և ո՛չ թէ վէճնիճի պարզ խաւ մը:

Եթէ ամէն մարդ գոնէ լաւ ըմբռնած ըլլար հետեւեալ բնական առածը «Natura non fecit saltum» բնութիւնը ուսում չի կատարէր, այն ատեն բոլոր վերոյիշեալ սխալ դաղափարներն ու հրէշային պահանջները չէին կրնար ծնունդ առնել:

Վայրի խնձորենիէն քսնի մը հարիւր տեսակ հիւթեղ խնձորներ յառաջ բերելու համար կատարուած խընամատ ընտրութիւնը (sélection), ամբողջ հարիւր տարիներու կարօտեցաւ, նո՛յնքան տարիներ և աւելի աշխատութիւն ու համբերութիւն պէտք եղան, մինչև որ ձիուն նախատիպէն կրցան յառաջ գալ ձիերու միւս բոլոր փոփոխութիւնները, լիւնային աղաւնիներէն՝ այսօրուայ աղաւնիներու զանազան ցեղերը, վայրի կաղամբէն՝ բոլոր միւս կաղամբները: Բնութիւնը միլիոնաւոր տարիներ երկունք քաշած է արտադրելու համար մէկ կողմէն մարդկութիւնը, իսկ միւս կողմէն մարդակերպ կապիկներու խմբակը, և բնականաբար նո՛յնքան օղ կ'արժանանակամիջոց մը արտադրած է թաւամտոց ու պոչաւոր չորքոտանի նախատիպէ մը յառաջացող այդ կենդանիներուն, որպէսզի աւելնք կ'օղեն ան հեղձեալ յեղաշրջուիլ ու զարգանալ:

Կենդանիներն ու բոյսերը, սերունդէ սերունդ և խիստ դանդաղ կերպով կը յեղաշրջուին, ու կը ձեւափոխուին, ա՛յնքան անզգայիօրէն, որ ուղղակի մէկզմէկու յաջորդող անհասնելի, մեզի համար յար և նման կը թուին. պարտիզպաններն ու անասնաբոյժները շատ աւելի լաւ գիտեն ասիկա, քան փլօֆէտէստները:

Շատ մը պարզ պատճառներով, ազատ բնութեան մէջ, փոփոխութիւնը աւելի դանդաղ կը կատարուի քան այն պարագային՝ երբ կենդանիներն ու բոյսերը, մարդուն կողմէ փոխակերպուած պայմաններու տակ զրուած են: Միլիոնաւոր տարիներ կրնան մէկզմէկու յաջորդել, մինչև որ բուսական կամ կենդանական վայրի ձեւէ մը հոս ու հոն յառաջ գայ — դարձեալ վայրի — նոր ցեղ մը և կամ նոր փոփոխութիւն մը և երկիրը կրնայ միլիոնաւոր տարիներ թաւալիլ, մինչև որ կենդանական նոր տեսակ մը կազմուի իր մակերեսին վրայ ուրիշ տեսակի մը աստիճանական փոխակերպումովը: Ուրեմն, երկար և անհաշուելի դարերու ընթացքին է որ բնութիւնը, տրուած նախատիպէ մը, կ'ըստեղծէ ուրիշ նոր տիպեր ու ձևեր: Ոչ ոք և ոչինչ իր (բնութեան) վրայ ճնշում կը բանեցնէ, որովհետև ինքն է որ յաւիտեցականութեան կը յօրինէ ու կը կարգադրէ ամէն ինչ: Միլիոնաւոր տարիները բնութեան համար այն են, ինչ որ են օրերը մեզ համար, իսկ յաւիտեանակամութիւնները մէկզմէկու յաջորդող զիշերներ են լոկ:

Այս ամէնուն հանդէպ, ի՞նչ կ'արժէ արդեօք անհատական գոյութեան մը տևողութիւնը, որ յաճախ երկար կը համարուի մեզ համար, երբ արդէն 80 տարիներու հասած է անիկա: Միթէ միօրեայ կեանք ունեցող էֆեմերոնք չենք, յաւիտեանակամութեան ծոցը: Իրականութեան մէջ, մեր կեանքի տևողութիւնը ա՛յնքան կարճ է, որ չի կրնար բնութեան յաջորդական հիւսուոյթներու և պատահարներու իրրև չափանիշ ծառայիլ:

Ասոր փոխարէն, գիտութիւնը մասձող մաքերու համար կը հայթայթէ այն միջոցները՝ որոնց շնորհիւ կարելի է այդ խիստ կարճ գոյութիւնը հեռունները տանիլ և նոյնիսկ դէպի ետ երկաւածագել: Ծնորհիւ Գիտութեան, կրնանք խորասուզուիլ հեռաւոր անցեալի խորութիւններուն մէջ, մեր ձեռքն ունենալով հետազոտութեան լուսաւոր ջահը, կրնանք նաև դէպի առաջ, անսահման անհունութեան կողմը ուղղել այդ ջահը՝ որ անցեալի ու ներկայի դասերէն օգտուելով, թոյլ կուտայ մեզ առաջուրնէ գուշակել ապագային անդի ունենալիք երեւոյթներու յաջորդութիւնն ու յեղաշրջումի օրէնքները:

Ծագման քեորիան կոչուած է նաև ՅԵՂԱՇՐՋՈՒԾԻ ԹԷՈՐԻԱ: Այս վերջինը առկի ընդարձակ առում մ'ունի քան առաջինը, որովհետև առաջինը միմիայն ապրող գործարանաւորներուն կը պատշաճի, մինչդեռ վերջինը իր մէջ կ'ընդգրկէ ամբողջ տեսանկի աշխարհը, համայն տիեզերքը: Եւ իրօք, յեղաշրջումի թէորիան ո՛չ միայն մեր մայր մոլորակին, Երկրի բնական երեւոյթներուն համար ճիշտ նկատուած է, այլ նաև բոլոր տիեզերական գործողութիւնները ուղղող միակ եւ հոյակապ օրէնքի մը արտայայտութիւնն է անիկա:

Եւ ասիկա՝ ԱՍՏԵՂԱԳԻՏՈՒԹԻՒՆՆ է, որ մեզ կ'ուսուցանէ:

Մեր տրեգակնային դրութիւնը մէկ ոստումով չէ՛որ իր ներկայ վիճակին հասած է, այլ աստիճանաբար յեղաշրջուած է անիկա, որուն համար անհաշուելիօրէն երկար ժամանակ մը պէտք եղած է: Հետազոտելով արտգերու աշխարհը. մենք այն ստույգ համոզումը ունեցած ենք թէ՛ շարունակական փոփոխութիւն մը յառաջ կուգայ ամբողջ տիեզերքի մէջ. թէ՛ Եթերով լի միջոցին մէջ, նիւթական տարրերը յաւիտենական շարժման ու ձևափոխութեան վիճակի մը մէջ կը գտնուին: Այն, որուն փայլիլը կը տեսնենք այս երեկոյ աստեղազարդ երկրնքին մէջ, անսկիզբ ու անվախճան տիեզերական

կեանքի մը լուսաւոր մէկ յայտնութիւնն է, յայտնութիւն մը՝ որ մեզ կուգայ հեռուններէն, անսպառ ոյժով ու նիւթով լեցուն անսահման միջոցի խորերէն: Մեր աչքը կրնայ հոգեպիշ կերպով դիտել տիեզերքի այն արուեստանոցը՝ որ երբեք չի դադրիր գործելէ, որ երբեք չէ՛ լրացած ու ամբողջացած, և որ յաւիտենապէս անաւարտ (inachevé) ըլլալով՝ միշտ կը ծընի ու կը մեռնի և մշտնջենական շարժումով մը կը յուզուի: Մեր սրեգակնային դրութիւնը, որ իր ամբողջութեանը մէջ հաստատուն աստղ մըն է լոկ, արեգակը, և իր բազմաթիւ մոլորակները իրենց արբանեակներով միասին, ուրիշ բան չէ, եթէ ոչ տիեզերական մարմիններու մէկ չափազանց պզտիկ համախմբումը: Միւս հաստատուն աստղերէն իւրաքանչիւրն ալ — որոնցմէ 5800 ք պարզ աչքով կարելի է համբել — ունի իր յատուկ դրութիւնը: Արդ, աստեղագէտը, որ արդի ամենէն կատարելագործուած հեռադիտակներովը զննուած է, մինչև այսօր 40 էն 50 հազար շողշողուն և մէկըզմէկու նման աշխարհներ գտած է, անիկա կը դիտէ շարունակ այդ հեռաւոր կէտերը և կ'սքանչանայ անոնց վրայ, քանզի անոնց մէջ արեգակնային նոր դրութիւններու ձևանալը կը տեսնէ, որոնք Եթերով լեցուն ովկիանոսի մը անսահման անդունդներէն ծնունդ կ'առնեն, կը տեսնէ կազելէն փայլուն զանգուածներ, որոնք միգամած կը կոչուին և գիտէ թէ՛ այդ զանգուածներէն է որ ծնունդ առած են արեգակնային դրութիւնները, որոնք հետզհետէ ստացած են իրենց լոյսն ու ձևը և կազելէն վիճակէն աստիճանաբար անցած են հեղանիւթային հրաչէկ վիճակի մը, որ դարերու ընթացքին պաղելով՝ հաստատուն կեղև մը ձևացուցած է: Ասոնցմէ զատ, տիեզերքի զանազան կողմերը կը տեսնուին ծերացած աշխարհներ, որոնք հետզհետէ խոժոռաղէմ ու տխուր՝ մահուան կը դիմեն, հեռաւոր սպագայի մը

մէջ, պատահաբար վերստին արթննալու և նոր կեանք ու շարժում ստանալու համար: Գիշերային աստեղազարդ երկինքը, աստեղագէտին համար գրեթէ այն միևնոյն տեսարանը կ'ընծայէ ինչպէս մենաւոր ձորակին ծաղիկներովը զարդարուած մարգագետինը՝ բուսաբանին համար: Եւ ինչպէս որ բուսաբանը կրնայ միակ կանաչ թալի մը մէջէն երեւան հանել միեւնոյն տոտին սարբեր ընտանիքներու պատկանող բոյսերու յեղաշրջումի գանազան չրջանները, ինչպէս որ անոր մէջ կը նշմարէ փոյէնի ամենափոքր հատիկներէն սկսեալ մինչև պաղատու և ծաղկուէտ ծառերը, մինչև թառամող ու օրհասական ծաղիկները, նոյնպէս ալ աստեղագէտը, կապոյտ ու շողարձակ երկնակամարին մէջ կը տեսնէ աշխարհներու յեղաշրջումի բոլոր աստիճանները, անոնց նորածինի, չափահասի, ծերութեան ու օրհասականի տարբեր երա՛վները: Ծնորջիւ աստեղագիտութեան, այժմ, կարելի է գոհացուցիչ պատասխան մը բանտմեծի մարդկային մտքին համար ա՛յնքան հետաքրքրական եղող սա հարցումին. — Մեր արեգակնային դրութիւնը ինչպէս ծնունդ առած է»:

Տիեզերքի կազմութիւնը բացատրող թէորիայի մը հիմերը զնելու փառքը 18-րդ դարու երկու տմենամեծ գիտուններուն վիճակուած էր: Այդ թէորիան, սերտօրէն կապուած է աստեղագիտութեան համար մինչև այսօր ծանօթ եղող իրողութիւններուն հետ և ահա այդ պատճառով, ամենամեծ ընդունելութիւնը գտած է անիկա արզի աստեղագէտներուն կողմէ: 1755 ին, էՄԱՆՈՒԷԼ ՔԱՆԴ, Գերման մեծ փիլիսոփան, «Երկնի քեդրիան եւ ընդհանուր բնական պատմութիւնը» խորագրով իր մէկ շահեկան գիրքը հրատարակեց, իսկ 1796 ին, Ֆրանսացի հռչակաւոր աստեղագէտը Լալաշ, Քանդեան թէորիան պսակեց իր «Աշխարհներու սիսթեմին վրայ» գործովը:

Այս «Քանթ — Լալաշեան» թէորիայի ամենակարեւոր ու հետաքրքրական մասը, մտաւորապէս հետեւեալը կ'ուսուցանէ մեզ:

Եղած է ժամանակ մը, երբ մեր արեգակը և իր շուրջ դարձող բոլոր մոլորակները, կը կազմէին կազեղէն մեծ զանգուած մը՝ որ այսօրուայ արեգակնային դրութեան տեղը կը գրաւէր: Այդ զանգուածը խիստ աննշան խտութիւն մ'ունէր և ճիշտ կը նմանէր ամպանման այն ըրծերուն՝ զոր հեռադիտակը այսօր ցոյց կուտայ մեզ երկնային հեռաւոր հորիզոններուն մէջ, ըրծեր՝ որոնք ևս կազեղէն վիճակ մ'ունին, ինչպէս որ կը հաստատէ լուսապատկերացոյցը:

Մեր արեգակնային դրութեան կազակերպ այդ զանգուածը, որ երբեմն անհունութեան մէջ լողացող միգամած մըն էր, հեռո՛հեռէ կ'ծկուելով կազմեց հսկայ գունդ մը, ճիշտ այնպէս՝ երբ ջուրի շագին իր կազեղէն վիճակին մէջ խտանալով, հնգակերպ կաթիլներ կը կազմէ: Բնագիտական օրէնքները կ'ուսուցանեն թէ՛ քանի այդ զանգուածին հիւլէական մասնիկները մէկզմէկու մօտեցան, ա՛յնքան ալ անոր ջերմութեան աստիճանը կանոնաւոր կերպով բարձրացաւ: Լուսաւոր կազի այդ միգամածը, վերջապէս հեղուկ ու հրաշէկ գունդի մը վերածուեցաւ որ իր աստիճանական խտացումին չնորջիւ, հոլովական շարժում մ'ստացաւ, շարժււմ մը՝ որ բնագիտական ծանօթ օրէնքներու համաձայն հետըհետէ բազմապատկուեցաւ:

Ուրեմն, մեր այսօրուայ արեգակնային դրութիւնը կազմող բոլոր տարրերն ալ, ատենօք իր առանցքին շուրջը դարձող հրաշէկ ու հեղուկ միակ գունդի մը բազկացուցիչ մասերն եղած են:

Եւ որովհետև աստղերու միջև տարածուող միջոցը խիստ ցուրտ էր, մեր նորակազմ արեգակը պարտաւորուեցաւ անընդհատ իր ջերմութիւնը կորսնցնել

և ուստի իր մակերեսը հետզհետէ սկսաւ կծկուիլ ու համեմատաբար գունտին թաւայուժը ա՛լ աւելի բազմապատկուեցաւ, այն աստիճան՝ որ կեդրոնախոյս զօրութեան պատճառաւ, թաւայող գունտի հասարակածէն պզտիկ մասեր դուրս արձակուեցան, որոնք արեգակի մեծ զանգուածը լքելով ձեւացուցին մոլորակները: Այս երեւոյթը բաղմամբիւ անգամներ կրկնուեցաւ, հասարակածէն փրթող այդ հրաշէկ ու հեղուկ զանգուածներն ալ սկսան իրենց առանցքին շուրջ թաւայիլ ու հեռանալ իրենց մօտէն մինչև այն կէտը, ուր՝ արեգակի քաշողական ոյժը աւելի զօրաւոր հանդիսանալով քան փախրատական այդ զանգուածներուն կեդրոնախոյս զօրութիւնը, կեցուց զանոնք. այն ատենէն ի վեր, արեգակէն ծնունդ առնող երկնային այդ մարմինները կը շարունակեն անվերջ շրջան մ'ընել իրենց մօր շուրջ:

Այսպէս ծնեցան մոլորակները, որոնցմէ ոմանք արեգակի նման իրենց հասարակածէն ծնունդ տալով ուրիշ նոր օղակներու, ձեւացուցին արբանեակները: Բընագիտական փորձ մը, արդէն ցոյց տուած է Քանք-Լաբլաւսեան այս թէորիայի ճշտութիւնը:

Ահա այսպէսով է որ մարդուն հետազօտող միտքը, ուսումնասիրելով գիշերային աստեղազարդ երկինքը, կրցած է հետևեցնել երկնային մեքենականուրբեան ու Տիեզերական բնագիտութեան օրէնքները, այսպէսով է որ դարձեալ մարդկային այդ միեւնոյն միտքը, կրցած է երկրիս ու զայն շրջապատող աստղերու ճակատագրին համայնացոյց փանոռաւան պատրաստել:

Շատ չ'ընեք որ բնագիտութիւնը լուսապատկերացոյցի միջոցաւ, սպացուցած է թէ՛ մեր երկրի վրայ գոյութիւն ունեցող նիւթերը, արեգակի հրաշէկ մթնոլորտին մէջ ևս կը գտնուին, ինչպէս, ջրածին, նատրոն, մակնեզիոն, նիքել, պիւմինիում, քալսիում, մանկանէզ, երկաթ, պղինձ, զինկ, փոթասիում եւն.:

Գիտութեան համար մեծ յաղթանակ մ'եղաւ երբ յաջողեցաւ վերջապէս սպացուցանել թէ՛ մեր երկիրը իրապէս արեգակի հորազատ դուստրն է:

Յեղաօրոյւր կենդանական ու բուսական աշխարհին մէջ բացարձակ օրէնք մ'ըլլալը բնապատումներու կողմէ հաստատուելէ սուսջ, աստեղագիտութիւնը արդէն չա՛տ հին ժամանակներէ ի վեր հաստատած էր թէ՛ տիեզերքի մէջ, որուն խորերը անհամար արեգակնային գրութիւններ անդունդին վրայ երազկոտ կերպով կ'օրօրուին ու կը ծփան, Յեղաօրոյւր մի՛շտ և անասման ժամանակներէ ի վեր գոյութիւն ունեցած է:

Իրողութիւնն այն է որ աստեղազարդ երկինքը, միեւնոյն խաղաղ երեկային, մեզ կը պատմէ զանազան ժամանակներու պատմութիւնները, որոնցմէ ոմանք հին, չա՛տ հին են: Այդ ճառագայթները՝ որոնք մանուկ, երիտասարդ ու ծեր աշխարհներէն մեզի կը հասնին՝ տիեզերքի զանազան հեռուորութիւններէն, իրենց հետ կը բերեն հին դարերու արդէն վաղուց կատարուած ու անցած եղելութիւններու պատմութիւնը: Լոյսի ճառագայթը մէկ ժամուան մէջ 40,000 փարսախ տեղ կ'երթայ, արեգակէն մինչև մեր երկիրը գալու համար գրեթէ 8 վայրկեանի կը կարօտի: Ա՛րդ, այն բոլոր հաստատուն աստղերը, որոնք կը շողան երկնակամարին վրայ, անհուճապէս աւելի հեռու են մեզմէ քան տրեք. օրինակի համար, Բեւեռային աստղէն ճամբայ ելնող յոյսի ճառագայթին համար, 43 տարի պէտք է որպէսզի մեզի հասնի, կամ ուրիշ խօսքով, այն ճերմակ յոյս՝ որ այս երկկայ բեւեռային աստղին գոյութիւնը կը յաճանէ մեզ 43 տարիներ առաջ բամբուած է այդ մարմինէն, մէկ խօսքով, այսօր կ'իմանանք միայն այն՝ ինչ որ ասկէ առաջ պատահած է տիեզերքին մէջ: Պարզ աչքով հազիւ

տեսանելի հաստատուն աստղերը շատ հեռու են մեզմէ, այնպէս որ անոնց լոյսը 130 տարիներ առաջ ճամբայ ելած է մինչև որ կրցած է հասնիլ մեր երկրին: Այնպէս կը հաշուուի թէ Յարդգողը մօտաւորապէս — լոյսի արագութեան հաշիւով — 5000 տարիներու հեռաւորութիւն ունի մեր երկրէն: Հէրշել, իր հսկայ հեռադէտով նշմարած է ա՛յնպիսի միգամածներ, որոնց լոյսը միլիոնաւոր տարիներէ ի վեր կը վաղէ ու տակաւին հասած չէ: Ուրիմն ճշմարիտ է ըսել թէ՛ աստեղագէտը երբ իր դիտարումէն անյազ աչքերով կը հետադռտէ գիշերուայ երկինքը, ա՛յնպիսի բաներ կը նշմարէ՝ որոնք արդէն վաղուց պատահած են տիեզերքի զանազան կողմերը: Աստեղագէտը անցեալը կը կարդայ և միակ բնապատումն է անիկա որ յստակ ու մտթէմաթիքականօրէն ցոյց կուտայ միզ անցեալի մեծ դրքին մէջ կատարուած նշանակելի եղելութիւնները:

Այս բոլորը կարելի է հրաշայլքներ կոչել, որոնց առջև մտածողը սքանչացումով կը խոնարհէ իր գլուխը և միանգամայն ուրախութիւն ու մխիթարութիւն կ'ըզգայ երբ աստեղագիտութիւնը — որ ա՛յնքան վտանգօրէն կը գուշակէ հեռաւոր սպազայի մը մէջ տեղի ունենայիք խաւարումները — կ'ըսէ իրեն. — Միակ օրէնք մը կայ որ կը յայտնուի ամէն կողմ, անհունապէս մեծին՝ ինչպէս անտեսանելիօրէն փոքրին, անհունապէս հեռաւորին՝ ինչպէս անշափելիօրէն մօտին մէջ և այդ օրէնքն է՝ յեղաօրոյմը: Ամէն ինչ կը ձեւափոխուի, ամէն ինչ կը կերպարանափոխուի ու կը զարգանայ: Երեւոյթներու խուսափուկ մէթամորֆօզին մէջ, ամէն ինչ անընդհատ կ'երեւի ու կ'աներեւութանայ, կը ծնի ու կը մեռնի՝ բայց ոչինչ կը կորսուի: Ամէն ինչ որ գոյ է, կը փոխէ իր ձեւն ու վիճակը, ո՛յժն է միայն որ մի է և յաւիտենական: Ի՛նչ որ այ ըլլան ոյժի բազմակերպ յայտնութիւններն ու տարբեր ձեւերը, ամի.

կա երբեք չի՛ կորսուիր ու չ'անհետիր:

Խոկալով այս ամէնուն վրայ, մեր մէջ կը ծագին սոր ու մեծ գաղափար մը, Անհուճութեան ու Յաւիտենականութեան գաղափարը: Մենք հեռագնատէ կը յոջողինք նախազգայ թէ՛ ի՛նչ կը նշանակէ ժամանակի ու միջոցի անհունութիւնը, կը յաջողինք մեր միտքը վարձեցնել այն գաղափարին թէ՛ տիեզերքի մէջ չկայ սահմանափակ միջոց մը, թէ անցեալը սկիզբ ունեցած չէ՛ և ո՛չ ոչ ազդագան պիտի ունենայ վախճան: Հետզհետէ ամօթ մը կ'զգանք տղայական մեր այն միամիտ ըմբռնումի մասին թէ՛ մենք ենք միայն որ յաւիտենական ու անփոփոխ գոյութիւն մ'ունինք տիեզերքի մեծ մըթերանոցին մէջ, մենք՝ որ իրականութեան մէջ աննշան հիւլէ մ'իսկ չենք բնութեան անհունութեան մէջ:

Երբ երկիրը լքուեցաւ իր մօրմէն՝ արեւն, դեռ երկար ատեն պահեց իր ջերմութեան այն բարձր աստիճանը՝ որուն ազդեցութեանը տակ բնականաբար ո՛չ մէկ կենդանի ու բոյս կրնար ապրիլ՝ իր մակերեսին վրայ: Երկար ժամանակ ինքն իր վրայ թաւալելէ յետոյ, քիչ քիչ իր արտաքին կեղեւը սկսաւ պաղիլ իր մէջ սեղմել երկրիս կեղրոնական հրաշէկ մասը. իր սաք մթնոլորտին մէջ լողացող ջուրի շոգիներուն խտացումովը, յառաջ եկան ծովեր ու ուլկիանոսներ, որոնք անկասկած, միլիոնաւոր տարիներէ ի վեր ծածկած են իր կեղեւը: Երկրիս ջերմութեան աստիճանական կորուստին հետեւանքով, իր պաղած կեղեւը շարունակեց միշտ սուկի կծկուիլ: Բնազիտական դիւրըմբռնելի օրէնքներու համաձայն, հոս ու հոն, ծովերու և ուլկիանոսներու մէջ հեռագնատէ երեւցան ցամաքներ: Այդ թուականներէն սկսաւ ջուրի ցրջանը, մեքենական այն յարատե աշխատութիւնը՝ որ միլիոնաւոր տարիներէ ի վեր, մեր երկրի կեղեւին մէջ զանազան փոփոխութիւններ յառաջ կը բերէ, փոփոխութիւններ՝ որոնք տակաւին այսօր իսկ

յառաջ կուգան և որոնց պատմութիւնը նոյն այդ կեղեւին մէջ արձանագրուած է: Երկրաբանութիւնը, բնական գիտութիւններու մէջ այն միակ գիտութիւնն է, որ այսօր, երկրիս կեղեւին յեղաշրջման պատմութիւնը կուտայ մեզ և նոյնիսկ զօրաւոր ապացոյցներ յառաջ կը բերէ ի նպատակ ծագման թէորիսի: Այդ գիտութիւնը օրինակի համար, կ'ապացուցանէ թէ՛ այսինչ ժայռերը հրաբխային ծագում ունին, իսկ ուրիշներ ադի ու անուշ ջուրերու սիկահողի կարծրացումէն յառաջ եկած են, անիկայ կ'ուսուցանէ թէ՛ ի՛նչ միջոցներով միջնորոտային երեւոյթները դանդաղ բայց յարասե կերպով, ցամաքները ծովերու փոխած են, թէ ի՛նչպէս ցածրուցած ու քայքայած են լեռներու շղթաները, թէ ի՛նչպէս երկրագնդիս մակերեսի միևնոյն կէտերը երբևէ ծով՝ երբևէն ալ ցամաք եղած են և կամ ի՛նչպէս քայքայուող նիւթերու տարրերը ուրիշ նոր բաղադրութիւններ ու կազմութիւններ յառաջ բերած են: Երկրաբանութիւնը կ'ուսումնասիրէ թէ՛ ո՛ր ժայռերը կազմուած են այս կամ այն դարաշրջանին, թէ ի՛նչպէս այդ ժայռերու տարրեր տեսակները կրցած են բնական կերպով մէկզմէկու վրայ դիզուել և յաճախ ալ ուժգին կերպով տեղափոխուել: Այդ գիտութիւնը կ'ապացուցանէ թէ՛ երկրիս հաստատուն կեղևի տարիքը, միլիոնաւոր տարիներով միայն կարելի է հաշուել և թէ՛ այդ կեղևը խիստ կարեւոր գիրք մըն է, որուն մէջ բնութիւնը արձանագրած է իր իսկական պատմութիւնը:

Ջուրերու մեքենական աշխատութեան հետեւանքով, նորը սիկահողը կաղտապարողի դերը կատարեց: Եւ իրօք, ծովերու տիզմին մէջ թողուած կենդանիներն ու բոյսերը, քիչ քիչ ապառաժի կարծրութիւնը ստացան և զիրենք չրջապատող սիկահողին վրայ քանդակեցին իրենց նուրբ պատկերները, որոնք երկրիս նախորդ դարաշրջաններու քարացած ու անլթար մնացած փառքներն են:

Մեռած կենդանիներու և բոյսերու այդ քարացած տիպերը, ճշգրիտ կերպով կը պատկերացնեն մեզի այն կենդանիներու ֆիզիքական կազմը՝ որոնք սպրած են հեռաւոր դարաշրջաններու մէջ, երբ սակաւին մարդկային ո՛չ մէկ ոտք կոխած էր երկրի վրայ:

Համեմատաբար շատ չ'ըներ որ սկսած են անցեալ դարաշրջաններու այդ հետքերը համախմբել և զանոնք մէկզմէկու հետ բաղդտակել, ինչպէս նաև ներկայիս ապրող կենդանիներուն ու բոյսերուն հետ: Քանի մը տասնեակ տարիներ առաջ, նոր գիտութիւն մը ծնունդ առաւ, Հեկաբանութիւնը (բրածաններու ուսում), որ թեթեւ բայց ազատով ձեռքով մը այսօր մեզի կը յանձնէ անհետացած նախապատմական դարաշրջաններու բուսական ու կենդանական հոյակապ խօսուն նկարները:

Տառական ճշմարտութիւն մը դարձած է այսօր թէ՛ հո՛ն, ուր մարդիկ ո՛չ մէկ պատմութիւն կը գրեն, հոն՝ քարերը լեզու կ'առնեն:

Այս երկու գիտութիւններն են, Հնէաբանութիւնն ու Երկրաբանութիւնը, որ սերտ ներդաշնակութեամբ մը ճշտած են երկրագնդիս իւրաքանչիւր կեղևին տարիքը, անոնց շնորհիւն է որ սովորած ենք թէ՛ նախապէս ի՛նչ կենդանիներ ու բոյսեր սպրած են երկրիս վրայ և յաջորդական դարերու մէջ ի՛նչ կենդանիներ ու բոյսեր յայտնուած են:

Այդ երկու գիտութիւնները, ուսումնասիրելով բրածոները, (որոնք պատմութեան գրքին մէջ, ապացուցական տեսակետով ա՛ւելի մեծ արժէք ունին քան Մովսէսն ու Լիբրայական պատմութեան բոլոր մտրգարէները.) կ'ուսուցանեն մեզ թէ՛

1. — Գործարանական աշխարհը երկրի վրայ յայտնուած է չափազանց պարզ ու նախնական ձևերով, ստորին կենդանիներով ու բոյսերով:

2. — Բուսական ու կենդանական աշխարհները

սկիզբէն չափազանց աղքատ եղած են ձեւերու պէսպիսութեան տեսակէտով:

3.— Կենդանական ու բուսական աշխարհները ֆիզիքական պարզ ու ստորին կազմութիւն ունեցող քանի մը ցանցաւ ձեւերէ ծագում առնելով խիստ դանդաղ կերպով յեղաշրջուած են հասնելու համար գերազանցօրէն բարդ յօրինուածութեան մը ու ալյազան ձեւերու:

(Անդրանիկ տունկերէն եւ ո՛չ մէկը դեռ հոսաւեօ ծաղիկ կը կրէր իր վրայ, ամխային անատնետուն մեջ ո՛չ մէկ վաղ կ'արտաբերէր իր անուօ հոօք, ո՛չ մէկ քիթեռնիկ կը քափառէր ծաղկէ ծաղիկ):

Նախապատմական դարերու կենդանական ու բուսական աշխարհները սովորականէն ալյանդակ տեսակներ կը պարունակէին, որոնք ժամանակի ընթացքին հետըզհետէ անհետացան:

Այդ ժամանակներու կենդանիները ա՛յնպիսի վիթխարի կազմութիւն մ'ունէին՝ որոնք այսօր գրեթէ անբարձրունելի են մեր երեւակայութեան համար:

Գարեբու ընթացքին, հետզհետէ փոխանցումի նոր ձեւեր յայտնուեցան, ինչպէս օրինակի համար, ձուկերուն ու մողէզներուն մեջ, մողէզներուն ու բուշուններուն մեջ: Ժիւրայեան խաւերուն մեջէն, (որոնք ջուրերու շնորհիւ կազմուած են.) այսօր կենդանիի մը բարացած մնացողները երեւան հանած են, որուն $\frac{1}{4}$ ը սողուն մըն է, իսկ $\frac{3}{4}$ ը բուշուն մը, ունի թէ՛ կտուց, թէ՛ ակռաներ եւ թէ՛ մողէսի պոչի նման պոչ մը, բայց փեքաւոր:

4.— Քանի՛ հին դարերը կը մօտենան ներկային, ա՛յնքան ալ վաղեմի կենդանական ու բուսական թաղաւորութիւններուն գլխաւոր յատկութիւնները կը մերձենան մեր դարաշրջանի կենդանիներուն ու բոյսերուն ունեցած յատկութիւններուն:

5.— Կենդանական ու բուսական այն ձեւերը, որոնք տարբեր դարաշրջաններու մէջ անհետացած են, բոլորն ալ մէկզմէկուհետ շղթայուած են, թիթեւ աստիճանաւորութիւններով ու փոխանցական ձեւերով:

6.— Երկրաբանութիւնն ու հնէաբանութիւնը յենլով միեւնէ հիմա յայտնուող ցցուն իրողութիւններու վրայ եւ զանոնք մէկզմէկու հետ բաղդատելով, անուրանալի կերպով կ'ուսուցանեն մեզ թէ՛ բաձրագոյն էակ մը միտ ստորին նախնիքէ մը կը սերի եւ թէ՛ ազգակցական արիւնային կապակցութիւն մը մէկզմէկու կը շղթայէ ամբողջ կենդանի բնութիւնը:

Այս իրողութիւններու իրականութեան մասին ո՛չ մէկ կերպով այլեւս կարելի է կասկածիլ, որովհետեւ անոնք բոլորն ալ ապացուցուած են հարիւր հազարաւոր քարացած սոքիւմաններով: Բնական պատմութեան աշխատանոցներու, հնէաբանական ժողովածուներուն մէջ, հետաքրքրուողը այս մասին պիտի տեսնէ բազմաթիւ վաւերական ապացոյցներ, ա՛յնքան բազմաթիւ՝ որ առողջ ու մտածելու ընդունակ միտք մը, նո՛յնիսկ հակառակ իր կամքին, վերջապէս պիտի ընդունի ծագման թէ՛որիայի ճշտութիւնը: Բայց, եթէ հակառակ մեր մասնանշած բազմաթիւ ապացոյցներուն, տակաւին չ'ընդունուիր ծագման թէ՛որիայի ճշտութիւնը, հակառակ անոր կ'ըսեմ որ՝ այդ թէ՛որիան ցոյց կուտայ ինքնապաշտպանութեան բազմաթիւ միջոցներ ու ապացոյցներ, այդ կը նշանակէ պարզապէս թէ՛ մարդկային միտքը անբուժելի հիւանդութենէ մը վարակուած է, անիկա կա՛մ կը զառանցէ, կա՛մ խելագարած է եւ կա՛մ կուրացած:

Այո՛, տիարք եւ տիկնայք, քարերն են որ լեզու առնելով ապացուցած են թէ՛ Մովսէսի ուսուցումը սրխալ է: Այրիտններն ու ժիւրանները, Պիրենեաններն ու Մոսիսները, ամէնքն ալ կատարեալ ներդաշնակութեամբ

մը կը յայտնեն մեզի թէ՛ աշխարհի ստեղծագործութեան մասին ինչ որ հետաքիտ է, նախնական վարժարաններու մէջ ուսուցումին բարձրագոյնն հսկառակն է:

Մեր լեւոնորդ սովորեցնող աշխարհի կրթութեան հանրային վարժարաններու զէմ: Տակաւին սրբան սասն պիտի կարմրինք արդեօք, մանաւանդ՝ երբ գիտենք թէ՛ Սխալը, դաշտերու մէջ աճող վնասակար խոտերուն պէս, ազատօրէն կը տարածուի սովին կողմ:

Ուրիշ բնական գիտութիւն մը, կ'ուսումնասիրէ մարդկային մարմնի ներքին յօրինուածքը և զայն կը բազդատէ կենդանիներու ֆիզիքական կազմին հետ, իսկ կենդանիներուն ալ՝ մէկզմէկու հետ, այդ գիտութիւնը կը կոչուի Բաղդասական Անդամագէնութիւն:

ԲԱՂԴԱՏԱԿԱՆ

ԱՆԴԱՄԱԶՆՆՈՒԹԻՒՆ

Այս գիտութիւնն ալ, նախորդներուն նման, ծագման թէորիան հաստատող բազմաթիւ իրողութիւններ երևան հանած է, մինչդեռ չէ՛ կրցած զանել ուրիշ սկէ իրողութիւն մը՝ որ զայն (ծագման թէորիան) ժխտած ըլլայ:

Արդէն շատ հին ժամանակներէ ի վեր, գննողներու ուշադրութիւնը գրաւած էր կապիկներու և մարդոց միջև գոյութիւն ունեցող նմանութիւնը: Հին զպրօցներու աստուածավախ բնապատումներն իսկ պարզմտութեամբ մը «մարդակերպ» կոչած են խուճը մը կապիկներ: Մանուկ մը, երբ սուսջին անգամ ըլլալով կ'այցելէր օղբնտիրութեան պարտեղը, տեսնելով այդ կենդանիները, խոյն հարցուց իր մօրը. — «Մայրիկ, արդեօք այս մարդիկն ալ կ'աղօթեն»:

Մարդուն և կապիկին միջև գոյութիւն ունեցող ֆիզիքական կազմի այս մեծ նմանութիւնը, ամբողջ դարեր, ահագին ծառայութիւն մատուցած է բժշկութեան: Որովհետեւ Միջին դարու քրիստոնեայ Եկեղեցին յարութեան պատճառաւ կ'արգիլէր մարդկային դիակի անդամահերձութիւնը, ո՛յդ պատճառով, փոօֆէսէօներն ու բժշկական ուսանողները, մարդկային մարմնի կազմութիւնը ուսումնասիրելու համար, պարտաւորուեցան կապիկային դիակներ քննել: Այս ուղղութեան հետեանքով, Եկեղեցին լուրհան ընդունեց թէ՛ կապիկի մը ներքին յօրինուածքը իր էական մասերով յար և նման է մարդուն յօրինուածքին, թէ՛ կապիկին մարմինը կազապարուած է մարդուն մարմնին վրայ և կամ փոխադարձաբար:

Բաղդաստական անդամագնութիւնը իրապէս կ'ուսուցանէ թէ՛ ո՛չ միայն մարդկային իրանի կմախքը իր կազմութեամբ կը նմանի մարդակերպ կապիկներու իրանին, այլ նաև անոնց ձևքի ու ոտքի ոսկորներու մէջ ա՛յնպիսի աչքաու ունանութիւն մը գոյութիւն ունի՝ որ մինք սկամայ այն համոզումը կ'ունենանք թէ՛ բարձրագոյն կապիկներուն և մարդուն մէջ համարիւնային ազգակցութեան մը կապը կայ, այնպէս որ իսկապէս հեռաւոր անցեալի մը մէջ, մարդուն և մարդակերպ կապիկներուն նախնիքները նոյնը եղած ըլլալու են:

Մարդուն և Կորկային կմախքները մէկզմէկու հետ բաղդատելով, ճիշտ միևնոյն ոսկորները կը գտնենք անոնց մէջ, որոնց թիւին ու յօդաւորումին մէջ կատարեալ ներդաշնակութիւն մը կը տիրէ: Միևնոյն նմանութիւնը գոյութիւն ունի նաև միւս գործարաններուն միջև, այնպէս որ անդլիացի նշանաւոր բնագաւտում մը՝ Հըքսլէյ, հետեւալ եզրակացութեան հասած է. «Կապիկային զանազան սեռերու գործարանները եթէ մէկզմէկու հետ բաղդատենք, պիտի տեսնենք թէ՛ անոնց միջև

գոյութիւն ունեցող տարրերութիւնները շատ աւելի մեծ են, քան այն տարրերութիւնները՝ որոնք կը բաժնեն մարդը կորիլլայէն և կամ Շէմփազէէն»:

Կապիկներու և մարդոց միջև գոյութիւն ունեցող յորինուածքի այս սերտ նմանութիւնները բացատրելու համար, գիտութիւնը կ'ընդունի թէ՛ անոնք միևնոյն ծագումը ունեցած են: Եւ երբ սխիթմաթիքորէն իրարու շղթայուող գործարանաւորներէն ս'ենէ մէկ խումրին յորինուածքը ուսումնասիրենք ու այդ ուսումնասիրութիւնէն յառաջ եկող արդիւնքները բաղդատենք գործարանաւորներու այդ միևնոյն դասին պատկանող ուրիշ մէկ խումրին անդամազննական կապակցութիւններուն հետ, պիտի տեսնենք շատ մը աչքաուու նմանութիւններ՝ որոնք ուրիշ կերպով կարելի չէ՛ բացատրել, եթէ ոչ ընդունիլ թէ՛ անոնք միևնոյն ծագումն ունեցած են:

Եթէ ուզենք հասկնալ սանաւորներու բաղդատական անդամազննութիւնը, այն ասան պէտք չէ՛ լքենք այն գաղափարը թէ՛ անոնք ամէնքն ալ միևնոյն նախնիքներէն կը սերին և թէ՛ ստորիճանական ու դանդաղ յեղաշրջումով մը զարգացած են, ստորին անկատար ձեւերու անհամար ծննդագործութիւններու ընթացքին:

Եւ եթէ սանդուխին ամենատարրին աստիճաններուն վրայ գտնուող բանաւորներու անդամազննական յորինուածքը բաղդատենք սողուններու յորինուածքին հետ, այն եզրակացութեան պիտի յանդիւնք թէ՛ ամենահին սառաւորները սողուններէն յառաջ եկած են:

Եւ ասիկա հնէարանութիւնն ալ կ'ուսուցանէ: Միևնոյն բանը կը հաստատէ նաև բոյսերու բաղդատական անդամազննութիւնը: Ամէնքն ալ, այո՛, ամէնքն ալ ծագման թէրփաի ճշմարտութիւնը կը հաստատեն:

Կայ նաև ուրիշ գիտութիւն մը՝ որ կը կոչուի բաղդատական յեղաշրջումի պատմութիւն, և կամ, պատմութիւն սաղանաբանութեան:

Այս գիտութիւնը կը հետազօտէ կենդանիի մը և կամ բոյսի մը յեղաշրջումի բոլոր գործողութիւնները, առաջին ըջիջէն սկսեալ մինչև կատարեալ հասունութիւն, մինչև այն ստուն՝ երբ չափահաս օականիզմը, ինքն ալ կ'սկսի իր կարգին ծլարձակ քիմիկներ արտադրել:

Արդ, ճիշտ այս մանուկ գիտութիւնն է որ կրեան հանած է ծագման քեորիան հաստատող ապացոյցներու ամենամեծը: Անիկա կը պարզէ մեզի շարք մը երեւոթներ՝ որոնք ունին գիտական այնպիսի նշանակութիւն մը, որուն առջև ամենէ դժուարահաւանին իսկ պահ մը բերանաբաց պիտի մնայ: Բնականաբար անոր յայտնած իրողութիւնները այնքան արմատական ու սրանկողիչ են՝ որ աստուածաշունչի ջերմ կուտակիցներն ու ծագման թէորփաի հակառակորդները աւելի կը նախընտրեն բուն ինդրին քովէն անցնիլ, քան թէ անոր մասին վիճարանիլ: Բայց մենք բաւական անհամեստ ենք թոյլ չտալու համար որ այդ փախստական ուխտաւորներն ու ճամբորդները իրենց կծիկը դնեն, ո՛չ, անոնք պէտք է կենան և որոշապէս իրենց կարծիքը յայտնեն մեզի այն երեւոթներու մասին՝ որոնք բոլորն ալ կը հաստատեն թէ՛ մենք անասնային ծագում մ'ունինք և թէ՛ մեր նախնիքներն եղած են կենդանիներ, այո՛, կենդանիներ՝ որոնք ձևափոխութիւններու երկար շրջանէ մը յետոյ միայն կրցած են մարդ կոչուելու ստորիճանին հասնիլ: Այն աստիճանական ձևափոխութիւնները՝ զոր կը կրէ մօրը արդանդին մէջ թագնուած մանուկը, կըրնան մեր ըսածը հաստատող զօրուոր ու խօսուն ապացոյցներ համարուիլ:

Յեղաշրջումի բաղդատական պատմութիւնը առաջնորդած է զանիւու օրէնք մը՝ որ այն ասուն միայն կըրնայ արտայայտուիլ՝ երբ իբրև բացարձակ ճշմարտութիւն ընդունուի թէ՛ լարձրագոյնը ստորինէն կը սերի:

Բնութիւնը իր յայտնութիւններով անյայտի ճշգրիտ տեղեկութիւններ կը հայթայթէ մեզի՝ որ բնասպասուած ի վիճակի չէ՛ երևոյթներու յաջորդութիւնը մեկնող օրէնք մը բանաձևելու, եթէ տակաւին ընդունած չէ՛ թէ՛ ծագման թէ՛ սրբիան արդէն կատարուած իրողութիւն մըն է: Բնութիւնը Կ՝ՍՏԻՊԷ գիտունին հաստատելու ծագման քեորիաի նեւարսութիւնը: Եղելութիւնները հետազօտող և բնական օրէնքները ուսումնասիրող բնապատուածը, հակառակ իր նախապաշարումներուն, հակառակ իր կամքին ու դաւանանքին, կը բռնադատուի յեղաօրջումի թէ՛ սրբիան մէկ առաքեալը ըլլալու:

Մագման թէ՛ սրբիան համաձայն, մեր նախնիքները գեր ի վերոյ կերպով կազմաւորեալ սանաւորներ եղած են, որոնք սերած են աւելի նախնական ու պարզ ըստնաւորներէ. այս վերջիններն ալ սերած են սողուններէ, որոնք իրենց կարգին, ողնայարաւորներու ամէնէն անկատար թիփերէն, այսինքն ձուկերէն յառաջ եկած են, իսկ ձուկերու նախնիքները պարզապէս օրդակերպ ձեւեր եղած են:

Ուրեմն, մարդկային ցեղի առաջին նախնիքները պէտք է վնասուին յեղաշրջումի այն ստորին աստիճաններէն մէկուն մէջ՝ զոր մենք այսօր կը վերագտնենք շատ մը մանրադիտային ապրող արարածներու շարքին մէջ և որոնց կենդանի կամ բոյս ըլլալը յաճախ խիստ դժուար է դանաղանել:

Ուրեմն, հետեւեալ կերպով կրնանք ամփոփել մեր բաձը: Մարդկային ցեղի յեղաշրջական պատմութիւնը, ծագման թէ՛ սրբիան համաձայն, մանրադիտային ամենապարզ ու խիստ փոքրիկ մարմինէ մը սկսած է. յետոյ, միլիոնաւոր տարիներու ընթացքին, անհամար սերունդներու յեղաշրջումի աստիճաններէն անցնելով, այդ մանրադիտային մարմինը, հետզհետէ հասած է օրդերու, սողուններու, յետոյ ստորին սանաւորներու և վերջա-

պէս սանաւորներու ամենարարձր սանդխտատին, չորս-ձեռանիներու վիճակին:

Այժմ քննենք թէ՛ ինչպէս կ'ընթանայ միակ մարդու մը՝ անհատի մը յեղաշրջումը:

Մարդը կ'սկսի ապրիլ սաղմնային վիճակի մը մէջ, իր արգասաւորած ձուռնէ թլիջով՝ որ ճիշտ՝ քիչ շատ լաւ կազմաւորուած ո՛ւրէ երկսեռ կենդանիի մը ձուրիկին նրման յառաջ եկած ու արգասաւորուած է: Մարդկային ձուրիկը ճիշտ միւս կենդանիներու ձուրիկին երևոյթն ունի: Սաղմի զարգացման առաջին օրերուն, մարդ ըլլալու սահմանուած այդ փոքրիկ արարածը, կատարելապէս կը նմանի անկատար կերպով կազմաւորուած անողնայար կենդանիի մը սաղմին: Յետոյ, մարդկային այդ սաղմը, յաջորդաբար կ'անցնի ստորին անողնայարաւորներու կազմաւորութեան շրջաններէն, նոյնիսկ, անցողակի կերպով կը յօրինէ իրեն համար անյայտի գործարաններ՝ որոնք ձուկերու և կարգ մը երկակենցաղներու յատուկ են միայն և որոնք ջուրի մէջ շնչառութիւն կատարելու կը ծառայեն, ինչպէս՝ խոփկներ, խոփկային բացուածքներ ու երակներ՝ որոնք մարդկային սաղմին մէջ յառաջ կ'ուզան իրրե թէ՛ այդ սաղմը սահմանուած ըլլար ձուկ մ'ըլլալու և որոնք սակայն քիչ յետոյ սահմանուած են ջնջուելու և կամ բոլորովին ուրիշ նպատակի մը ծառայելու, վերջապէս անյայտի գոծարաններ են անոնք՝ որ ո՛չ մէկ օգուտ ունին մարդուն համար, բայց որոնք կրնան ճշգրիտ տեղեկութիւններ տալ մեր ծագման մասին և ըսել թէ՛ ինչ էին մեր նախնիքները: Մարդկային սաղմի ուղեղը, հետզհետէ կ'անցնի ուղղային կազմութեան բոլոր գլխաւոր շրջաններէն, ամենէն ստորին ողնայարաւորներէն սկսեալ, մինչև ամենարարձր կազմաւորութիւն ունեցող ձուկերը: Մարդկային սիրտը, ինչպէս նաև միւս կենդանիներունը, նախ խողովակաձև է, յետոյ կը կազմը-

ւին կրկու խորշեր՝ որոնք նախապէս իրարմէ բաժնուած չէն և ուստի կը յիշեցնեն սողուններուն սիրտը: — Աւաղ, այո՛, հազիւ համարձակութիւն կ'ունենանք ըսելու թէ՛ կայ որոշ ժամանակ մը՝ որու միջոցին մարդկային սաղմը, իր կռնակի ստորին կողմը, կ'ունենայ ողնաստիւնի դուրս ցցուած սրածայր մաս մը՝ որ ճիշտ պոչաւոր կապիկի մը զարգացման աստիճանը կը յիշեցնէ:

Մարդկային սաղմի աւաղին յեղաշրջումի միջոցին, չկայ անոր մարմինին մէջ ո՛րեք արտաքին կամ ներքին գործարան մը՝ որ խորապէս չյիշեցնէ «ստորնագոյն կենդանիներու կազմաւորութեան աստիճանները»: Այս ամէնը, առիթ տուած են Եէնայի նշանաւոր կենդանաբան Հէքէլին, Գերմանիոյ այդ հանճարեղ Տարվինին, — որ ա՛յնքան թշնամիներ ստեղծած է իր շուրջը, ինչպէս բազմաթիւ համակրողներ — որպէսզի անիկայ հետեւալ խօսքերուն մէջ ամփոփէ, մարդկային սաղմի պատմութեան յեղաշրջական կարգի օրինաւորութիւնը:

«Մարդ անհասիւն եւ կամ ուրիշ քնեւ կենդանիի յեղաւերջումի պասմութիւնը, մասամբ համառօտուած ու արագ կրկնութիւնն է իր նախնիներու յեղաւերջումի պասմութեան:»

Մարդը երբ կեանք կ'առնէ ու կը զարգանայ իր մօր արգանդին մէջ, արդէն անիկա աստիճանաբար իր անասուն նախնայրերու յեղաշրջումի բոլոր գլխաւոր շրջաններէն կ'անցնի(*):

Մանուկը երբ կը ծնի, անիկա արդէն նախապէս ապրած կ'ըլլայ նշանակելի ա՛յնպիսի կեանք մը՝ որու մասին մարդիկ կանխու մտածած իսկ չէին: Մարդը աշխարհ կուգայ ճիշտ կենդանիի մը և ինքն իր գլխուն

(*) Մեր ընթերցողները կ'ընեն այս մասին աւելի ընդարձակ տեղեկութիւններ ունենալ, թող գիտնեն Էռնէսթ Հէքէլի ANTHROPOGENIE-ին:

ձգուած ծծկանի մը նման, անիկա դեռ չափազանց անընդունակ փոքրիկ կենդանի մըն է: Մտածուելը, գիտակից մտածուելը, լեզուն և վերջապէս այն բոլոր բաները՝ որոնք մարդը կը զանազանեն կենդանիէն՝ շատ ուշ մուտ կը գտնեն մանկան մտքին մէջ — յաճախ շատ աւելի ուշ — երբ անիկա արդէն չափահաս է: Փոքրիկը կը ծծէ, կը ճչայ և կենդանիի մը նման դուրս կ'արտաքսէ իր կղկղանքը, այս վերջինին նման, ինքն սլ զըրկուած է մեծումն և խօսքէ, կենդանիի մը պէս անամօթ խած է և գուրկ մասնաւոր յարմարութիւններէ: Երբ օրօրոցի շորերէն դուրս կուգայ անիկա, կը կապիէ իր ամէն տեսքները, ճիշտ այն բարձրագոյն սանաւորներուն նման՝ որոնք «կապիկ» կը կոչուին: Երբ փոքրիկ մանուկը կ'սկսի շարժիլ իր օրօրոցին մէջ, կը խաղայ նախ իր ոտքերուն հետ և զանոնք կը դործածէ յաճախ բռնելու իր դագաղը, այս կամ այն խաղալիքը, պարագային համեմատ կը ծծէ իր ոտքի ըթամասները, վերջապէս ա՛յնպիսի մեծ դիւրութեամբ կը շարժէ իր բոլոր անդամները, որ պահ մը կ'ստիպուիս կարծել թէ՛ չորսձեռանի էակ մ'ըլլայու սահմանուած է անիկա: Պզտիկ չարածճին յօժարակամ կը մազլցի ծառերուն վրայ, իր իր մերկ ոտքերը չորսձեռանիի մը նման գործածելով: Ասոնք թէև չատերու համար ծանօթ ու հասարակ իրողութիւններ են, բայց ամենքն սլ ունին դիտական մեծ արժէք մը: Այս տողերը գրելով, մենք ընտելեանք անտեսեր նորածին մանկան գերակայութիւնը և զայն կենդանիի մը նմանցնելով՝ երեք չինք ուզեր ծաղրանքի առարկայ ընել. ընդհակառակը ուրախութեան արցունքներով կը լեցուին մեր աչքերը, երբ կը մտածենք թէ՛ մօրը արգանդին փակչող, յարմարութիւններէ գուրկ այս փոքրիկ սրգը, սր կը հնազանդի իր ընդդիին, կրնայ թէրեւս օր մը իր հայրենիքի հողարտութեան ստարկան և կամ իր դարու փառքն՝ ըլլալ:

Այս չորսձևոանի էակը, միայն դաստիարակութեան ու փորձառութեան շնորհիւ կրնայ մարդ ըլլալ: Եւ իրօք, կարելի է յիշել պարագաներ՝ երբ անասուն մասնակը կը մնայ միշտ անասուն: Գասպար Հօզերի և ուրիշ կարգ մը դժբաղդներու կեանքը, բաւական է մեր ըսածը ապացուցանելու համար:

Բուսական թաղաւորութեան մէջ ևս, յեղաշրջումի բաղդատական պատմութիւնը, ծագման թէորիայի ճշմարտութիւնը հաստատող բազմաթիւ ապացոյցներ յառաջ բերած է: Տերիւանման մամուռները, իրենց սաղմնային վիճակին մէջ, երեւութապէս անձրան կը նմանին լոռերու կանաչ թերթուն՝ որ իրենց այդ շրջանին մէջ, շատ դիւրաւ կը շփոթուին իրական կանաչ լոռին հետ: Կասկածիլն անգամ աւելորդ է թէ՛ այդ մամուռները լոռերու հին ընտանիքէն կը սերին: Պտերը ևս, իր աճման մէկ սրջ շրջանին, կը նմանի ստորին լերդատունկերուն՝ (hépatites) որոնցմէ կը սերի ինք: Շոճիի ընտանիքը, իր յեղաշրջման պատմութիւնովը մեզ կ'ուսուցանէ թէ՛ ինք կը սերի հոտեաններու (iycopodes) խումբէն:

Կա՛յ նաև ուրիշ գիտութիւն մը՝ Գործարանագիտութիւնը (organographie) կամ morphologie ն, այսինքն ձեւերու և դործարաններու ուսումնասիրութիւնը: Այս գիտութիւնն ալ՝ ինչպէս նախընթացները, ծագման թէորիան հաստատող հազարաւոր իրողութիւններ կը պարզէ, որոնցմէ մէկ քանիները հոս մէջ կը բերենք:

Մարդակերպ կապիկները, (Օրանկոթան, Շէմփանզէ, Կորիլլա և Ժիւպպոն) հակառակ ուրիշ կապկային սեւերու, իրենք երեւութապէս պոչէ զուրկ են, բայց այդ գործարանը, անոնց՝ ինչպէս նաև մարդուն մէջ, գոյութիւն ունի ծիւրած ու անպէտ դարձած (atrophie) վիճակի մը մէջ:

Այն պարագան, ծագման թէորիայէն դատ, ուրիշ ո՛ւնէ արմատական միջոցաւ կարելի չէ՛ բացատրել: Այն բոլոր գործարանները, որոնք atrophies եղած են այսօր, այսինքն անգործածելի ու անպէտ գործիքներ, դարեր առաջ, մեր և մարդակերպ կապիկներու նախահայրերուն համար, գործածական ու բնականոն վիճակի մէջ կ' գտնուէին: Ո՛ւնէ գործարան մը, երբ այլևս կը դադրի գործելէ, սերունդէ սերունդ, հետզհետէ անպէտ կը դառնայ մինչև որ կատարելապէս անհետի: Մարդակերպ կապիկներու անպէտ դարձած պոչը, ինքնին բաւական պերճախօս ապացոյց մըն է թէ՛ անոնք ևս պոչաւոր կենդանիներէ սերած են: Նմանապէս այսօրուայ ապրող թռչունները, լոկ նախնական պոչ մունին որ բաղկացած է քանի մը թաքնուած աննշան ոսկորներէ, մինչդեռ իրենց նախնիքները, մողէղի նման երկար պոչեր ունէին, որոնք բաղկացած էին լա՛ւ զարգացած բազմաթիւ ողնոսկրներէ: Ասիկա լոկ կնթաղութիւն մը, պարզ վարկած մը չէ՛, որովհետև Ժիւրաշիան դարաշրջանի թռչուններու բրածանները, ամէնքն ալ, ծագման թէորիաի հակառակորդներու ունուովն դիմադրելու ստորձան, անհերքելի իրողութիւններով մեր ըսածը կը հաստատեն:

Մարդն ալ ունի անպէտ դարձած (atrophie) գործարաններ, ինչպէս գլխուն մորթը շարժելու սահմանուած տարրական մկանները, որոնք շատ աւելի զարգացած էին իր նախահայրերուն քով ինչպէ՛ս այսօրուայ շատ մը կապիկներն ալ ունին: Մարդուն շնատամներն ալ atrophie եղած գործարաններ են, որոնք մեր նախահայրերուն քով առաւել կամ նաւազ չափով խոշոր ու դուրս ցցուած էին քան միւս ակունները, քանզի անոնք իրրեւ լղքսող գործիքներ կը ծառայէին

անոնց համար: Տակաւին այսօր, շատեր երբ բարկացած ու կատաղի վիճակի մը մէջ կը գտնուին, անզոյաբար իրենց վերի չրթուէրը կտրմակի կերպով կը կծկեն ու վեր կը բարձրացնեն, սրբվ երեւան կ'եղնեն իրենց շնատամները: Սակայն անոնք կը մտնան թէ՛ իրենց այդ ակունները այլևս ընդունակ չեն բզբտելու, կը մտնան թէ՛ պահ մը գաղտնային բնաւորութիւնն է որ յանկարծ կը յայտնուի իրենց մէջ ըստ հին սկզբնական մեղքին, հակառակ իրենց այն մեծ ջանքերուն՝ որով կ'աշխատին միշտ ցոյց տալ թէ՛ իրենք սիրոյ կրօնին ջերմեռանդ տուաքեալներն են: Իրականութիւնն է ասիկա, մարդ չի կրնար երբեք իր մորթէն դուրս ելնել, քանի որ հակառակ իր կամքին՝ անասնականութեան փոքրիկ մաս մը կտուցած կը մնայ միշտ իր ներքը: Մեր գլխուն մազերը, պարզապէս մնացորդներն են atrophie եղած այն մուշակին՝ զոր ունէին մեր անասուն նախնայրերը: Մեր աղիքներու մէջ ևս ունինք անպէտ դարձած, (atrophies) գործարաններ, ինչպէս կուրաղիին ներքեր գտնուող յաւելւածական մասը՝ որ կը կոչուի «iléo—cœucal»: Այս տարրական գործարանը ո՛չ միայն ունէ օգտակարութիւն չ'ունի մեզ համար՝ այլ նոյնիսկ ստիժը ներկայացած ստե՛ն մահ կը պատճառէ մեզի, երբ՝ օրինակի համար, կեռասի կորիզները կը կլկենք, անոնք այդ որդակերպ գործարանին մէջ կրթալով, հոն բորբոքում առաջ կը բերեն: Ամէն տարի, կեռասներու կոտորակը, բազմաթիւ մահերով ցոյց կուտայ մեզ թէ՛ Ասեղծալը, սճրագործ զխաւարութիւն մ'ունեցած բլլալու է, մեր կուրաղիին կցելով iléo—cœucal-ի այն յաւելւածական մասը՝ որ միայն ուրիշ կենդանիներու համար օգտակար է և որոնց մէջ արդէն բնականն կերպով դարգացած է, մինչդեռ մեզ համար՝ կեանքի սպասնացող գործարան մըն է յսկ:

Օձերու թոքին մէկը բոլորովին atrophie եղած է, ինչպէս նաև թուշուններու ձուարաններէն մին, կան բազմաթիւ թուշուններ՝ որոնց թեւերը այլևս անգործածելի են և թռչելու անյարձար, ինչպէս Ջայլամին, Գաղուարին, և Բէնկուէնին թեւերը, իսկ ուրիշներ այլ քալելու լարմարութիւնը կորսնցուցած են: Վերջապէս կենդանիներէն ոմանց աչքերն են որ atrophie եղած են, ոմանց ալ թեւերը կամ ոտքերը. չկայ բարձրագոյն կազմաւորութիւն ունեցող կենդանի մը՝ որ atrophie եղած գործարան մը չ'ունենայ:

Բուսական աշխարհին մէջ ևս, անպէտ դարձած (atrophie) գործարանները անհամար են: Տունկերէն ոմանց արմատները, ուրիշներու ցոլունը և շատերուն ալ տերևներն են որ atrophie եղած են: Ծաղիկներ կան՝ որոնց կամ թերթը, կամ որձան և կամ ձուարանը atrophie եղած է: Բուսաշունութեան ուսուցիչը եթէ հմուտ մէջն է, սմառ ատեն, հազարաւոր առիթներ կրնայ գտնել բունիսկ կենդանի բոյսին վրայ ցոյց տալու իր աշակիրտներուն այն անպէտ դարձած գործարանները՝ որոնք ամէնքն ալ, ծագման թէնորիայի ճշտութիւնը կը հաստատեն: Ո՛վ որ կը ջանայ դանոնք ուրիշ կերպով բացատրել, ո՛վ աստուածութեան մը արարչագործական վրանը պատասխանատու կը համարէ այդ մասին, այնպիսին պարզապէս կը նախատէ ու կը հայտնէ այն գերագոյն էակին՝ որ իրր թէ՛ ամէն բանի հեղինակն է: Եւ իրօք, յայտնի է թէ՛ անպէտ դարձած այդ գործարանները, օգտապաշտական (utilitariste) վարդապետութեան տեսակետով, պարզապէս հրէշային բաներ են, որոնք Ստեղծողի մը ամենազէտ իմաստութիւնը կը ծաղրեն: Այն որ կը ջանայ այդ անասկ գործարաններու ստեղծումը Աստծոյ մը սպասախանատուութեան վերագրել, այնպիսին կ'սնտրդէ այլ գերագոյն իմաստութիւնը և իր հաւատքին խեղճուկ մէկ առաքեալը կը

գառնայ: Թո՛ղ ուրեմն մայեռանդները մէկզի թողուն այդ բոլորը, քանզի ճշմարտութիւնը երբե՛ք կատակ չի վերցնէր:

Դեռ կայ ս՛րբի՛չ գիտութիւն մը՝ որ կը կոչուի բընախօսութիւն և որը կ'ուսումնասիրէ մարդկային մարմինը բաղկացնող իւրաքանչիւր գործարանի կատարած պաշտօնը: Այս գիտութիւնն ալ բազմաթիւ իրողութիւններով, ծագման թէորիան կը հաստատէ ա՛յնպիսի եղանակով մը՝ որ թէ՛ բուսական և թէ՛ կենդանական երկու թաղաւորութիւններու բնախօսութիւնն ալ ապացոյցներու միեւնոյն շղթան կը յօրինեն:

Միեւնոյն բանը կարելի է ըսել Ախսաբանութեան մասին, որ կենդանիներու մէկզմէկու հետ ունեցած արիւնային կապակցութիւնը հաստատող բազմաթիւ տօքլումաններ կը հայթայթէ:

Գրքիս անձուկ էջերը թոյլ չեն սար ինձ մանրամասնութիւններու մէջ մտնելու, ուստի կը բաւականանամ միայն մէկ քանի իրողութիւններ յիշելով: Թէ՛ մարդիկ և թէ՛ կապիկներ, կրնան նոյն հիւանդութիւններէն վարակուիլ, որոնք միեւնոյն ախտանիշները յառաջ կը բերեն այդ երկու բարձրագոյն կենդանիներուն մէջ. միեւնոյն դեղերը՝ երկուքին վրայ ալ միեւնոյն ազդեցութիւնը յառաջ կը բերին, ալքոլը նոյնքան կը գինովցնէ կապիկը՝ որքան մարդը: Տարափոխիկ հիւանդութիւններու ուսումը, վերջին 25 տարիներու ընթացքին, կատարեալ կերպարանափոխութիւն մը կրած է բուսարանական մանրադիտային կողուածին մէջ կատարուած հոյակապ գիւտերէն յետոյ, անիկա դեռ շատ մը ծառայութիւններ պիտի մատուցանէ ս՛չ միայն գիտութեան բարեկամներուն՝ այլ նաև տգիտութեան մեծ քահանաներուն և բոլոր անոնց՝ որոնք կ'ատեն ու կարհամարհեն գիտական ամէն հետազօտութիւն: Վարակիչ հիւանդութիւններու այդ գիտութիւնը, ուղիղ կերպով կը կիրար-

կէ բարձրագոյն կենդանիներու և մարդոց միջև իրապէս գոյութիւն ունեցող համարիւնային կապակցութիւնը և զայն օգտակարապէս կը գործածէ գտնելու համար հիւանդութիւններու պատճառները ու կը ջանայ միանգամայն գանոնք բուժելու յարմար մէթոտները գտնել: Անիկա գիտնալու համար թէ որոշ պարագաներու մէջ հիւանդութիւն մը ի՞նչպէս կը փոխանցուի մարդուն և ի՞նչ միջոցներով պէտք է արգիլել անոր մուտքը մեր մարմինէն ներս, փորձի կ'ենթարկէ կենդանիները: Պիտի փափաքէինք զիսնայ թէ ծագման թէորիայի բազմաթիւ ու ազէտ հակաակորդներէն ս'եւէ մին, եթէ ազատ ձգուէր հետեւալ երկու առաջարկներէն մին ընտրելու, ո՞րը պիտի ընտրէր արդեօք. — սարափոխիկ հիւանդութեան մը պատճառով հայր Աբրահամի գո՞գը նստի՛ր՝ քե ոչ յանձն առնել որ անհաւատ՝ բայց գիտականօրէն մեակուած բժիշկ մը, զինք պատուաստէ կենդանի մը բուժիչ շիճուկովր, հակառակ որ փրկութեան այդ շիճուկը ձեռք բերուած ըլլայ ծագման գաղափարի գործնական կիրարկումովը: Բնականաբար այդ մարդուկը չպիտի վարանէր և ապահովարար հետեւալը պիտի ըլլար իր պատասխանը. — «Հայր Աբրահամու քով մեկնելէ առաջ, վայրիկ մը կը նախընտրեմ դեռ անհաւատ գիտունին օգնութիւնները»: Հաւատքի ասպետները, գործնական կեանքի մէջ միշտ այսպէս կը պատասխանեն մեզի:

Բոյսերու եւ կենդանիներու աշխարհագրութիւնը, այսինքն կենդանական ու բուսական թաղաւորութիւններու երկրիս վրայ աստիճանաբար տարածուիլն ու ափուրջը ուսումնասիրող գիտութիւնը, նմանապէս կը հաստատէ թէ՛ բարձրագոյնը ստորնագոյնէն կը սերի:

Գիտութիւններու ամենէն կրտսերին՝ Բաղդասական հոգեբանութեան արդիւնքները մասնաւոր հետաքրքրութիւն մը կ'առթեն մեզ: Անիկա թէև նոր կ'սկսի

ծաղիլի, բայց արդէն ծագման թէորիաի ճշտութիւնը հաստատող ապացոյցներու հարուստ հանք մը դարձած է մեզ համար: Անիկա մարդուն անասնական յատկութիւնները ինստիտու կերպով բաղդատելով կենդանիներու յատկութիւններուն հետ, այն եզրակացութեան կը յանգի թէ՛ մարդուն կարծեցեալ (soi—disant) հոգեկան ու աննիւթ ուժերը, կենդանիներու ուժերէն տարրեր յատկութիւն մը չ'ունին: Այդ ուժերը միայն քանակով ու յեղաշրջումի աստիճանովն է որ կը փոխուին: Մարդը, սուանց բացատրութեան, իր մտաւոր կարողութիւններու էական բոլոր տարրերը, իր անասնային նախնիքներէն կ'ստանայ:

Այսպէս, մենք տեսանք թէ՛ գործարանական կենդանի կամ մեռած աշխարհներովը (քրածոներով) զբաղող գիտութիւններէն չկայ մէկ հատ մը՝ որ իր ձեռք բերած արդիւնքներովն ու բաղմաթիւ ապացոյցներովը հաստատած չ'ըլլայ ծագման թէորիան: Բոլորն ալ կուգան հատաստելու թէ՛ ամբողջ կենդանի արարածները, միաձայնութեամբ մը կը վկայեն ի նպաստ Տաւրիինի քեռիալին:

Յանցանքը մերը չէ՛ և ոչ ալ միակ անհատ մըն է պատասխանատուն, եթէ մարդկային պատմութեան երկար դարաշրջանները ապարդիւն անցած են ու ճիշտ այս վերջին դարաշրջանին է միայն որ բիւրիզացած կերպով երևան եկած է մտածող մտքերու աշխատութեան արդիւնքն եղող մեր դարու ամենամեծ ու բեղմնաւոր գաղափարը՝ ՅԵՂԱՇՐՋՈՒՄԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ: Այդ բեղմնաւոր գաղափարը, կատարելապէս հասուննալու համար երկար դարաշրջաններու պէտք ունեցաւ, մինչև որ բնական գիտութիւններու հետազոտութիւնները, բոլոր ճիւղերու մէջ ալ կըրցան բաւական յառաջ մղուել, միակ ու ընդհանուր օրէնք մը կարենալ յղանալու համար:

Մարդկային մտածումները իրենք իսկ բնական օրէնքներու ենթակայ են: Երբ զտղթական ճշմարտութիւն մը մէջտեղ կը նետուի աշխատող մտքի մը կողմէ, այդ ճշմարտութիւնը բունիսկ բնութեան արտադրոյթն է: Մենք ս'չինչ ունինք բնութեան փոխ տալիք, ի՛նքն է որ արդէն կը խօսի և եթէ մարդիկ լռէին՝ քարերը պիտի աղաղակէին:

— — — — — Վ Ե Ր Ջ — — — — —

Երկրորդ բանախօսութեան

ՏԱՐՎԻՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ԻՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՄԱՍՏՈՎ

ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹԻՒՆ

ԵՒ

ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՂՈՒԹԵԱՆ ԱԶԳԵՑՈՒԹԻՒՆԸ՝

ԳՈՅՈՒԹԵԱՆ ԿՈՒԻՒՆ ՄԷՋ

Մենք արդէն տեսանք թէ՛ ժամանակակից բնապատոււմը, գերբնական ստեղծագործութեան ու ծագման ճշմարտութեան գիտական ըմբռնողութեանը միջև ընտրութիւն մ'ընկելու հարկին տակ չի գտնուիր այլևս, այլ գիտենք թէ՛ ընդհակառակը, անիկա, զինք շրջապատող իրերու սիւպրանոլը, պարտաւորուած է անպայման յեղաշրջումի թէորիային գիտակ մ'ըլլալ և ա՛մեն մարդ պիտի կարենայ նոյնը ըլլալ՝ եթէ բնական գիտութիւններէն ունէ մէկուն ուսումնասիրութիւնովը պարապի: Մեզ համար այժմ միակ աշխատութիւն մը կը մնայ, բացատրել թէ՛ ի՞նչ տեսակ ազդակներու աջակցութեամբ, Տարվին կըլցած է այդ ճշմարտութեան (յեղաշրջումի) յաղթութիւնը փութայնել և ա՛նա ճիշտ այդ նպատակովն է որ մենք պիտի խօսինք Տարվինականութեան վերայ իր սահմանափակ խմատով, այսինքն գոյութեան կռիւին շնորհիւ առաջ եկող բնական բնորոշութեան քերթիին վրայ:

Անգամ մը ևս կը շեշտեմ այն՝ ինչ որ նախորդ բանախօսութեանս մէջ արդէն ըսի, թէ՛ Գոյութեան կռիւին մէջ, բնական ընտրողութեան թէորիան կրնայ խնդրոյ առարկայ ըլլալ կամ ոչ, և սակայն ատիկա

ծագման թէորիայի հետ մեկ տանջութիւն չունի, այս վերջինը կը մնայ ու միշտ պիտի մնայ բնական, անսրլապ յայտնութիւն մը և հազար անգամ ապացուցուած ճշմարտութիւն մը:

Նախ կ'ուզեմ զիտակ տալ թէ՛ այսօրու այ բնապատոււմը երբեք անձուկ մաքի տէր մէկը չէ՛, որպէսզի բնական ընտրողութեան թէորիին վրայ երգնու, ինչպէս ուրիշներ կ'երգնուն մեկ վարդապետութեան մը վրայ, ընդհակառակը մենք միշտ արամաղիւր պիտի ըլլանք ընդունելու լաւագոյնը՝ երբ անիկա հիմակուայ լաւը հեռացնելու կարողութիւնն ունենայ իր մէջ: Կ'ամփոփեմ իմ ըսելիքը: Մենք անգորութեամբ կ'սպասենք, որպէսզի նոր իփորեզներ ու քերթներ մեզեղ ելնեն և մենք սիրայօժար կերպով արամաղիւր պիտի ըլլանք խկոյն իր դժբաղդ ճակատագրին լքելու բնական ընտրողութեան Տարվինեան թէորիան, էրբ հորիզոնէն երեւի աւելի Լաւագոյն եւ բնութեան երեւոյցներուն աւելի յարմար ու մտացի ուրիշ ըմբռնողութիւն մը: Սակայն մինչև հիմայ այս կերպ պարտաւոր մը զիս ներկայացած չէ, անտարտկոյս, Տարվինի բնական ընտրողութիւնը ուրիշ թէորիով մը վտարելու համար եղած են բազմաթիւ օրինակներ, բայց սակաւին անիկա միակ թէորիան է որ յաղթական կերպով կը դիմագրէ այդ բոլոր վտորձութիւններուն և ուստի արժանի է քիչ մ'աւելի ուշադիր քննութեան:

Ինչպէս բոլոր ճշմարիտ բնապատոււմները, Տարվին ևս, իրեն համար չուկէտ կ'ընարէր միմիայն ծանօթ իրողութիւնները, յետոյ զանոնք աւելցուածային թուող ու անբացատրելի մնայած ուրիշ իրողութիւններու հետ բաղդատելու համար:

Տեսնելով այն գարմանալի արդիւնքները՝ որոնք յառաջ կուղային կենդանիներու և բոյսերու համար սարուած խնամքէն, ուղեց ինքը անձամբ խեղամուտ ըլլալ

պարտիզպանին ու անասնաբույժին զործածած մէթոտներուն ու սկզբունքներուն : Նախ ուսումնասիրեց թէ՛ ինչ կ'ընէ մարդը , արուեստական ընտրողութեամբ ազնւեացնելու և կատարելագործելու համար բուսական կամ կենդանական սեւէ տեսակ մը : Այսպէսով Տարվին ըմբռնեց այն եղանակը թէ՛ ինչպէս կ'անցնէին իրերը ազատ բնութեան մէջ և ուստի իր մէջ ծնու գոյութեան կռիւին պատճառով յառաջ եկած բնական ընտրողութեան առաջին դարչախարը ու վերջապէս այն հաստատ համոզումը ունեցաւ թէ՛ ինչպէս անասնաբույժին ու պարտիզպանին տարած ինտամքներուն շնորհիւ , նոյնպէս ալ ազատ բնութեան մէջ , կենդանական ու բուսական նոր տեսակներ ու նոր պէսպիսութիւններ կրնան յառաջ գալ :

Տեսակներու ծագման Տարվինեան թէորիան այն իրողութենէն կը մեկնի թէ , բոլոր կենդանի էակները իրենց մէջ ունին կարողութիւն մը՝ որուն շնորհիւ առաւել կամ նուազ չափով կրնան փոխել ու յեղաշրջել իրենց յատկութիւններէն ոմանք : Ամէն ոք կրնայ համոզուիլ այս մասին , որքան ալ քիչ ըլլայ իր մէջ հետազօտելու ընդունակութիւնը : Եւ իրօք , թող առիթը ներկայանայ մեզ ուշադրութեամբ մը քննելու մեծ բաղմութիւն մը և պիտի տեսնենք թէ՛ հարիւր հազարաւոր մարդոց մէջէն չկան երբէք նոյնանման երկու անհատներ , որովհետեւ իւրաքանչիւր անհատ , մասնաւոր յատկութիւններով կը տարբերի միւսներէն : Այն յատկութիւնները՝ որոնք իւրաքանչիւր անհատի հետ կը փոխուին և որոնցմով մարդ մը կը զանազանուի ուրիշ մարդէ մը , կին մը՝ ուրիշ կինէ մը , աղայ մը՝ ուրիշ աղայէ մը , այդ յատկութիւնները կոչուած են Անհատական յատկութիւններ :

Իւրաքանչիւր մարդու զիմաց զիմաց , անհատական մասնաւոր զրոյժներ պիտի գտնենք , որոնք տու-

ւել կամ նուազ չափով ամէն մէկ սերունդի հետ կը փոխուին : Կը պատահի թէ՛ Նարոյէտն առաջին , երբ անգամ մը ուշադիր կերպով զննէր իր զինւորներէն ոմանց զիմաց զիմաց , հակառակ հարիւր հազարաւոր զինւորներու միօրինակ համազգեստին , տարիներ յետոյ , դարձեալ կը ճանչնար զանոնք :

Կենդանիներուն մէջ ևս կը նշմարուին անհատական մասնաւոր գծեր , որոնց շնորհիւ միայն մենք կը զանազանենք երկու ձիեր , երկու մեղուներ , երկու շուներ և կամ երկու մրջիւններ : Հակառակ իր սխալներու ակնկրեւ նմանութեան , հովիւ մ'իսկոյն կը գտնէ այն՝ որ իր հօտէն բաժնուելով ուրիշ հօտի մը միացած է : Ուրեմն , ամէն կենդանի ունի իր առանձնաշատուկ դրոշմը : Միևնոյնն է նաև տունկերու համար , կարելի չէ՛ երբէք միևնոյն ընտանիքին պատկանող բացարձակապէս նման երկու տունկեր գտնել :

Եղևիւններու ամենէն ընդարձակ անտառին մէջ իսկ ի գուր պիտի փնտռենք երկու ծառեր՝ որոնք ճիշտ մէկգմէկու նման եղած ըլլան : Մեզմէ իւրաքանչիւրը , երբ կը նշմարէ արմաթի երկու դաշտեր , առաջին ակնարկով իսկ կը ճանչնայ թէ՛ անոնցմէ ո՞րը ցորեն և ո՞րը ձօն կը պարունակէ :

Մենք սեփական յատկութիւններ կամ յատկանիշեր (caractère spécifique) կը կոչենք անոնք՝ որոնցմով օրինակի համար , ցորենը կը զանազանուի ձօնէն , գարին բրինձէն և որոնք հաւասարապէս կը պատկանին միևնոյն տեսակի բոլոր անհատներուն : Այս յատկութիւնները առաւել կամ նուազ չափով տեսական են և կարեւոր , նոյնիսկ հազարաւոր տարիներու ընթացքին , սերունդէ սերունդ , կրնան անփոփոխ մնալ : Բայց եթէ առնենք լոկ ցորենի դաշտը , անոր հազարաւոր հասկերուն ու ցողուններուն մէջտեղ , ի գուր պիտի փնտռենք մէկգմէկու բացարձակապէս նման երկու ցողուններ կամ

երկու հասկեր: Որքան ցորենի, նո՛յնքան ալ ձօնի ու վարսակի դաշտեղան մէջ, իւրաքանչիւր անհատ տունիկ, միւսներէն կը զանազանուի անհատական մասնաւոր գըծերով, որոնք ամէն մէկ սերունդի մէջ նոր փոփոխութիւններու ենթակայ են: Նո՛յն իսկ, զաւաթ մը ջուրին մէջ ապրող և անոր հանդարտութիւնը յուզող հարիւր հազարաւոր մանրածճիւններուն ու բուսային փոքրիկ կենդանիներուն մէջ, ընտպատու մը իր ամենագորտւոր մանրադէտովը, ի զո՛ւր պիտի փնտռէ յար և նման երկու անհատներ:

Ուրեմն, կրնանք սա եզրակացութեան յանգլի թէ՛ բո՛լոր արարածներն ալ, ըլլան անոնք մարդիկ, կենդանիներ քէ բոյսեր, ամեքն ալ ՓՈՓՈՆՍԱԿԱՆ ՆՆ:

Բայց պէտք է ըսենք թէ անոնց մէջ, յաճախ, առանձնայատուկ դիժերու տարամիտութիւնները սո՛յնքան աննշան են որ, միայնգամսո՛յն թէ՛ վարժ աչքեր և թէ՛ զանազանաւորելու մեծ կարողութիւն պէտք է ունենալ այդ տարամիտութիւնները երեան հանելու և անոնց մասնաւոր յատկութիւնները յատկորէն ըմբռնելու համար: Փոքրիկ աղան համողում է և կը սնդէ թէ՛ բոլոր ոչխարներն ալ մէկզմէկու կը նմանին, մինչդեռ հովիւին համար ծիծաղելի է մանկան այդ սնդումը:

Օսկանիզմներու այս փոփոխականութիւնը՝ որու նրկատմամբ ո՛չ մէկ գիտակից մարդ պիտի ուզէ վիճել, այն իրողութիւններէն մին է՝ որոնց վրայ հիմնուած է Տարվինեան թէորիան իր սահմանափակ իմաստով:

Նեկտրոդ իրողութիւն մըն է անհատական յատկութիւններու ժառանգականութիւնը, որու մասին ժողովուրդի իմաստութիւնը արդէն յորինած է մասնաւոր առակներ, «Խնձորը ծառէն հեռու չիյնար», «Ասանկ հօր՝ ասանկ զաւակ:» Այս առակները կը հաստատեն իրողութիւն մը՝ որ ծագման թէորիայի համար ունի խիստ մեծ

կարեւորութիւն. այսինքն թէ, ծնողքներու անհատական յատկութիւններն ու մասնաւոր գծերը յաճախ ժառանգականօրէն կը փոխանցուին յաջորդ սերունդներուն:

Հարիւրաւոր տարիներէ ի վեր, սպարախզականներն ու հողագէտները նկատի առած են ու կառնեն այս իրողութիւնը ամէն անգամ՝ երբ բոյսեր կը մշակեն և կամ կենդանիներ կը մեծցնեն: Մարդիկ վայրի կենդանիները ընտելացնելով, անհամար սերունդներու ընթացքին, ժառանգականութեան օրէնքով, կրցած են անոնց ամենաթիկթե փոփոխութիւններն իսկ ի մի կուտակել և իրենց հետապնդած նպատակին համեմատ ուշադրութեամբ քննելով այդ փոփոխութիւնները, կրցած են կենդանական նոր ձևեր, նոր փոփոխութիւններ ու ցեղեր յառաջ բերել: Ընդ առ այս մէթոտով է որ երբ մարդիկ աղաւնիներ խնամելու սկսան, յառաջ եկան նոր ցեղեր՝ որոնք այսօր սո՛յնքան տարբեր են իրենց մայր տեսակէն, ժայռերու վայրի աղաւնիներէն՝ որ կարելի է զանոնք նոր տեսակներ և կամ նո՛յնիսկ նոր սեռեր կոչել:

Ժառանգականութեան երեոյթները՝ որոնք մասնաւորապէս այսօր եռանդոտ հետազոտումներու առարկայ եղած են, առաջնորդած են հաստատելու անփոփոխ օրէնքներ՝ որոնք կը կոչուին Բնական ժառանգականութեան օրէնքներ: Հոս, այդ օրէնքներէն մէկ քանիին վերայ պիտի խօսիմ միայն, որոնք անհրաժեշտ են ընական ընտրողութեան տարվինեան թէորիան լաւ հասկընալու համար:

Պահպանող (conservateur) ժառանգականութեան օրէնքը այն առաջին արսայայտութիւնն է, որու շնորհիւ, նախորդ սերունդներու մէջ արմատացած յատկութիւններն ու մասնաւոր գծերը բազմաթիւ սերունդներու մէջէն յաջորդաբար անցնելով, փոխանցուած են ներկայ սերունդին: Կենդանական ու բուսական թաղաւորութիւններուն մէջ, ընդհանուր իրողութիւն մըն է

թէ՛ այն յատկութիւնները՝ որոնք առանց ջնջուելու փոխանցուած են անհամար սերունդներու, անոնք են որ ամենէն աւելի ապահով կերպով պիտի փոխանցուին նոր սերունդներուն:

Նւիրօք, այս է պատճառը որ հազարաւոր տարիներէ ի վեր, մարդը կը յարասեւէ շարունակ իր զաւակներուն կրօնիկ իր սօքի ու ձեռքի մասները, ուղիղ քաղուածքը, մազի բացակայութիւնը, (քանի մը բացուածութիւններէ դատ) մտածումի ու երեւակայութեան կարողութիւնները եւն. եւն: Նոյնքան և ս'ելի կերպար ժամանակէ մ'ի վեր է որ ազուէսը կանոնաւոր կերպով իր քննորդներուն կը կտակէ իր սրածայր դունչը, խիտ պոչը և կողպակու իր հակումը: Կազնին ևս շարունակ իր յաջորդներուն կը փոխանցէ իր տերեւներու աղեղնակերպ կտրուած չըջագիծը, ուռտ կեղևը, սկահաձև պտուղները, ինչպէս իր ծաղիկներու գունատութիւնն ու փոքրութիւնը:

Թափուն եւ ընդագոյծ (latente) ժառանգականութեան օրէնքը, երեւոյթներու երկրորդ խումբը կը յատկանշէ: այդ օրէնքը մեզ կը սովորեցնէ թէ՛ ծնողքներու կազմաւորութեան կարգ մը առանձնայատուկ գծերը, ուղղակի իրենց յաջորդող սերունդին չ'են փոխանցուիր, այլ իրենց թոսներուն և կամ թոսնորդիներուն: Այդ առանձնայատուկ գծերը ժամանակ մը առանց զարգանալու, աննշմարելի կերպով կամ ըսենք թաքուն ու քնացած վիճակի մը մէջ, մէկ, երկու և յաճախ բազմաթիւ սերունդներու մէջէն կ'անցնին, յանկարծ, իրենց ամբողջական զարգացումովը, չա՛տ աւելի հեռաւոր սերունդի մը մէջ յայտնուելու համար:

Երաժշտական տաղանդները յաճախ կը փոխանցուին մեծ - հայրերէն ու մեծ - մայրերէն իրենց թոսներուն, մինչդեռ այդ տաղանդները թոսնիկներուն փոխանցող ծնողացը քով, թաքուն վիճակի մը մէջ կը մնան յաճախ:

Նոյնը կարելի է ըսել մէկու մը մաթեմատիքի ճիւղին մէջ իր ունեցած ընդունակութեանը մասին և կամ փորձական ընտանի պատմութեան հանդէպ իր ցոյց տուած հակումին նկատմամբ: Գրեթէ նոյն կերպով կը փոխանցուին նաև Ֆիզիքական ու մտաւոր հիւանդութիւնները: Իժիկը երբ թոքախտաւոր մը գարնանու կ'սխի, մ'չ միայն կ'ուզէ իրագիկ ըլլալ անոր ծնողաց անողջութեանը, այլ կ'ուզէ նաև զխնայ թէ՛ ինչ պատճառով մեռած են անոր երկու մեծ հայրերն ու մեծ մայրերը, քանզի անիկա չա՛տ լաւ գիտէ թաքուն ժառանգականութեան աղետալի գորութիւնը:

Յաճախ, անհաստական զանազան յատկութիւններ, թաքուն ու քնացած վիճակի մը մէջ, անհամար սերունդներու մէջէն կ'անցնին և օր մը, յանկարծ, պատահարար նորէն երևան կուգան առանց մեկ ծանօթ շարժառիթի մը: Երեւութապէս անհետացող ու ջնջուող յատկութիւններու այդ յանկարծական վերերևումը հաւաղարձուքիւն կոչուած է:

Կենդանիներու և բոյսերու մէջ յայտնուող հաւաղարձութեան բազմաթիւ պարագաները, նոյնպէս ծագման թէրիան հաստատող ամենէն հետաքրքրական ապացոյցներու շղթան կը յորինեն:

Յաճախ, հաւաղարձութեան երեւոյթները անցեալի մշուշին մէջ կորուսած, ստորին կազմաւորութիւն ունեցող մեր նախնիքներու այս կամ այն ատիճանը երևան կը հանեն: Լուսարաններ այս իրաւութիւնը քանի մը օրինակներով:

Մեր ձիերը միամտակ են, այսինքն իրենց սօքերուն վրայ մէյ մէկ մատ ունին միայն, որով կը գոնազանուին քաղմաթիւ մատեր ունեցող ուրիշ կենդանիներէն, ինչպէս նաև սրածայրներէն: Ձիերու նախնիքները, իրենց իւրաքանչ'իւր սօքին վրայ նախապէս հինգ մատ ունէին, լիտայ, կամաց կամաց, միլ'մտաւոր անհաշուելի

տարիներու ընթացքին, հիւսիսային Ամերիկայի մէջ, այդ հինգ մաս ունեցող թիփերէն յատաձ կեան չորս և յետոյ երեք մաս ունեցող նոր թիփեր, այս վերջին թիփէն է որ յաջորդական բազմաթիւ փոփոխութիւններէ յետոյ, յատաձ կեան է այսօրուայ մեզի ծանօթ միասնաբակ ձին: Այն որ ձի մ'ունի, ս'րքան ալ քիչ հմտութիւն ունենայ, գիտէ դարձեալ թէ՛ ա'յնպիսի կենդանիի մը վրայ կը հեծնայ՝ որուն նախնիքները նախապէս հինգ մասեր ունեցած են, յետոյ չորս և աւելի ուշ՝ երեք, գիտէ նաև թէ՛ այդ երեք մասերու միջինին չափազանց երկարումովն է որ իր ձին փոխանակ երեք մաս ունենալու միտարակ եղած է. ուրիշ խօսքով, մեր ձիերու նախնիքները երբէք երկու մաս ունեցած չեն, պարագայ մը՝ որ կ'ապացուցանէ թէ՛ անոնք որոճացողներէն սերած չեն: Ա'րդ, սակաւին այսօր, պատահաբար ձիերու ա'յնպիսի յետադարձ ձևեր կրեան կուգան, որոնք յաւելուածական մասեր ունին իրենց սօքերուն վրայ և ձիշտ երրորդական չըջանին տպրող իրենց նախնիքներու սօքերուն յորինուածքը կը ներկայացնեն:

Մարդոց մէջ ալ երբեմն երեւան կուգան հաւադարձութեան երեւոյթներ, ինչպէս քաւասագ մարդոց պատահական երեւումը, որոնց մարմինը ծածկուած կ'ըլլայ մեր նախնիքներու մարմինը ծածկող թանձր մուշտակին նման խիտ մազերով և որոնց երեւումը դեռ այսօր մեծ ազմուկ կը յարուցանէ: Յաճախ, հաւադարձութեան դէպքերու պարագային, վեց եօթը շարժուող մարդկային սաղմին մէջ գոյութիւն ունեցող պոչը, այլևս չի'ջնջուիր և կը շարունակէ զարգանալ մինչև մանկան ծնունդը, որուն ողնայարին ստորին կողմը, խիտ յայտնի յաւելուածական մաս մը կը կազմէ, յաճախ մազոտ, որ ուրիշ բան չէ՛, եթէ ոչ, կապիկներու պոչը ներկայացընող մէկ գործարանը:

Մարդոց խնամքին աւարկայ եղող կենդանիներուն

ու ըստերուն մէջ ևս, հաւադարձութեան դէպքեր խիտ յաճախ կը պատահին: Մասնաւոր հոգածութեամբ կատարելագործուած կենդանիներու և ըստերու յանկարծական յետադարձը դէպի իրենց նուազ գնահատելի նախնիքները, կը կոչուի այլասերում: Ընտանի աղանձները, որոնք 2000 տարիներէ ի վեր կը խնամուին ու կը կրթութրուին, և որոնք միևնոյն նախահօրմէն ստաձ կեան են, կրբեմն պատահաբար յոյց կուտան թոքուն վիճակի մէջ մնացած (latent) իրենց նախնիքներու մասնաւոր դժերը, ինչպէս օրինակի համար իրենց թեկերուն եւ պոչին վերայ երեցող մթաղոյն ու ծամածուռ գժերը: Յաճախ, ձիերու եւ էջերու վրայ ևս կը յայտնուին ա'յնպիսի մութ մազեր՝ որոնք իրենց գոյնովն ու յորինուածքովը այդ կենդանիներու նախնիքներն եղող վազերածիերը կը յիշեցնեն:

Բուսական աշխարհի մէջ, հաւադարձութեան երեւոյթները շատ աւելի բազմաթիւ են: Մենք անոնցմէ մէկ քանինը միայն պիտի յիշենք հոս: Շատ մը տեսակ տունկերու մէջ, փոխանակ արուէզ (androgynes) ծաղիկներու, անջատ - անջատ թէ՛ արու և թէ՛ էգ ծաղիկներ կան, ինչպէս եղիճը, կանեփը, եգիպտացորենը, արմաւենին ևն: Այս տարբեր տեսակները ուշադիր կերպով քննելէ յետոյ, պիտի տեսնենք թէ՛ յաճախ, արու ծաղիկներու կանոնաւոր կերպով զարգացած սրճաներուն քով, կը գտնուին անպէտ և անզօր ձուարաններ, իսկ էգ ծաղիկներու լուսապայման սերմնարանին մօտ, atrophie եղած սրճաներ: Իրենց ներկայութեամբ իսկ, այդ անպէտ զարձած (atrophie) գործարանները կ'ապացուցանեն արդէն թէ՛ այդ միասեւ տունկերը յատաձ կուգան որձ եւ էգ (androgynie) նախնիքներէ: Ա'րդ, հազուադէպ չէ՛ ա'յն պարագան՝ ուր արու և էգ

ծաղիկներ յառաջ դան միասնա տուններուն վրայ. այս բոլոր իրողութիւնները իրապէս հաւաղաբժուութեան երեւոյթներ են, նախաձեռն վերադառնալու պարագաներ:

Բայց աւելի մեծ կարեւորութիւն ունեցող իրողութիւնները սնունք են որ անող ու սերունդէ սերունդ շարունակուող ժառանգականութենէն յառաջ կուգան, որուն ազդեցութիւնը կը կայանայ այն իրողութեանը մէջ թէ՛ անհասական նկարագիրները, ինչպէս նաեւ նոր ստացուած առանձնայատկութիւններն ու մասնաւոր գծերը, կրնան յաջորդ սերունդներուն փոխանցուիլ:

Օրինակները բազմաթիւ են, սրանք կը հաստատեն թէ՛ տեսողութեան գործարաններու գորաւոր ու շարունակական ձգտումի մը հետեանքով, լաւագոյն աչքեր ունեցող մէկը, կրնայ կարծատեսութենէ բնուիլ: Ահա վաւերական օրինակ մը: 15 տարեկան պատանի մը, որ խիստ ընտիր աչքեր ունէր, դաշտային աշխատութիւնը ձգելով, իսկոյն երկրորդական վարժարան մը մտաւ, ուր՝ դպրոցականները անտեղի ու անհեթեթ կերպով բեռնաւորած էին դարերով և դանազան աշխատութիւններով: Արդ, բնականաբար տեսողութիւն ունեցող յիշեալ աշակերտը, խիստ կարճ ժամանակի մը մէջ, 1859-ի Ապրիլ ամիսէն մինչև Սեպտեմբեր, երեսիկ կարճատես մ'եղաւ: Համոզուած եմ թէ՛ օտկանական այս կերպ թերութիւններ, դպրոցական սճրագործ մէթոսներու հետեանքներն են յաճախ: 15 տարեկան այդ աշակերտին ծնողքը և մեծ հայրերն ու մեծ մայրերը, իրենց կեանքի տեսչութեան ամբողջ ընթացքին, նուազ տեսողութիւն մ'ունեցած էին: Կարծատեսութիւնն ալ ինչպէս ուրիշ յատկութիւններ, ժառանգակափոխ կը փոխանցուի յաջորդ սերունդներուն, ապագային, այդ աշակերտին դասակներն ալ կարծատես պիտի ըլլան, թեև աւելի՛ կարճատես՝ քան իրենց հայրը, քանզի երկրորդական վարժարանները սակաւին այսօր կը գեկա-

վարալին այն միւսնայն մէթոսով՝ որ գոյութիւն ունէր 1859-ին:

Միւսնայնը կարելի է ըսել մարդոց կողմէ թոքսխախտանողէ՛լ ցոյց տրուած արամադրութեան մասին: Արդի մարդկութիւնը փճացնող ու ջնջող այդ անողորմ հեւանդութիւնը, բունիակ խեղճ պրոպէտարին հիւանդութիւնն է, որմէ կը վարակուին այն բոլոր անհասանկը՝ որոնք սոսմանկիօրէն ծանր աշխատութիւններու ենթակայ են և զուրկ լաւագոյն սնունդէ: Բայց դեռ աւելին կայ, իրողութիւնը ցոյց կուտայ թէ՛ անիկա կրնայ սերնդապարծութեան միջոցաւ ևս փոխանցուիլ յաջորդ սերունդներուն: Հաս, ազգերը զեկալարող օրէնադէտներուն ու առաջնորդներուն ուղղուած բողոքի ձայն մը կայ, անտակ մը ազդարարութիւն, սրովհետև չքաւոր դասակարգի տաժանելի աշխատութիւններուն ու զբրկումին պատճառով, հեղձեալ այդ չարաշէտ հիւանդութենէն վարակուելու արամադրութիւնը այն աստիճան կը շարանայ, որ ամբողջ ընտանիքներ ու ցեղեր անոր երեսէն սկսած են փճանալ:

Ամէն մարդ գիտէ թէ՛ դիմադժի արտայայտութիւնը, մարմինին հատակը, գիրութիւնն ու նիհարութիւնը, գեղեցկութիւնն ու սղեղութիւնը ևս կրնան փոխանցուիլ սերունդէ սերունդ, ինչպէս նաև ստացիկ բարոյական կամ անբարոյական նոր հատկութիւններ, մտքի ընդունակութիւնները, երաժշտութեան, մաթեմատիքի, նկարչութեան, լեզուազիտութեան, բնապատմութեան և գրականութեան ընդունակութիւնները ու տաղանդները: Յաճախ, զարմանալիօրէն երեսն կուգայ թէ՛ այս ինչ ընտանիքը, այս կամ այն ճիւղին համար մեծ ընդունակութիւն ցոյց կուտայ, ինչպէս Տարվինի ամբողջ ընտանիքը, միայն բնապատմութեան մասին տաղանդ ցոյց տուած է, Տիւմայի ընտանիքը՝ գրականութեան, Պախինը՝ երաժշտութեան, Քոլպախինը՝ նկար-

չութեան ելն :

Մտքի հիւանդութիւնները, որոնք ուրիշ բան չ'են եթէ ոչ ուղեղը բաղկացնող նիւթի փոփոխութիւններուն արտայայտութիւնները, շատ զիւրաւ կը փոխանցըւին և յաճախ զարհուրելի հետեւանքներ կուենան :

Ժառանգականութիւնը նուազ յաճախաբար կը Լոյթ մը չէ՛ մոլութիւններու համար, ինչպէս գինովութեան, խաղամոլութեան, ստելու սրամտորութեան, ցակոտութեան ու դիւ ուրիշ շատերու համար : Խաբէբայութեան, գողութեան, մարդասպանութեան ու հարստանարութեան հակումները, հաւանարար շատ մը պարագաներու մէջ ժառանգական են, հակումներ՝ որոնք չեն կրնար սրբագրուիլ նոյնիսկ լաւագոյն դաստիարակութեամբ :

Այս իրողութիւնը հաստատող վաւերական օրինակ մը կրնանք տալ հաս :

Ժան Բուէթիէն անուն ֆրանսացի մը, երեք զաւակ ունեցաւ, Պետրոս, Թովմաս եւ Յովնանէս :

Պետրոսին զաւակը գողութեան ու մարդասպանութեան պատճառաւ, ցմա՛ն սաժանելի աշխատութեան դասապարտուեցաւ :

Թովմաս երկու զաւակ ունեցաւ, Ֆրանսուա և Մաթիէն, առաջինը մարդասպանութեան համար սաժանելի աշխատութեան ենթարկուեցաւ, իսկ երկրորդը մահուան դատապարտուեցաւ նոյն յանցանքին համար : Մաթիէնի զաւակներէն մին, գողութեան մը պատճառով աքսորուեցաւ :

Յովնանէս մէկ զաւակ ունեցաւ միայն, Ժան-Ֆրանսուա, որ հրձիգի մը աղջկանը հետ ամուսնացաւ և ունեցաւ 7 զաւակներ : Ժան-Ֆրանսուան բանալին մէջ մեռաւ իր կրկնակի գողութիւններուն համար : Իր զաւակները Պրնուա, Բըլէն, Մարի Ռէն, Մարի-Ռօզ և Վիքթոր, ամենքն ալ նշանաւոր գողեր հանդիսացան և

մեծ մասամբ բանտին մէջ մեռան, իսկ վերջին զաւակը Վիքթորին, աղայ մ'ունեցաւ որ գողութեան ու մարդասպանութեան պատճառով մահուան դատապարտուեցաւ :

Այս վաւերական օրինակէն այժմ մենք կրնանք հաստատել թէ՛ միակ քաղաքացիի մը զաւակներուն, թոռներուն և թոռնորդիններուն մէջէն, առնուազն տասնէն պակաս եղած չեն այն անհամները՝ որոնք երեք չորս սերունդներու ընթացքին, ժառանգաբար ստացած են բարոյական անկատարելութիւններ և ունեցած են իրենց կորուստը փութացնող մոլութիւններու հակումներ :

Ո՛չ ոք այնքան խորապէս համոզուած է յառաջացող ժառանգականութեան մասին, որքան անուսարթօժը, երկրագործն ու պարտիզանը, քանզի անիկայ է (ժառանգականութիւնը) որ կենդանական ու բուսական տեսակներու կատարելագործումը կարելի կ'ընէ :

Նոր և անխառն սերունդ մը յառաջ բերելու սահմանուած կենդանիներու մէջէն, լաւագոյնները շատ քիչ կը տարբերին լաւերէն և սակայն վաճառումի ժամանակ, առաջինները շատ աւելի մեծ գումարի մը կ'արժանանան քան վերջինները : Ահա ս'յս էր պատճառը որ 1873-ի ստանները, անասնարոյժի մը ձեռքով խնամուած ցույ մը մինչև 18,000 ֆրանքի ծախուեցաւ : Այն որ ընտիր անասուն մը գնելու համար, անոր սովորական արժէքին ատենապատիկը մեծ գումար մը կը յատկացնէ, սոյնպիսին բնականաբար չ'անդիսանար այն մեծ կարկիւթիւններն ու հաւանակամութիւնները՝ որոնց շնորհիւ իր նոր գնած կենդանիին ստացիլ անհատական յատկութիւնները պիտի կարենան անոր յաջորդներուն փոխանցուիլ :

Եւ իրօք, անասնարոյժին յոյսը հաղուստիւս պարագաներու մէջ միայն ի դերն ելած է :

Արշաւանքի յատուկ անդլիական ձի մը, Քէն-Նէ-րօս, 5 միլիոն ֆրանքի մեծ գումար մը շահեցաւ, տարբեր մրցարաններու մէջ իր տարած յաղթանակներուն համար և ծնունդ տուաւ 497 ուրիշ ձիերու՝ որոնք ա՛մէնքն ալ, մրցումներու մէջ յաղթող հանդիսացան:

Այն իրողութիւնները, զոր քննեցինք, մեզի կ'առաջնորդեն բնական բնօրոգութեան ազդեցութեանն ու աղիւններուն:

ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՂՈՒԹԵԱՆ

ԱԶԴԵՑՈՒՅԻՒՆՆ ՈՒ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

Մարդուն սրտած չէ՛ երբէք, ատանձինն առնուած և մէկուսացած ատենի մը կամ կենդանիի մը էական մասերէն ս'իէ բան փոխել: Այն մէկուսացած անհատը՝ զոր մարդը իր առջև կը դանէ, բնութեան մէկ արտադրութիւնն է, որ չա՛տ քիչ ենթակայ է փոփոխութեան: Վայրի ժանիշակը, միշտ պիտի պահէ այն ձևը՝ զոր բնութիւնը իրեն պարզեւած է, հակառակ որ պարտիզպանը զինք դաշտէն վերջնելով՝ փոխադրած է իր պարտէզը: Անտառէն որտացած աղուէտը՝ միշտ աչուէս կը մնայ: Բայց մարդը, բազմաթիւ սերունդներու ընթացքին, անասնաբուծութեան արհեստին մէջ խելացի ընտրութիւն մը ընելով, կը յաջողի վերջապէս նոր ցեղեր ու սակաւին երկրիս վրայ գոյութիւն չունեցող նոր փոփոխութիւններ յոռաջ բերել:

Իրապէս, բանաւոր անասնաբուծութիւնը արուեստ մըն է — կի՞ն հոյնիակ դժուար չ'ըլլայ զայն սովորելը —, անա թէ ինչու անասնաբուծին ու պարտիզպանին

կողմէ ի գործ դրուած արուեստական ընտրութեան մը մտայն կը խօսուի, որը ունի նպատակ մը և խորհուրդ մը:

Արուեստական ընտրութեան ազդեցութիւնը հեռեւեալ իրողութեան վրայ կը հանդէպ: Միւսնայն տեսակի բազմաթիւ կենդանիներէն ու ատենիերէն, անասնաբուծը կամ պարտիզպանը, կ'ընտրէ միայն անոնք՝ որոնք անդրազոյն կատարելագործութեան մը աւելի յարմար կը նկատուին և առաւել կամ նուազ աչքաուս շեղումներով կը տարբերին իրենց համազգիներէն: Ահա ճիշտ այդպիսիներն են միայն որ սերնդագործութեան կը յատկացուին, մինչդեռ, միւսները չեն քայլատրուիր նոյնիսկ բազմամալով: Այս եղանակով ձեռք բերուած երկրորդ սերունդին մէջ ևս, նոյնօրինակ ընտրութիւն մը կ'ընեն ու մեծ ուշադրութեամբ կը շարունակեն միւսնայն մէթօսը ի գործ դնել Գ. Դ. Ե. սերունդներուն վրայ, մինչև որ իրենց փոփոքած նոր ցեղը և կամ նոր փոփոխութիւնը, առաւել կամ նուազ չափով անոնց վրայ հաստատուի:

Անասնաբուծութեան ու պարտիզպանութեան մէջ որոշ արդիւնք մը ձեռք բերելու համար, հեռեւեալ մտգական միակ ֆոսմիւլը կայ: Անասնաբուծն ու պարտիզպանը, սերնդագործելու համար, պիտի ջանան կարելի եղածին չափ, բազմաթիւ կենդանիներ ու բոյսեր ունենալ իրենց քամադրութեան սակ եւ անոնց միջէն պիտի բնօրէն միմիայն ամենաբարեւոր ու յարմարագոյնները, դուրս ձգելով բոլոր անոնք՝ որ նուազ յարմարութիւն ցոյց կուտան հետպնդուելիք նպատակին:

Ուրիշն անասնաբուծութիւնն ու պարտիզպանութիւնը, լաւագոյնին բնօրոգութիւնը եւ անյարմարին մերժումն է:

Ճիշտ այս միջոցը դործածելով է որ պարտիզպանն ու ազարտիզպանը յաջողած են այսօր ձեռք բերել

տունկերու նոր փոփոխութիւններ, ինչպէս, դառն կամ քայցր, հիւթեղ կամ սչ-հիւթեղ, կանխահաս կամ յապազուն պատւանդերով, հաստ կամ նուրբ կեղևով, մեծ կամ փոքր ծաղիկներով, լայն կամ նուրբ տերևներով, կարճ կամ բարձր ճիւղերով, գորտւոր կամ տկար արմատով օժտուած ծառեր:

Քանտար մշակումը արդէն իրականացուցած է կարգ մը հրաշքներ: Քանի մ'օրինակներ ամենք իր պացոյց մեր ըսածին: Փոսֆէսէօս Հոֆման, մշակելով դաշտերու վայրի մանիշակները, որոնց ծաղիկները հազիւ 6 միլի մէթր արամագլմ ունին, քանի մը սերունդներ յետոյ, ձեռք բերու նոր տեսակ մանիշակ մը՝ որուն արամագլմը առաջինին 4 անգամը աւելի մեծ էր, այսինքն 24 միլիմէթր: Հազարջներու ծանրութիւնը, — որոնք շատ լաւ զնահատուած են Անգլիոյ մէջ, — լաւագոյն մշակումով մը կարելի եղած է տանադատելի: Սկոտլանդ վարդին մեծութիւնը, նայն մէթոտով կարելի եղած է կրկնապատել, որը, ինը տասը տարուայ ընթացքին, 8 նոր փոփոխութիւններ յառաջ բերած է: Այն օրէն ի վեր, երբ ճակնդեղը կը մշակուի Ֆրանսայի մէջ, անոր պարունակած չաքարի քանակը կրկնապատուելու է: Ոլոսներու կանխահասութիւնը 21 օրուայ տարբերութիւն մը ըրած է: Անասաներու թթու տանձերէն ու վայրի խնձորներէն, արուհատական մշակումով, կարելի եղած է ձեռք բերել ուտելու և կիտրոն պատրաստելու յարմար քանի մը հազար նոր փոփոխութիւններ:

Անտանարոյձն ալ ճիշտ պարտիզպանին նման կ'ընէ. անիկա նոր սերունդին մէջէն կ'ընտրէ լաւագոյններն ու օգտակարները, որոնք աւելի յարմար են իր մտադրած նպատակին և զանոնք կը խնամէ ու սերնդագործութեան կը յատկացնէ, մինչդեռ անյարմարները կը բաժնէ անոնցմէ և թող չի տար որ սերնդա-

գործեն: Օրինակի համար, Սաքսոնիոյ մէջ, այն ոչխարները որոնք անտանարոյձին կողմէ մասնաւոր խընամքի պետի ենթարկուին, կրեք անգամ մանրակրկիտ կերպով քննուելէ յետոյ միայն սերնդագործելու կը թոյլատրուին: Կաթնահասութենէ յետոյ, մատաղ գառնուկներուն մէջէն միայն ամենք կ'ընտրուին՝ որոնց բուրդը սպանակով քննուելէ յետոյ, ամենամուրբը պարուած է: Այն գառները, որոնք այս տեսակէտով ամենէն նպաստաւոր պայմաններով օժտուած են, մասնաւոր նշաններով կ'որոշուին ուրիշներէն, որպէսզի տարի մը յետոյ, կարելի ըլլայ անգամ մը ևս սպանակով բարդատել անոնց բուրդի նրբութիւնը: Այդ կրկնորդ փորձէն յետոյ, ամենէն լաւագոյնները դարձեալ կ'անջատուին միւսներէն՝ երրորդ և վերջին քննութեան մը բովէն անցնելու համար, որմէ վերջ, այլևս վերջնակա՛նապէս կ'ընտրուին անտանարուծութեան ենթարկուելիք կենդանիները: Այն բոլոր ոչխարները, որոնք նպաստաւոր պայմաններով օժտուած չեն, խնամոտ կերպով կը հեռացուին: Այս մէթոտով, կարելի եղած է ձեռք բերել այնպիսի ոչխարներ՝ որոնց բուրդը տանապատիկ աւելի նուրբ և երկար է միւս ոչխարներու բուրդէն:

Ահա այս կերպով է որ նպատակ մը հետապնդող և այդ մասին հարկ եղած ջանքը չի խնայող մարդը, բազմաթիւ սերունդներու բնթացքին, միշտ աւելի ապահով կերպով կը փոխանցէ ու կը կուտակէ թեթեւ փոփոխութիւնները:

Այսպէս, հուսկ յետոյ, յառաջ կուգան այն մեծ գաւազանաւորուները՝ որոնք վերջ ի վերջոյ ս'յնքան կարելի կը հանդիսանան՝ որ մարդ կ'ստիպուի պահ մը մտածել թէ՛ արդեօք ինչ կերպարանք կրնայ ունեցած ըլլալ անոնց ծնունդ տուող սկզբնական քիփը: Ինչպէս օրինակի համար, ալաւիկներու զանազան ցեղերու պալագան՝ մ'ընէ Տարվինի չրջամը: Տարվին, անձնապէս

երկար տարիներ, ամենէն այլազան աղաւնիներու ցեղերը խնամելով, անհրաքեղիօրէն հաստատուց թէ՛ ընտանի աղաւնիներուն բոլոր ցեղերը միակ քիվիէ մը յառաջ կուգան, մինչդեռ իրմէ ստաջ, շատեր այն կարծիքը ունէին թէ՛ ընտանի աղաւնիներուն տարբեր ցեղերը, վայրի զանազան տեսակներէ սերած են:

Սոցերու լծուող զանազաչարժ ձին, անդլիական սրարչաւ փլմկը, ինչպէս արարական նժոյզը՝ իր ամենի գեղեցկութիւնով, ձիերու այս բոլոր այլազան ցեղերը, ամէնքն ալ, յառաջ կուգան միեւնոյն նախաճօրմէն, սկզբնական միակ քիվիէ մը և այս մասին՝ արդէն ո՛չ մէկ կասկած գոյութիւն ունի այսօր, բայց կան շատ մը պարագաներ՝ ուր մարդ վստահ չէ՛ թէ ուրիշ գոտի պատկանող կենդանիներու տարբեր ցեղերը ամէնքն ալ, միակ տեսակէ մը յառաջ կուգան արդեօք թէ ոչ ընդհակառակը վայրի զանազան ցեղերէ կը սերին, ինչպէս օրինակի համար շուներու և եղերու զանազան ցեղերը:

Այս կերպ խնդիրներու մասին եղած բոլոր վիճաբանութիւններն ալ, մէկ բան կը հաստատեն միայն, այսինքն թէ՛ կենդանիներու և սունկերու կրած այլազան փոփոխութիւնները, իրողէս ահագին շեղումներ ստաջ բերած են կենդանական ու բուսական աշխարհներուն մէջ: Եւ Տարվին իրաւունք ունի երբ աւելի առաջ երթալով կը յայտարարէ թէ՛ մարդ կարող է արուեստական բնարդութեան չնորհիւ, ճշմարիտ հըրաշքներ գործել: Անդլիացի անասնաբուները ա՛յնքան յառաջացած են այս տեսակէտով, որ պահանջուած նոր ցեղ մը յառաջ բերելու համար, մեծ գումարներով գըրաւի կը մտնեն: Անգամ մը, հմուտ մէկը, այն կարծիքը յայտնեց թէ՛ խողերու սրունքները ճարպ ընդունելու անյարմար են և աւելի լաւ պիտի ըլլար խնամել ա՛յնպիսի ցեղեր՝ որոնք կարելի եղածին չտի կարճ ոտքեր ունենային: Քանի մը տարիներ յետոյ, անաս-

նարոյծները ներկայացուցին խողերու նոր ցեղեր, որոնց սրունքները ա՛յնքան կարճ էին, որ հազիւ կը կարողանային կրել իրենց ճարպոտ մարմինը:

Արուեստական ընարդութեան նպատակն ու աւարկան խիտտ այլազան ըլլալով, աւճաարակ, աւելի ապահով կերտով կարելի է համարել պահանջուած նպատակին՝ եթէ աշխատինք այս կամ այն կենդանիին մէջ մի միայն մեկ յատկութիւն կատարելագործել: Գրեթէ աներեւակայելի է պահանջել՝ որ կովերը միանգամայն թէ՛ մեծաքանակ կաթ տան և թէ՛ ծանր աշխատութիւններ կատարելով հանդերձ, գէր ու խոշոր մարմին մըն ալ ունենան: Կարելի չէ՛ բոլոր յատկութիւններն ալ միեւնոյն անհատին մէջ միացնել, յաճախ ցեղի մը վրայ այսինչ ուղղութեամբ կատարուած բարելաւումը կրնայ տարբեր ուղղութեամբ բարելաւում մը ջնջել: Նկատի ունենալով այս կէտը, կարելի եղած է մէկգմէկու բարձրութիւն հակադիր ու տարազոյգ ցեղեր ստեղծել:

Արուեստական ընարդութեամբ, մարդիկ կրցած են ձեռք բերել բարձրարուն և կամ կարճահասակ շուներ, կաթնաուէտ և կամ կաթէ զուրկ կովեր, նուրբ կամ կոշտ բուրդ ունեցող ոչխարներ, երկար կամ կարճ ստեղծ ծածկուած ընտանի տարբեր կենդանիներ, արագաթուիչ ճամբորդ աղաւնիներ և ինչ և ինչ:

Հոս, տեղն է ուշադրութիւն դարձնելու այն իրողութեան վրայ թէ՛ անասնաբուներն ու պարտիզպանը, ա՛յնքան աւելի շուտ կը հասնին իրենց հետապնդած նպատակին՝ որքան բուռով շուտ ըլլան իրենց ձեռքին սակ զգնուող կենդանիներն ու բոյսերը: Աւելորդ է ըսել թէ, որքան փորձի ենթարկուողներու թիւը մեծ ըլլայ, ա՛յնքան աւելի շատ կարելիութիւն կայ թէ՛ անոնցմէ ումանք, անասնաբուին կամ պարտիզպանին մտադրած նպատակին կրնան հաջողապատասխանել և օգտակար կերպով գործածուել: Խոպան երկիրները շատ դժուար

բութեամբ կրնան եզներու կամ ոչխարներու բարեխառնուած նոր ցեղ մը յառաջ բերել: Յետագայ հարցումին թէ՛ «Ի՞նչպէս այնքան շուտ կը յաջողիս բարեխառնած շուներու նոր ցեղ մը յառաջ բերել», անուանի անասնաբոյժ մը, հետեւեալ կերպով պատասխանեց. — «Շատ շուներ կը խնամեմ, բայց անոնցմէ շատերն ալ կը կախեմ»: Ո՛րքան աւելի խնամոտ ըլլայ ընտրութիւնը, նո՛յնքան ալ շուտ կարելի է հասնիլ փափաքուած նպատակին:

Այժմ խիստ մեծ կարեւորութիւն ունեցող խնդիրք մը կը մտնենք: Առանց մարդուն ազակցութեան, ո՞ր որոշ նպատակի մը համար կ'ընտէ ու կը խնամէ կենդանիները կամ բոյսերը, արդեօք բնական վիճակի մէջ եւս նոր ցեղեր ու նոր փոփոխութիւններ կրնա՞ն յառաջ գալ: Տարվին, բնական ընտրողութեան իր հանձարեղ թէորիով, հաստատական պատասխան մը կուտայ այս հարցման:

ԱՊՐՈՂ ԷՆԿՆԵՐՈՒ

ԲԱԶՄԱՑՈՒՄԻ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Ամէն մարդ գիտէ թէ՛ իւրաքանչիւր տունի, իւրաքանչիւր կենդանի կամ մարդ, կեանքի խիստ կարճ ընթացք մը միայն կը բոլորէ այս աշխարհի վրայ: Յետոյ, անոնցմէ իւրաքանչիւրին օւկանական յօրինուածքը մահուան ճարակ կ'ըլլայ և այն շիւշերը, որոնցմէ կը բաղկանար իրենց մարմինը, կը բաժնուին ու կը ցրուին, յաւիտենապէս ստեղծող ու քանդող բնութեան անստեղծութեանը (économie) մէջ, իրենց կատարելիք պաշտօնը մի այլ տեղ փնտսելով: Շատ մը երագողներ, մահուան բնական անհրաժեշտութիւնը կ'ողբան ու կ'աւազեն առանց մտածելու թէ՛ մենք, ամենքս ալ, որքան ատեն որ գոյութիւն ունինք և զուարթօրէն կ'ապրինք

ու կը շնչենք սրեգակի լոյսին տակ, երբեք կեանք չպիտի ունենայինք այստեղ՝ եթէ մահը գոյութիւն ունեցած չ'ըլլար: Մահը. համերաշխօրէն կազմակերպուած մասնիկներէն ծնունդ տանող միութեան վախճանն է, բայց միանգամայն ընդհանուրին մեծագոյն բարերարը: Առանց մահուան, չկայ յառաջդիմութիւն և յառաջդիմութիւնը ի՞նքն է արդէն կեանքը: Այսպէս ուրեմն, անհատին մահը, ընդհանուր կեանքի պայմանը կը դառնայ:

Այն որ բնութիւնը ստեղծող մայր մը կը նկատէ, այնպիսին անկարելի է որ մահէն վախնայ: Բնութեան ընթացքին մէջ, կեանքը միայն մահով կարելի է: Երբ շարժումը այլևս մեքենաբար կը կատարուի մեր աստանուսող ու կուխացած օւկանիդմին մէջ, երբ տպալայ փոփոխութիւններու ատակութիւնը խտոյն կը ջնջուի ու կը մարի մեր մէջ, երբ տարիներու բեռան տակ կ'սլփինք այլևս կքիլ, այն տոնն՝ արդէն գոյութեան իրաւունքին դէմ մեղանշած կ'ըլլանք: Արտաքին աշխարհի երևոյթներուն շարունակական փոփոխութիւնները մեզ կը տառապեցնեն ու կը վշտայնեն, մենք, ամենակարող կեանքին հետ, անհամաձայնութեան մէջ կը գտնուինք, բայց, առանց վշտանալու, պիտի համակերպինք բնութեան օրէնքներուն, երբ, մի օր, անոնց մասին աւելի ճշգրիտ ըմբռնողութիւն մ'ունենանք: Մեր գոյութեան աւողութիւնը տիեզերքի լաւխոնականութեան մէկ մասն է և մեր խեղճուկ անձը, համադարձակ ամբողջութեան ամենափոքրիկ մէկ մասնիկը: Ենչպէս որ Տիեզերքը չի կրնար բնաջինջ ըլլալ, նոյնպէս ալ անոր մէկ մասնիկը կազմող մեր կեանքը, երբէք չպիտի ջնջուի. ընդգծուած իմա է: Թ.՝) Այս իրողութիւնը պէտք է միտքարէ մեզ, երբ մահուան ստուերները գան մեր կեանքի ընթացքը մթազնելու: Ո՛վ յախճեակիս քնուրբիս, քեզի հաւասարիս է հոգիս, Գիտէ քե ինչ որ եւ ես, որ՛ւ ես որ զայն շնորհած ես ինձ, Եւ պիտի շնորհես դեռ, անրոջ յախճեակիս քնուրբիս

ընթացին:

Ո՛չ կ'ուզեմ եւ ո՛չ ալ կրեամ դուրս ելնել քու ազդեցութեանդ սահմաններէն,

Ուրեմն այնպէս կարգադրե՛ որ օր մը քեզի հետ խառնուիմ: Դուն, խրափանչխրիմ կը շնորհես կասարեալ խաղաղութեան իր բաժինը,

Եւ յարութեանը՝ անբողոքիւնը կսպրեցնես:

(Պալքազար)

Բնութիւնը կենդանի է, քանի որ անկէտ յաւիտեանական շարժումն է: Այն ձեւերը՝ զորս ինք կ'ստեղծէ, ամէնքն ալ խուսափուել ու վազանցիկ յայտնութիւններ են, որոնք շարունակ մէկզմէկ կը հալածեն ու զիրար կը փոխանակեն: Ինչպէս որ թաւալող քարը կը հնազանդի ծանրութեան օրէնքներուն, նոյնպէս ալ լինելն ու անհետիլը, բնութեան օրէնքներու անհրաժեշտ երեւոյթներն են: Ծնունդը, անհրաժեշտօրէն իր հետ կը բերէ նաև մահը և մահն ալ իր կարգին, իր մէջ կը բուսնորակէ ասորիւս անհրաժեշտութիւնը:

Ծնունդի անհրաժեշտութիւնը, կենդանի բնութեան մէջ, օւկանիղմներու աճումի և ծաւալումի կարողութեամբը արտայայտուած է, կարողութիւն մը՝ որ նոր ձևառումներու բեղմնաւոր աղբիւր մը կը ներկայացնէ, որուն մասին առհասարակ շատ աղօտ պազափար մ'ուսինք բոկ:

Ապրող բոլոր օւկանիղմներն ալ ունին այդ կարողութիւնը, անոնք ամէնքն ալ կ'աճին և երբ որոշ աստիճանի մը հասնին, կ'սկսին բազմանալ: Ամէնէն ստորին էակները երկնատուածումով (bissection) կը բազմանան, անոնք համարժէք երկու մասերու կը բաժնուին, որոնք կը շարունակեն անհատարար զարգանալ և իրենց կարգին, դարձեալ անջատումով՝ կը շարունակեն բազմանալ: Ապացուցուած է թէ՛ քանի մը պաքթէրիաներ, երբ յարմար բարեկեանութիւն ունեցող նպաստաւոր

հեղուկի մը մէջ դրուին, իւրաքանչիւր 20 վայկեանն անգամ մը, անոնց թիւը կը կրկնապատուի, այնպէս որ, միակ պաքթէրիա մը, մէկ ժամուան մէջ, 8 պաքթէրիաներ յառաջ կը բերէ, երկու ժամ յետոյ իր զուլակներու թիւը 64 ի կը հասնի, 4 ժամ յետոյ 4096 ի. ութը ժամ յետոյ 16 միլիոն ի, իսկ 16 ժամ յետոյ, մօտաւորապէս 281 երկիլիոնի: (մէկ երկիլիոնը հազար միլիոն է): Գեանախնձորի հիւսնդուլիւնը յասկանչող ուսեցքները, ցորենի ժանգախար, որթատունկերու ածխահարութիւնը, անքան արագօրէն կը շտտնան՝ որ ամբողջ երկրամասի մը հունձքերը քանի մը շարաթուան բնթացքին կրնան ամբողջովին փճանալ: Իմ օգնականս, Տոքթ. Օլերթն, 1888 - ի ամռան, մանրակրկիտ կերպով զննելով «Volvo Minor» կոչուած գնդակերպ փոքրիկ բոյսին բազմանալու եղանակը, հաշուած է թէ, այդ օւկանիղմին իւրաքանչիւրը — որոնք կարգ մը բնապատմներու կողմէ կենդանիներու, իսկ սերիչներու կողմէ ալ բոյսերու կարգը կը հաշուուին — կրնայ 30 օրուան մէջ իր նման 60 միլիոն սերիչ տունկերու ծնունդ տալ:

Յայտատուներու արգասաւորութիւնը թէև նոյնքան առատ չէ՛ և սակայն, իւրաքանչիւր տարւայ նորածիլ սերմերու թիւը ենթադրածէն շատ ավելի կ'ըլլայ, օրինակի համար, բանդիի աունկ մը (պէնք օթու), իւրաքանչիւր անգամ 10,000 հատուն հասկներէն պակաս չ'արտադրեր: Փորձը ցոյց տուած է թէ, մեծ տանձների մը, մինչև 40 կենդիւնար հատուն ասնձ կրնայ կրկ իր վրայ, (մօտաւորապէս 1700 օթա), Միջին հաշուով, 14 սանձը մէկ քիլոկրամ կը կշռեն, արեմն, վերայիշեալ տանձների սրտոզներու թիւը մօտաւորապէս 28,000 պիտի ըլլայ: Իւրաքանչիւր լուսադոյն ասնձ, ծարձակումի յարմար 10 կուտեր կը սրբունակէ իր մէջ, արեմն մէկ պոզոտու ծառին վրայ վերաբաղըրու կարող 1/4 միլի-

ան սերմեր կրնան գտնուիլ :

Հապա ս'րքան անթիւ ու անհաշուելի են կաղնիին , թմբիին , եղևինին , հացիին , խաշխաշին , կտորանջարին և կամ ուղտափուշին (chardon) արտադրած սերմերը :

Բուսական սչխարհին մէջ , ս'ր սր դարձնենք մեր նայուածքը , այն իրողութիւնը պիտի հաստատենք թէ՛ սարրող բոյս-անհատներէն հազար և կամ միլիոն անգամ աւելի շատ սերմեր կը գոյանան :

Ծիշտ միեւնոյն երեւոյթը կը ստորգուծի նաև կենդանական աշխարհին մէջ :

Մանրադիտային փոքրիկ կենդանիներ կան , որոնք ս'յնպիսի աստապկային արագութեամբ մը կը բազմանան՝ որ միակ կենդանի մը զուակներու թիւը , քանի մ'օրէն հարիւր հազարաւորներու , միջև իսկ միլիոններու կը հասնի :

Տղայոց արգանդին մէջ յաճախ գոյութիւն աւնող միակ ընդերածձի մը (ascaride) , կրնայ մինչև 60 միլիոն ձուիկներ արտադրել : Մօլիւ ձուկը 3-5 միլիոն , էգ ծածան մը (սաղան սղաղը) 200,000 , բարեխառն ծովերու հրինկ ձու կը 40,000 ձուիկներ կրնան արտադրել : Աւելի բարձր ու կատարեալ յօրինուածք ունեցող կենդանիները , զգալիօրէն նուազ ձուիկներ կ'ածեն , օրինակի համար ջայլամը , որ մէկ տարուան մէջ 12-20 հաւկիթ կ'ածէ , բայց եթէ այդ հաւկիթներէն դուրս եկող նորածինները , առանց ս'եւէ արգելքի հանդիպելու կարենային իրենց կատարեալ զարգացման հասնիլ և եթէ անոնց բազմացումը առանց խանգարումի շարունակուէր միայն մէկ քանի սերունդներ , այն ատեն , ջայլամները ամբողջ երկիրը պիտի ծածկէին :

Չանազան սանաւորներ , ս'յնքան բազմածին են որ , յաճախ իրենց արագ աճումին համար , ճշմարիտ պատահաններ կը հանդիսանան , օր . համար ճաղարները , որոնք ս'յնքան ծննդազօր են որ , անսանարոյժ մը ա-

նոնցմէ միայն 10 հատ աւնելով , կրնայ մէկ տարուան մէջ 800-1000 նոր ճագարներ ձեռք բերիլ : Գաղթականներու կողմէ այս կենդանիները Աւստրալիա տարուեցան , ուր կարճ ժամանակի մէջ ս'յնքան բազմացան որ , վերջի վերջոյ կատարեալ աղէտ մը դարձան այդ երկրին համար , այն ատեն , անգլիական իշխանութիւնները պարտաւորուեցան մասնաւոր գումարներ խոստանալ գանձ ջնջողներուն , և այդ նպատակով , (1883 — 1888 , միմիայն կալէսի նահանգին մէջ , 18 միլիոն ֆրանքէն աւելի ծախուեցաւ :

Փորձառութիւնը մեզ կ'ուսուցանէ թէ՛ մարդկային ցեղը յամբարար կ'ածի , այնքան յամբ' որու նման աճում մը բնաւ տեղի չպիտի ունենար եթէ անիկա (մարդկային ցեղը) աւելի նպաստաւոր պարագաներու տակ զանուէր : Եթէ բոլոր առողջ ու չափահաս մարդիկ ամուսնանային .— շատեր եթէ չեն ամուսնանար , առիկա ընկերային անողմալ պայմաններու և բարքերու ապակաման նշան է .— եթէ իւրաքանչիւր ամուսնութենէ միջին հաշուով մի միայն 4 առողջ զաւակներ ծնէին , որոնք չափահասութեան տարիքին հասնելով իրենք ալ ամուսնանային , այն ատեն , մարդկային ցեղը ամէն 25 կամ 30 տարին անգամ մը , պիտի կրկնապատկուէր , իսկ 50 տարի յետոյ , իր թիւը արդէն քառասպատկուած պիտի ըլլար ու այսպէս , յաջորդաբար : Բայց եթէ մարդկային ցեղի բազմացումը այս կերպ չի պատահիր ներկայիս , այդ չի նշանակեր թէ՛ չպիտի պատահիր նաև ապագային , անիկա կ'ապացուցանէ միայն թէ՛ մարդկային ցեղի բազմացումին ընդդիմացող ու խանգարիչ ազդակներ կան , զսպողական վայրկեաններ՝ որոնց վրայ չենք ուղեր այստեղ խօսիլ :

Եթէ նախընթաց մտածումներուն արդիւնքները համառօտենք , հետեւեալը երևան կուգայ :

Բնութիւնը , ապրող բոլոր եակներուն ալ բազմա-
Մոյս'ս քէ Տարիին 41

ցումի անյայտի կարողութիւն մը շնորհած է որ, զարգացման ընդունակ սերմերու աննշան մէկ մասն իսկ եթէ անի, երկիրը արտոդ արարածներով կը վիսայ:

Բայց, սերմերու այս արտոդ բազմացումէն առաջ կուգայ բնութեան զմեզակ մէկ անհրաժեշտութիւնը, Գոյութեան կոխը:

ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՈՒԻՒԷ

«Գոյութեան կոխը?» Ո՛վ չի ճանչնար այնքան ուշագրաւ այս աստացումքը:

Ամէնքս ալ սովորած ու ըմբռնած ենք թէ՛ ի՞նչ կը նշանակէ անիկա և մեզմէ շատեր՝ արդէն հողար անգամէն աւելի արտասանած են մեր գարու գլխաւոր ու վշտալից այդ խօսքը:

Տարվինն էր որ զայն հոգակից: Շատեր չուզեցին անոր ճշմարիտ ըլլալը ընդունիլ և այդ պատճառով, զայն անյարմար ու սպարժէք դասն: Անոնք որ այս կերպ կը մտածեն, հաւանաբար ամէն՝ օր թաւիչէ կակուղ բարձրու վրայ (հանդատանայու և ճոխ ու սնունդարար ճաշ մը ընելու սովորութիւնն ունեցած ըլլալու են, այդպիսիները հաւանաբար սպակիայ ջերմացներու մէջ ապրող տունկերու նման, հեշտաւէտ մթնոլորտ մը չնչկելով, քաղցր ու հաճելի անդործութեան մը մէջ, գոյութեան շքեղութիւնները երողած ըլլալու են, բայց հաւանաբար, նոյնքան ալ գէշ կերպով գննած են իրենց չուրջը այդ կրջանիկ դժբաղդները, սրոնք գոյութեան կոխը կ'որանան, սրովնեակ իրենց խողազաւէտ կեանքին մէջ այդպիսի կոխ մը մղած չեն, անոնք մ'չինչ սովորած են և ո՛չ մէկ բանի վրայ կրցած են մտածել:

— Պէտք է նախանձի՞նք անոնց: Երբէ՛ք ընդհակառակը օրհնեալ ըլլայ կ'ըսեմ բնութեան, մարդուն ու կեանքին խթանն՝ եղալ Գոյութեան կոխը, օրհնեալ ըլլայ միշտ գործօն, միշտ խթանող այդ ուժը՝ որ սպառնալիքով մեզ ամէնքս ալ կը պարտադրէ աշխատիլ, մինչև որ իւրաքանչիւր անձաւ, իրականացնէ այն բոլորը՝ զոր կարելի է նիւթադէս իրականացնել և այդպէսով մասնակցի օրհնեալ կեանքի յեղաշրջումի գործողութիւններուն: — ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՈՒԻՒԷ? — Ո՛վ որ իր անձնական վորձաուսթեամբ զայն ճանչցած չէ՛, այնպիսին դեռ մարդ մը չէ՛ և նոյնիսկ եթէ անիկա գահու մը վրայ դանդաւէր, ա՛ւելի արդահասակի պիտի ըլլար քան այն մուրացիկը՝ որ ձեռք պիտի երկարէր իրեն: Ապրիլը՝ պայքարիլ է, իսկ այն որ չի պայքարիլ, բացարձակապէս անկարելի է անոր համար որ կարենայ ճշգրիտ գաղափար մը կազմել կեանքի մասին:

Գոյութեան կոխը այնքան բազմաթիւ ու այլազան ձևերու ներքև կը ներկայանայ, որ ամէն կողմ անոր գոյութիւնը տեսնելու համար, անհրաժեշտ են խորունկ մտածումներ: Այն տանն միայն անիկա ցցուն կերպով երևան կը բերէ իր ողբերգական ուժգնութիւնը՝ երբ երկու մարանչոյներ, հաւասար ոյժով, գիրկընդխառն կը կուտին կեանքը իրրև խողազրաւ, իսկ արեգակի տակ ապրիլը՝ մրցանակ դնելով:

Այս կերպ պարագաներու մէջ, պայքարը տահասարակ արիւնտա կ'ըլլայ և սկարին մահովը կը վերջանայ: Ամբրիկայի մէջ, երկու ակոյեաններ, երկար ատենէ ի վեր կը պայքարին հնդիկներուն պատկանող սրսի դաշտագետիններուն վրայ մասնաւոր իրաւունք ձեռք բերելու համար, սրոնք՝ (դաշտագետինները) արդէն հետըզհետէ կը գրաւուին սպիտակ ցեղին կողմէ: Հոն, Ասպանականի այդ միւս եզերքը, երկրագործ կայէնը — սպիտակ մարդը — կը մորթէ իր խաշնարած եղբայրը,

Աբէլը—Կարմրամորթ հնդիկը— որ իր որսորդութեամբն ու հօտնուր կ'ապրէ: Սպիտակամորթին քրիստոնէութիւնը երբեք չէ՛ կրցած բնորոշանել ներկայ «քաղաքակիրթ մարդը» Հայր-Արրահամի կողմէ՛ իրագործուած բարոյական այն բարձրութեան՝ որով կ'ըսէր անիկա իր եղբօր Ղովտին . — «Եթէ դուն ձախ կողմը երթաս, ես ալը պիտի երթամ, իսկ եթէ աջը կը նախընտրես, այն ատեն ես ձախը կ'երթամ» (Գիւրք Մննդոց VIII. 9.)

Ժողովուրդներու գաղթումին ատեն, գոյութեան արիւննա կռիւին մէջ, ամբողջ ազգեր կարգու մէկզմէկ կը խեղդէին:

Մօտաւոր ապագայի մը մէջ ասիական ու կէս-ասիական Բարբարոսութիւնը իր բիրա ուժին կռթնելով, Արեւմուտքի նրբացած քաղաքակրթութիւնը պիտի գրգռէ գոյութեան կռիւը մղելու: Այն ատեն, պատերազմի դաշտին վրայ, անոնցմէ մէկուն բիրտ սլոժն ու թուական առաւելութիւնը իր դէմ պիտի գտնէ միւսներուն մտաւոր ոյժը և վարժ ու հմուտ սնուցմանութիւնը: Այժմէն կորեկի է գուշակել թէ՛ չփոթած մարդկութիւնը պիտի տեսնէ անպիտի անեղ կոտորածներ՝ որոնց նմանը աշխարհի պատմութիւնը դեռ տեսած չէ՛: Ոչ ոք կարող է սակայն հիմակուրնէ ըսել թէ՛ ասիական անիւը յաղթականորէն պիտի ջախջախէ եւրոպական քաղաքակրթութիւնը և կամ՝ ետ պիտի ընկրկի: Մէկ բան միայն ստոյգ է, այն թէ՛ մարդկութիւնը ահաւոր կերպով հեռու կը գտնուի մարդկայնորէն մտածելու և գործելու վիճակէն:

Ինչպէս որ գոյութեան կռիւին մէջ ժողովուրդները մէկզմէկ կը կոտորեն, նոյնպէս ալ երկրային կեանքի ծագումէն ի վեր, տունկերն ու կենդանիները կատաղիօրէն կը պայքարին տեսակները տեսակներու, ցեղերն՝ ալ ցեղերու հանդէպ:

Բուսական աշխարհին մէջ, գոյութեան կռիւը լուս

և անհետկ կերպով կը կատարուի: Ազատ բնութեան մէջ, երբ ո՛րէ անդ մը դատարկ ու թափուր կը մնայ, հո՛ն ուր ունէ տունկ մը կը փճանայ, այնտեղ իսկոյն հազարաւոր թեկնածուներ երևան կ'երևն, որոնք ամենքն ալ կ'ուղեն զրաւել այդ անդը և հոն հաստատուիլ, որովհետեւ բնութիւնը ապրող տունկերու անհետացումէն յառաջ եկող նուազումը դարմանելու համար, պէտք եղածէն հազար անգամ աւելի սերմեր կ'ստեղծէ: Դիտեցէ՛ք արևոտ անտառին մէջ յաղթականորէն ցցուող բարձրարուն դարաւոր եղևինը՝ որ խրաքանչիւր տարի իր հունտերը գետին կը թափէ: Այդ սերմերէն շատերը թրեկնց ծնունդ տուող այդ հսկայ ծառին կենդանութեանն իսկ կ'աճին, բայց երբ դարաւոր նահապետը կատաղի ուրուակումի մը, կայծակի մը և կամ մարդու մը կտցինէն կը անապալի ու կը մեռնի, այն ատենն է որ իր բնույթով թիւ գաւախներէն մին, կը բաղձայ հասնիլ իրեն ծնունդ տուողին մեծավայելութեանը: Բայց, հո՛ն, այդ մեռնող եղևինին շուրջ, ուրիշ հարիւրաւոր մասնող եղևիններ կան, որոնք իրենց նահապետին թափուր մնացած տեղը զրաւելու համար, գոյութեան կռիւ մը կը մղեն, ըլլայ մէկզմէկու, ըլլայ ուրիշ տունկերու հանդէպ:

Այդ հազարաւոր թեկնածուներէն ո՛րը արդեօք պիտի աննի յաղթանակը: Ամէն մի գոյրոցական պիտի սրտախօսանէ մեզ . — «Բնականաբար տկարը չէ՛ որ պիտի յաղթէ, այլ ընդհակառակը այն՝ որ աւելի ոյժ ու կորով ունի և նպաստաւոր կերպով զետեղուած է գետնին մէջ: Սկիզբէն, նորաբողբոջ տունկերէն շատերը կը բաղձան իրենց հսկայ նահապետին անեղ զրաւել, յետոյ, իւրաքանչիւր տարի, պայքարոյններէն շատերը կը յաղթըւին ու գետին կը գլորուին . — բնականաբար ամենէն տկարները: Քիչ քիչ, պայքարողներու թիւը կը նուաղի, բայց կեանքի կռիւին դժնդակութիւնը յարատե ու անարգել կերպով պիտի շարունակուի, մինչև որ անոնց

մէ մէկ հատ միայն կանգուն մնայ :

Ստուերտս ու անխօս անտառին մէջ, ուր կեանքի շունչը հազիւ կրնայ դուրդագնիկ ծառին տերևը, ուր բնութիւնը երկնային խաղալութեան մը մէջ կը թուի երազելով ստեղծել ու ստեղծելով երազիկ — մինչդեռ արեգակի հրատապ ճառագայթները կը շորջնեն ու կ'ամայացնեն անպատասխար դաշտերը . — խաղաղութեամբ անտառի ծոցին մէջ, միլիոնաւոր տունկեր ու սերմեր, որոնք կը բաղձրան ասորիկ, գոյութեան կռիւի ամէն մէկ վայրկեանի ընթացքին կը մեռնին ու կ'անհետան : Հողին տիրելու համար պայքարող տունկերը՝ որոնք միշտ կերկարեն իրենց արմատները, կը պայքարին նաև գետնին մէջ գտնուող ջուրին տիրանալու համար, կը պայքարին օդին ու լոյսին համար : Ամէն ուշադիր քննող, բուսական խաղաղութեամբ աշխարհին մէջ, գոյութեան գծնդակ կռիւի մը արտայայտութիւնը եղող անհամար երևոյթներու յառաջ գալը պիտի տեսնէ, կռիւ մը՝ որ ամէն ինչ կը սրբագրէ, լաւագոյնը կ'ընտրէ, ամէն տեղ ուժերու գործածութիւնը կը պարտադրէ և կը զարգացնէ օգտակար ընդունակութիւնները, կռիւ մը՝ որ միանգամայն թէ՛ կը քանդէ և թէ՛ կը բարելաւէ ամէն ինչ :

Նմանապէս կենդանական աշխարհին մէջ, կեանքի կռիւը բռնադատուած չէ՝ անպատճառ միշտ արիւնտով ու աղմուկով տեղի ունենալու, բայց և այնպէս, ասիկա չի նշանակեր թէ՛ կենդանական աշխարհին մէջ, կեանքի կռիւը նուազ ջնջող է քան բուսական աշխարհին մէջ : Սովը, որ միլիոնաւոր կենդանիներ կը փծացնէ, ուրիշ բան չէ՝ եթէ ոչ կեանքի կռիւին մասնաւոր մէկ ձևը : Լաւագոյն ու օգտակար ընողիներ, իմացական աւելի մեծ կարողութիւն մը, վերջապէս ուրիշ ամէն տեսակ նախատաւոր տուածնայատկութիւններ, կրնան այս կամ այն կենդանին ստլաման ըլլալէ ազատել, մինչ-

դեռ անոր մրցակիցներէն միլիոնաւորներ թշուաւորէն կը մեռնին :

Արդ, այս իրողութենէն այնպէս կը հետևի թէ, ազատ բնութեան մէջ, անհրաժեշտ է որ ընտրողը իւր մը յառաջ գայ, առանց սակայն գերբնական խորհող ու նպատակի մը համար ստեղծող եակի մը միջամտութեանը ու կանխամտաւորեանի :

Կեանքի համար բազմաթիւ կուտղներէն, միշտ ուժեղներն են որ յաղթանակը կը տանին, այսինքն անոնք՝ որ աւելի լաւագոյն յորինուածք մ'ունին՝ այնինչ որոշ կացութեան հանդէպ : Բոլոր տկարները, բոլոր անոնք որ նպատաւոր կերպով օժտուած չեն, ուշ կամ կանուխ, կ'ընկճան, կը մաշուին ու կը գտուին գոյութեան անպարտ կռիւի ընթացքին և ահա բուն իսկ այդ պարտքան է որ յառաջ կը բերէ բնական ընտրողութիւնը :

ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Եթէ հաս վերջիչենք այն իրողութիւնը թէ՛ բոլոր աղբորդ կակներն ալ առաւել կամ նուազ չափով կը փոխուին և թէ այդ փոփոխութիւնները յաճախ կը փոխանցուին յաջորդներուն, առանց դժուարութիւն կրելու պիտի հասկնանք թէ՛ նոր ցեղեր և կամ նոր փոփոխութիւններ նոյնքան կրնան յառաջ գալ բնութեան կողմէ անգիտակցօրէն կատարուած բնական ընտրողութեան մը չնորհիւ՝ որքան արուեստական ընտրողութեամբ :

Գոյութեան կռիւին մէջ, յաղթանակը յաճախ կատարուած ունի մտերայիտային խիստ աննշան խտորումէ մը : Բայց մտերայիտային փոքրիկ տարբերութիւնները,

պատիճանաբար յառաջացող ժառանգականութեան շը-
նորհիւ մեծ ամբողջութիւններ, կարեւոր փոփոխութիւն-
ներ յառաջ կը բերեն, որոնք բաղմամբիւ սերունդնե-
րու ընթացքին, հետզհետէ կ'աճին ու կը կազմեն նոր
պատնճնայատկութիւններ, որոնք կը կոչուին ցեղերու,
տեսակներու և դասերու խտորումներ:

Կենդանական աշխարհէն առնուած օրինակով մը,
լուսաբանենք այս իրողութիւնը:

Շնթաղրենք թէ՛ մանր ստնաւորներով սնանող
կորագ մը թռչուններ, մէկ երկրէ մը ուրիշ երկիր վտար-
ւին, ուր՝ իրենց համար անհրաժեշտ եղող սնունդը անըն-
շան քանակով մը գտնուի և բաղկանայ ամենափոքր կեն-
դանիներէ: Վերոյիշեալ որսի թռչունները, որոնք բըւ-
նադատուած են այդ նոր երկիրը գաղթել, սովորութիւն
ունին՝ օդին մէջ շրջաններ ընելով փնտռել իրենց սնուն-
դը: Մըր, որովհետեւ այդ նոր բնակավայրին մէջ, իրենց
համար անհրաժեշտ եղող սնունդը կը բաղկանայ չամ
աւելի փոքրիկ ստնաւորներէ քան իրենց նախկին հայ-
րենիքին ստնաւորները, բնականաբար իրենց մէջէն ա-
նոնք որ աւելի սուր ու զօրաւոր տեսողութեամբ
մ'օժտուած են, իրենց մրցակիցներէն ցցուն առաւելութիւն
մ'ունին: Շնորհիւ իրենց այդ զօրաւոր տեսողութեան,
բնականաբար անոնք պիտի յաջողին իրենց ստամոքսի
պահանջին գոհացում տուող բաւականաչափ փոքրիկ
ստնաւորներ ձեռք բերել, մինչդեռ տկար տեսողութիւն
ունեցողները, սնունդ չի գտնելով, պիտի մեռնին ա-
ռանց սերունդ արտադրելու: Այն պտեն, իրենց զօրա-
ւոր տեսողութեան շնորհիւ սպրող թռչունները, պիտի
արտադրեն նոր սերունդ մը՝ որուն մէջ տեսողու-
թիւնը ա՛լ աւելի շեշտուած պիտի ըլլայ: Այդ նոր
սերունդին մէջէն ալ, անոնք որ բաղդատմամբ միւսնե-
րուն աւելի զօրաւոր տեսողութիւնով մ'օժտուած են,
աւելի զլուրաւ պիտի կարենան սնունդ հայթայթել և

իրենց կորզին, պիտի արտադրեն չա՛տ աւելի ուժեղ
նոր սերունդ մը: Բնական ընտրողութիւնը, շարունա-
կելով նպատաւորել յաջորդ սերունդներուն մէջ զօրաւոր
տեսողութիւնով օժտուածները և ջնջելով տկարները, պի-
տի ստեղծէ այդ երկրին մէջ որսացող թռչուններու նոր
ցեղ մը, օժտուած սուր ու թափանցող տեսողութեամբ
մը և այդպիսով, առանց գերբնական ու բանաւոր էա-
կի մը միջամտութեանը, այդ թռչուններու հին քիփը
պիտի ձեւափոխուի նոր դասի մը: Այն պտեն, այս
վերջիններուն համար կ'ըսուի թէ միջավայրին յարմա-
րած են:

Բուսական աշխարհին մէջ, բնագոյտումը յարմա-
րումի հազարաւոր օրինակներ կը նշմարէ, որոնք ամենքն
այ բնական ընտրողութեան արդիւնքներն են, ան կը
տեսնէ թէ՛ ամենէն աննշան փոփոխութիւններն իսկ,
գոյութեան կուխի ընթացքին, յաղթութեան օժանդա-
կած են: Միջատներուն ու ծաղիկներուն մէջ, հազարա-
ւոր փոխադարձ յարաբերութիւններ գոյութիւն ունին,
այն տունկերը՝ որոնք նուազ փայլուն ծաղիկներ ունին,
միջատներու յաճախակի այցելութիւնով (որոնք փոշէնը
տարածելու և ծաղիկ բեղմնաւորելու մասին միջնորդի
դերը կը կատարեն) փայլուն ու հասուէա ծաղիկներ
կ'ստանան: Ուրեմն ծաղիկներու շքեղ նրբութիւնները,
նպտտակի մը համար գործող ու շարժող ստեղծողի մը
արդիւնքները չեն, այլ բնութեան մէջ, իրերու սխի-
պումովը իրականացած բնական բնութագրեան մը ար-
դիւնք:

Թէև երկար տատնէ ի վեր ծաղիկներու և միջատ-
ներու մէջ գոյութիւն ունեցող փոխադարձ յարաբերու-
թիւններու մտալն բուս. վիճարանութիւններ կը մղուին,
և սակայն այսօր, բուսաբանը այլևս կրցած է ըմբռնել
խրաքանչիւր ծաղիկի սիրային յարաբերութիւնը, ու իր
այդ ըմբռնումը, օգնած է իրեն որպէսզի անիկա տուն-

կերը նոր մէթոտով մը մշակէ: Փորձառարար տպա-
 ցուցուած է թէ, սրագատու ծառերը (խնձորենի, ասն-
 ձենի եւն) իրենց ծաղկելու եղանակին, ո՛չ միայն պէտք
 ունին գեղեցիկ օդի ու արեգակի, այլ սառտ սրտուղ
 սալու համար, պէտք ունին նաև մեղուներու և իշա-
 մեղուներու յաճախակի այցելութեան: Երբ երկրի մը
 մէջ, մեղուները թւով շատ քիչ են, սրով չեն կրնար
 կայծ ժամանակի մը մէջ, անհամբեր իրենց այցելութեան
 սպասող սիրունիներուն (ձագիկներուն) համեկը, այդ
 երկրին պտուղի արտադրութիւնը անշտան կ'ըլլայ:
 Զարգացուցէ՛ք ու շտացուցէ՛ք փեթակները, եթէ կ'ու-
 ղէք առատ մեղրի հետ, ստանալ նաև առատ պտուղ:

Փայլուն ու նուրբ գոյներով սքնուած բոլոր ծա-
 ղիկներն ալ, գոյութեան կռիւի ընթացքին կատարուող
 բնական ընտրողութեան մը շնորհիւ առաջ եկած են,
 իսկ այն միլիոնաւոր ծաղկուէտ ասնիկերը, որոնք մե-
 սած են ստանց սերունդ արտադրելու, պատճառն այն
 է որ չեն կրցած իրենց համասեւ միւս ասնիկերուն պէս
 միջատները զէպի գիրենք ձգել:

Ըսելու հարկ չկայ թէ՛ բնական ընտրողութիւնը
 միևնոյն արդիւնքները առաջ կը բերէ մտրդկային սեռին
 մէջ:

Օրինակ, 2000 տարիներէ ի վեր, Հրեաները հարբու-
 տանհարուած են և ցրուած աշխարհի ամեն կողմը, յա-
 ճախ գրկուած իրենց քաղաքացիական իրաւունքներէն:
 Քրիստոնեայ մարդկութիւնը, պարագային համաձայն,
 դառնացուցած է անոնց կեանքը և բոլոր անոնք՝ սրնոց
 կը պատկանէր այդ հայրամայնութեան պատասխանատու-
 թիւնը, երբէք նկատած չէին թէ այդ կերպ գործիւով,
 ընդհակասակը իրենք իսկ գորտուր նեցուկ մը կ'ըլլային
 բնական արկնքի մը նեմստիսին (վրէժխնդրութեան
 դիպուհի):

Արհամարհուած հրեայ ժողովուրդը բո՛ւն (սկիւր կը-

րած հարտանարութիւններուն ու հայրամայնութեան
 շնորհիւն է որ այսօր մատուորապէս աւելի՞ բարձր կը
 գանուի քան զինք շրջապատող միւս ցեղերը, որովհե-
 աև Եսրայէլի զուտկները հարտանարողները, իրենց
 անգութ վարուելակերպով, գոյութեան կռիւի ընթաց-
 քին, աւելի՛ ուժ տուին բնական ընտրողութեան: Այդ
 բիրտ ու դժուակ պայքարին մէջ, անոնք որ նպաս-
 տաւոր կերպով օժտուած չէին, անոնք որ ի ընէ պարզ
 ու միամիտ էին, ջնջուեցան, որովհետև այդպիսի ան-
 կայուն պայմաններու ներքեւ, իրենց համար այլեւս ան-
 կարելի եղաւ զարգանալ ու սերնդագործել: Մարդկա-
 յին պատմութեան մէջ, չեմ ճանչնար աւելի աչքառու
 օրինակ մը քան այն՝ որու մասին արդէն խօսեցանք:
 Այն որ առանց կանխակալ կարծիքի, խղճմտօքէն պիտի
 քննէ իրերը, այդպիսին այն համազումը պիտի ունենայ
 թէ՛ հրեայ ցեղի ներկայ գերակայութիւնը, գոյութեան
 կռիւէն յառաջ եկող բնական ընտրողութեան մը ար-
 դիւնքն է:

Երկրորդ օրինակ մը: Յայտնի է թէ երկրիս զա-
 նապան երկրամասերուն մէջ, մանաւանդ ճափնախուտ
 տեղերը, գոյութիւն ունին զանազան տեսակ համաճարակ
 ջերմեր (զեղին անոց, ընդհատական ջերմ, fièvre intermit-
 tente եւն) որոնք սպիտակ ցեղի յառաջխաղացին առ-
 ջե մէջմէկ բնական թումեր են: Եւ սակայն, սպիտա-
 կամորթ Եւրոպացիները, ջանացած են այդպիսի տեղեր
 դաղթեականութիւն հաստատել, դաղթողներէն հարիւրա-
 ւորներ, տեղական ջերմէն բնիճուելով մեռած են, մինչ-
 դեռ ուրիշներ՝ կրցած են ապրիլ: Ա՛րդ այս ջերմերը յա-
 ուաջ կուզան մանրադիտային փոքրիկ միքրոպներէ, ու-
 ռոնք ճափնախուտ տեղերու ցամաքեցումէն յետոյ կը
 սփռուին օդին մէջ ու մարդոց կողմէ պատահարաբ
 շնչուելով, թուրերէն կ'անցնին արեան մէջ, այն պա-
 րագային երբ այդ միքրոպները իրենց անանուամին ու

զարգացումին յարմար, նպատակար զեակն մը կը զըտնեն ս'եւէ անհատի մը մէջ, այդ անհատը խոյն կ'ընկճըւի ջերմէն ու կը մեռնի: Հաստատուած իրողութիւն մէն է թէ՛ մարդկային սեւամորթ ու կարմրամորթ ցեղերը աւելի կ'ընդգիմանան տարախոյնիկ այդ հիւանդութիւններուն՝ քան սպիտակամորթները: Բայց, սպիտակամորթներուն մէջ ալ կը գտնուին այնպիսիներ՝ որոնք աւելի ենթակայ են ջերմերէն վարակուելու՝ քան իրենց ընկերները: Յայտնի է թէ ճախճախուս երկրամասի մը միջնորդարմն մէջ տարածուող մանրադիտային այդ փոքրիկ միքրոպները — որոնք հաւասարապէս կ'ըսպանան բոլոր բնակիչներուն ալ — մեծաքանակ կերպով կը շնչուին մարդոց կողմէ: Արդ, ի՞նչ կը պատահի: Իրողութիւնն այն է թէ բոլոր անոնք՝ որ կը հիւանդանան ու կը մեռնին, բոլոր անոնք՝ որոնց արիւնը նպաստաւոր է միքրոպներու գոյութեան ու զարգացման, այնպիսիները հեղհեղ կը զտուին ու կ'անցնեն, մինչդեռ անոնք՝ որոնց արիւնը արգելք կը հանդիսանայ այդ միկրոպներու զարգացման, այնպիսիները կ'ապրին, կը սերնդազործեն ու կը բազմանան և իրենց յաջորդներուն կը փոխանցեն իրենց դիմադրելու ոյժը:

Մենք, ամէն մէկ վայրկեան, ենթակայ ենք մանրադիտային պատիւներու արշաւանքին, որոնք՝ դիմադրելու առաւել կամ նուազ ընդունակ մեր արեան մէջ կը սողոսկին: Այդ փոքրիկ գործարանաւորներէն շատերը, արագօրէն կը զարգանան դէշ սնունդ առնող անհատներու արեան մէջ և զանոնք մահուան կ'առաջնորդեն: Ուրեմն, մեր ցեղի խեղճուկ ու ողորմելի անհատները միշտ ենթակայ են մահուան սպառնալիքին: Այն իրողութիւնը թէ՛ մենք կ'ապրինք, կը շնչենք ու կ'ուրախանանք այսօր, չի նշանակեր երբեք թէ՛ մեր կեանքի ընթացքին բնաւ չնչամ չենք վնասակար ու

ժահահա միքրոպներ, այլ ընդհակառակը անիկա կ'ապացուցանէ թէ՛ մենք անոնցմէ չի վնասուելու բաւականաչափ ոյժ ու կորով ունեցած ենք մեր մէջ. մէկ խօսքով, մեր ֆիզիքական կազմը յարմարած է մեզ շրջապատող սրայմաններուն, մինչդեռ մեզի հետ ծնած ու մեծցած միլիոնաւոր ուրիշ անձինք, մեզմէ առաջ արդէն ջնջուեցան, քանզի, լաւագոյն յարմարումի մը համար անհրաժեշտ եղող յատկութիւնները չունէին:

Գոյութեան կոխի միջոցաւ, ուսումնասիրելով բնական ընտրողութիւնը, հետեւող եզրակացութեան կը յանգինք: Ապրող տունկերուն ու կենդանիներուն այն ընտիր յօրինուածները, որոնց վրայ կ'սխալանանք, ուրիշ բան չեն՝ եթէ ոչ անհամար սերունդներու ընթացքին, միջավայրի յարմարումներ, բնական ընտրութեան ազդեցութեանը սակ կասարուող օւկանիզմներու փոփոխականութեան արգիւններ:

Բնութիւնը թէև հզարաւոր ու միլիոնաւոր զանազանաւորումներ տակդած է ապրող էակներուն մէջ, բնական ընտրողութիւնը սակայն, այդ զանազանաւորումներուն ամենէն նպաստաւորները միայն նկատի առած է: Ժառանգականութեամբ զանոնք կուտակած ու միմեքմէ և անհամար սերունդներու ընթացքին, այնպէս մը ամրապնդած ու հաստատուած է անոնց մէջ որ կարելի է ըսել թէ՛ անհատներու մէջ երեան եկող առանձնայատկութիւնները արդէն գոյութիւն ունեցած են յաւիտեանական ժամանակներէ ի վեր:

Ուրեմն բոլոր անոնք՝ որ այսօր երկրի վրայ կ'ապրին ու կը սողան, բոլոր անոնք՝ որ կը թռչին ու կը լողան, որոշ սրայմաններու ներքեւ գոյութիւն առնող էակներուն լաւագոյններն են, լաւագոյնները բոլոր անոնց՝ որ կրցան բնութեան օրէնքներուն համաձայն սրաազրուիլ:

Բնութեան մէջ, լաւագոյնը կը յաջողի վերջապէս

օր մը լաւին տեղը գրաւել :

Ահա ստոր մէջ կը գտնուի աշխարհի մասին գոյութիւն ունեցող ճոր ըմբռնողութեան ալանցքը, ստոր մէջն է բնութիւնը ճանչնալու աշխիւրհ ու կեդրոնը, ստոր մէջ կը գտնուի նաև այն պայթուցիկ նիւթը՝ որ աւերակներու շեղձակոյտի մը պիտի վերածէ աշխարհի մտտին գոյութիւն ունեցող հին ըմբռնողութեան ամբողջ շէնքը : Ասոր մէջ է նաև աստուածարանութեան այն հինցած թէս-բիւային, նպատակարանութեան (téléologie) մահուան դատապարտութիւնը, ըստ սրուն՝ ամէն ինչ խեղացի ու վտեմ կերպով մը հաստատուած է և ստեղծուած՝ մասնաւոր շարժառիթով մը ու նպատակի մը համար :

Մենք պէտք է որ ամբողջովին ֆնջինք նպատակարանութեան այս հին և աղայական թէսբիւան. պէտք է որ լքենք զայն, սրտինսե րուն իսկ յաւիտեանայէս շարժման մէջ եղող նիւթին խորն է որ կը գտնուի բլլա-ու և գործելու կարողութիւնը և ուրիշ ո՛չ մէկ գերբնական էակ կրնայ անոր միջամտելու կարողութիւնն ունեցած ըլլալ : Ներկայիս գոյութիւն ունեցող բոլոր բաներն ալ, են, ճիշտ այնպէս՝ ինչպէս որ պիտի ըլլային, ուրովհետև անոնք աստուածային քմահաճ կամեցողութեան մը արդիւնքները չեն, այլ բնական լինողութեան մը (devenir) հետեանքը : Եթէ իրապէս բնութիւնը աստուածային կամքի մը արդիւնքն է, պէտք է ուրեմն անիկա շո՛ւս աւելի կատարեալ եղած ըլլար, ինչ որ չէ : Ընդհակառակը, մենք կը տեսնենք թերի յօրինուածք ունեցող բազմաթիւ կենդանիներ՝ որոնց յաջորդող սերունդները պարտին յեղաշրջուիլ գէպի լաւագոյնը, այլապէս պիտի պարտաւորուին չուտով հեռանալ աշխարհիս թատերաբեմէն :

Ուրեմն բնական ընտրողութեան շարժիչ ոյժը, հագիով ու գիտակցութեամբ օժտուած և նպատակի մը համար ստեղծող, խորհրդաւոր էակ մը չէ՝ երբեք, ա-

ւելի ճիշտ, այդ moteur ը, (շարժիչ ոյժ) ծանօթ բնական ազդակներու ամբողջութիւն մըն է :

Բնագաւառմը այսօր իրաւունք ունի ըսելու . — Տըւէ՛ք ինձ մաս մը կենդանի արարչահիւթ (protoplasma), անպիտի մաս մը՝ որ նոյնիսկ «կենդանի» կամ «բոյս» կոչուելու արժանի չ'ըլլայ, բայց և այնպէս, զինք շըրջապատող գոյացութիւնը իւրացնելու, ամկու և պարագային համեմատ երկուքի բաժնուելով բողմանալու կարողութիւնը ունենալ, սուէ՛ք մեզ այդպիսի արարչահիւթ մը, և մենք պիտի ձեռագնենք ամբողջ կենդանի բնութիւնը :

Տարվինեան թէսբիւայի հակառակորդները կ'աւարկեն . — «Տարվին, բնական ընտրողութեամբ շատ լաւ կը բացատրէ այն կարելիութիւնը՝ թէ կատարեալը յեղաշրջուածով մը, պարզէն ու նուազ կատարեալէն կրնայ յասաջ գալ, բայց իր գործերուն մէջ ո՛չ մէկ տեղ կը բացատրէ ասաջին ապրող սերմի երևումը» : — Շատ լա՛ւ :

Ուրեմն մենք կը սնդկենք թէ՛ մինչև այսօր ո՛րեք կերպով կարելի չէ՛ եղած ապացուցանել թէ՛ օր մը մարդիկ, անշարժ ու անդորժ նիւթերու բաղադրութիւնով պիտի յաջողին ապրող արարչահիւթ պատրաստել : Բայց թող անդամ չը հարցուի ժամանակակից սարբարաններուն, բնագէտներուն ու բնախօսներուն թէ՛, արդեօք գիտութիւնը պատճառ մ'ունի՞ յուսահատելու թէ՛ չպիտի կայենայ օր մը, «մեւած» նիւթերէն կենդանի արարչահիւթ պատրաստել : Արդարեւ, բնական ծանօթութիւններու սեմին վրայ կը գտնուինք դեռ և հազիւ կրնանք գուշակել թէ՛ ինչ տեսակ նոր գիւտեր պիտի հայթայթէ մեզ յաջորդ գարը :

Քանի որ կը վերջանան այլիս մեր բանախօսութիւնները, փութանք ուրեմն անցողակի ակնարկ մը նետել մաղկութեան ապագային վրայ :

Անկատկած, մեր ընտանիքի յեղաշրջման գլխաւոր

ազդակը, դա՛րձեալ գոյութեան կռիւէն ծնունդ առնող ընտան ընտրողութիւնը եղած է: Հա, երբ ընտան ընտրողութիւն կ'ըսենք, չպէտք է հասկնալ Ֆիզիքական ուժի գերակայութեամբ ձեռք բերուած յաջողութիւնները, այլ պէտք է ըմբռնել անյայտի ընտրողութիւն մը՝ որ մտաւոր ու բարոյական յեղաշրջումի մը տեսակէտէն, կրցած է գտում մը կատարել:

Նախամարդուն ժամանակակիցները, — երբ ինք տակաւին կէս անբան մը, կիսատառած մըն էր — եղան վայրագ կենդանիներ, իրմէ աւելի ուժեղ հրէշներ՝ որոնց հետ սոսկալի կռիւներ մղելու պարտաւորուեցաւ: Բայց մարդը, չնորհիւ աստիճանաբար աւելի շեշտուող իր իմացականութեան, չնորհիւ իր բանականութեան, իր ընկերային հակումներուն ու առաքինութիւններուն, վերջնապէս յաջողեցաւ գլուխ ելնել իր թշնամիներուն հետ: Հասաւ այն օրը՝ երբ Ֆիզիքական բիրտ ուժն ու բռնութիւնը, պարտաւորուեցան հեղհէտէ տեղի տալ իմացական գերիվերութեան առջև:

Եսասիրութիւնը, — անհատի պահպանման այդ մեծ ու զօրաւոր շարժիչ ուժը, իր եսին սէրը — հեղհէտէ անհաճարուեցաւ ու սահմանափակուեցաւ փրկաւէտ սահմաններու մէջ, չնորհիւ ընտանիքի ու ցեղի պահպանման և ընդհանուրի բարգաւաճման հակումով: Այլասիբոլքիւնը, ուրիշներու բարօրութեան մտահողութիւնը, երկու անսանտկան ծայրայեղ եսասիրութեան տեղը գրաւելու է:

Բայց աւելի այսօր՝ քան կրէք, մարդկային ցեղի աստիճանաբար յառաջացող յեղաշրջումի հրատապ շրջանին մէջ կը գտնուինք: Մեր միջին անցեալը լուսաբանելէ ու ճանչնալէ յետոյ, պէտք է ջանանք որ անիկա լուսադոյն ուղեցոյցը ըլլայ մեր վաղուայ ապագային համար: Քիչ քիչ, կեանքի բիրտ կռիւը կը ձեւափոխուի վըսեմ նախանձաւորութեան վը՝ որ եղբայրական ընտիր

զգացումներու և բանականութեան զարգացման կը նպաստէ: Բայց հոն՝ ուր հակառակը կը թուի գոյութիւն ունենալ, հոն՝ ուր բիրտ ուժն ու վայրի բռնաբարումը տիրող ու մղիչ ազդակներն են, հոն՝ կարելի է հաստատել ցուալի միաստ մ մը դէպի հաւաղարձութիւն, դէպի անսանային վիճակի մէջ գտնուող մեր նախնիքներու զարգացման ստորին վիճակին, որոնք շատ աւելի մօտ էին մեր անասուն նախահայրերուն: Այս կերպ վիճակ մը, շատ շատ վաղանցուկ կրնայ ըլլալ, որովհետև,

«Մարդկութիւնը միշտ դէպ յառաջ կը քալէ,
 Նո՛յնիսկ եթէ իր ուղին ծամածուռ է կամ կոր,
 Հակառակ նոյնիսկ, որ դար մ'ամբողջ այնպէս կարծուեցաւ
 Թէ՛ անիկա յաւիտենապէս պիտի անհետանար տիեզրական խառնաշփոթութեան մէջ»

Եւ սակայն մարդկութիւնը միշտ կը հետևի յառաջդիմութեան՝ որ կը վազէ անդադար զմեզ ետևէն քաշելով»

(C^{TE} De Schak)

Ասոր հետ միասին, չի մոռնանք թէ մարդկութիւնը իր ամբողջութեանը մէջ չի կրնար երբէք աւական կերպով յեստդիմել: Այո՛, մարդկութեան մէկ որոշ մասը, ինչպէս ժողովուրդ մը, ազգ մը, ցեղ մը, ատեն մը պիտի կքի և նոյնիսկ արգելակի մը նման պիտի խափանէ ընդհանուր յառաջդիմութեան անխին յառաջխաղաց շարժումը, բայց դա՛րձեալ ամբողջութիւնը, յառաջդիմութեան ուղիին կը հետևի, եթէ նոյնիսկ՝ անիւր ստիպուի փշրել իր արգելակը: Իրողութիւնն այն է որ, յեղաշրջումի մէջ, ընդհանուր յառաջդիմութիւնը միշտ չահաւէտ է անհասին համար, թէև յաճախ հակառակը կը թուի պատահիլ: Փուճ ու ունայն սովիատութեան մը և կամ մտային սկարութեան մը չնորհիւ է որ սմանք կը սղնդեն թէ՛ Տարվինականութիւնը արիա-

տակրաթիք քաղաքականութեան մը հաստատումն է
 դասակարգի և կամ պետութեան ասանձնաշնորհներու
 փառաւորումը և թէ՛ գոչութեան կոխէն բղիտղ բնա-
 կան ընտրողութեան թէրթան, անհրաժեշտութեն պիտի
 նախընտրէ յաստատուող ազգերու ծոյցին մէջ ծնունդ
 աւանդ ազնւատկատեան գանձաւորութիւնը: Եւ սու-
 կայն ասոր հակառակը միայն ճշմարիտ է: Տարվինի կող-
 մէ հաստատուած լեւալան լեւաբոլորութենէն կը բղիտին
 անհապառ ճշմարտութիւններ՝ (justitiam) արեւք ս'չ մէկ
 կերպով ազնւատկատեան են: Անո՛ թէ ինչպէս: Ոչ ոք
 կրնայ սեբանայ թէ՛ մեր գարաշխանի գիտական ու ճար-
 տարարուեալական յաստատուութեան միակ խարխիսն է
 ամենէն խելացի ու հնարամիտ անհասնելու ուղեգային
 գործունէութիւնը: Արդ, ուրի՞՞ յաստատուող կուզան այդ
 հնարամիտ ու խելացի ուղեգայինը: Փոքրամասնութիւն
 մը կազմող ասանձնաշնորհներու պարտներէն ու
 սուներէն չէ՛ միայն որ երեան կուզան անոնք, այլ
 գլխաւորաբար աշխատող ժողովուրդի ծոյցին մէջէն, որ-
 մէ բնութիւնը անդադար նոր ստղանդներ կը ծնցնէ,
 երբ անդին՝ շուայա ու հեշտաւէտ կեանք մը վարող
 բարձր-դասերուն մէջ բազմութիւ հանձարներ կը շիջին:
 Պետական խելացի մարդիկ, սկսած են արդէն նշմարել
 թէ՛ քաղաքացիներու մտային կարողութիւնը, Պետու-
 թեան ամենէն թանկագին գանձը կը կազմէ և բնակա-
 նարար պետական այդ վարիչներու շահը կը պահանջէ որ
 ամենէն ազքատին իրճիթէն, ինչպէս ամենէն հարուստին
 վիլլայէն գուրս եկոյ հոյակապ բոլոր աստղանդներու
 կատարեալ գործայման նպատակն գատարակութեան ու
 կրթութեան միջոցաւ: Ո՛րքան ստուար ու շատ բլլայ
 ընտրութիւնը, այնքան ալ արագ կ'բլլայ յաստատու-
 թիւնը բարեկաման ու կատարելագործման անսակեալ:

Այն որ լաւ ըմբռնած է այս իրողութիւնը — և
 արդէն գիտար չէ՛ ըմբռնելլրան մը՝ որ բոլոր վերջայ-

աւ: պարտկոյգաններն ու բանաւոր անանախոյճները,
 չո՛տ հին ժամանակներէ ի վեր, իրենց աշխատութիւն-
 ներուն խորթիս ընտրած են — այն որ լաւ ըմբռնած է
 կ'ըսեմ այս իրողութիւնը, այնպիսին երբեք չպիտի կա-
 բնայ պահանջել որ մեծամասնութիւն կազմող, աշխա-
 տող ժողովուրդը, զրկուի իր ծոյցն երեան եկող ամե-
 նէն կարող անհասնելը գատարակելու և կրթելու
 իրաւունքէն, առարկելով թէ՛ աշխատող ժողովուրդը
 «միջոցներ չունի»: Ո՛վ որ լաւ ըմբռնած է բնական
 ընտրողութեան մեծ ճշմարտութիւնը, անիկա պիտի ըն-
 դունի նաև, այդ ճշմարտութեան բղիտղ հետեւալ եզ-
 րակացութիւնը: — Կրթութեան ու գատարակութեան
 մէջ թափուող բոլոր խնամքները, բոլոր պարտները ա-
 սանց բացառութեան, նորամիտ ստղանդները մշակելու
 սահմանուած գատարակիչ ու կրթիչ բոլոր միջոցները, կը
 պատկանին ս'չ թէ՛ ծննդեամբ նպատարուածներուն՝
 այլ ասանց գլրքի ու սեռի խարութեան, ասանց ո՛ւր
 բացառութեան, կը պատկանին բնութեանն ամենէն լաւ
 օձնուած անհասնելուն:

Իրաւագէտներու և բժիշկներու մեծ մասը, տակաւին
 այսօր, սարամբժօրէն մի միայն ժողովուրդի բազդա-
 ւորուած գտերէն երեան կուզան, որովհետև այդ ճիւղե-
 րուն համար անհրաժեշտ եղող ուսումները ձեռք բերելու
 համար բաւական երկար ժամանակ ու բաւական ալ
 գրամ անհրաժեշտ են: Այսօրուայ բժշկական մարմինին
 մտաւոր մակարդակն ու գիտական կարողութիւնը յան-
 կարծ ու չո՛տ աւելի զօրաւոր կերպով պիտի բարձրա-
 նայ՝ երբ ասանց բացառութեան, ժողովուրդի բոլոր
 լաւագոյն կերպով օժտուած անհասնելը, պետական
 խնամքներով թոյլատրելին ուսումնասիրել գիտութեան
 գանձան ճիւղերը: Այն ատենն է միայն որ երկրիս
 ամբողջ գաւակները, ասանց յարգելի պիտի կարենան
 մրցել իրենց ստղանդներով, իրենց մտային մասնաւոր

յատկութիւններով, այն ատենն է միայն որ ընտրեցէն
յառաջ եզոզ մտաւոր կարողութեան բոլոր գանձերը
իրենց արդար տեղն ու զարծածութիւնը պիտի ունենան
օրհնութեամբ լի յառաջդիմութեան ճամբուն մէջ, յա-
ռաջդիմութիւն մը՝ որմէ պիտի օգտուին հաւասարա-
պէս բոլորն ալ:

«Մովսէս թէ Տարվին,» հարցումով սկսայ իմ բա-
նախօսութիւնները, թոյլ տուէք ուրեմն ինձ՝ որ վերջին
անգամ բաղդատութեան դնեմ մարդկային մտքերը յու-
զոզ այդ երկու մեծ դէմքերը:

Ստեղծագործութեան մովսիսական պատմութիւնը,
այն որ տակաւին այսօր կ'ուսուցուի գրեթէ հանրային
բոլոր վարժարաններուն մէջ, յուսահատութեան թէորի-
ան է, ան կը ներկայացնէ սկզբնական երկու մարդ-
կային էակներ, զերժ ամէն տեսակ թերութիւններէ,
որոնց յաջորդները սակայն, սկզբնական մեղքի պատ-
ճառով, հետզհետէ կ'այլասեւին ու կը փճանան: Այս
թէորիան իրեն հակառակորդ ունի ամբողջ գիտու-
թիւնը: Ասոր փոխարէն, ծագման թէորիան, աստիճա-
նաբար յառաջացող յեղաշրջումի թէորիան է, որ, կա-
տարեալը նուազ կատարեալէն յառաջ կը բերէ: Այս
թէորիան ապացուցուած ու հաստատուած է և մինչև
այսօր չէ՛ գանուած միակ իրողութիւն մը՝ որ զայն հեր-
քած ըլլայ: Լաւագոյն ապագայի մը խոստումն է ա-
նիկա, քաջաբրիչ վարդապետութիւն մը՝ որ մանկա-
վարժական անգնահատելի կարողութիւն մը կը բովան-
դակէ իր մէջ:

- Հոս, յոյս և խոստում?
- Հոն, յուսահատութիւն ու վնասութիւն?
- Եւ հիմա՞ դուք ինքներդ ընտրեցէ՛ք:

IV
ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔ ՄԸ
 ԵԱԳՄԱՆ ԹԷՈՐԻԱՅԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԿՆԵՐՈՒՆ
 ՈՒ
 ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ

Արեւմտեաներով այսպէսն ու դառն հեզանհիշ,
 Սիւնդ ու պիտիկ իր ընկերը եւ աշակցիչ անոր,
 Ահա՛ Աստուածը բոլոր այն հոգիներուն՝ որոնք
 գիտեն իրագործել զայն:
 (ՅԲ. ՎԻՇԵՐ)

1888-ի ամռան արեւոտ գեղեցիկ առտու մը ինձ
 գաղափարակից քանի մը ընկերներու հետ, ձեռնարկե-
 ցի ուխտագնացութեան մը՝ որուն նպատակը պիտի ըլ-
 լար սոսաջնորդել մեզ Կրմէ՛ծնաէնի գերեզմանատունը
 հանգչող իմ խի՛ստ յարգելի ուսուցչիս՝ ՅԲ. Վիշերի
 գերեզմանին մօտ:

Հոն, մեռելներու վրայ, ժրաջան մեղուները կը բըզ-
 գային, խոկ թիթեանիկները վարանուումով մը կ'օրօրուէին,
 հոն, մեր հանգուցեալ անմասնապի ուսուցչին գերեզմա-
 նին վրայ, կաթնօքին ձեռքի մը կողմէ անկուած՝ ցողարիկ
 ու մատ լաշ ծալիկները, կը գողգոլային աշխանային տա-
 րածամ ու գաղջ գեփիւտի շունչին տակ, հողակոյտ մը՝ ու-
 բուն ներքե պառկող մարդը, վեհանձն, արթնուն ու քա-
 ջասիրտ ախոյեան մը եղած էր ճշմարտութեան ու մտքի
 ազատութեան համար: Հոն, մեր շուրջը սփռուած և
 մահը յատկանշող լազմաթիւ նշանները կը թուէին մեզ
 հետ խօսիլ իրենց խորհրդաւոր լեզուով, անոնք խաչեր
 էին, սև ու արնադէմ խաչեր՝ որոնք խորունկ ու խաչալ

մասնովի մը մարտիրոսութեան խորհրդանշաններն էին , խորհրդանշանները նաև երկրային այն մեծ ցաւերուն՝ որոնք ս'չ մէկ մահկանացուի ինայուած են : Այն ատեն , մեզմէ մէկը յիշեց մեր յարգելի ուսուցչին՝ ՎԻՇԵՐԻ գեղեցիկ խօսքերը . —

«Սըհամարհելով այսօրնքն ու գառն հեղնանքը,
Սիբել ու փոփել իր ընկերը և տջակցիլ անոր,
Ահա՛ Աստուածը բոլոր այն հողիներուն՝ որոնք
զեանն իրագործել զայնս»

Այո՛ , շատ ճիշտ է այս : Գեղազիտութեան ու ճշգ- մարտութեան այս մեծ բարեկամին բազմաթիւ աշա- կերաներէն ու հիացողներէն քանինները արդեօք վերի իմաստալից խօսքերէն ստացած են այն անհրաժեշտ արի- ութիւնը՝ որով կարելի պիտի ըլլար քաջարար ընթանալ տաժանելի պաշարներու մէջէն — արհամարհելով այ- պանքն ու դառն հեղնանքը — : Այս մէկ քանի տողերը , կենդանարար կարողութիւն մ'ունին իրնեց մէջ , և ես փորձով տեսայ այդ կարողութիւնը , երբ , զանազան կողմերէ , զարնուրելի վայնասուններ ու տնտմներ բարձրացան իմ այս երևք բանախօսութիւններուն շուրջ :

Այն մոլեգին ու յիմար բանակութիւնները , որոնք մըդ- ւեցան մամուլին մէջ իմ բանախօսութիւններու շուրջ , զիս ազատ կը թողուն այլևս իմ բազմաթիւ հակառա- կորդներու իւրաքանչիւրին հանդէպ նիզակ մը արձակելու պարտաւորութենէն : Ռէաքտիոնի հերոս գինւորներէն շատերը , չուզելով յարից եղելութիւններու իրականու- թեանը և արդէն հասունցած ճշմարտութեան , նախընտրե- ցին խոշոր սուտերով սմբակոծել այս բանախօսութիւն- ները , աղաւաղելով ու ալլախոխելով իմ ըսածները : Վիճաբանութեան այս մէթոտը ս'չ մէկ կերպով զիս զարմացուց , որովհետև անիկա սոխորական դարձած է այլևս : Սակայն մենք զմեզ կը գտնենք երբեմն պատ- ասուոր հակառակորդներու հանդէպ , իրաւունք սենիմ

ուրեմն , սահմանափակելով իմ խօսքերը , քանի մը ան- կեղծ բացատրութիւններ ապ , մասնաւորապէս այն մար- գոց՝ որոնք սկզբունքով , աշխարհի մասին մերինէն ասորերը ըմբռնադութիւն մ'ունին : Իմ պատուաւոր հա- կասակ բոցներէս ամենէն յարգելին «Ակնարկ մը՝ աշ- խարհի վրայ» խորագրով յօդուածի մը հեղինակն է : Այդ հեղինակը , Չերմեստնոյ կամայիկ կղեր մըն է , միևնոյն ժամանակ հանրային վարժարաններու բարեկամ մը՝ որ զօրաւոր կերպով աջակցած է զանազան վարժարան- ներու յառաջդիմութեան : Այդ հեղինակը , բանակութիւ մը կը մզէ իմ սուած բանախօսութիւններուս շուրջ և ի մէջ այլոց զրքիս խորագրին «Մովսէ՛ս թէ Տարվին» ի մասին հետեւեալը կը գրէ :

— «Հիմակունէ մենք կը բողոքենք այն բազդա- տութեան գէմ՝ որ Մովսէսը կը ներկայացնէ իրբե Տար- վինի հակառակորդ նախանձօրոց ուսուցիչ մը , ինչ որ Մովսէսի գրքերուն մէջ գրուած է մարդու և անկեղբքէ սանդագործութեան մասին , անիկա դիտունի մը հնա- բաժը չէ՛ և ոչ ալ Մովսէսի ուսուցումը , այլ բո՛ւն իսկ Աձ. ոյ հոսքը և Յայնուրիւնը : Մենք թոյլ չենք տար որ այս կէտը վարանուածի ենթարկուի և կրճատուի , մենք կը հաւատանք թէ Ս. Գրքի խօսքերը Ասածոյ խօսքերն են և զանոնք կը պատուենք , և երբ կ'ըսեմ մեկն՝ ըսել չիմ ու- զեր միայն պատահան քանաններս , ըսել չիմ ուզեր միայն Պատը և Եպիսկոպոսները , այլ , մենք ըսելով , կը հասկնամ նաև Բողոքականները , Հրեայները , Անկիւ- գանները , մէկ խօսքով ամբողջ քաղաքակիրթ աշխար- հը ?? : Դարերու քննադատութիւնը , այս անասանն ու անխորտակելի հաւատքէն , վերջապէս յորինած է անչա- փելի ծով մը , հաւատքի ու պաշտամունքի ծով մը , ա՛յնպիսի ծով մը՝ որ մէկ քանի անհաւատ գիտուննե- րու քաղցած ու պարտազ զգալները չպիտի կարենան կրրեք սպտակ ? — Ու՛ր պիտի երթանք արդեօք մենք ,

Եկեղեցւոյ այս նոր հայրերուն, Տարվինի և իր ընկեր-
ներուն հետ:»

Այս պատուական ժողովրդապետը, իր յօղուածի
վերջին մասին մէջ, ինչ որ կը գրէ գոյութեան կռիւի
շուրջ, արդարև չափազանց սրտաշարժ է: Եւ իրօք,
եթէ տարվինականութիւնը իրապէս ուսուցանէր այն՝
ինչ որ Պ. Ժողովրդապետը սխալ կերպով կը վերագրէ
անոր, կը ձանձնամ չսա մը սրտատ մարդիկ, որոնք
պիտի հրաժարէին անկէ՝ (տարվինականութենէն): Բայց
իրողութիւնը այդպէս չէ՝, թո՛ղ մեր հակառակորդը եթէ
կը հաճի, որ մը սննամբ, աւելի լա՛ւ կերպով քննէ իմ
բանախօսութիւնները և յետոյ իր դատողութիւնները
ընէ: Ուղիւղ ու անկեղծ մասօք իրեն պիտի զրկեմ այս
գրքէն օրինակ մը (1): Եթէ Պ. Ժողովրդապետը ճշ-
մարտութեան ջերմ կողմնակից մըն է — և կը յուսամ
թէ է, քանի որ ճշմարտապէս կը սիրէ իր ժողովուր-
դը — պիտի խնդրեմ իրմէ որ օր մը առիթը ներկայա-
ցած պահուն, առանց կողմնակալ կարծիքի, այլ բարի
կամեցողութեամբ մը, իր հոգեւոր պաշտօնակցին Ս. Վէյ-
զարի հոյակապ գործը, «Արչաւանք մը Հին-Կաակարա-
նի մէջ»՝ անգամ մը աչքէ անցնէ: Այդ գործը կարդա-
լէ յետոյ, եթէ տակաւին Պ. Ժողովրդապետը շարու-
նակէ զայրանալ մեզի, որովհետև մենք տարվինական-
ներս, այլևս չենք հաւատար մովսրտական ստեղծագոր-
ծութեան, այն տակն, օ՛հ այն տակն, անօգուտ պիտի
ըլլայ օգնութեան համնիլ Պ. Ժողովրդապետին իր խօր
արտմութեանը մէջ: Մենք պարզմտօրէն պիտի պա-
տասխանենք իրեն. — Հռովմէական Եկեղեցին — թէև տա-
ժանելի իրեն համար, պարտաւորուեցաւ սակայն յարմարիլ
Կոպէտնիկի ճշմարտութեան: Չմոռնանք սակայն թէ՛ այդ
միևնոյն Եկեղեցին, ողջ ողջ այրեց Ճիորասնո Պոխնօի

(1) Եւ իրօք, թէև զրկեցի օրինակ մը, բայց Պ. Ժողովրդապե-
տը շնորհակալութիւն անգամ չի յայտնեց:

մարմինը, որովհետև անիկա իր գործերուն մէջ, կոպէս-
նիկեան ճշմարտութիւնը կը փտտարանէր և անշուշտ այդ
միևնոյն Եկեղեցին իր երէկուայ յոճիրին ու սխալին հա-
մար կ'ամչնայ այսօր: Հռովմէական Եկեղեցին հա-
ւատարապէս պարսի յարմարիլ ծագման ճշմարտու-
թեան ու պիտի յարմարի առդէն, վախնարով ան-
շուշտ թէ՛ օր մը, կրնայ իր ծայրայեղօրէն կատսէր
յամառութեանը մէջ ջախջախուիլ գիտութեան ու քա-
ղաքակրթութեան անյուր յառաջդիմութիւններէն:

Մեզի համար — երբ կ'ըսեմ մեզի, բնականաբար
ցանցատ թիւ մը չէ՛ որ կը կողմնք, այլ հարևաք հա-
զարաւորներ — բացարձակապէս կարեւորութենէ զուրկ
է գիտնալ թէ՛ ի՞նչ զիրք պիտի բռնէ արդևօք Հռովմէ-
ական Եկեղեցին բնական գիտութիւններու ձեռք բե-
րած արդիւնքներուն հանդէպ, որովհետև իր կողմէ մե-
զի հանդէպ արձակուած բանագրանքները ինչ որ ալ
ըլլան, մենք դարձեալ պիտի շարունակենք աշխատիլ
մեր աշխատանոցներուն ու կենդանի բնութեան մէջ:
Մենք տեսանք արդէն թէ Եկեղեցիին կողմէ ցոյց տըր-
ւած ընդդիմութիւնը չի կրցաւ Ամերիկայի գիւտը
արգիլել: Պատմութիւնը մեզ ցոյց կուտայ թէ՛ սպանի-
ական կղերը, երկրի գնդաձևութեան գաղտփարը և Քո-
լումպոսի անոր չրջանը ընելու յաւանութիւնը անկրօն
ու հերետիկոսական յարտարարեց: Երբ Քոլումպոս իր մը-
տադրած ծովային վաճառոր արչաւանքին ձեռնար-
կեց Մանրիկան գանելու յոյսով, Սարամանդայի մէջ գու-
մարտած Եկեղեցական ժողովը, փոխանակ իր օրհնու-
թիւնը տալու անոր, իրբև ձառքու ընկերակից, ընդհա-
կատալը իր բանադրանքներու ամենէն՝ քառմեկները
արձակեց անոր հետէն, որովհետև՝ Մովսէսի գրքերը,
ստեղծանքը, աւետարանները, թուգթիւրը, Եկեղեցւոյ
հայրերուն գրութիւնները և վերջապէս ատուածային
ամբողջ անսխիլտակալան, համայնագիտարանը, հակա-

ուակը կը վկայէին այդ կերպ անձինն խորհուրդի մը :
 — Այդ բանադրանքները արդեօք օգտակար եղա՞ն Եկե-
 ղեցոյ և կամ կրցա՞ն վնասել յգիտութեան . . . : Անոնք
 ո՛չ մէկ կերպով կրցան արգելք ըլլալ Ամերիկայի գանձ-
 ւելուն և նոյնիսկ՝ ստիպելն այսօր . Զուխիբիոյ զանա-
 զան կողմերը , մարդիկ ամերիկեան հոյ կ'ուսնէ : Կը
 տեսնէ՞ք ուրեմն Պ . Ժողովրդասպետ , թէ լինչպէս Եկե-
 ղեցին սխալ ճամբու . կը նետելի ու դեռ պիտի նետելի ,
 անուանարկելով միշտ հետազոտայնորու արամարանու-
 թիւնը , լուրջ ճամբորդներու կատարած աշխատութիւն-
 ները և վերջապէս մարդկային մտածողութիւնը , կարծե-
 լով անշուշտ թէ՛ այդպէսով ինքն է՝ որ պիտի չա՛նի և
 սակայն գիտութիւնը միտ յարուց կը բալէ , անիկա եր-
 բեք չի կրնար , այլ միշտ կը դարձանայ ու կրնեք չպի-
 տի հանդէ՛ի , որքան որ մարդը գոյտ թիւն աւնենայ երկ-
 րի վրայ : Գիտութիւնը այսօր երկրիս ամենաուժեղ զօ-
 րութիւնը դարձած է , սրովհետեւ ինքն է որ մեր երկ-
 րային ժամանակաւոր երջանկութիւնով կ'ըրարչի , փո-
 խանակ հոնդ երձեակի խափուսիկ ստարանքներովը օրօրե-
 լու : Եկեղեցին քիչ օգտուած չէ՛ իրեն ներեակիս ամբաս-
 տանուած բնապատումներու միջոցաւ , կեանքի սեղանին
 վրայ ախուսած բարիքներէն : Մօտ ասեմէն , սիրելի ժողո-
 վրդապետ , կեքարական անշէջ յոյսերը իրենց ակնախտիղ
 ճառագայթները պիտի սխուեն ձեր խորաններուն վրայ ,
 ինչպէս հանդերձակալի «յուխանական» կանխկոչնե-
 րուն մէջ : Հերեակիսներն էին որ հնարեցին թեկէֆոնը ,
 Կալիլէի ու Վոլթայի նման բնողէսներն էին որ ելեքտրո-
 կանութիւնը մարդկութեան գերագոյն շահան հարստակե-
 ցուցին : Աւա՛ղ , պէտք է խստափանիկ այս ամէնը , յարկե-
 լի Պ . Ժողովրդասպետ , Եկեղեցին խիստ յաճախ մեղանշած է
 զիտութեան ու Ս . բնութեան հանդէպ : Ժամանակն է այժմ
 մէկդի ձգելու իր գաման վարուելակերպը և աւելի նե-
 րսւղ ու խո՛հեմ ըլլալու : Ո՛չ մէկ ու զգամիրա կաթսայիկ պիտի

հանդարտէ տակ վերջ , որ իր նմաններն մէկը , զի-
 տութեան կամ անհաստութեան պատճառով տանջուի ,
 կատարաւորն վրայ խորովուի և կամ խարոյկին վրայ
 այրուի :

Եթէ մեկ մէկը ներկայ դարուն մէջ , պապական
 կառոյց խողերու և կամ անդրբնական (ultramountain)
 կարգ մը թերթերու նման կանչուըսակով վայնասուն-
 ներ բարձրացնէր , այնպիսին պիտի վասնդէր իր ար-
 ժամապատուութիւնը և ողջակիզուէր խիստ իր պատ-
 ւաւոր քաղաքակիցներուն արդար այսօրն քներովը ,
 որովհետեւ այդ կերպ վարմունքով մը անիկա մարդկա-
 յին յեղաշրջումի ստորին յարկիտէն մէկուն մէջ պիտի
 իջնէր , պիտի վերադառնար զէպի այն ժամանակները՝
 երբ մարդը դեռ անասնային վիճակի մը մէջ կը գանը-
 ւէր : Այս կերպ հաւաղարձութիւններու պարագային ,
 բնաւ փրկութիւն գանելու յոյս չկայ , ընդհակառակը
 մարդը կը կործանի ու կը փճանայ , այս իրողութիւնը
 ստացուցուած է բնութեան յուխանական օրէնքներու
 յոյուածներովը , և ուստի , կը յանձնարարեմ ձեզ յար-
 զելի՛ մարդասէր , որ լաւ մը մտածէք ու խոկաք այս
 ճշմարտութեան վրայ : ՅԱՐՄԱՐԻ՛Լ՝ և կամ ԱՆՀԵՏԻ՛Լ ,
 ա՛նա՛ մարդկային հիմնարկութիւններու միակ ալթեռ-
 նարիլը , երկընարանքը :

Վստահ եմ թէ՛ համէական կաթսայիկ կղերականու-
 թեան մէջ ևս կը գանուին լուսաւորուած մտքեր , պիտի
 ըսեմ նոյնիսկ ազատ - մտածողներ՝ որոնք աւանդութեան
 մեռած ու անխօս գրերովը չեն կաշկանդուած , այլ ըմ-
 րոնած են ժամանակի ոգին և մարդկային մաքի ամ-
 րոյշական յուաջդիմութիւնը : Բայց սնանցմէ շատերը ,
 չունին անհրաժեշտ եզրու քաջութիւնը խոստովանելու
 համար այն՝ որուն համոզուած են իրենց ամբողջ հոգի-
 ով , որովհետեւ անոնք այնպէս կը կարծեն թէ՛ աղքատ
 ու աղէտ ժողովուրդին համար անհրաժեշտ եզրու բանը

կոյր հաւատքն է: Այս կերպ մարդիկ սամիկին բարոյական պնակին ու անոր բմբունումի կարողութեանը մէջ շատ քիչ վաստահութիւն կը գնեն և գրեթէ Վիրխովի պէս հետեւեալը կը սրտմարանեն. — «Գիտական ճշմարտութիւնները լաւ են գիտուններուն ու մշակուած մարդոց համար, իսկ հաւատքն ու սոցիալութիւնը՝ ժողովուրդին համար»: Ասիկա խիստ գծուծ ու փոքր հաշիւ մըն է, պէտք է գիտնալ թէ՛ ժողովուրդը ո՛չ միայն աւելի խելացի է, այլ մեր մեծամասն Պարսներու ենթադրածէն շատ աւելի լաւագոյն: Հակառակ ամէն դժուարութիւններու, այդ «Ժողովուրդը» պիտի կրթուի և ուսում առնէ, նոյնիսկ՝ եթէ ամբողջ աշխարհի փոսֆէսէտները արհամարհելով չուզէին այս կամ ան խնդիրը լուսաբանել «Պոլիտեքնոլոգ» մէկ ժողովին առջև: Բայց երբ անգամ մը այդ մտացի ժողովուրդը նկատողութեան առնուի, այն աստի՛ն դարձեալ թող շարունակեն մանրախիճեր հրամայելու անոր՝ սրպէսզի մարտէ, դարձեալ թող գայն հաւատքի ու սոցիալութեան շտաններովը կաշկանդելու աշխատին, անիկա պարզապէս խոյս պիտի տայ կղերներէն և այն աստի՛ն խիստ բնական ու արդար քաջ մտածած պիտի ըլլայ, որովհետև աշխատողը նոյնքան և աւելի լաւ կրնայ հասնիլ ճշմարտութեան՝ որքան չ'աշխատողը, և ասիկա խիստ իրաւացիորէն, քանզի գիտական ճշմարտութիւնը մտրդ կոյնին մտքի աշխատութեան արդիւնքն է:

Ինչ որ վերի սողերուն մէջ ըսի Պ. ժողովրդագիտին, անոնք հաւասարապէս ուղղուած են իր պաշտօնակիցներուն, լուստրեան կամ ուրիշ եկեղեցական քովութիւններուն: Կարելի է՝ այլևս բարեպաշտական քանի մ'առաջնորդով մեր օձիկն ազատել դպրոցական հրատապ հարցի այն վիճարանութենէն՝ զոր ես յուզեցի այս բախախօսութիւններով: Աւետարանական ուսուցչանոցի մը փոսֆէսէտներէն Տօքթ. Էպրընար, որ իմ այս բանա-

խօսութիւններուս դէմ արստանած է ճառ մը, կրքէք չպիտի կարենայ կասեցնել ծագման թէւրիային յաղթական քայլերը: Յեղաշրջումի ուսուցումը այլևս վերջնականապէս հաստատուած է աշխարհին մէջ և հաւատքի սխոյեան մեր Պ. փոսֆէսէտը, պարզապէս ծիծաղելի կը դառնայ, կը սխալներով զարդարուած իր ճառը վերջացնելէ յետոյ, ճառմարտ կալաղակէ. — «Մովսէս թէ՛ Տարվին», Տոտիկի այս հարցման կը պատասխանեմ. — «Ո՛չ մին՝ ո՛չ այ միւսը, այլ երկնքի ու երկրի պարիչ կենդանի Աստուածը»: Արդեօք ասիկա ճշգրիտ պատասխան մըն է մեր հարցման...: Յեղաշրջումի գիտականօրէն ապացուցուած թէւրիան պէտք է ուսուցանել հանրային վարժարաններուն մէջ՝ թէ՛ ստուումը չհաւան հրաշալի ստեղծագործութեան ուսուցումը՝ որուն արժէքէ զուրկ ըլլալը արդէն վաղուց հասկցուած է, ան՝ բուն իսկ այս կէտին համար է որ ես կը մըլեմ իմ բանակութիւնը: Պ. Էպրընար ուղղակի գործ մը կատարած չըլլար կրբ մեզ կ'ըսէ թէ՛ ո՛չ Մովսէսը և ո՛չ այ Տարվինը պէտք է ուսուցուին վարժարաններու մէջ, այլ միմիայն երկնքի ու երկրի արարիչ կենդանի Ա.ժ.ը: Բայց արդեօք այդ կենդանի Ա.ժ.ը դարձեալ Հրեաներու ստաճնորդին, Մովսէսի Ա.ժ.ը չ'է — Սնտարակոյս. Ուրեմն դարձեալ Մովսէս: Կը խնդրեմ Տօքթ. անպարպութեան չ'սկսինք:

Ծագման թէւրիայի հակաուսուցողներէն ամենէն աւելի կեղծապաշտ բողոքականներն ևզան, որ անհեթեթ ու այլանդակ յարձակումներ կատարեցին իմ բանախօսութիւններուս դէմ, նախաախնքներու և զանազան տեսակ հայնայնքներու մակրնթացութիւն մը բարձրացուող դէպի գիտ. ֆանատիքներով լեցուն անձկալի հայրենիքէս զանազան կողմերէն բոլորով անանուն, գծուծ ու փոքրոզի նամակներ, կատաղութեան ստեղծութիւնով ու անմիտ մեծարանութիւններով չի յողումներ, իմ վրայ կը խուժէին շտապող ուղերներու նման: Այս ամէնը ինձ

յիշեցուցին Հոգեգալտան ասնը, ու սրահ մը ես ինքնի-
րենս հարցուցի թէ՛ արդեօք այդ ֆանաթիքներուն զը-
լուխները լուսաւորող Ասածոյ Ս. Հոգին է որ անոնց
ուղեղներէն կը բղխեցնէ այդ կերպ գաղտփարներ, որոնք
չատ մեծ նմանութիւն ունին Ջուրիցիի այդ աւետարանա-
կան ընկերութեան օսկանին մէջ հրատարակուող փոէ-
ֆէսէօս Հովաթի գաղտփարներուն: Ահա՛ այդ «քաղցր
նեկտարէն» նմոյշ մը:

«Եթէ Տարվին — Հէքէյիան ծագման նիւթապաշ-
տական վարակածին թութակներն ու պաշտողները լը-
ուութեամբ մը միայն իրենց վերադասէին այդ աննեթե-
թութիւնները, մինք պիտի ըսէինք պարզապէս. — Ի՞նչ
կարող ենք ընել, պէտք է թող տալ այդ մտազարներուն,
որպէսզի որոճան իրենց անյեղի ու անչարժ գաղտփար-
ներուն վրայ, անոնք թող իրենց ծագումը վերագրեն
չան մը կամ մաթուի մը, խողի մը և կամ կապի-
կի մը, թո՛ղ իրենց կեանքը սիկանոլի մը փղզմէն
բղխեցնեն, այդ ամէնը իրենց կը վերաբերի անձ-
նապէս»:

Ճաշակով լի՛ բայց ոճի սեռակէտով բաւական աղ-
քատ այս արտագրութեան հեղինակը, իր սուրբ խօսքե-
րուն համաձայն, «անյեղի ու անչարժ» գաղտփարով մը
այսահար «մտազարներու» շարքին մէջ, իրեն համար ևս
մասնաւոր սեղ մը կը վերադասէ: Կը շնորհաւորեմ կը-
ղերանոցէ դուրս եկող այս հանձարեղ փոռֆէսէօսը՝ որ
ճշգրտորէն ճանչցած է ինքզինքը:

Ձիւրիխի աւետարանական կղերանոցին մէջ, ընափր
բնապատում մը, 15 տարիներէ ի վեր մինչև այսօր, բը-
նական գիտութիւնները կը գտաւանդէ և խորապէս
համոզուած է ծագման թէորիայի ճշմարտութեան և իր
այդ համոզումը, ո՛չ իր աշակերաններէն կը պահէ և ո՛չ
այ իր պաշտօնակիցներէն: Այդ կղերական ուսուցչանո-
ցին բարեպաշտ Տեսուչը, շա՛տ լաւ գիտէ թէ՛ վերոյիշ-

եայ բնապատումը Տարվինական մըն է և սակայն գիտ-
նայով հանդերձ, խիտ մեծ կարեւորութիւն ունեցող
ճիւղի մը գտաւանդութիւնը դարձեալ անոր յանձ-
նած է:

Ի՞նչ պիտի աւարկէք հիմա, դ՛ուք, քրիստոնեայ
ֆանաթիքներ: Ուրեմն ձեր մէջ այ կան եղեր Տարվի-
նականներ, ու զարմնադի է որ տակաւին զլուսնաբնու-
նման կը գրգուռէք Տարվինականութեան հանդէպ: Ձեր
այդ վարմունքով, երկու տեսակ ամար բռնած չէ՞ք ըլ-
լար արդեօք, պարզ ամար մը այս աշխարհի «միամիտ
մանուկներուն» համար, որուն մէջ հաւատքի «ՄՈՒՏ-
Ք»ը գիտութեան «ԵԼՔ»ին զիմացը գրուած է և կրկնա-
տամար մը՝ ձեզի, ձեր սուրբ անձերուն համար, որուն
մէջ, պարագային համեմատ, միեւնոյն աւարկան երբեմն
մուտքին, երբեմն ալ ելքին տակ կը զրէք: Կը կար-
ծէ՞ք թէ իրաւունք ունիք ուրիշը գտակի և զայն մահուան
դատապարակ, երբ զուր. տպականութեան մէջ կը լողաք:
Ձեր խողը խի՛տ նենգաւոր է և արդէն ձեր խաղա-
քարակրուն վրայ ընթեռնելի տասերով դրած են կեղծիք
և Սոս:

Ուրեմն, ինչպէս դպրոցին մեջ, նոյնպէս ալ աւետա-
րանականներուն մօտ միեւնոյն գործադրութիւնն ու եղա-
նակը կը գտնենք. Վերը նստարութիւնը՝ իսկ Վարը սխալը:
Թող տակաւին շարունակեն մեզ ըսել թէ՛ այդպիսի իրո-
ղութիւններ, ամբողջ աշխարհի տա՛ջ և ի լոյս ընծայելու
ժամանակը չէ՛:

Իմ այս բանախօսութիւններուն երկրորդ ու երրորդ
տպագրութիւններու ընթացքին, աւետարանականներու
բանակէն, ինձ դէժ մուղղուած երկու վիճարանական զը-
րութիւններ հրապարակ ելան, որոնք դժբաղդարար ան-
կարող եղան ծագման թէորիան հերքելու և զայն հա-
ւատքի քարոյշած տակմաներուն մէջ լուծելու: Ինձ դէժ
ուղղուած այդ գրութիւններէն մասնաւորապէս մէկուն

հեղինակը՝ Տօքթ. Պէք. «Իբր, աղուշ, պահտամիտ, վարձկան, դայկ եք» մակդիրներով է որ կը կռուի իմ դէմ: Արդ, այս կերպ անկիրթ մէկու մը հայտնայնքներուն, բնականաբար չպիտի ուղեմ պատասխանել, մով-ստական Աստուծաշունչի ու հատարի ջերմ պաշտարեն այդ ասքիմարին զխտական համարուող պաշխուսին զրպարտութիւններէն ու սխալներէն, միայն մէկքանիները կուզիմ վեր սանել:

Պ. Տօքթ. Պէք, կատարած մէկու մը պէս, քաշքշուքներով ու ստիկատութիւններով կը կռուի ծագման թէորիայի դէմ, անիկա կ'ուզէ ազատել Մովսէսը: Կարգ մը ճարտիկ ձեռնածուներու նման, մեր Տօքթօրն ալ կը փորձէ Մովսէսը յեղաշրջուցի թէորիային մարդարէն հընչակեղու?? — Մովսէս Տարվինական մը, իր ամենէն լայն բնութեամբով, կը խնդրեմ Պ. Տօքթ. արդեօք տարօրինապէս ձեզի հետ չէ՞ք մոզրեցնէր նաև անոնք՝ որ ձեր վրայ պարտք զրին այդ պաշխուսը զրեղու, (աւետարանաւ կաններուն կ'ակնարկուի): Մովսէսը Տարվինական մը? Ասիկա վերջին կատակերգութիւնն է, բարբալին ծաղրելի: Բայց մէջ բերենք բուն իսկ մեր նախանձայնող անհաւատարիմին խօսքերը:

«Վայրկեան մ'իսկ չեմ վարանիր խոտովանելու քե՛ այն քեռիան որ գործարանաւոր աշխարհի զարգացման սկիզբը կը դնէ յայտ փոքրիկ ու պարզ օւկանիզմներ, այդ քեռիան իմ ալ կասարեալ համոզումն է եւ այդ մասին իմ հիացումը կը յայտնեմ Տարվինի՝ որ այնքան հոյակապ աշխատութիւններ աւսադրած է: Բայց Տարվինի գործերուն վրայ հիանալէ աւելի, կը հիանամ Մովսէսի հիմաւորաց ու պատկասելի պատմութեան վրայ, որ զրած է ա՛յնպիսի դարաշրջանի մը՝ երբ բնական զիտութիւնները դեռ իրենց խանձարուրին մէջ կը գտնուին: Մովսէսի այդ պատմութիւնը արդէն խոշոր զծերով իր մէջ կը բովանդակէ բնութեան յեղաշրջումի գլխաւոր ծանօթու-

թիւնները:» Ուրեմն աւետարանականները կը ջանան մինչև իսկ հաստատել թէ՛ Մովսէսը ծագման թէորիայի մարդարէն եղած է??

Ուրեմն հո՞ք կը գտնէք հիմա ձեր ստղծագիտութիւնը: Որովհետև չէք կրնար այդև ծագման թէորիան հոյին սակ թաղել, ա՛նա՛ այդ իսկ պատճառով ձեր ամբողջ ուժով Մովսէսի կը կառչիք, մինչև իսկ կը ջանաք Տարվինականութիւնը Աստուծաշունչին մեջ փոխադրել, ճիշտ այն բրուսիացի մոսածղին պէս՝ որ Աստուծաշունչին մէջ կը գտնէ թէ՛ հոգեբանութիւն, թէ՛ սողմնաբանութիւն և թէ՛ մանկավարժութիւն? Արդեօք Տօքթ. Պէքի «Մովսիսական Տարվինականութիւնը?» սահմանուած է միմիայն մշակուած բարեպաշտներուն, արդեօք աղքատները, ազէսները և միամիտ հաւատացեալները սառ սռ սառ բնութեամբ սահմանուած են Մովսէսի խօսքերը և տղաք պէտք է որ անպայման դպրոցին մէջ իրրև հրոշագարծ ու սուրբ ճշմարտութիւններ ընդունին Մովսէսի մոգութիւնները: Եթէ այս բնութեամբ զրած է Տօքթ. Պէք՝ իր պաշխուսը, այն ատեն թերևս քիչ մարտէք ունենայ անիկա: Բայց այդ պարագային, հաւատացեալներու երեսին հետուած խաբէութիւն մը պիտի ըլլայ անիկա: Ուրեմն մեր աչքին սուչև կը գտնուի կամ ակներև հակասութիւն մը, անիմաստ գրութիւն մը, և կամ նենգութիւնով արաստուարուած խորամանկ ու սրխայ նարագիտութիւն մը: Ձեր պաշխուսը Պ. Տօքթ. կամ մին է կամ միւսը: Այդ կերպով դուք պիտի մղանէք ա՛յնպիսի անկ յողոց մը՝ ուրիկ էջ Ա.Ս. և ոչ ալ սասանան պիտի կարողանան ձեզ դուրս հանել: Միթէ դուք չէ՞ք զարհուրիր ձեր խոշոր հակասութիւններէն՝ որոնք իբր թէ սահմանուած են ազատել հաւատաքը? :

Երբ մէկը ձեզի պէս, Յեղաշրջումի գեանին վրայ կ'ուզէ կանգնիլ, այդև չի կրնար և չպիտի աշխատի

Մովսէսը պաշտպանել: Ինչպէս կարելի է հաշտեցնել ծագման թէորիան ստուածոյնչական Ագամի «հողակոյսին» հետ...: Ո՛չ ստղմահնարքը, ո՛չ սոփեստականութիւնը և ո՛չ այ գեղեցիկ նախադասութիւնները կրնան այդպիսի հաշտութիւն մ'առաջ բերել: Կամ մին՝ կամ միւրը: Կամ ճշմարտացէս դուք ծագման թէորիային կազմակերպէք — քննականորէն այդ պարագային մովսէսական ստեղծագործութեան պիտի հակառակէք, քանի որ տնիկա մարդը ուղղակի հողակոյսէ մ'առաջ կը բերէ — և կամ պատուաւոր հաւատացեալ մըն էք, համոզուած վերջին թէորիային և եթէ ճշմարիտ է այս վերջինը, անց ատեն իրատ ձախող քայլ մ'առած էք, մեզի խօսելով ձեր «գիտութեան» ու ձեր «յեղաչըջումի» վարդապետութեան մասին: Միայն թէ զգուշացէ՛ք երկու սարբեր ջուրերու մէջ երկոր ստան լողալէ:

Ժամանակն է այլևս որ գիտականը վար սանուին, դուք չպէտք է միանգամայն երկու դեր խաղաք, միևնոյն ատեն թէ հաւատարի պաշտպան և թէ տարլինական: Եթէ հանրութիւնը ճանչնար կուռելու ձեր եղանակը, շատ շուտ պիտի նշմարէր ձեր բարած անհամեստ ու գեղեցիկ ծուղակը և արհամարհելով ձեզ, երես պիտի դարձընէր ձեր նորօրինակ գիտութեան:

Այժմ ուրիշ կէտ մը:

Տօքթ. Պէք բացարձակապէս կը ստէ երբ կ'ըսէ թէ՛ Առնուրտ — Տոսեղ կ'արհամարհէ Ատուածաշունչը, ասոր հակառակը միայն ճշմարիտ է: Թէև 20 ասրիններէ ի վեր այլևս չեմ հաւատար Ատուածաշունչի բովանդակութեան, և սակայն անիկա միշտ սիրելի մնացած է ինձ համար իր կարգ մը իմաստալից աւածներովն ու բանաստեղծական գեղեցիկութիւններովը, յաճախ սիրայօժար կերպով ձեռք կ'առնեմ դոյն, թէև չպիտի վստահէի անիկա աղու մը և կամ մաքրով աղքատի մը ձեռքը աւել: Արդարև Ատուածաշունչը ա՛յնպիսի հետաքրքրական հակասութիւն-

ներով լի է որ ինչ՝ տեսակ մաքի տէր այ ըլլայ մարդ, դարձեալ կրնայ անոր մէջէն յիշատակել անցքեր՝ որոնք լիովին կրնան գոհացում ստղ իրեն, ո՛չ միայն ճշմարիտ մարդատէրը, այլ նաև գերեզմաւոր, ո՛չ միայն դժբաղդըն ու աղքատը, այլ նաև երկրիս ամենատուժեղն ու ամենահարուստը, ո՛չ միայն հոգեպաշտը, այլ նաև նիւթապաշտը, սմենքն այ կրնան օգտուիլ անիէ:

Մարդը կը մեռնի ու կը կորսնցնէ իր ամբողջ ուժը, անիկա կ'աւանդէ իր հոգին. բայց յետոյ, ո՛ւր տեղ է արդեօք: — Ինչպէս որ ծովի ջուրերը կը պակսին, ինչպէս որ գետակը կը չորնայ ու կը ցամքի, նոյնպէս այ մարդը գետինը կը պակսի ու չ'եղներ և չպիտի կնէ ու ո՛չ ոք պիտի արթնցնէ դոյն իր քունէն, մինչև որ երկինքը գոյութիւն չ'ունենայ այլևս: Եթէ մարդը մեռնի, արդեօք պիտի վերապրի:» (Յորի գիրք, գլուխ 14, տուն 10, 11, 12, 14)

Մաքի ուղղութիւն տուող այս կերպ անհաւատալի պէսպիսութիւններն են որ Ատուածաշունչը հետաքրքրեալան կ'ընծայեն, պիտի բնամ նոյնիսկ երբեմն ալ օգտակար: Թող թէ մենք չի կարենանք հաւատալ այն բոլորին՝ որոնք կը ներկայանան մեզ Ս. Գրքի մէջ. ամենէն մոլեւանդ հաւատացեալներն իսկ, չեն կրնար հաւատալ այդ գրքի ամբողջութեանը, և ստուգիւ, Յորի վերոյշեալ մէկ քանի տունները, նուիրական գրքի ջերմեանդ աշակերաներուն համար ոչ մէկ արժէք ունին:

Տօքթ. Պէքը և իր բոլոր անապաշտ բարեկամները կը նեղուին ու կը բարկանան երբ կը յանդգնիմ բնել թէ «կրօնական» գործը ո՛չ մէկ կերպով կախում ունի հաւատքէն ու գաւանանքէն: Եւ սակայն, միշտ նշմարած եմ ամենէն աւելի անոնք են որ գնահատումով մը կը խօսին իրենց հաւատքին վրայ ու մեծամտութեամբ մը կը յառաջանան թարթիւփեան մանուածուպատ ճամբա-

ներէն, որոնք կրօնականութեան աննշան Տոզ մ'ունին : Ճիշտ այնպէս՝ ինչպէս ըսած է անմասնազի ուսուցիչս՝ Վիշեր :

«Միլիոնաւոր հոգիներ՝ որոնք երբէք անհունին նախազգացումը ունեցած չեն և ո՛չ ալ ըմբռնած կեանքի տարօրինակ սղբերգութիւնը, այնպէս կը կարծեն և կ'ուզեն ուրիշներն ալ համոզել թէ՛ իրենք կրօնք ունին, ուրովհետեւ ունին հաւատք մը : Այս ծագրելի խաբկանքը ընդհանուր նախապաշարում մը գտանալով, մասնաւոր իշխանութեան մը ձևը տուած է : Անիկա շատ շատերը տանջած է, այրած, խաչած, ցից հանած, ժորթագիրծ ըրած, աչքերը խճած, աղ սղ թաղած, թունաւորած վերջապէս կարելի չէ՛ երեւկայել դիւային կերպով նըրբացած վայրենի անպթութիւն մը՝ որ արուեստական կատարելագործութեամբ մը է գործ գրուած չ'ըլլայ հաւատքի պաշապաններուն կողմէ : Ո՛չ, հազար անգամ ո՛չ, Հաւատք եւ Կրօն սւրբեր բաներ են : Առաջինը միշտ աւելի վնասակար եղած է երկրորդին, քան՝ օգտակար :» Կը լսէ՞ք յարգելի Տօքթ. Պէք, «Հաւատքը» աւելի վնասակար եղած է կրօնին քան օգտակար : Վիշեր՝ մի քիչ աւելի վարը հետեւեալը կ'աւելցնէ . — «Ինչպէ՞ս պիտի կարենայինք դեռ քաջալերել հաւատքը : Հեռու մեզմէ ո՛վ սառսնա, թո՛ղ հաւատքը ջնջուի և այն ատեն ԿՐՕՆԸ ՊԻՏԻ ԿԱՐԵՆԱՅ ԱՊՐԻԼ :»

Այո՛, յարգելի Տօքթ. ԹՈՂ. ՅԻՄՍԸ ՈՒ ԱՆՄԻՏ ՀԱՒԱՏԻԸ ԶՆՋՈՒԻ, ԵՒ ԿՐՕՆԸ ՊԻՏԻ ԿԱՐԵՆԱՅ ԱՊՐԻԼ, Կերպասի այն լաւագոյն կտորը՝ զոր մենք կ'ուզենք հըրամցնել ժողովուրդին, փոխանակ Տօքթ. Պէքի և իր համախոհներուն անպիտան խառային, (քայիքօ) ՃՇՄԱՐԻՏ ԳԻՏՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆ է և ո՛չ թէ հաւատք :

Արեւակի նման յատակ է թէ՛ մենք պիտի հասնինք մեր նպատակին և արդէն պէ՛տք է որ հասնինք, հակա-

ուակ անոր որ՝ տակաւին Մովսէսը կարգ մը դիմակաւորներու աջակցութեամբ, կը շարունակէ ու թիւրևս երկար ատեն պիտի շարունակէ մուտ գտնել դպրոցներէն ներս : Այս մէկ քանի մէջը երուամեակու անդեակ ըլլալէ յետոյ, դուք այլևս կրնաք հասկնալ սիրելի ընթերցողներ թէ՛ մտքէս իսկ չ'անցնիր մանրամասնօրէն պատասխանել Տօքթ, Պէքի գիտական ընդդիմախօսութեան ? Ինչպէս նաև Տօքթ. Տէննէրի բանավիճական մէկ պղտիկ գրքուածքին՝ որմէ քանի մը մէջը երուամեակու բրինք արդէն : Տօքթ. Տէննէրի, իր երեմիականը վերջացնելէ յետոյ, հետեւեալ առգնապալից աշտաղիը կը բարձրացնէ . — «Տարվինականութիւնը երբ իր բոլոր հետեւութիւններով միասին կիրարկուի, այնատեն, ամեն ինչ յեղափոխութեան ու ընկերային հանրաշարութեան պիտի դիմէ ինչպէս նաև բարոյական ունեւակներու :» — Օ՛հ, նախազգացումի քաղցր հրեշտակ : Տարվինականներու բանակէն չէր սակայն որ 1890 ին կէս միլիոն ձայներ բարձրացան ի նպատակ ընկերային ժողովրդապետութեան :

Բայց հանրային վարժարաններու վարիչները թող բարեհաճին լա՛ւ ըմբռնել այն իրողութիւնը թէ՛ երբ դիտութեան կողմէ սխալ ճանչցուած բան մը իրրև տարբ ճշմարտութիւն կը ներշնչացուի ուսանողութեան, անիկա միշտ գէշ ու բացասական արդիւնք մը յառաջ պիտի բերէ : Իրաւունքի և ճշմարտութեան ջերմ պաշտպան Զուիցերիայի խիստ կրթիտ ձեր պարն մը, վերջերս յատապայ պատմութիւնը ըրաւ ինձ : Ընտանեկան երեկոյթի մը մէջ պատմական հետազոտութիւններ, մասնաւորապէս Կախյամ Թէլի ատապիկը, մէջտեղ նետուեցան : Մէկ քանի պարկիշտ քաղաքացիներ կը սիւղէին թէ՛ Կախյամ Թէլի պատմութիւնը վաւերական չէ՛, այլ լսկ բանաստեղծական աւատակի մը արձագանգը : Թեք ու գէժ վիճարանութիւններէ յետոյ, երբ քննադատական հասա-

զօտութիւնը յաղթող հանդիսացաւ, ապացուցանելով թէ իրօք այդ պատմութիւնը վաւերական չէ՛ այլ առասպել մը, այն առեւն, չափահաս անձ մը, սօքրի կտու և իր շուրջիններուն հետեւեալ խօսքերը ուղղեց. — «Մտիկ ըրէ՛ք թէ ի՞նչ պիտի ըսեմ այդ մասին: Եթէ ստոյգ է թէ Կ. թէլի պատմութիւնը իրական չէ՛ այլ գեղեցիկ բայց անհիմն առասպել մը, ինչպէս որ ապացուցին հիմա մէկ քանի գիտուններ, այդ պարագային, իմ ուսուցիչս նենգաւոր խաբերայ մ'եղած է լոկ և կամ աւելի ճիշտ պակասամիտ մը:»

Այս դաւեւչտական անէքթօսը կարող է մեզ օգտակար ըլլալ այն խնդրոյն մասին՝ որ մեզ կ'զբաղեցնէ «Մովսէս թէ Տարվին» երկասյրարանութեան մէջ: Ի՞նչ պիտի ըսին արդեօք քանի մը տարիներ յետոյ այն հազարաւոր, հարիւր հազարաւոր դպրոցականները, երբ օրին մէկը, հասկնան թէ հանրային վարժարաններուն մէջ կարգ մը ակնբեր սխալներ իրրև անբունարարիկ ճշմարտութիւններ հրամցուած են իրենց, հակառակ անոր որ իրենց փռօֆէսէօսները 20 կամ 30 տարիներէ ի վեր արդէն ըմբռնած էին այդ նշանաւոր քիւնցերու արժէքը: Միթէ իր ամենասիրելի աշակերտներէն չէ՛ որ ուսուցիչը պիտի լսէ օր մը հետեւեալ խօսքը: — «Ի զուր տեղը մի՛ ջանար հաստատել թէ՛ դպրոցական օւկանիզմին մէջ յառաջդիմութիւն կայ, ուսուցիչներն ալ աշակերտներուն պէս, դեռ միջին դարու մէջ կը գտնուին, իրենց գործածած ալը այլևս անհամ է? Վս'յ անոր որ կը ստէ:» Այն որ մանկութեան սրտին մէջ կը մտրէ ճշմարտութեան սէրը, օր մը, այդ միեւնոյն մանկութեան կողմէ հեզնանքով մը պիտի արձամարհուի: Սուտը միշտ հակառակ արդիւնք մը յառաջ կը բերէ:

Այժմ վերջացնելէ առաջ հաճոյալի թապոյ մը ևս Գործաւորներու և հասարակ քաղքենիներու կողմէ մեծ ընդունելութիւն գտնող այս բանախօսութիւններէս վերջ

գտնողուն կողմերէ հարածանք մ'սկսաւ ինձ հանդէպ, որու ընթացքին հայտնութեան քննիւն ու ծաղրանքները հեազնեալ մեկզմէկ գերազանցեցին: Յառաջդիմասէր՝ բողոքականներու եկեղեցականներն ալ յուզուեցան այդ մասին: Այդ տանները, «Ազատ Բրիտաննէութեան Միութիւնը» թերթին մէջ, հրաւէր մը ուղղուեցաւ հանրութեան, ներկայ գտնուելու Տարվինականութեան ու Սոցիալիզմի մասին կատարուելիք բանախօսութեան մը, հանրութիւնը խաւան բազմութեամբ մը գլխից որոշուած տեղը, այն ստալճան՝ որ այլևս տեղ չի մնաց: Զիւրիխի Ս. Պետրոս Եկեղեցւոյ հովիւը, Տօքթ. Ք. Ֆիւրըր, ինտանուած բանախօսութիւնով մը պարզեց թէ ինչ ղիբք պիտի բռնեն իրենք օրուայ երկու մեծ հարցերուն, Տարվինականութեան ու Սոցիալիզմի հանդէպ: Ես որ այդ բանախօսութիւնը անձամբ լսելու հաճոյքն ունեցայ, կըրնամ ըսել թէ՛ յարգելի բանախօսը ամեն կերպով քաջարի ու լաւ գործ մը կատարեց իր այդ բանախօսութեամբ: Պաշտօնը հետազօտող այդ բնապատու մը, հաստատեց թէ՛ տակօժաղործութեան մովսիսական պատմութիւնը պէտք է նկատել բանաստեղծական ոճով գրուած, արևելեան վտա երևակայութեան մը արտադրութիւնը, որուն նպատակն եղած չէ՛ անպայման իր ըսածները իբրև անբունարարիկ տակմեր ընդունել տալ: Յարգելի հովիւը հաստատեց թէ՛ տիեզերքի կազմութեան մասին, մովսիսական պատմութիւնը գլխակամորէն կարելի չէ՛ ընդունիլ: Յետոյ, տակօժաղործութեան մասին Քանթ — Լարլստանն թէորիան ու բուրազմեց և հաստատեց թէ՛ ինչպէ՛ տիեզերական մէկ կամ մէկէ աւելի ջրհեղեղներու գաղափարը չ'ընդունուիր և թէ ինչպէս շնորհիւ Տարվինի բացած ճամբուն, յեղաշրջումի և ծագման թէորիաները յաղթանակած են այսօր: Բանախօսը ուղղամբատօրէն ու անսիրտպահ կերպով մը փռատարանեց յիզաշըրջումի մեծ ու ազնուացնող գաղափարը, այն գաղափար

ըր թէ՛ ամէնէն պարզը հեազհեաէ կը բարձրանայ բաղադրեալին, սնկատարը կատարեալին: Անիկա միեւնոյն անկեղծաթեամբ գոյութեան կախը ներկայացուց իբրև յառաջդիմութեան գորտար աղգակ մը, սրովհետև շընորհիւ անոր, լուսադոյնները կ'ընարուին՝ խակ ախարները կ'անհեալին, սնիկա հուանդուն խօսքերով դավեց նաև այն դժգոհանքը՝ զոր ցոյց կը տրուի մինչև հիմա ձեռք քերուած բաներուն հանդէպ, զանոնք անբաւական նկատելով, գովեց յառաջմղող այն հուանդը՝ որ մեզ կառաջնորդէ միշտ դէպի լուսը, դէպի յառաջդիմութիւն և ցոյց տուաւ թէ՛ ինչպէս մենք պէտք է մխիթարուիմք և յոյս գտնենք մարդկային և բնական կեանքի շարունակական յեղաշրջումին մէջ: Ատենարանը միեւնոյն համակրանքը ցոյց տուաւ նաև Բնկերվարութեան հանդէպ, որուն ամբողջ գործօն ոյժը կը կայանայ ըստ, անշահասէր սիրոյ, և արդարութեան բաղձանքին մէջ: Ըստ բանախօսին, ո՛չ մէկ պատեալ կրնայ բռնադատել Քրիստոնէութիւնը բեմամական դիրք մը բռնելու մեր դարաշրջանի երկու մեծ ու սիրող գաղափարներուն՝ Բնկերվարութեան ու Տարվինականութեան հանդէպ:

Ահա՛ թէ ինչպէս խօսեցաւ քրիստոնէական աստուածաբան մը: Եթէ աւետարանի բոլոր սպասաւորներն ալ այս կերպ մտածէին, եթէ ամէնքն ալ անվերապահօրէն այս կերպ հաստատումներ ընէին, կը կարծեմ թէ՛ մինչև հորիզոնի ամենահեռաւոր սահմանները քրիստոնէութիւնը պիտի ներկայացնէր աւելի յանկուցիչ երևոյթ մը: Ստոյգ է թէ, հոս ու հոն կը գտնուին լուսաւորուած եկեղեցականներ, որոնք ըմբռնած են յեղաշրջումի թէորիային փրկարար սղին, որոնք օր մը հարկաւ քաջութիւնը պիտի ունենան բացէ ի բաց իրենց համոզումը յայտարարելու: Յուսովի է թէ՛ այդ աստուածարանները ստիժը ներկայացած պահուն, բաւական արդար ու արամաբանող պիտի ըլլան վարժարաններէն զգրա ձգելու ստեղծող

ծագործութեան մովսիսական պատմութիւնը, որովհետև չի բաւեր միմիայն հաստատել թէ՛ այն պատմութիւնը կեղծիք մըն է, որ բնաւ անչաթիւն չունի: Բացարձակ ճշմարտութեան հետ, այլ, սկզբունքի տէր ըլլալու համար, պէտք է նաև արդիկէլ հրատարակութիւնը այն զբքերուն՝ որոնց մէջ, իբրև յայտնուած (révélé) ճշմարտութիւն մը ներկայացուած է մովսիսական պատմութիւնը: Ժամանակն ու պատեհութիւնը այնքան սուղ են որ, նախնական վարժարաններու մէջ զիցաքանութիւն զաստուանդելու վիճակին մէջ չենք գտնուիր դեռ:

Ուրեմն, բացարձակապէս տեղ չտանք այլևս մեր վարժարաններու ծրագրին մէջ աւստպելներու և կրեւակայական բաներու, այլ՝ ո՛ւժ տանք՝ իրական ու նշմարիտ եղելութիւններու ուսուցման:

Առաքինութիւնը միշտ զխտութեան ծառին վրայ փրքած է:

Բանախօսութիւններս սկսայ հին ու արմատացած սրբալի մը դէմ կուտելով՝ այժմ կը վերջացնեմ զանոնք նոստիայ մը ևս հերքելէ յետոյ:

Յաճախ, ո՛չ միայն կ'ըրբախա գաղափարներով տագորուած հակաուսուցիչներ, այլ նաև տարվինեան վարդապետութեան կողմնակիցներն խոյ կառարկեն թէ՛ այս նոր թէորիան անկարող է մխիթարել աղքատները, թըշուառները, խեղանդամները, մէկ խօսքով մարդոց ամենէն յետինները: Կ'ըսեն թէ այս բոլոր պարագաներուն մէջ, Յս. ի ուսուցումը շա՛տ աւելի օրհնեալ ու մըլխիթարիչ է և հեռեարար պէտք չէ՛ խեղճ ժողովուրդէն յալիցալի իր հաւատքը, քանի որ անոր տեղը չենք կտրնար աւելի լաւը դնել. և ի հաստատութիւն իրենց ըսածին. քանի մը մէջբերումներ կ'ընեն Աստուածաշունչէն:

«Անիկա (Սողոմոնին համար) թո՛ղ ժողովուրդին աղքատներուն իրաւունք ընէ, թո՛ղ անանկին զաւակ-

ւակնեցը ազատէ ու բռնաւորը խնամարհեցնէ: (Մաղ-
մու ՀԲ. սուեն 4.)

«Ինձի՛ հիէք ս՛վ յոգնածներ ու բռնաւորուած-
ներ և ես պիտի հանգչեցնեմ ձեզ»: (Աւետարան ըստ
Մատթէոսի Գլուխ 11.)

Գործերու ընթացքին հետզհետէ ձեռախուռած կրօ-
նի մը այս բոլոր մարգարէութիւնները, որոնց նպա-
տակն է ընկերսիրութիւնը փառարանել, զժրագղարար
2000 տարիներէ ի վեր գեւ իրականացած չեն:

Այժմ ժամանակն եկած է և մարդկութիւնը սկը-
սած է արդէն բմբռնել թէ՛ «Թշուառ ժողովուրդը»
իցնէ և որ աէք պիտի կանգնի իր իրաւունքներուն և
«աշխարհի դորուսըրը» իր կարգին, կատարելապէս բմ-
բռնած է թէ՛ ազգասօր իրաւունք ունի օժանդակուե-
լու (1):

Ասիկա գեւ մարդկային սղջմաութեան մասնակի
մէկ ճանաչումն է որ մեր դարու պայքարներէն բխած
է և հետզհետէ խիստ բնական բան մը գարծած: Հա-
ւասքի գաւանդանքով բիւրեղացած քրիստոնէութեան
քով, երկրային ուրիշ նոր կրօն մը ես մուտ գատմ է
ժողովուրդի հոգիին մէջ, ինչպէս նաեւ կարելիութիւն
ունեցող երանութեան մը գաղափարը, որուն իրակա-
նացմանը պէտք է ձգտին անյապաղ բոլոր մարդկային
միջոցները, քանզի այդ երանութիւնը սանձանուած
պիտի ըլլայ ամբողջ մարդկութեան համար, բուն խոկ
տ՛նս երկրի վրայ և ս՛չ թէ հանդերձեալի մէջ: Ժամա-
նակակից խռովին մասը կը կազմէ այդ երանութեան
գաղափարը և արդէն անյաղթելի ու ամենազօր բնա-


(1) Գժրագղարար մենք լատական յուստես եներ այս մասին,
քանզի չենք կրնար երեւք հաւատալ թէ հարուստը, կամ «աշխարհի
դորուսըրը» կրնայ կատարելապէս ըմբռնած ըլլայ, իրաւունքի հրա-
մայական վարդապետութիւնը:

կան ոչոքի մը հնորհիւ, անիկա սկսած է հետզհետէ աւե-
լի ծաւալ գտնել: Եւ մօտաւոր հորիզոնի մը վրայ, ար-
դէն կը տեսնենք «խոստացուած երկրին» սուրազը՝
ւիլը, ուր՝ մարդկային զգացումները անասնային ետա-
սիրութեան պիտի յաղթեն, ուր սմբողջ ընկերութիւնը
ուժեղ կերպով մը միացած պիտի ըլլայ, միակ և ան-
զըզըզելի կամքով մը ինքնիրմէ բօքալիելու իր լուծը,
և երբ այդ պահը գայ, անկասկած մարդկային ընկե-
րութիւնը պիտի գիտնայ տաանց ս-բիշի մը աջակցու-
թեանը ազատագրուել:

Ի՞նչ տեսակ երկիւղներ կրնան արդեօք պատճառել
ս՛եէ խեղացի մէկու մը համար, Տարվինականութեան
հետեւութիւնները: Մեզի համար, ահա թէ՛ ի՞նչ կրնայ
անիկա իրապէս սառն լերել: Ժողովուրդներու կեան-
քին մէջ, բնական ընտրողութեան սկզբունքի գործնա-
կան կիրառումովը, այնպիսի սոտաութեամբ մը պիտի
փթթին բնական ու ընտիր յատկութիւններ, որոնց բա-
րերար գործունէութեամբն է որ ամբողջ ընկերութիւնը
պիտի բոլայ ճոխ փարթամութեան մը մէջ և զերծ պի-
տի մնայ ամէն տեսակ թշուառութենէ: Գիտութիւնն
ու արուեստները, թէքնիքան և աշխատութեան կերպը
հետզհետէ ս՛յն տատիճան պիտի կատարելապէս ըմբռնեն՝ որ
այլևս չպիտի տեսնուին մարդիկ՝ որոնք սպրկու հա-
մար պարտաւորութիւն մեռնելու տատիճան աշխատիլ և
այդպէսով թուքախտէ ու այլ հիւսնողութիւններէ վա-
րակուելու հարկին տակ զանուին: Ամէն մարդ երջա-
նիկ պիտի զգայ ինքզինք իր աշխատութեան բաժինը
կատարած ըլլալուն համար և եթէ զանուին այնպիսի
զժրազէ էտիներ՝ որոնք աշխատելու անընդունակ ըլլան,
անհոյ ու անվրդով կեանք մը պիտի վարեն անտնք,
որովհետեւ ընկերսիրութեան ճշմարիտ ու իրական սկըզ-
բունքովը պիտի պաշտպանուին: Այն տատին, մաքի
կամ մարմինի զժրազէ սճրագործներու թիւը չստ յան-

ցառ պիտի բլայ, սրովնեաւ, այն որ գինովութեան կամ ժառանգական հիւանդութեան մը ազդեցութեանը տակ ծնունդ տայ մարդկային սաղմի մը, այնպիսին տաժանելի աշխատութիւններով պիտի պատժուի:

Այս, անտարակուսելի է թէ՛ Տարգինականութիւնը մարդկային ցեղի բարոյականը բարձրացնելու սահմանուած արդիւնքներ միայն կրնայ տալ: Այն որ ուրիշ կերպ կ'ըմբռնէ մրցակցութեան այս թէորիան, այնպիսին գեւ իրապէս ըմբռնած չէ՛ անոր խելութիւնը:



Վ Ր Ի Պ Ա Կ

Էջ	Տող	ՏՊՈՒԱՆ Է	ՊԻՏԻ ԼԻՆԻ
12	Վարէն 1	Թէրմուրիս	Թէրմութիս
14	« 5	սարկութենէն	տիրապետութենէն
32	Վերէն 14	մասնակցութիւն	մասնաշատկութիւն
32	Վարէն 9	կր քալիխ	կր քալենք
41	« 9	լուսնիմագ	կրեակ
44	Վերէն 6	ծանրանային	ծառանային
52	Վարէն 11	պարսաւատեաներու	պարսաւատարներու
53	Վերէն 1	ընակէին	բանակէին-(camqer)
87	Վերէն 5	կզած են	իզած են
105	Վարէն 2	կը խօսին	կը խօսիս
129	Վերէն 1	Այն	Այս
146	Վարէն 15	գարերով	դասերով
159	Վարէն 5	տանձը	տանձեր
162	« 13	ապարժէք	անարժէք
174	Վերէն 15	բլլաու	բլլաու
178	« 1	է	է.

« Ազգային գրադարան



NL0266109

12454

